

# Սրբություն

ՀՈԿՏԵՄԲԵՐ

ՆՈՅԵՄԲԵՐ

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Թիւ 10 - 11 - 12

1998



# ԱԼԻՆ

ԱՐՄԱՆԱԿԻՒ  
ԿՐՈՆԱԿԱՄ - ԳՐԱԿԱՄ - ԲԱԼԱՆԻՐԱԿԱՄ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

ՀԲ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1998 ՀՈԿՏԵՄԲԵՐ - ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ Թիւ 10 - 11 - 12

1998 October- November - December No. 10 - 11- 12

# S I O N

VOL. 72

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY  
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor : His Beatitude The Armenian Patriarch Of Jerusalem



St. James Press , Jerusalem

## ԿՐՈՆԱԿԱՆ

## ՏՈՒՆԸ ՊԱՐԱՊ

ԹՈՐԳՈՄ ԱՐԲ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ՔԱՐՈՁԸ  
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՄՐՐՈՑ ՅԱԿՈՐԵԱՆՑ ՄԱՅՐ  
ՏԱԶԱՄԻՒՆ ՄԼՇ Դեկտեմբեր 5, 1982

Աւետարանին մէջ շատ փոքրիկ ժանի մը տողնոց առակ մը կայ, որ Յիսուս յիշած է, որուն սակայն շատ ժիշ կ'անդրադանանք: Այդ առակը պարզապէս կ'ըսէ: - Հիւանդի մը մէջէն երը դեւ մը կը հանես աղօքնով, այդ դեւը կ'երթայ: Կ'երթայ, կը քափառի ու ուրիշ տեղ մը կը փնտու: Եւ երը տեղ մը չի գտներ, միտքը կ'իյնայ որ ինքը կը գտնուէր ուրիշ մէկու մը մէջ, տունի մը մէջ: «Երթամ տեսնեմ ի՞նչ պատահեցաւ այդ տունին» կ'ըսէ: Կու գայ եւ կը տեսնէ որ մատուր է, եւ սակայն՝ պարապ: Եւ կ'ըսէ: «Յիշդ այդ է ուզածու»: Եւ կ'երթայ իրեն նման եօթը ուրիշ դեւեր եւս կը գտնէ, «չար ժան զինքն» կ'ըսէ Աւետարանը, եւ կու գայ եւ կը բնակի նոյն այդ տունին մէջ որ պարապ է: Եւ Յիսուս կ'եղակացնէ: «Այդ մարդուն վերջը, վախճանը, աւելի գէշ եղաւ, ժան ինչ որ առաջ էր»:

Այս փոքրիկ պատմութիւնը կիրարկելի է ամեն մէկ քրիստոնեայի անձին: Կիրարկելի է ամեն մէկ ընտանիքի, կազմակերպութիւններու եւ հաստատութիւններու, եւ մնիշեւ անգամ ազգերու կեանքին եւ պատմութեան:

Եւ արդարեւ, գիտենք որ մենք անհատապէս երրեմն այս վիճակին մէջ կը գտնուինք: Աստուած մեզի կ'օգնէ, կ'օրինէ: Մենք իրեւ քրիստոնեաներ, մկրտութեամբ արդէն ստացած ենք մեր շնորհքը: Այսպէս կոչուած դեւը, Սատանան, դուրս է մեզմէ: Եւ սակայն, այնուեղ է՝ դուրս է, կը սպասէ: Եթէ մենք մեր տունը, մեր հոգիին տունը, մեր մտին տունը, այսպէս պարապ ձգենք, եւ չընենք այն բոլոր գործերը՝ որոնք պէտք է կատարենք, որոնք պիտի

զարդարեն, պիտի նոխացնեն, հարստացնեն մեր մտին ու հոգիին տունը, եւ միայն իրեւ «պարապ մարդ» ապրինիք, այդ դեւը ետ պիտի գայ եւ մեր մէջը պիտի մտնէ եւ մեզ աւելի պիտի կործանէ:

Այսպէս կը պատահի երը անհատներ կեանքին մէջ յանկարծ կի յուսահատին զանազան պատճառներով: Գործի մարդիկ կը սնանկանան եւ իրենց իներք, եւ զործը կը կորսնցնեն, անձնասպան կ'ըլլան: Ուրիշներ հոգեկան տառապանքներու մէջ կ'իյնան, եւ ինչպէս կ'ըսենք, այլեւս «ինքինքնեն» կը կորսնցնեն: Եւ կ'ընեն այնպիսի խօսքեր, այնպիսի գործեր, որոնք բնական շնորհեռվ մարդ մը չըներ: «Հոգեկան հիւանդներ» կը կոչենք այդպիսիները: Որպէս զի անոնք իրենք զիրենք գտնեն, պէտք է անդրադառնան իրենց կացութեան եւ տեսնեն այդ պարապ տունը, որ իրենց հոգին է: Պէտք է զարդարեն, նոխացնեն զայն՝ գործով, մարդոց քարիք ընելով, ծառայելով, Աստուծուն իրենց տրուած շնորհքը գործածելով, ինչ տեսակի շնորհք որ Աստուած տուած է: Այն ատեն Սատանան (դեւը) դուրս կը բնակի անոնց մէջ: Աստուծոյ շնորհները զանոնք կը կենսաւորեն:

Նոյն ինձիրը՝ ընտանիքներու մէջ: Քանի՛, քանի՛ ընտանիքներ ժայֆայուած են:

Ու կը զարմանան. «Ինչո՞ւ իմ տունիս եղաւ ասիկա»: Զաւակներ՝ ծնողներու ետ չին հասկցուիք: Մնողներ՝ թերեւս պատճառ կ'ըլլան որ իրենց զաւակները զգուին տունէն եւ հեռանան: Զաւակներ՝ կ'իյնան այնպիսի ընկերներու ձեռքը, որ

զիրենք սխալ նամբաներու կը տանին: Եւ օր մըն ալ կը տեսնենք որ այդ ընտանիքին տունը բայցայուիլ սկսած է: Դեւը ներս մտած է: Եւ այդ ընտանիքին վախճանը հետզիետէ կը վատքարանայ:

Այսօր մանաւանդ, մարդկային ընկերութեան մէջ այս վտանգը բացայայտ է եւ շատ տարածուած սպառնալիք մըն է, մանաւանդ այնպիսի երկիրներու մէջ՝ ուր սխալ հասկցուած ազատութիւն մը կայ, ուր երիտասարդը կը կարծէ թէ ինչ ինչ որ ուզէ՝ ատիկա կրնայ ընել: Եւ երբեմն հայրեր ու մայրեր, որոնք այնքան գուրգուրացած են իրենց զաւակներուն վրայ, կ'ըսեն. «Նս ամէն բան տուի իրեն, ուսում տուի իրեն, ինամէ տուի իրեն, մեր տունը իր առջեւը բաց էր. ի՞նչ պատահեցաւ...»: Ճիշդ այդ պարապը պատահեցաւ: Թերեւս այդ հայրը եւ մայրը, եւ այդ զաւակները երբեք իրարու հետ չէին խօսեր, չէին ուրախանար միասին, չէին տիրեր միասին: Ընտանիքի կեանք չկար: Քայլայուղ տուն մը կար: Պարապութիւն մը կար: Քրիստոս կը զգուշացնէ ընտանիքները այդ սատանային վերադարձն, որպէս զի տուն մը պարապ չմնայ, ուրախութեան տուն դառնայ: Ամէն մէկ զաւակ իրեն ունեցած շնորհը նոխացնէ:

Հաստատութիւններն ալ այդ նոյն վտանգին առջեւ կը գտնուին, երբ չեն ծառայեր իրենց նպատակներուն: Երբ հաստատութեան մէջ գործող պաշտօնեանները չեն ծառայեր այն նպատակներուն՝ որոնց համար այդ հաստատութիւնը գոյութեան եկած է, այդ տունը պարապ մնացած կ'ըլլայ: Այսօր, Սրբոց Յակոբեանց մեր հրաշալի վանքին, պատմական վանքին զաւակները, որոնք զացած են ուրիշ երկիրներ եւ կը ծառայեն Հայց. Եկեղեցւոյ ուրիշ թեմերու մէջ, եկած են այստեղ, ո՛չ բացառիկ ուրախութեամբ մը, դժբախտարար: Եկած են պարտականութեան գիտակցութեամբ, որովհետեւ այս

հաստատութիւնը եւս կ'ուզէ ծառայել իր նպատակին: Աստուծոյ մէկ կարգադրութիւնն է, ես կը մտածեմ, որ այս օրերուն կը պատահի ինչ որ պատահած է: Մեզմէ շատերուն համար անհաւատալի պատահմունք մը: Եւ նիշդ այդ պատճառով Աստուծած ինքը իր նախախնամութեանը մէջ բան մը կ'ըսէ մեզի: Սրբազն Պատրիարքին առած բայլը, ունեցած կեցուածքը եւ այս միարանութեան մտահոգութիւնները, սարտազգեցիկ ցնցումներ են, որոնք կու գան անյայտ եւ մեզի համար անխմանալի ակերէ: Մենք կը հաւատանք որ Աստուծած մեզի միշտ կը խօսի, եթէ մենք մտիկ ընենք իրեն:

Եւ այս միարանութեան անդամները, ամէն մէկը ինքն իրեն համար պէտք է անդրադառնայ թէ ինչ է կացութիւնը իր մտիի ու հոգիի տունին: Պարա՞պ: Եթէ պարապ, այն ատեն վախճանը Քրիստոս ինքը նախատեսած է եւ ըսած է մեզի թէ ինչ պիտի ըլլայ: Զգուշացուցած է մեզի այդ վտանգէն: Ամրող հաստատութիւնը, Սրբազն Պատրիարքէն սկսեալ մինչեւ ժառանգաւորաց Վարժարանի աշակերտները, մինչեւ ուսուցիչները, մինչեւ այն ժողովուրդը որ կ'ապրի Երուսաղէմի մէջ, Աստուծմէ շնորհուած մեր ազգին փառաւոր հաստատութեան շուրջն ներեւ, ամէն մէկը իր բաժինը ունի կատարելիք: Որպէս զի մեր հաւատի տունը ըլլայ պարապ տուն մը: Այո՛, այսպէս ըսենք, դեւը դուրս հանուած: Եւ սակայն ներսը՝ կայուն, անգործ, ապարդիւն: Մեր պարտին է որ այս հաստատութիւնը տեսնենք ոչ միայն իր փառքին մէջ, այլ իր աշխուժութեան, ծառայութեան գործին մէջ:

Ամրող ազգը կը նայի Երուսաղէմին: Մայր Սրոռ Ս. Էջմիածնէն դուրս, նուիրական հաստատութիւն մը եթէ ունինք աշխարհի մէջ, Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքն է: Տառապանքներ շատ տեսած, հայածաններ շատ տեսած՝ արտաքին թշնամիներէն, եւ ներքին

խոռվութիւններ շատ տեսած: Եւ սակայն, ամէն անգամուն որ Սատանան այսպիս կը փորձէ ներս մտնել, յուսալով տունը պարապ գտնել, որ իր ուզածն է, Աստուծոյ մէկ կարգադրութեամբ, մեր զաւակներուն ունեցած շնորհենքներուն յայտնագործութեամբ, այդ տունը կը պաշտպանուի, կը զարդարուի, կը վերադառնայ իրեն որւն նպատակին, եւ կը վերահաստատուի իրեն ծառայ մեր ժողովուրդին, ծառայ Աստուծոյ: Եւ կ'օրինուի: Այդ յոյսը, այդ աղօթքը, ունինք այսօր եւս:

Աստուած մեզի կու տայ պատեհութիւններ: Խնձի այնպէս կու գայ որ աստուածային մէկ անիմանալի եւ աներեւոյթ շարժումը կը ցնցէ այսօր մեր Սուրբ Աթոռը: Եթէ կը ցնցէ՝ Անիկա մեզի կը խօսի: Աստուած մեզի կ'ըսէ քան մը, եւ մենք պէտք է գիտնանք յսել Անոր: Եւ այս անգամ, մեզմէ ամէն մէկը իր կարողութեան չափով, Աստուծմէն իրեն տրուած շնորհենքներուն, տաղանդներուն գործածութեամբ, պէտք է զարդարէ նախ ինքզինքը, եւ ապա այն տունը որուն զաւակն է ինքը: Այսպէսով փրկած կ'ըլլանք շարիքէն մեր անձերը՝ անհատապէս: Այլապէս մեզմէ ամէն մէկը ենթակայ է իր խելքը, իր հոգին հաւասարակշռութիւնը կորսնցնելու, բայց այսուելու: Մեր ընտանիքները ենթակայ են իրեն ընտանիք գոյութիւն չունենալու վտանգին, եւ դառնալու միայն չորս պատերու մէջ իրարու հետ գոյակցող էակներու հաւաք մը, որուն մէջ կեանք չկայ: Այդ վտանգէն ազատելու ազդարար ձայնը պէտք է յսենք: Երբ Աստուած պահանջէ մը ունի մեզմէ, ԱՅ նոյն ատեն ոյժը կու տայ մեզի: Աստուած երբեք մեզմէ անկարելի քան մը չի պահանջեր: Այսօր մենք բռնուած ենք չար ոյժէն, եւ մենք է որ մեր հաւատին ուժովը դուրս կը վնասնենք չարը մեջէն: Եւ եթէ ընենք, Աստուած անպայման կ'օգնէ: Աստուծոյ օգնութիւնը եւ օրինութիւնը կը տարածուի, կը բաշխուի: Աստուած կու տայ իր շնորհէ: Մեզի կը մնայ այդ

շնորհը վերածել գործի, խօսի, արդիւնքի:

Սրբոց Յակոբեանց այս հաստատութիւնը դարերու ընթացքին տուած է մտքի արդիւնքներ, գործի արդիւնքներ, նուիրեալ ծառայութեան արդիւնքներ: Այսօր եւս ազգը կը սպասէ որ Սուրբ Երուսաղեմը, Հայ Երուսաղեմը, դառնայ նոյնչափ պատուական, կատարելով իր պատմական դիրը մեր ազգին մէջ: Ցրուած մեր հայութիւնը կը սպասէ որ ծնին, պատրաստուին հոգիւրականներ՝ որոնք կարող լինին դպելու հոգիներուն, կարող լինին հովուելու հոգինները, առաջնորդելու, դաստիարակելու մեր զաւակները, որոնք այնքան կարիքը ունին հոգին ներուժ գորութեան՝ աշխարհի հոսանքներուն դէմ կոռուելու համար: Այս բոլորը կ'անենկալուին մեր այս փառաւոր ու պատմական հաստատութիւններ: Աստուած իր նախախնամութեամբը, մեր Սրբազն Պատրիարքը դրած է դերի մը մէջ եւ մեր միաբանութիւնը կը կանչէ կատարելու իրեն բաժին ինկած պարտականութիւնը:

Աղօթենք որ Աստուած երես չդարձնէ: Աղօթենք որ մեզմէ ամէն մէկը չտկարանայ իր համոզումին մէջ, հաւատալով թէ ինչ որ Աւետարանը կ'ըսէ՝ նիշդ է, չի կրնար սիալիլ: Մեզի կը մնայ մեր գլուխը խոնարհեցնել եւ աղօթել որ Աստուած օրինէ մեզ, տայ մեզի շնորհը, եւ մենք այդ ստանալով՝ դառնանք իր սպասաւորները, իր պատգամաւորները, իր կամքը կատարողները, մեր անհատական կեանքին մէջ, ընտանեկան կեանքին մէջ, ազգային կեանքին մէջ, համամարդկային մեր պարտականութիւններուն մէջ: Եւ այսպէսով ըլլանք օրինուած հաստատութիւն մը, օրինուած անձեր, օրինուած ընտանիքներ, օրինուած հայ ազգ մը, որպէս զի միշտ կարենանք ըսել. «Փառք լեզ Աստուած, այս անգամ եւս Դուն մեզի հետ եղար, այս անգամ եւս Դուն մեզ առաջնորդեցիր: Եւ մենք փառք կու տանք Քու անունիդ, Քու Որդուոյդ եւ Սուրբ Հոգւոյդ հետ, յաւիտեանս յաւիտենից»:

Թ.Ա.Մ.

ԻԳՆԱՏԻՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՒ  
ՄԵԿՆԱԽԹԻԻՆ ՂՈԽԿԱՍՈՒ ԱԽԵՏԱՐԱՆԻՆ

ԳԼՈՒԽ ԾԱ

Անգամ մը, Յիսուս տեղ մը, աղօթքի կեցած էր:

Բոլոր առաքինութիւններուն Համար իր անձը օրինակ ցոյց տուաւ. Նոյնպէս աղօթքի Համար, ինք որ անկարօտ էր աղօթելու:

Աշակերտները մօտեցան և ըսին - Տէ՛ր, մեզի աղօթք ընել սորվեցուր, ինչպէս Յովհաննէս ուսուցանեց իր աշակերտներուն: Թէ ի՞նչպէս պէտք է աղօթք ընել: Առիթով մը, լեռան վրայ ժողովրդեան բացատրած էր: Հեթանոսական անկարգ շատախօսութենէն Հրաժարեցնելէ եաք, Հարկ եղածը կը սորվեցնէ ըսելով - Հայր մեր որ յերկինս ես. սուրբ եղիցի անուն քո: Անգամ մը ըսոււծը միտքերնին չին պահած, վերսախն սորվիլ ուզելով. Յովհաննէսը յառաջ կը բերեն: Թէ ի՞նչ սորվեցուց Յովհաննէս, յայտնի չէ, որովհետեւ գրուած չէ. ամէն ինչ չգրուեցաւ, այլ ամբողջէն մասեր միայն: Աղօթքին խօսքերով Հեռացեալները՝ մերձաւոր կը դարձնէ. բնութեամբ օտարացեալները, չնորհի որդիներ կ'ընէ, միտքերը վեր կը բարձրացնէ, որպէսի Աստուծոյ անունը փառաւոր ըլլայ մեր վրայ: Անոր Տէրութիւնը ամէնտեղ Հաստատուած ըլլայ: Ինչպէս իմանալիին, զգալիներուն վրայ ալ անխափան կատարուի իր կամքը: Մեր տկարութեան Համաձայն լնու մեր կարօտութիւնը: Մեր պարտքերուն կամ մեղքերութիւն թողութիւն չնորհէ, մենք ալ մեր ընկեր մարդոց թողունք պարտքերը: Մեր կարողութենէն աւելի չարին փորձութիւնը չմօտենայ մեզի: Արդ՝ արգիլեց շատախօս ըլլալ և սորվեցուց աղօթել: Որպէսզի ծոյլերը չկարծեն թէ շատ մաղթանքներ ընելը կ'արհամարհէ, ըստ - "Արթուն կեցէք և ամէն ատեն աղօթք ըրէք." ինքն ալ զիշերն ի բուն Աստուծոյ աղօթք կը մատուցանէր: Ըսածները աւելի ևս Հաստատելու Համար առակ մը կը պատմէ:

5.- Ենթադրենք որ ձեզմէ մէկը բարեկամ մը ունի. զիշերը ուշ ատեն կ'նրթայ անոր ըսելու, բարեկամ ինձի երեք նկանակ հաց տուր, զի ճամբորդ բարեկամս եկաւ և տունը բան մը չունիմ կերցնելու: Ան ալ ներսէն պատասխան կուտայ, մի խանդարեր զիս. դուռը փակուած է, զաւակներս և ես անկողին գացած ենք, չեմ կրնար ելլել և ուզածդ տալ: Կ'ըսեմ ձեզի, ոչ թէ բարեկամութեան այլ թախանձագին խնդրելուն Համար, ելլելով պիտի տայ ամէն ինչի որ կարօտ է: Դատաւորի առակով ալ կը սորվինք թէ շատ պաղատանքով պէտք է փնտոել զԱստուած: Արդ՝ որովհետեւ ինքն է Տէր և բաշխող պարգևաց, ինք կարեւոր Համարեցաւ սորվեցնել իր սեփական բնութեան կամքը, որովհետեւ տարրեր է մերը և տարրեր իրը: Մենք շատ թախանձողներուն Հանդէպ կը նեղուինք, կը բարկանանք, իսկ նա կը զայրանայ երրոր շատ թախանձելով յաճախ դուռը չբախենք:

Առատ է պարգևաբաշխութեամբ և կը կամի որ ամէնքը յափշտակեն ընծան, կը բարկանայ անոնց որոնք յօժարութեամբ չեն փափաքիր առնել իրմէ պարգևները, Հապա անշարժ կը մնան աստուածայիններուն դէմ և թափուր երկնային բարիքներէն: Թէև կը կամի տալ, սակայն կը փակէ ողորմութիւնը ամբարիշտներուն առջև: Երբ թախանձեն, կ'ստանան: Այս օրինակով ցոյց տալ ուզեց թէ, մենք կամօք և բնութեամբ կը չարանանք և կը հրաժարինք տալու, բայց երբոր աղաղակելով կ'ուզեն, կը թախանձեն, կը Հաւանինք ուզուածը տալու: Իսկ նա որ ըստ ամենայնի փնտուել և գտնել կը կամի, որքան աւելի շատ խնամակալութեամբ կուտայ: Այս բոլորէն ի՞նչ կ'եղրակացնենք: Այն թէ՝ Աստուած մեր առաջին բարեկամն է, այն որ ոչինչէն ստեղծեց և պարգևներով լեցուց արարչագործուածը: Թէև մենք ապերախտ ենք իրեւ չնորհնկալ, սակայն նա տակաւին կը պահէ բարեկամութեան սէրը և բազմապատիկ խնամակալութեամբ կը դաստիարակէ մեզ: Այս մասին եթէ պատմել ուզենք, զարմանալի և շատ բաներ կան զրելիք:

Դարձեալ խօսքերէն կը Հասկցուի որ Աստուածոյ այսքան բարեգործելէն ետքը, մեզմէ շատեր նոյն վատթարութեան մէջ կը մնան. այլ նա անյոյս չի ձգեր, կուզէ որ որքան Հնար է, աշխարհէն մեկնելէ առաջ իսկ, զղջմամբ փրկութիւն ստանանք, որպէսզի անհաւատներուն կարգին չդասուինք: Ճամբորգութենէ եկող բարեկամը պահանջող հրեշտակն է. անոնք ալ մեր բարեկամներն են, սակայն մեղաւորէն կը գարշին, կը հեռանան, սրբութիւնը կը սիրեն: Ապաշխարողներուն համար անոնց ուրախութիւնը մեծ է, որովհետեւ ըստ Աստուածոյ, մեր փրկութիւնը և ոչ թէ կորուստը կ'ուզեն: Հոգին պահանջող այս ուղենորը ուրեմն, կը խնդրէ որ բարի գործերու ընդունելութեան սեղան սարքուի: Հաց չունեցողը, թափուր է ամէն ինչէ որովհետեւ չար է, գիշերն ալ յառաջացած: Այս պատկերը թերես կը յիշեցնէ ցաւերու տագնապն ու մահամերձի վիճակը: Գիշերը տարակոյսներով լեցուն է, այսինքն տրտմալից, բաղդատմամբ ցերեկի, այսինքն յաւիտենական կեանքի պայծառութեան: Մարդը չքաւորեալ է, ճիշտ հինգ կոյսերուն նման որոնց իւղը պակսեցաւ և լապտերները մարեցան: Թէև իմաստուն կոյսերէն իւղ խնդրեցին, բայց չկըցան ստանալ, Հակառակ որ ողորմած էին: Արդ՝ ի՞նչ Հնար կայ փրկութեան: Կը դառնայ իր առաջին բարեկամին, Աստուածոյ, անկէ թախանձագին կը խնդրէ այն որ յանցաւորութեամբ կորսնցուց, որովհետեւ չարերը Հաւատքէն վրիպած են և պատժուելու արժանի: Որպէսզի անհաւատներուն հետ չպատժուի, կ'աղաջէ Աստուածոյ որ իրեն երեք նկանակ տայ որ Հարկաւ խոստովանութիւնն է երեք Անձերու և մէկ Տէրութեան, մէկ բնութիւն են, երրորդութեամբ նաև կը խորհրդանշէ Քրիստոսի մարմինը որը կ'ստանանք իրեւ Հաղորդ որմէ կը մաղթէ որ զրկուած չըլլայ: Իսկ նա որ պատրաստ է ամենուրեք իր պարգևները բաշխելու, նախ կը հրաժարի տալու, խնդրողին անարժանութեան քով, չնորհին մեծութիւնը ցուցնելով: Միայն պաղատելով, թախանձագին խնդրանքներով, չնորհին կ'արժանանայ որովհետեւ ողորմութեամբ և իրաւամբ են իր պարգևները:

Ըստ այնմ “յողորմութիւնս և յիրաւունս օրհնեցից զքեղ Տէր”։ Անշուշտ եթէ տալ չուզեր, աղաչանքներէն ետքն ալ չէր տար, այսպիսի առակ չէր պատմեր։ Դուռս փակ է ըսելով կը հասկցնէ թէ ապաշխարութեան ժամանակ չկայ։ Երեխաները անկողին գացած են, այսինքն անոնք որոնք մեղքերէն ազատած են։ Ինչ որ բարեկամաբար չարուեցան, թախանձագին առնուեցան։ Ուրեմն ելլելով ոչ միայն նկանակները կուտայ, այլ ինչ որ պիտոյ է։ Այս մեծ երանութիւն է։

**24.-Դիւահար մը բերին իր մօտ որուն սատանան Համբացուցած էր որպէսզի Հաւատքը խոստովանելով չկարենայ փրկուիլ։ Իսկ Յիսուս որուն ամէն ինչ յայտնի է, Հաւատքի մասին չի խօսիր, քանզի դիւահարը չունեցածը բնականաբար չէր կրնար տալ, ուրեմն կը թժշկէ և անոր Հաւատք կ'ընծայէ։**

**15.-Համբէն դեւը Հանելէն ետք, զարմացած այնտեղ կեցողներէն ոմանք ըսին թէ, սատանաներու իշխան բեհեղզերուղի միջոցաւ գեւը Հանեց։ Իսկ մեր Տէրը ըսաւ - սատանան ինքզինքին դէմ չի կռուիր, իւրայինները չի ցրուեր, այլ կը ժողուէ որպէսզի աւելի ևս զօրանայ։ Եթէ ես սատանայի գործակցութեամբ կը յաղթեմ սատանային, ապա ի՞նչ ունիք ըսելիք աշակերտներուն մասին, զի իմ անունվս անոնք նոյնը կ'ընեն։ Անոնք պիտի դատեն ձեզ։ Հրաշքը Աստուծոյ մատով է։ Սուրբ Հոգին մատ կ'անուանէ, նոյն էութիւնը ըլլալուն Համար։ Ըստ Մատթէոս աւետարանչի, եթէ Աստուծոյ Հոգւով կը Հանեմ դեւերը, ապա Հասած է Աստուծոյ թագաւորութիւնը, ջնջելու, վերցնելու Համար մահուան թագաւորութիւնը։ Այստեղ եմ Հաւատքով ձեզ ազատելու և ժողուելու, կամ անհաւատութեան Համար, դեւերուն Հետ պատժելու և ցրուելու։ Դարձեալ կը Հաստատէ թէ վերցուեցաւ սատանայի թագաւորութիւնը։**

**21.-Երբոր Հզօր մէկը սպառազինուած, կը պահպանէ իր ինչքերն ու դղեակը, ապահով է։ Բայց երբ Հզօրագոյն մէկը յարձակի և յաղթէ, դէնքն ու զրահը աւար կ'առնէ որուն ապաւինած էր։**

Դեւերու զօրագլուխը սպառազինուած էր, անոր իշխանութեան ներքեւ ապստամբ զօրութիւններ սպառազէն էին, մէկը չկար որ Հալածէր զինք։ Իսկ արդ, ուրկէ՞ ուր ձկնորսներն ու մաքսաւորները կ'իշխեն դեւերուն և կը Հալածեն զանոնք։ Իսկ դեւերը զարհուրած կը սարսին և զէնքերը կը յափշտակուին։ Ան որ ամէն ինչ իր ձեռքին մէջ ունի, վերին իշխանութեամբ կը գործէ։ Իսկ անոնք որոնք կը գործեն Հակառակ Աստուածային իշխանութեան, ցրուելով կը կործանին։

24.-Դարձեալ կը վախցնէ զանոնք և կը նմանցնէ այսահարի, զի դեւերը զանոնք չարութեամբ լեցուցած էին. ինք գալով հալածեց դեւերը անոնցմէ, անոնք ալ փախչելով գացին անապատ տեղ, Հեթանոսներուն ուր սուրբ Հոգւոյն շնորհներուն ջուրը չէր հոսէր: Անապատին մէջ ալ Հանգիստ չգտան, զի աւետարանի շնորհներուն կենդանի ջուրը, Հեթանոսներու վրայ ալ բղխեցաւ, անջրդի տեղերու մէջ գետեր հոսեցան, անապատը ծաղկեցաւ, ծարաւուտ երկիրը վտակներու ջուրեր ունեցաւ, ուստի սատանան Հանգչելու տեղ չգտաւ: Հրեաները թափուր մնալով Աստուածային շնորհներէն, դեւերու ծառայեցին և եօթը դեւեր անոնց մէջ մտան, ուստի այս վերջինը աւելի վատ եղաւ քան առաջինը:

27. Երբ այսպէս կը խօսէր, կին մը բազմութեան մէջէն, Հիանալով անոր և չկարենալով լուռ մնալ, աղաղակեց և ըսաւ - երանի որովայնին որ քեզ կրեց և ստինքներուն որոնք քեզ դիեցուցին:

Այս կինը տեսաւ որ Տէրը գեղեցկատեսիլ էր ըստ ամենայնի, չափաւոր մարմին ունէր. ոչ երկար որ անհեթեթ է ոչ ալ փոքր որ արհամարհելի է, այլ չափաւոր ընտրութեամբ որոշուած, դէմքն ալ զուարթ: Դաւիթ Սաղմոսներուն Հոգւով կը մարդարէանայ երբ կը յայտնէ թէ մարդոց բոլոր որդիներէն աւելի գեղեցիկ կը տեսնէ զայն: Մի բաղդատէք եսայեայ մարդարէութեան Հետ որ կ'ըսէ - “Հարուածուած մարդ մը. երեսյթը անարդ. բայց գիտէ ցաւերուն Համբերել”: Եսայի 43.3: Այս ըսուած է իր չարչարանքներուն և մահուան Համար: Սակայն ան զարմանալի էր նայողներուն Համար և ինչո՞ւ ոչ. Աստուածային բնութիւնը խառնուած և միաւորուած էր: Ինք է բոլոր արարածներուն արարիչն ու դարդարիչը: Կինը այս բոլորը տեսնելով, քաղցր խօսքերն ալ լսելով բացազանչեց - երանի որովայնին որ քեզ կրեց: Մարիամ ինք ևս Ս. Հոգւով լեցուած, ծնունդին առաջ ըսաւ - “ահա այսուհետեւ ինձի պիտի երանեն բոլոր ազգերը”: Սակայն Տէրը երանի կուտայ անոնց որոնք զինք կը տեսնեն և ականջներուն որոնք զինք կը լսեն, զի շատ արդարներ ցանկացան տեսնել և լսել. ոչ տեսան և ոչ ալ լսեցին: Կնոջ այդպիսի երանութիւն տալուն վրայ, որպէսզի ոչ ոք ստարացեալ չմնայ շնորհէ, Յիսուս կ'ըսէ

28.-Երանի բոլոր անոնց որոնք կը լսեն Աստուծոյ խօսքը և կը գործադրեն. գիտեր թէ շատեր պիտի փափաքին այսպիսի շնորհի հասնիլ. եթէ կամազուրկ է, Հոգեւոր պարգևներէ նուազեալ, չի կրնար Հասնիլ մեծին: Այս պատճառաւ ալ բոլոր Հոգիներուն առջեւ դուռը բացաւ որպէսզի չարգիլուի կամ չխափանուի երանութեան դուռը անոնց առջեւ որոնք կուզեն մտնել:

29. Երբ կը խօսէք, ժողովուրդը աւելի ևս կը խռնուէք իր շուրջ, իսկ Տէրը շարունակելով իր խօսքը ըստ - Այս սերունդը չար է. Հրաշքներ կուզէ տեսնել, բայց ատոնցմէ կը զրկէ. իբրև թէ բնաւ բան մը չտեսան, տակաւին Հրաշքներ կուզեն տեսնել: Իսկ Յիսուս կը սորվեցնէ թէ երբոր խորհուրդը կատարուի, Յովնանի նման որ կէտ ձուկի փորին մէջ մնաց երեք օրեր, այնտեղէն դուրս գալով նինուէացւոց քարոզեց. Ինք ևս յարութենէն երեք օրեր ետք կլլելով, քարոզ պիտի ըլլայ անոնց. կամ զինք լսելով, նինուէացիներուն նման կը փրկուին, կամ անհաւատութեան մէջ կը յամառին ու կը կորսուին:

31.-Դատաստանի օրը երբ այս ազգին կամ սերունդին անդամները դատուին, Հարաւի դժխոն պիտի երկի և պիտի դատապարտէ. որովհետեւ Հեռաւոր երկրէ եկած էր Սողոմոնին իմաստութիւնը լսելու: Անոնք իրենց մօտ ունէին Սողոմոնի Տէրը, անկէ անսահման իմաստութեամբ առաւելեալ, ոչ ցանկացան, ոչ ալ կամեցան լսել անոր իմաստութիւնը: Նինուէացիք Հրաշք չտեսան այլ կորստեան խօսքեր լսեցին և զղացցին: Իսկ ասոնք տեսան ան որ Յովնանը ղրկեց, Հրաշքներով, երանութեան խօսքերով ու սպառնալիքով և տակաւին չհաւատացցին: Հոս ցոյց տրուեցաւ թէ յարութենէն ետք, աւետարանը պիտի քարոզուի Հեթանոսներուն:

33.- Ոչ ոք վառուած ճրագը կը պահէ կարասիի ներքեւ այլ աշտանակի վրայ կը դնէ, որպէսզի մտնողները լոյս տեսնեն:

Իր անձը իբրև ջահ կը ներկայացնէ օրը չի կրնար պահուի կամ ծածկուի, այլ աշտանակի վրայ կը դրուի որպէսզի իր լոյսը սփռելով, տարածէ: Կը սորվեցնէ լուսուու մտքին մէջ ողորմութեան իւղը դնել որպէսզի ազահութեամբ խաւարեալ չըլլայ:

37. Երբ աւարտեց իր խօսքը, Փարիսեցի մը զինքը իր տունը ճաշի Հրաւիրեց: Եկաւ և րազմեցաւ: Զեռքերը մարմնական աղտէ ստէպ լուալու ծերերուն պատուէրը չպահեց: Փարիսեցին կը զարմանայ, վասնզի Հին այս սովորութիւնը Հաստատուած օրէնքի ոյժ ունէր: Առ այս, Տէրը կը յանդիմանէ զայն ըսելով - ի՞նչ օգուտ ունի բաժակին արտաքին կողմը մաքուր ու պայծառ ըլլալը երբ ներսը աղտոտ կամ աղրով, անօրէնութեամբ կամ ազահութեամբ լցուած է: Սորվեցէք ստոյդ արդարութիւնը. կարօտեալներուն ողորմութիւն տուէք, լուացէք ձեր ներսիզին մեղքերու կեղտէն և այնպէս սրբուեցէք. ձեր գործերը Հեռու թող ըլլան չարութենէ: Ապա կը պախարակէ անոնց աղտեղութիւնը որմէ կը վնասուին Հոգիներն ու մարմինները: Յետոյ վայ կուտայ անոնց:

42.- Վայ ձեզ փարիսեցիք, կ'ըսէ, ձեր տասանորդները կը վճարէք բայց մեծն ու կարևորը, սէրն ու ողորմութիւնը և արդարութիւն անտես կ'ընէք: Եթէ այդ օրէնքները կը պահէք զգուշութեամբ, Հապա ասոնք՝ աւելի մեծ և օգտակար, չէք նախընտրէր: Հեշտալիները որոնք ցանկութեան ախտով կը լեցնեն ձեզ, կը պահպանէք, որովհետեւ փառասիրութեամբ շրջիլ, նախաթոռ տեղ նստիլ, Հնարքներով կը գտնէք: Խոկ այն որ ըստւ - "Ես որու՞ն վրայ Հանգչիմ եթէ ոչ Հեղերու և խոնարհներու որոնք կը դողան իմ խօսքերէս", այդ կ'անարգէք: Աւաղ, անյայտ գերեզմաններու կը նմանիք որոնց վրայ մարդիկ կը քալեն առանց գիտնալու: Ժահահոտ նեխածութիւնը կեղծաւորաբար ծածկելն ու մերձաւորը խարելը նոյն բանը կը նշանակեն:

45. Օրինականներէն մին պատասխանեց, - վարդապետ, այդ խօսքերը ըսելով մեզ կ'անարգես: Յիսուս կ'ըսէ - վայ ձեզ օրէնքներ գիտցողներդ, զի օրէնքին խօսքերով ծանր բեռներ կը դնէք մարդոց վրայ, խոկ դուք մատով անդամ հալիլ չէք ուզեր այդ ծանրութեան: Մարգարէներուն շիրիմներ կը շինէք, ոչ թէ սիրոյ այլ ագահութեան պատճառաւ: Հայրերու անօրէնութեան մասին կը վկայէք թէ պատիւի արժանիները, անարգանօք սպաննեցին: Եթէ անոնց գերեզմանները յարգանքի արժանի են, որք՞ան առաւել ևս անոնք: Դուք անոնցմէ աւելի չար էք, որովհետեւ մարգարէներուն տէրը պիտի սպանէք: Այսինքն զանոնք մարգարէներու սպանման կամակից կ'որակէ: Ոչ թէ շիրիմ կառուցելու այլ վկայութեան Համար որով Աստուածային իմաստութեամբ Յիսուս կ'ըսէ - "Զեզի առաքեալներ պիտի դրկեմ, անոնք ևս մարգարէներ և իմաստուններ են: Դուք, մարգարէներ սպաննող ձեր Հայրերէն աւելի ասոնց Հալածողներ պիտի ըլլաք":

50. Կը զարհուրեցնէ զիրենք. - թափուած արդար արիւնը, Արելէն մինչեւ Զաքարիա, ձեղմէ պիտի պահանջեմ, կ'ըսէ: Արդարադատ իրաւամբ: Վայ կուտայ անոնց, որովհետեւ մարգարէներուն զիրքերը փակեցին տգէտներուն առջեւ, որպէսզի չհաւատան թէ ինքն է Քրիստոսը: Յիսուս աւարտեց իր խօսքերը խոկ անոնք ամօթապարտ էին յանդիմանուած ըլլալով ամբարշտութեան գործերու Համար: Սկսան Հնարք մտածել, զինք զրպարտելու Համար:

Նոյն ատեն Հազարաւոր մարդոց բազմութիւն խռնուեցաւ իրենց շուրջ, իրար կոխկոտելու աստիճան:

(Ծարումակելի)

ԶԱԼԻՆ ԱՐԲ. ԶԻՆՉԻՆԵԱՆ

\* \* \* \* \*

**«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ՄԵԾ ՎՏԱՆԳ ԵՆ  
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ, ԺՈՂՈՎՐԴԻ  
ԵՒ ՀԱՒՍՏԻ ՀԱՄԱՐ»**

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Առաջնորդ Պարգև Եպիսկոպոս Մարտիրոսանը խօսք է յղել հայ ժողովրդին՝ Եհովայի վկաների՝ Արցախ քափանցելու կապակցութեամբ:

Նրանում մասնաւորապէս ասուած է.

Եկեղեցու, քրիստոնէական քարոյականութեան տեսակետից այսօր կարող ենք փաստել, որ յետիորհրդային տարածում, մասնաւորապէս, Հայաստանում, արշաւանք է սկսել ամբողջատիրական աղանդի կամ էլ նման աղանդներից մէկի՝ «Եհովայի վկաներ» ահաւոր կազմակերպութեան կողմից: Կազմակերպութիւնը ներքափանցել է Արցախ եւ արմատաւորուել մեզ մօտ:

Ովքի՞ր են «Եհովայի վկաներ»ը, եւ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ աղանդը: Այն ծագել է Միացեալ Նահանգներում, 19րդ դարի վերջին: Հիմնադիրը հանրայատ սկանդալիստ Զարլգ Ռասըլն է: Կազմակերպութեան կենտրոնը գտնուում է Պրուֆիլինում (Նիւ Եորքի քաղամասերից մէկը): Աղանդի տպագիր մարմինը՝ «Դիտաշտարակը», բազմամիլիոն տպաքանակ ունի, ինչը վկայում է աղանդի հսկայական գումարների մասին: Աղանդը հիմնականում տարածում է Քրիստոնէական երկրներում:

Ինչո՞վ են զբաղուում «Եհովայի վկաները»: Առաջին հերթին ակտիվորեն հաւաքագրում են նոր աշակերտներ՝ հետեւրդներ: Փորձում են աղաւաղի Աստուածաշունչը, աշակերտներին Սուրբ Գիրքը մատուցել իրենց համար շահեկան ձեւով: Նրանք ենթատեսութիւն հանում են

արտայայտութիւններ եւ սեփական մեկնարանութիւններ տալիս դրանց: Նման պարագայում մարդկանց համար, ի հարկէ, դժուար է որոշել այդ մեկնարանութիւնների հշմարտացիութիւնը, յատկապէս նրանց համար, ովքեր ծանօթ չեն Աստուածաշնչին:

Եհովայի վկաները ձգտում են նրանց տրամադրել եկեղեցու, կրօնական ծէսերի եւ խորհուրդների, եկեղեցու սպասաւորների, մեր հայրերի հաւատին ընդդէմ: Եհովայի վկաները իւրովի քարգմանի են Աստուածաշունչը անգիրելն եւ այնուհետ «Աստուած», «Տէր», «Միածին որդի» բառերը փոխարինել են «Եհովա» բառով: Դա Աստուածաշնչին ան պատուիրաններից մէկի անմիջական խախտումն է (Եթէ որեւէ մէկը փոխի ինչ-որ բառ, աւելացնի, պակասեցնի կամ աղնատի, ապա կ'անիծուի Աստուածոյ կողմից):

«Եհովայի Վկաների» գաղափարախոսութեան տարածումը ահաւոր վտանգ է մեր ժողովրդի, պիտութեան ու հաւատի համար: Նախ նրանց իրենց հետեւրդներին արգելում են գէնքի դիմել եւ գէնքը ձեռքին պաշտպանել հայրենիքը, պետութիւնը, կեանքը, ազատութիւնն ու հաւատը: Նրանք մեր ժողովրդին զրկում են սեփական կեանքն ու Հայրենիքը պաշտպանելու իրաւունքից: Նրանի բայիքայում են մեր պետութեան իմսէլ: Երկրորդ՝ կան այդ աղանդի անդամների ինքնասպանութեան նախադէպեր: Բոլորովին վերջերս Սիւնիի մարզում կախուել են այդ աղանդի անդամ 12 ամեայ երկու աշակերտներ: Կան նաև այնպիսի դէպեր, երբ կանայք,

մայրերը հրաժարւում են կատարել իրենց ընտանեկան պարտականութիւնները: Նրանք պարզապես դադարում են աշխատել տանը, հրաժարւում են նաշ պատրաստել, մաքրութիւն անել, խնամել երեխաներին եւ ամուսնուն: Դա հանգեցնում է ամուսնուն կնոջ լրիւ անհնազանդութեան կամ էլ հրաժարման այն երդումից, որ կինը տուել է բաղաքացիական կացութեան ակտերի գրանցման կամ եկեղեցում պատակադրութեան ժամանակ: Դա հանգեցնում է ընտանիքի, հետեւարար՝ ազգի եւ պետութեան բայցայման:

Եհովայի վկաների դէմ պայքարը ըստ իս համագգային, համապետական գործ է եւ բոլորիս խնդիրն է, որը պիտի լուծենի համատեղ: «Եհովայի վկաներ» կազմակերպութիւնը մեծ արագութեամբ տարածում է Հայաստանում եւ փորձում է արմատակալել նաև արցախիեան հողում:

Տեղի է ունենում ազգային արժեքների ակնյայտ նենգափոխում: Կայ խղճի եւ կրօնի ազատութեան հասկացութիւն: Զինուելով այդ օրէնքով, ումանի կարծում են, որ իրաւունք չունենի որեւէ աղանդաւրական շարժում արգիլել կամ էլ պաշտօնապես չգրանցել: Խսկ ինչպէս անուանել, եթէ ոչ մեր ազատութեան խախում, բռնի ներխուժում մեր կեանքը, երբ մերը յի կայարաններում մեզ են կպչում, կանգնեցնում փողոցում, մտնում մեր տները, մեր երեխաների տանում վտանգաւոր նանապարհով: Եւ մի՞քէ խղճի ազատութեան խախում չէ ընտանիքի, պետականութեան հիմքերի բայցայումը: Մի՞քէ դա բռնութիւն չէ մարդու կամքի վրայ:

Ես՝ որպէս հայ, որպէս քրիստոնեայ, որպէս եկեղեցական, գտնում եմ, որ մեր ժողովրդի, մեր հայրենիքի եւ մեր հաւատի համար եկեր է ժամը փորձութեան: Կարծում եմ, մենք պիտի լաւագոյնս դուրս գանի այդ փորձութիւնից: Մենք պիտի

գիտակցենի եւ իմաստաւորենի մեր հայրերի պատմական փորձը, որոնց մի անգամ չէ բաժին ընկել նման փորձութիւնը: Ցիշենի Աւարայրը, հետագայ դարերը: Մեր ժողովուրդը միշտ էլ պատրաստ է եղել կեանիլ զոհել, մարմինը տալ, բայց ոչ հաւատը, ոչ իր հոգին: Հոգեւոր մաքառումների հարցերում մեր ժողովուրդը միշտ էլ անընկնելի է եղել, եւ, յոյսով եմ, որ այսօրուայ ահեղ մարտում եւս մենք չենք սխալուի:

Ես դիմում եմ իմ սիրելի, իմաստուն, բարի եւ համբերատար ժողովրդին, մեր պետական այրերին, մտաւորականութեանը, մեր փառապանձ ուզմիկներին՝ այս հարցում պիտի միատրենի բոլորիս ուժերը: Մենք պիտի զինուենի երկու հազարամեակի ընթացքում ժողովրդի կուտակած իմաստնութեամբ ու փորձով, պետական այրերի վենակամուրթեամբ, մեր ուզմիկների արիութեամբ, մտաւորականութեան փայլուն ունակութիւններով եւ մեր Մայր Եկեղեցու հետ միասին փրկենի եւ մեր ժողովրդին, եւ մեր պետութիւնը, որպէս զի ընդունենի ների այս առաջին կնիքներից մէկը: Յոյս դնում եմ մեր ժողովրդի իմաստնութեան եւ Աստուծոյ օրհնութեան վրայ: Ես վստահ եմ, որ այս անգամ եւս պատիւով դուրս կը գանի փորձութիւնից:

Աստուծ մեզ բոլորիս օգնական: Ամէն:

ՊԱՐԳԵՒ ԵՊՍ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

## ՄԱՐԴԸ ԵՒ ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹԻՒՆԸ

Այս դժուար ու տագնապալի ժամանակներուն, որեւէ նիւթէ աւելի՝ շատ կը խօսուի մարդու բարոյազուրկ կանչին մասին:

Ամէն դէպէ անոր անձին շուրջ կը դառնայ եւ ամէն ինդրի մէջ, մարդը կ'երեւայ իր ժխտական ու դրական յատկանշներով։

Մարդ էակով կը զրադի ընտանիքը, ընկերութիւնը, պետութիւնը եւ համայն աշխարհը։ Եւ առանց մէկ բացառութեան, ամէնքն ալ՝ կը դատեն, կը դատապարտեն ու կը պախարակեն անոր վարքն ու բարք։

Կը խոստանան անոր ազատութիւն մը, որ անկաշկանդ շարժի ու երազային հեռանկարներու փարած արծուային թոխշներ կատարէ։ Բայց՝ հազիւ ոսքերը երկրէն կտրած՝ ճենակապեր կ'անցնեն ձեռքերուն, որ չկարենայ իր նպատակին ուղղութեամբ բայլ մը առնել։

Օրէնքով կ'արգիլեն կաշտակերութիւնը, չարաշահութիւնը, զեղարարութիւնը, բայց՝ անիրաւութեան ախոյեանները միջոցներ կը գտնեն, որ մարդը կեղեկն ու բեկանեն անոր բարոյական վարկը։

Չես կրնար յօգուտ մարդուն պայքարի եւ հոգեւոր վերել տալ իր մշուշապատ կեանին։

Չես կրնար անոր մէջ տեսնել շնորհազարդ մարդը, որքան տան չի յարգեր զայն որպէս անձնաւորութիւն։

Չես կրնար մարդու մը մետաղած զգայարակներուն բարոյական շողարձակում տալ, իր կուրծքին շքանշաններ գտնելով։

Բանաւոր մարդը, ինկած է իր գահէն ու կը գտնուի սողունի գետնամած դիրքին մէջ։

Անիրաւ մամոնային երկրպագուները

մարդուն կերպարին վրայ կը սիրեն տեսնել, ոչ թէ բարեպաշտութեան նառագայրներ, այլ ցոփակեաց ապրելակերպի մը տգեղութիւնը։

Կը յարգեն ու կը պատուեն մարդուն մէջ ո՛չ թէ հոգեւոր արժանիքները, այլ անոր գիրուկ դրամապանակը։

Եւ ցաւը, որ կը խորանայ եւ յուսաբեկում կու տայ մեր սրտին, այն է, որ հասարակութեան մէջ փառաւորում կը տրուի բոլոր անոնց, որոնիք Կրեսոսեան դիրքերու վրայ, իրենց սնապարծութիւնը կը ցուցադրեն։

Դժբախտաբար, ժամանակակից գնահատողները եւ հիացողները պատուանցանի արժանիքներդ փառաւորութիւն եւ ո՛չ թէ վաստակաշատ մտաւորականը, բազմաշնորհ արուեստագէտը, կամ համբաւի հասած գրագէտը ու բանաստեղծը։

Երբ ոսկիով ծանրաբենուած չես, մի սպասեր որ վերին իշխանութիւններէն իմացական արժանիքներդ փողահարութիւն եւ երջանիկ օր մը՝ պատեհութիւնը թեզի ալ ժպոի ու դասուխ մերօրեայ շքանշանկիրներու կարգին։

Այսօր՝ որոշ է, որ անիրաւ շահն է, որ կը մեծարուի եւ մարդկային փառասիրութիւնն է, որ կը շողոքորբուի ու կը շահագործուի։

Նիւթապաշտ ու մարմնապաշտ մարդը, այնքան հեռացած է Աստուծոյ լոյսէն եւ այն աստիճան մթագնած է միտքը, որ իր ծագումը կը փնտուէ դժոխքի ընդերքներուն մէջ եւ ոչ թէ ամենազօր եւ ամենարարի Աստուծոյ հայրախնամ ստեղծագործութեան մէջ։

Երբ մարդուն կու տանք սահմանաւոր գոյութիւն մը եւ իր վախճանը կը կապենք անգոյութեան հետ, ատով՝ կը հաստատենք,

թէ մարդը տարբեր չէ կենդանական աշխարհի չորքուանիներէն:

Ի՞նչ է մարդը մարմնեղէն եւ հոգեղէն կառոյցով:

Հարցումը որքան պարզ է, նոյնքան դժուար է պատասխանը:

Աշխարհի ո՞ր իմաստումը, ո՞ր գիտումը, ո՞ր հզօր իմացականութիւնը եւ ո՞ր մեկը Հին Կոտակարանի մարգարեներէն կրցաւ Եջրիտ սահմանում մը տալ մարդկային ճակատագրին:

Մարդուն աղքատ ու սահմանափակ մտածողութեան մէջ աղօտ նշոյլ մը անգամ չկայ, ուր ան՝ իր գոյութեան բացատրութիւնը գտնէ:

Մարդ եակը՝ ըստ ինքեան՝ խորհրդաւորութիւն մըն է, անմեկնելի ու անբննելի ճակատագրով: Մեկ քան որոշ է, որ աշխարհ եկած չէ, գրաստի պէս ուտէ, խմէ ու շնչէ եւ օր մըն այ այժերը փակելով, հոդին հետ տարրայուծուի եւ անհետանայ:

Մարդուն օրկանիզմը իր հիւսուածքով եւ գործունեութեամբ ապշեցուցիչ հրաշալիք մըն է, որ բախտով չի կերտուիր եւ ոչ ալ կոյր ուժ մը կրնայ հեղինակը ըլլալ այն անվիրափելի ներդաշնակութիւններուն:

Տիեզերքի անպարագրելի Հոգին եւ իմաստութիւնը, շնորհազարդ կարողութիւններով օժտեց ու պատուեց բանաւոր արարածը, որ նուանէ երկրին ու երկնքին անսպառ բարիները, յօդուտ մարդկային կեանքին ազնուացման ու բարձրացման:

Ուստի մարդ շուայյօթէն պատուուած է պարզեւատու Աստուծմէ, պէտք չէ մեր արհամարհանեմքին թիրախ դարձնենք իր Տիեզերական Հեղինակութիւնը: Գիտութիւնը իր զարմանահրաշ գիւտերով, կը փորձէ Աստուծոյ ձեռքէն առնել Ամենակարողութիւնը եւ համաձայն իր նախասիրութեան ստեղծել իւրայատուկ աշխարհ մը:

Մարդիկ՝ սորված պէտք է ըլլան սա մեծ նշմարտութիւնը, որ երէ գիտութիւնը բաժնուի առաքինութենէն, այն ատեն ստուգապէս կը վտանգուի աշխարհը եւ մարդկութիւնը:

Այս պարագային գիտարուեստը չի ծառայեր մարդուն, այլ կը փութացնէ անոր կործանումը եւ վախճանը:

Որքան ատեն գիտութիւնը ողբեինացած չի գործեր, իր բոլոր յառաջդիմութիւնները պիտի չծառային ու մարդկայնացնեն մարդը:

Գիտութիւնը գիտութեան համար աղետալի կարգախօսը, պէտք է բարոյապէս բարեշրջուի եւ ըստի, գիտութիւնը մարդուն հոգիին ազնուացման համար:

Գիտարուեստ նիւթական նուանումներուն նպատակը պէտք է բիւրեղացնէ մարդկային բարոյականը եւ ոչ թէ ցեխաչութերու մէջ սուզէ զայն:

Օր մը, երեւելի գիտուն մը մեծ ու գեղեցիկ աշխարհագունոտ մը կը զետեղէ աշխատանոցին կեղրոնը եւ միջօրէի նաշի կը հրաւիրէ իր անհաւատ բարեկամը:

Ճիշտ ժամուն հրաւիրեալը սրահէն ներս մտնելով՝ հիասմանց կը նկատ հակայ եւ հոյակերտ աշխարհագունոտը: Հիացումնեն մղուած կը բացականչէ:

- Ինչ հրաշալի գործ, ո՞վ շինեց այս աշխարհագունոտը, կ'ուզեմ գիտնալ արուեստագէտին անունը:

Բարեպաշտ գիտունը ցուրտ անտարբերութեամբ կը պատասխանէ:

- Ոչ մեկը, մարդ չշինեց, մինակը եղաւ:

- Ի՞նչպէս մինակը եղաւ, չիմ հասկնար ի՞նչ ըստի կ'ուզիս, կ'ուզեմ հիմա անունը տաս շինողին:

- Միրելիս, կը զարմանամ թէ ինչու չես հասկնար եղափի կ'ըսեմ, որ մարդ չշինեց:

- Կաղաչեմ կատակը ձգէ եւ հիմա անունը ըստ ինձի հեղինակին:

- Կը ցաւիմ սիրելիս, որ այս անշունչ եւ անհոգի աշխարհագունոտին հեղինակը կը փնտուս եւ այս շնչող մոլորակին Արարիչը կ'անգիտանաս:

Արեւը չի խաւարի բուերուն եւ չղջիկներուն թեւարախումներով: Բայց անհաւատը կը մեռնի, հողին կը շաղախուի եւ իր են հետ կը թաղէ իր ԱՆՄԱՐԴԿԱՅԱՅՆՈՒԹԻՒՆԸ սաստկօրէն մորակուած Տիեզերական Հոգին:

## ՅԻՍՈՒՄԻ ՈԳԵԿԱՆ ՆԵՐՀԱՅԵՑՈՂՈՒԹԻՒՆԸ ԼԵՐԱՆ ՔԱՐՈՉԻ ՊԱՀՈՒՆ

**Ե**րկինքները ծեղբելով ու ծիր կաթինի լուսածածանչ հորիզոնները թողելով եկած է Որդին Մարդոյ, խոնարհեցուցած ինքինի, ու նստած ծառի մը կոտրած ծիւղին վրայ ու կը պատգամէ տասնեակ հարիւրաւորներու՝ աստուածային սերն ու Անոր խնամատար յայտնութիւնները: Յիսուս ոչ միայն կը պատմէ, այլ իր լուսեղէն & եռքերը կը նկարեն ու կ'առարկայացնեն իր երկնային պատմուածինները: Ան՝ մարդկային հասկացողութեան մէջ, զԱստուած կը մարդկայնացնէ, այսինքն, Զայն բարեգութ և կարեկից կը պատկերէ:

Նախաբիշտոնէական դարերուն, մարդիկ իրենց աստուածները փայտի և մետաղի վերածած էին, անբան և անշարժ, անզգայ և անհոգի առարկաներու:

Այգալոյսող Գալիլեացին՝ հարուստներու և զօրաւորներու լիազօրութենէն խլեց զԱստուած, ու շնորհեց Զայն նաեւ աղբատին ու տկարին, մեղաւորին ու հոգեւոր արկածեալին, վտիտին ու հիւանդին:

Յիսուս թողուց երկնային հրեշտակներու երգեինոն երաժշգութիւնը ու հածեցաւ գալ լսելու ժխորն ու աղմուկը աշխարհի: Իմանա՞լ լացն ու ցաւը և աստուածընդդէմ պոռթկումները տառապող մարդկութեան: Անոր գթառատ Աչքերը դիտեցին սգաւորները, աղբատները և խղճահար մեղաւորները, որոնք բեռնաւորուած ու կեղեկուած էին հարուստ չակերտուած բարեպաշտներէ: Անոր անստուեր Աչքերը տեսան կեղծաւոր եկեղեցապաշտները և աստուածապաշտ ամբարիշտները:

Մագնիսական ձգողականութեամբ՝ սիրոյ մէկ սլացբին մէջ, Ան յայտարարեց.

«Երան՝ ի հոգւով աղբատներուն վասնգի անոնցն է երկինքի թագաւորութիւնը», «Երան՝ սգաւորներուն, որովհետեւ անոնք պիտի միսիթարուին: Երանի հեզերուն, որովհետեւ անոնք երկիրը պիտի ժառանգեն»:

Յիսուս իր ապրումէն՝ նոր հորիզոն մը բացաւ այն սրտերուն մէջ որ միշտ անարգուած ու նուաստացուած կը կարծէին ըլլալ:

Մովսիսական Օրէնքն ու Հելլենական իմաստափրութիւնը չէր կըրցած ըմբոնել հոգիով աղբատութեան, հեզութեան և ողորմածութեան վսեմ ու սրբազան բարձունքը: Յիսուս էր Անձին և ապրումին միջոցաւ ցոյց տուաւ Աստուծոյ Դիմագիծը, ոչ որպէս նախանձոտ ու վրէժինդիր Արարիչ, այլ սիրող և անյիշաչար Երկնային Հայր:

Էր կարեկցութեան խօսքերը, էր լուսեղէն Աջին հպումը, էր արցունքախօս նայուածին ազդուութիւնը և մանաւանդ արդարութիւն և իրաւունք պահանջող ջատակովութիւնները, յոյսի և լոյսի կանթեղներ բռնկեցուցին անիրաւուած ու կեղեքուած, անտուն և ախտրական հոգիններէն ներս, եթե իմացան հոգեպարար,

**«Երանի՝ անոնց, որ կը հալածուին արդարութեան համար, ու երանի՝ անոնց որ բաղցն ու ծարաւն ունին արդարութեան, որովհետեւ անոնք պիտի յագենան», Երկնագեղ խօսքերը:**

Բարութիւնը մարմնացնող Նազարէթի Մարգարէն, էր սեւեռումին առարկայ ըրած էր Հռոմի հարուստ Կայսրութեան դաժան գերեվաճառութիւնը: Ականատես եղած էր ընտանիքներու բռնի բաժանումին և անոնց զաւակներու առուծախին: Անմոռունչ հեծութեամբ խորհուրդներու ընդերքէն ոգեկոչեց Ան, ու յաւերծական դատաստանագիրքին մէջ արձանագրեց.

**«Երանի՝ սգաւորներուն, որովհետեւ անո՞նք պիտի միմիթարուին»:**

Էր բոցավառ հայեացքի հորիզոնէն նշմարած էր նաեւ անձնասէր, ինքնակոչ ու ցուցամոլ Փարիսեցինները և Օրինականները, որոնք կը ներկայացնէին ժամանակակից հոգեւոր ու բարեպաշտ հաւատացեալները: Էր Բննադատական նետահարումները ուղղեց այս կեղծաւոր հոգեւորական կարծեցեալ խումբին ու որոտաց, ըսելով.

**«Վայ՝ ձեզի՝ դպիրներուդ և կեղծաւոր փարիսեցիններուդ, որ Երկինքի արժայութիւնը կը փակէ՛ մարդոց առջեւ, դուք չէ՛ մտներ և մտնողներուն ալ թոյլ չէ՛ տար որ մտնեն: Վայ ձեզի կոյր առաջնորդներ, որ մժղուկները կը բամէ՛, բայց ուղտերը կը կլլէ՛: ... Վայ ձեզի ... որ զաւաթին ու պնակին դուրսի կողմը կը մաքրէ՛, մինչ անոնք ներսէն լեցուն են գողութեամբ և անժուժկալութեամբ: Օձե՛ր, իժերու՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչի՛ գեհենի դատապարտութենէն»:**

Յիսուսի ազգասիրական հոգին ու Հրեական բարձրաթոփչ մարդարէաշունչ մշակոյթը իր անձնամատոյց հոգիին թելերը շարժեցին, և Յիսուս արցունքախօս աչմերով ըսաւ.

**«Երուսաղէմ, Երուսաղէմ, որ կը կոտորէիր մարդարէները և կը բարկոծէիր բեզի դրկուածները. Բանի բանի անգամ ուզեցի հաւաքել բու զաւակներդ, ինչպէս հաւը կը հաւաքէ իր ձագերը թեւերուն տակ, բայց չուզեցիր. Այսուհետեւ զիս այլեւս պիտի չտեսնէմ, մինչեւ որ բոլը՝ օրինեալ է ան, որ կու գայ Տիրոջ անունով»:**

Գաղափարի և ազատութեան Զահակիր Յիսուս՝ ինչո՞ւ որոտագոչ ձաղկեց կրօնական և հոգեւորական կեղծ վարմունքը դպիրներու և փարիսեցիներու որոնք պաշտպանն Լին Եկեղեցիին ու դպրութեան, ու սակայն արշալոյսի պէս ընթուշ վարուեցաւ անհաւատարիմ ու հանրակին էակներու հետ: Հարցում մը որ երեւոյթներու խորքը թափանցող ոգեկան ներհայեցողութիւն կը պահանջէ:

Ազատութիւն արդարութիւն վճռող Յիսուսի բերուեցաւ պոռնիկ մը դպիրներու և փարիսեցիներու կողմէ, որպէսզի դատաստան տեսնէ: Զակերտուած բարեպաշտներ բարցուցին Յիսուսի. «Վարդապետ, այս կինը շնութեան մէջ այս մեղքը գործած ատենը բռնուեցաւ...: Մովսէս մեզի պատուիրեց այսպիսիները բարկոծել արդ դուն ի՞նչ կ'ըսես»: Յիսուս՝ իր ապրումն հորիզոն մը բացա այս բարսիրտ հոգեւորներու սրտին ու խղճին դիմաց: Երբ ամբոխը խղճահար, տագնապած և ամօթահար թողուց կինը Տաճարի սալայատակին վրայ ու անյայտացաւ, Յիսուս վեր նայելով և շուրջը կնոշմէ զատ մէ՛կը չտեսնելով, ըսաւ կաւեղին դժբախտ բնութեան.

**«Ես ա՛լ չեմ դատապարտեր բեզ. գնա՞ ու ասկէ ետեւ մեղք մի՛ գործեր»:**

Ինչո՞ւ համար այսպիսի՝ կարեկցութեան խօսմեր և ծառագայթող յաւերժաբոյր յոյս, սեր և խրախոյս մեղաւորի մը, որ խկապէս և իրաւամբ մեղքի արարէին մէջ բռնուած ու Մովսէսի Օրէնքով մահապարտ էր:

Մարդ-արարածին մարմնակից և պատկերակից Աստուած Որդին, մեր բնութեան բովանդակ էութեան երբ մասնակից ըրաւ ինքինք, այն ատեն լման բմբոնեց մարդ-արարածին ակամայ մեղանչումները, որոնց անյագ և անդիմադրելի մղումները, աւելի

գօրաւոր էին բան իր զգացումներն ու բանականութիւնը:

Հողակառոյց սեռային մղումները խորհրդաւոր և զարմանահրաշ նմանութիւններ են գոյատեւումի և յափառենականութեան: Ոգեկան խորհրդագգաց վերացումի սերնդագործող և ստեղծագործող արարքն է որ այս աշխարհը մշտնչենաւորած է մարդկային, կենդանական ու բուսական տարածութեան գոյութեամբ: Սեռային անյագ բնագդն ու բոցանման մղումները՝ այնքան դատապարտելի չեն, կեանքի բոլոր ուղրութերը թափանցող աստուածայայտնիչ Վարդապետէն, որքան կեղծարարութիւնը, ընչափացութիւնը և փառասիրութիւնը:

Մարդկային յօրինուածքը աւելի դիւրա՛ւ կրնայ զսպել իր անարդարութիւնն ու ընչափաղցութիւնը, բան թէ իր սեռային մղումները: Որովհետեւ, աշխարհ, իր ստեղծագործող անյագ ու բոցակեզ բնագդով կը ջանայ յաւերժացնել արեգակնային դրութեան միակ կենդանական երկիր մղորակը:

Հնարաւոր է ապրիլ առանց կեղծաւորելու և առանց ընչափացութեան, սակայն առանց սեռային յարաբերութեան, կեանքը թէ՝ տաժանելի է, թէ՝ փորձիչ է և աշխարհ մոլորակի կեանքը կրնայ անյայտանալ:

Որպէս բարձունքի և վսեմութեան մարմնացում՝ Նազովրեցի Թիսուս, իր բոցավառ աչքերը կը սեւեռէ կեղծաւոր, ընչափաղ և փառասէր կրօնավաճառներու, և իր ծանր հրետանիով "վայ"եր կը կրակէ անոնց:

Թշուառ և եղկելի մարդը՝ որ կաշկանդուած է մեղքի պարան-ներով և կամաշարժ բնութեամբ, աւելի ողորմութիւն և գութ կը գտնէ աստուածառաք Թիսուս Քրիստոսի կողմէ:

Թիսուսի վերոյիշեալ ոգեկան ներհայեցողութիւնը, երբեք չ'արդարացներ "ազատ սէրն" ու աննկարագիր և բարոյազուրկ մարդկային կենցաղավարութիւնը: Ինչո՞ւ, որովհետեւ չենք գիտեր թէ այդ հեք կինը ինչո՞ւ սոյն արարքի մէջ գտնուած էր: Մոռնալու չէ, որ երկու հազար տարի առաջ որբեվայրի կամ լեռուած կին մը ներկայ աշխատավարձի դիւրութիւնները չուներ: Իր զաւակներուն հաց ծարելը չափազանց դժուար էր: Կամ պիտի մուրար, և կամ... :

Ա.Լ.Պ.Հ.Ռ. ՆՈՐԱ.ՏՈՒՆԿԵՍՆ

## ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

## ՄԵՌՆՈՂ ՔԱՂԱՔՆԵՐ

Մուխով, մուխով քաղաքներ: Բուխերիկին ժայթքը սեւ,  
Եւ հոգետանց մարդերու լուռ՝ այլ խօսուն անէծքներ,  
Պար են բռնած երկների աչքերուն դէմ անտարբեր:  
Եկեղեցեաց պատե՛րն իսկ՝ փոխան խունկի աղօթքի,

Հառաջներու լալակոծ եւ ալեւոր վիշտերու  
Տարիքին տակ սեւնալու, այս մուխերէն են սեւցած:  
Մարդոց բարի աչքերէն, ու կարծրացած սիրտերէն,  
Գութիւ վըտիւ առունե՛րն իսկ չեն բըխիր ու հոսիր:

Մեքենային վիթխարի աղմուկն անդուլ, քայքայող,  
Ուղեղէդ ներս կը խուժէ. եւ հիւանդկախ զիդերուդ  
Զիլ սարսուններ կը բերէ: Դուն կ'ունենաս զլխացաւ:

Կը թափառիս տունէ տուն, ու կ'որոնես տունըդ հին:  
Կը ցաւի սիրտըդ հիմա յոյսի մահուան դէմ անզօր.  
Եւ բարութեանդ խորերէն, կիսակործան՝ կ'ողբա՛ս դուն:

ԱՆԵԼ

## ԷԶՄԻԱԾԻՆ

Իջար դուն սրտիս, հեթանո՞ս սրտիս,  
Գեղարդը ինչպէս եռող Միւռոնին...  
Եւ բանդակեցիր սիրտըս ու հոգիս  
Խաչաձեւ խաչքար խաչեալ Քրիստոսին:

Իջար դուն սրտիս ու ձեռքերըս արդ  
Տարածած եմ ես նման Քրիստոսին...  
Գլուխըս՝ գմբէթ, հոգիս՝ աստղագարդ  
Սեղամն է իշման Միածին Բամին:

Իջար դուն սրտիս ու մուրճովն ոսկէ  
Սանդարամետը սրտիս բաղխեցիր...  
Եղար հիմնաքարն հաւատքիս լուսէ  
Եղար Բեթղեհէմն կեամքիս նորածին:

Արդ Յաղթանակի Կամարդ եմ կանգուն...  
Արդ Տրդատն եմ Մեծ երեկ հեթանոս,  
Որ այսօր ուսին խաչքարն հաստատուն  
Դրաւ Բագինիդ սրտին բարբարոս:

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

## ԽԱՐՏԵԱԾ ՈՐԱՆ ՕՐԵՐՈՒՄ

**Յ**ա՛ւ՝ օրերէն ցուրտ, տժզոյն, ե՞րբ քեզ նանչցայ, չեմ յիշեր,  
Ոչ խկ՝ թէ քեզ փընտոնցի՞... բայց քեզ այնքա՞ն, այս գիշեր,  
Երակներուս, ջիղերուս մէջէն կը զգամ ընտանի,  
Որ քեզի՛ հետ մանկութիւնն իմ հասունցած կը թւի...:

Դուն կի՛րք, հեշտա՞նք, դալկութի՛ւն, մարդուն մէջէն, մարդէն ներս,  
Ու քեզ դժուար թէ հերքել մարդը ուզէ՛ր, կարենա՞ր:  
Յա՛ւ, անունիդ ես չէի դեռ կերպարանքը տեսեր.

Հոգիս՝ տրտում երբ ձայնեց, շատ ուշ էր ալ... դուն անցա՞ր:

Յա՛ւ, ինձմէ ներս դուն ժիշ-ժիչ կը ժաղցրանաս, կ'ամրանաս.  
Բայց մինչեւ ո՞ւր քեզի հետ պիտի տանիլ զիս ուզես.  
Քեզմով հասուն, զօրացած, իմաստնացած ալ այնպէս,  
Ես երգելով կը կապեմ խարտեաշ որան օրերուս...:

Այլեւս չե՛մ հերքեր քեզ, հոգիին ցո՛ւնց կու տաս դուն.  
Ու կըրելով հանդերձ քեզ, երիտասարդ իմ հոգին  
Բարձրացընէ պիտի վեր, շէնքը տրտում օրերուն,  
Սեւեռո՛ւ՝ մեծ-մարդերու յաւերժութեա՞ն, հըրաշֆի՞ն...:

ՇԵՆ-ՄԱՆ

## THE GOLD SHEAF OF MY DAYS

Pale and ghostly pain, when did we first meet?  
 I never looked for you. That much I know.  
 Yet my nerves and arteries recognize  
 my childhood itself ripened in your company.

You, a fever for some, intoxicant for others, although  
 no one who breathes wishes to acknowledge your stay.  
 Pain, I had not even heard your name, when my soul  
 reluctantly introduced us. Then it was too late.

Pain, held silently inside, you sweeten, even solidify.  
 And it seems you do the carrying now, not I.  
 Matured by you, strengthened, made wise,  
 with you I tie the gold sheaf of my days.

No longer can I ignore your hold. Your weight  
 was the ballast to make a youthful spirit grow.  
 And bearing you, the architecture of sad days piled high  
 toward the eternity that visionaries seek.

Translated by  
 DIANA DER HOVANESSIAN  
 and  
 MARZBED MARGOSSIAN

SHEN-MAH

## ԳԻՏԵ՞Ր ԵՍ ԵՐԲ ԵՄ ԿԵԱՆՔԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ...

Գիտէ՞ր ես երբ եմ կեանքը հասկանում,  
Երբ արգելքներն են ձամրիս շատանում,  
Երբ փորձութիմն է ինձ հեռու տանում,  
Երբ ինձ մարդիկ են իրենցից վանում,  
Հենց այդ պահին եմ կեանքը հասկանում...

Գիտէ՞ր է երբ եմ կեանքը հասկանում.  
Երբ հեռանում է ձամրաս ընդարձակ,  
Ու երբ կապտամ են ձեռքերս արձակ,  
Երբ որ բերանս է փակտամ անտեղի,  
Երբ քաղցրի տեղակ տալիս են լեղի ...

Գիտէ՞ր է երբ եմ կեանքը հասկանում.  
Երբ հակառակ են գնում գործերըս,  
Երբ ձախողտամ են բոլոր փորձերըս,  
Երբ կոտրտամ է սանդուղքն իմ սարքած,  
Երբ փուշ է հագնում արտը իմ հերկած...

Գիտէ՞ր է երբ եմ կեանքը հասկանում.  
Երբ որ ըզգում եմ ոչնչութիւնըս.  
Երբ որ գիշերը կտրում եմ քունըս.  
Երբ դատարկտամ է իմ լեցուն տունըս.  
Ու երբ տեսնում եմ փոփոխուած հունըս...

Գիտէ՞ր է երբ եմ կեանքը հասկանում.  
Երբ ինձ տեսնում եմ խիստ դատապարտուած,  
Մանկան դէմ անգամ, անգօր ու պարտուած,  
Երբ որ քանդում են պարիսպներս ամէն,  
Որ եսիս տանեն ու խաչին գամեն...

Գիտէ՞ր է երբ եմ կեանքը հասկանում.  
Երբ որ ըզգում եմ խաչը շալակիս,  
Շընորիքի ձերմակ եփուտը հագիս,  
Տիրոջ քաղցրութեան համը բերանիս,  
Եւ լուծուած տեսնում հարցերը եսիս...

ՄԻՇԱ ՍՎԱՐԵԱՆ

## ՔԵՐԵՔ

Մովաքի լեռներուն մօտակայ,  
Կը կանգնիս բըլուրի մը վըրայ  
Հողաշն եւ համեստ տուներով:

Մի քանի փողոցներ ամայի,  
Անաղմուկ, կարծս թէ կը ննչեն  
Թեւերուն վըրայ մեղմ՝ զեփիտի...

Սակայն երբ ժամը զայ աղօթքի,  
Հասարակ օրերուն՝ Կիրակի,  
Ամէն ոք կը դիմ՝ Աստուծոյ...

Ծոցիդ մէջ բերդ մը կայ անառիկ,  
Լոելեայն կը պատմէ անցեալի  
Փառքը մեծ՝ մահիկի եւ խաչի...

Ու ծառի մը հսկայ՝ շուրին տակ,  
Կայ մատուր մանցեալէն՝ փլատակ,  
Կառուցուած քաջ հայու ձեռքերով...

Հովհիտիդ մէջ «սէլի», առատ ջուր,  
Պարտէզներ պտղատու ծառերով,  
Վ՛ուոճանան հայերու խնամքով...:

ԶԱԻԷՆ ԵԿԵՆԵԱՆ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

### ԼԵԶՈՒԻ ՊԱՏԿԵՐԸ.ԻՈՐՈՒԹԵԱՆ ՄԻԶՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Բան ոչ է բարբառ լեզուոյն, այլ՝ խոկումն մտացն:  
ՆԵՐՍԵՅ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ

Բ. Պատկերը Նարեկացու Ստեղծագործութեան մէջ

Անմահութեան բաղձանքը յատուել է մարդուն: Բանաստեղծներին՝ առաւել եւս: Նարեկացին սրափ գիտակցել է ոչ միայն իր ստեղծագործութեան համամարդկային արժեքը, այլ եւս իր անմահութիւնը տեսել է նրա յարատեւութեան մէջ: Նա կանխատեսել է, որ իր Մատեանը պատմուելու է ազգերին, բարողուելու է ժողովուրդներին, դրոշմուելու է մարդկային իմացութեան դռների վրայ և տպաւորուելու է զգայութեան սեմերին՝ մարդուն ցոյց տալու համար բարոյական վերափոխման և ինքնակատարելագործման ուղին, իսկ ինքը թէւ որպէս մահկանացու պիտի վախճանուի, սակայն իր մատեանի յարակայութեամբ պիտի մնայ յաւերժ անմահ: Համամարդկային այս գաղափարը արտայայտել են տարբեր դարաշրջանների բանաստեղծներ: Հետաքրքիր է նոյն գաղափարի գեղարուեստական մարմնաւրման պատկերների իւրայատկութիւնը դարերի հոլովոյքում: Բնահիւսական շրջանի եւ գրաւոր դպրութեան սահմանագծի արտայայտութիւն է Յոր երանելու իդը. «Ո՞ տայր ինձ գրել գրանս իմ, եւ հանել զնոսա ի մատեան յաւիտեան, գրչաւ երկարեաւ ի կապարի կամ ի վէմս բանդակեալ (Յոր, ԺԹ, 23-24): Յորին

մտահոգում է բանաւոր խօսքի կարբատել կեանքը: Գիրը յաւերժացնում է խօսքը: Նա ցանկանում է, որ իմաստուն խօսքը հասնի սերունդներին՝ իրեպ մատեան, իրեւ փորագրուած յուշարձան:

Հորացիոսը, սակայն, արդէն գիտակցում է, որ բանաստեղծի ստեղծագործութիւնը նրա յիշատակի կորողն է:(3) Բանաստեղծն ինքն է կանգնեցնում իր անձեռակերտ յուշարձանը: Նա վստահ է, որ իր յուշարձանն աւելի երկար է կանգուն մնալու մարդկային յուշաշխարհում, քան պղնձակերտ կորողները պատուանդանների վրայ: Հորացիոսի այս բանաստեղծական պատկերը համահնչիւն է անտիկ գեղարուեստական մտածողութեանը:

Ծեյխսպիրը մի շարք սոնետներ է նուիրել մահուան ու անմահութեան թեմային (55րդ, 65րդ, 74րդ և այլն): Մահուանը կարելի է յաղքահարել ոչ միայն սերունդ թողնելով՝ անմահանայով ժառանգների մէջ, այլև ստեղծագործութեամբ: Հատ Ծեյխսպիրի՝ արուեստը ոչ միայն ժամանակի յուշարձանն է, այլև հեղինակի անմահութեան: Բանաստեղծը յարատեւում է իր բողած տողերի մէջ: Եւ ոչ միայն բանաստեղծը՝ այլև բարեկամը,

որին ճօնուած են իր երգերը: Այս միտքն արտայայտուած է մասնաւորապէս նրա 55րդ սոնետում:(4)

Նոր ժամանակների բանաստեղծներից նոյն նիւթին են նուիրուած Ալեքսանդր Պուշկինի «Յուշարձան» բանաստեղծութիւնը: Չեւական տեսակէտից Պուշկինն արձագանգում է Հորացիոսին: Մինչդեռ գաղափարական տեսակէտից նրանք գեղարուեստական մուածողութեան տարբեր դարաշրջանների ներկայացուցիչներ են: Հորացիոսի բանաստեղծութեան ծանրութեան կենորոնը կազմում է այն միտքը, որ մահկանացու էակը ստեղծագործման իր աշխատանկով ներմարմնաւորուում է իր վաստակի մէջ եւ անմահութիւն ու փառք է նուանում դարերում: Պուշկինի մօտ գաղափարական ծանրութեան կենորոնը փոխանցում է բանաստեղծի դերին, ժողովուրդի, մարդկութեան համար նրա ստեղծագործութեան ունեցած նշանակութեան ընդգծմանը: Իրեւ բանաստեղծ՝ նա հաւատարիմ է մնացել ազատութեան, հումանիզմի, գեղեցիկի իդեալներին, ուստի ինքը եւս պիտի յիշուի դարերում՝ իր անձեռակերտ յուշարձանով: (5)

Նարեկացին եւս իր ստեղծագործութիւնը պատկերացնում է որպէս յուշարձան: Բայց Նարեկացու գեղարուեստական պատկերն էապէս տարբերուում է մի կողմից թիրիխական Յորի եւ անտիկ Հորացիոսի, միւս կողմից՝ Վերածնութեան դարաշրջանի եւ նոր ժամանակների բանաստեղծների գեղարուեստական պատկերներից: Նարեկացին իր Մատեանը կտակում է մարդկութեանը եւ Աստծուն: Նա պաղատում է Աստծուն, որ սրտի ողբերից հիւսուած իր Մատեանը մշտապէս լինի նրա առջև, յարատել ինչի նրա ականջին՝ արդարների բերանով, սրբութեան սրահում ընծայուի նրան, ինկարկուի նրա անուան տանարում,

բուրմունիք տարածի նրա փառքի սեղանին, պահուի նրա գանձարանի մէջ՝ ամբարուած նրա ունեցուածքի հետ.

*Կացէ՛ առաջի Ի՞ մշտմցենաւոր,  
Եւ յիշատակեսցի՝ ի լսելիսդ Ի՞ ունետապազ.*

*Բարբառեսցի՛ շրբամբ ընտրելոց  
Ի՞ իւաւսեսցի՛ բերանով Ի՞ հրեշտակաց Ի՞ ունետապազ.*

*Տարածեսցի՛ հանդէպ արոռոյ Ի՞ ունետապազ  
Եւ ընծայեսցի՛ ի սրահ սրբութեան  
Ի՞ ունետապազ.*

*Խնկեսցի՛ ի տաճար անուան Ի՞ ունետապազ  
Եւ բուրեսցի՛ ի սեղան փառաց  
Ի՞ ունետապազ.*

*Պահեսցի՛ ի գանձարանի Ի՞ ունետապազ  
Եւ համբարեսցի՛ ի ստացուածս  
Ի՞ ունետապազ.*

(Բան ԶԲ, թ)

Իր անմահութեան ժամկետը նարեկացին չի գծում մարդկային մտքին հասանելի դարերի տեսողութեամբ եւ սերունդների յիշողութեամբ: Նրա համար կայ աստուածային անիմանալի յաւիտենութիւնը: Այդ յաւիտենութիւնն է նրա հոգու յաւերժութեան չափանիշը.

*Իսկ ինձ եղիցի պատգամս այս  
բանի*

*Արձան փորագրեալ ամենեւին  
անեղծանելի.*

*Որ փոխանակ իմոյ եղկելոյս անձին  
մահացուի:*

*Անդադար հնչմամբ հեծութեան  
լալոյ*

*Առանց լոելոյ միշտ աղաղակէ:  
Լիցի՛ եւ ոսկերացս բակտեցելոց*

*ի հողապատեան շիրիմ վերարկուին  
Անմոռունչ ճայնիւ զայս խոստովանել.*

*Հասցէ՛ եւ մարմնոյս ի հող լուծելոյ  
Բարբառով իմն անազեկելեաւ*

*ծածկատեսիդ զոյն պաղատիլ:  
Անմոռունչ ճայնիւ զայս խոստովանել.*

(Բան ԿԶ, ա)

Այսպիսով, Գրիգոր Նարեկացու գեղարուեստական պատկերների համակարգը օրինաչափորեն ներդաշնակում է նրա դարաշրջանի գեղարուեստական մտածողութեանը, քրիստոնէական հումանիզմի նրա իդեալին եւ գրականութեան աշխարհականացման միտումներին: Տրոհելի պատկերների իր անտրոհելի միասնութեան մէջ գեղարուեստական հոյակերտ պատկեր է Մատեանը՝ ամբողջութեամբ վեցրած: Առանձին պատկերների մասնակի վերլուծութիւնը երբեմն խաթառում է երկի ամբողջական ընկալմանը: Ես փորձեցի ընդհանուր գծերով ցոյց տալ Մատեանի պատկերային համակարգի իւրայատկութիւնը: Մատեանի իւրաքանչիւր գլուխ կարելի է դիտել իրբեւ առանձին պատկեր՝ իր մասերի եւ ամբողջութեան փակ շրջագծի մէջ: Եւ այդուհանդերձ, նրանց սերտօրեն շաղկապուած են իրար թէ ընդհանուր գաղափարով եւ թէ հնարական հերոսի գգացմունքների միասնութեամբ: Ահա թէ ինչու տեղին է թւում վկայակոչել ուսւ մեծ գրող Լև Տոլստոյի ուսանելի մի դիտողութիւնը, որ լոյս է սփռում նաև Մատեանի պատկերային հիւսուածքի առանձնայատկութեան վրայ: «Արուեստի երկի համար ամենից կարեւորն է, որպէս զի նա կիզակետի նման ինչ-որ մի բան

ունենայ, այսինքն՝ այնպիսի մի բան, որի մէջ միաւորուեն կամ որից ելնեն բոլոր նառագայքները: Եւ այդ կիզակետն է անմատչելի պէտք է լինի բառերով լիովին բացատրելու համար: Արուեստի լաւ երկը հեց նրանով է կարեւոր, որ նրա հիմնական բովանդակութիւնը, իր ողջ լրիւութեամբ, կարող է արտայայտուած լինել միայն իրենով»: (6)

#### ԱՊՐԻԼԻՆԵՐ ԵՒ ՄԱՆՅՈՒԱԿՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Բ. Պատկերը նարեկացու Խոնդագործութեամբ Մ. Շ.

3. Գորապս. Օды, ըուծուածուութեամբ, Մ.. 1970. с.176.

4. Սիա Ծեյխապիրի այդ տողերը. Արբաների հոյակերտ դամբանելիքը մարմարեայ իմ այս հզօր երգերից աւելի շատ չեն ապրիւ, Քո պատկերը նրանց մէջ աւելի վառ կը շողայ, Քան դարերի փոշու մէջ՝ շիրմախարի զրերի: (55րդ սոնետից: Վ. Ծեյխապիր, Սոնետներ, բարգմ. Գ. Գալուստյան, Յուին. Քեյլշան, Երևան, 1961, էջ 71.)

5. Սիա և Պուշկինի տողերը.

Օ ոչ- ես չեմ մեռնի - հոգիս նուիրական երգով իմ անհինից երկար կ'ասպիրի ես կը մնայ անեղ, Եւ կը լինեմ ես փառապան, որման լուսնի նոր լու Կապրի թեկուզ մի բանաստեղծ:

(Ա. Ա. Պուշկին, Երկեր, հ. 1, Երևան, 1956, էջ 402, բարգմ. Ն. Զարեանի):

6. A. O. Գոլդենվեյզը. Ելուզու Տոլստոց, Մ.. 1959. с.68.

(Եարունակելի)

Ա. ԳԱՂՅՈՒՄՅԱՆ

## ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

### ՍփիհութաշԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՈՒՐՈՒԱԳԾԵՐ

Հատոր Երկրորդ, 1946–1985

Հեղինակ՝ Գեղամ Սեւան

Հովանաւոր՝ Յարութիւն Սիմոնեան

Նիւթական միջոցների սղութեան պատճառով անտիպ մնացած եւ հրատարակութիւնների գզրոցներում լոյս եւ ընթերցող երազող գրքերի արհեստավարժ հետախոյզ եւ սրտացաւ բարեկամ Յարութիւն Սիմոնեանի ամրողական հոգարածութեամբ, աւարտուող 1997 տարում լոյս աշխարհ եկաւ գրող եւ բանասիրական գիտութիւնների Դոկտ. Գեղամ Սեւանի «Սփիհութահայ գրականութեան պատմութեան ուրուագծեր» աշխատութեան վաղուց սպասուող երկրորդ հատորը:

Աշխատութեան առաջին հատորը, որն ընդգրկում էր սփիհութահայ գրականութեան 1920–1945 տարիների առաջին շրջանը, լոյս էր տեսել հեղինակի կենդանութեան օրով, 1980ին, եւ գրասեր հասարակութեան կողմից, Հայաստանում եւ Սփիհութիւն, գտել չերմ ընդունելութիւն, արժանացել բարձր գնահատականի: Սակայն, հակառակ նպաստաւոր այդ իրողութեան եւ սփիհութահայ գրականութեան նկատմամբ ստեղծուած համընդհանուր կինդանի հետաքրքրութեան, որի պաշտօնական արտայայտութիւնը եղաւ 1985ին Մ. Արենեանի անուան գրականութեան ինստիտուտի Սփիհութահայ գրականութեան հարցերին նուիրուած երկօրեայ նիստում ակադեմիկոս Է. Զբարաշեանի բանաձեւած հետեւեալ ծանրակշիռ հաւաստիացումը. «Այժմ ոչ

ոչ չի տարակրւում, որ յետ հոկտեմբերեան հայ գրականութեան պատմութիւնը լրիւ ու ամբողջական չի կարող համարուել առանց Իրանից, Մերձաւոր Արեւելքից մինչեւ Ֆրանսիա եւ Ամերիկա ձգուող տարածութեան վրայ ստեղծուած, այժմ էլ շարունակուող գրականութիւնը»: Կրկնում եմ, հակառակ նպաստաւոր այս իրողութեան, գրասերներին անհրաժեշտ եղաւ սպասել 17 տարի, մինչեւ լոյս կը տեսներ «Ուրուագծեր» աշխատութեան եզրափակիչ երկրորդ հատորը, որի բնուութեան էլ նուիրուած է սոյն յօդուածը:

Սոյն երկրորդ հատորի հրատարակութեամբ առաջին հատորի 7 գլուխներ եւ 360 էջ ծաւալը, ինչպէս նաև 30 էջ մանրատառ ծանօթագրութիւններ, որոնք զգալի ներդրում են 15 գլուխներից եւ 700 էջերից բաղկացած պատկառելի այս աշխատութեան գիտական ու մատենագիտական ընդհանուր արժեքի վրայ:

Աշխատութեան երկրորդ հատորը տպագրուել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Արեղեանի անուան Գրականութեան ինստիտուտի Գիտական Խորհրդի որոշմամբ, երաշխաւորութեամբ՝ Բանասիրական Գիտութիւնների Դոկտոր Լ. Սսմարեանի եւ Բանասիրական Գիտութիւնների թեկնածու Մ. Վ. Մախապետեանի եւ պատասխանատու խմբագրութեամբ Բանասիրական Գիտութիւնների թեկնածու

Վարդան Փարքամեանի: Այն ընդգրկում է սփիլքահայ գրականութեան երկրորդ 1946-1985 տարիների շրջանը, հետեւեալ թեմաների յաջորդականութեամբ.

ա. շարունակուող կարօտի գրականութիւն.  
բ. Նոր Կարօտի գրականութիւն.  
գ. Յանուն հայրենիքի...պատուանդանուած Հայրենիքով.

դ. Յանուն Հաւատի եւ սեփական արժանապատութեան.

ե. Ընդդեմ եւ յանուն հայապահպանման.  
զ. Մարդերգութիւն, գրական նոր որակ.

Հատորի բազմարուվանդակութիւնը ամբողջացնելու համար յիշենի հովանաւոր Յարութիւն Սիմոնեանի խօսքը, գրականագիտ Ազատ Եղիազարեանի խօսքը Գեղամ Սեւանի մասին, հանգամանալից ներածութիւնը, վերջարանը, ընդարձակ ծանօթագրութիւնն ու անուանացանելը:

Երկիատոր 700 էջ ծաւալով այս պատկառելի աշխատութիւնը հեղինակը ինչո՞ւ է անուանել «Սփիլքահայ գրականութեան պատմութեան ուրուագծեր» եւ ոչ թէ «Պատմութիւն»: Տարբերութիւնը, ինձ բում է, պայմանաւորուած է երկու հիմնական գործօններով. նիւթի շատ մեծ ծաւալով, բազմաժանրութեամբ, եւ հեղինակի վերաբերմունենով, զոր այսպէս է ձեւակերպել հեղինակը. «Այս գրքերը, ոչ Քիչ դժուարութեամբ, տարիների ընթացքում գրուել են սփիլքահայ գրականութեան նկատմամբ տածած խորին սիրով ու նուիրումով, անբանաձեւելի պաշտամունքով դեպի նրա անցած, ներկայ, գալիք մշակները... իսկ միւս կողմից իսկական համեստութեամբ եւ գիտութեան ու գրականութեան նկատմամբ ունեցած բարեխղնութեամբ եւ ակնածանենով:»

Եւ իրօֆ, աշխատութիւնը «Սփիլքահայ գրականութեան պատմութիւն» վերնագրելու համար հարկ էր, որ այն ընդգրկէր Սփիլքի տարածում 65 տարիների ընթացքում ստեղծուած

գրականութիւնը իր բոլոր ժանրերով: Այնինչ հեղինակը, կանխելով բննադատներին եւ տեղիք չտալու համար հաւանական թիւրիմացութիւնների բառորի վերջարանում գրում է. «Մեր ուսումնասիրութեան ծիրից դուրս են մնացել գրական կարեւոր այլ ժանրեր՝ թատերգութիւնը, երգիծանելը եւ գրականագիտութիւնը»: Ուրեմն, չուսումնասիրուած է մնացել սփիլքահայ գրական վաստակի կարեւոր մեծ մի բաժին, որի համար էլ աշխատութիւնը վերանագրուել է «Ուրուագծեր»: Գեղամ Սեւանը վարուել է այնպէս, ինչպէս կը վարուէր ինքն իրեն եւ իր կոչումը յարգող իւրախանչիւր բարեխինի գիտնական:

«Ուրուագծեր» աշխատութեան ստեղծման ժամանակներում գրուած այս եւ նման աշխատութիւնները նիշտ գնահատելու, նրանց «սխալներին», «քերիներին» ու «պակասութիւններին» ըմբռնումով մօտենալու համար, մեր օրերի ընթերցողը պէտք է իմանայ, որ այդ «սխալներն» ու «քերիները» յանախ ժամանակաշրջանի գաղափարախօսութեան պարտադիր անխուսափելի նստուածքներ կամ հետքեր են: Պէտք է իմանան, որ այդ աշխատութիւնները մինչեւ գրուենաւարտուեն ու լոյսին գան, անցել են երկա՛ր, դարձդարձիկ, իոշ ու խութերով լի նամրայ, շատ յանախ վտանգաւոր շրջանցումներ կատարելով գաղափարական փշալարերի շուրջ: «Զեւով ազգային, բովանդակութեամբ սոցիալիստական» լոգունգը միայն մէկն է «գաղափարական այդ փշալարերից»: Ու երէ յիշեալ շրջանցումների ժամանակ հեղինակները իրենց «Ուկեգեղմ»ից ծուեններ են բողել այդ փշալարի վրայ, չափտ է զարմանալի եւ գայթակիցնուցիչ բուան մեր օրերի ընթերցողներին: Այս տեսակէտից բացառութիւն չէր կարող կազմել, ու չկազմեց սովետական ո՛չ մի

գրող, այդ թվում նաև Գեղամ Սիւանը:

Սփիւրքահայ ցրուած-տարտղնուած գրականութեան ուսումնասիրութիւնն ու ըստ ամենայնի արժեւորումը Գ. Սիւանի սրտամօտ, վաղեմի երազն էր, որի իրականացման գործնական սկիզբը պետք է համարի 1962ին ԳԱԱ.Մանուկ Աբրեխանի անուան Գրականութեան Խնստիտուտում նրա աւագ գիտաշխատող նշանակումը: Նա իր բափառ կեանելում առաջին անգամ լինելով հանապագօրեայ նստակեաց աշխատանքի պետականօրէն երաշխաւորուած հենարաւորութիւն ստացաւ: Եւ յամառ ու անձանձիր աշխատեց, պրատեց, լայնածաւալ նիւթ կուտակեց: Այսպէս՝ համարեայ 27 տարիներ: Այդ ընթացքում նա գրեց ու հրատարակեց սփիւրքահայ գրականութեան ու գրողների մասին բազում յօդուածներ, գրախօսութիւններ, գրերի առաջարաններ, ուսումնասիրութիւններ, «Սփիւրքահայ գրականութիւն» խորագրով ծաւայուն Դոկտորական թեզ եւ երկու ուշագրաւ մենագրութիւններ՝ «Ղազգէն Ծուշանեան» եւ «Յակոր Մննութի» (1981): Երկար տարիների լարուած աշխատանքի եւ այս մեծ կուտակումների հիմքի վրայ Գ. Սիւանն ստեղծեց «Սփիւրքահայ Գրականութեան Պատմութեան Ուրուած ծեր» հիմնարար, երկահատոր աշխատութիւնը: Լծուելով տարիների տքնաշան աշխատանք պահանջող, յանախ ինքն իր մէջ հակասական, երբեմն ինքն իրեն ժպտող, մերք վսեմ ու մեծարժեք,

մերք հասարակ ու թերարժեք, «խայտարիչ» եւ ուսումնասիրման համար այնքան դժուարին» (Գ. Սիւան) «Սփիւրքահայ Գրականութեան Ուրուագծեր» ստեղծելու դժուարից էլ դժուար գործին, ի՞նչ է նպատակադրել, ինչի՞ն է ձգտել Գ. Սիւանը եւ ի՞նչ է ձեռք թերել, ինչի՞ն է հասել:

Մէկ անհատի ուժերից վեր, խիստ աշխատատար եւ մեծապէս պատասխանատու այս աշխատութեան յանձառման հիմնական դրդապատճառը Գ. Սիւանի համար եղել է «պաշտամունքի» չափ սիրած սփիւրքահայ գրականութեան ընդհանուրի ուշադրութիւնից դուրս մնացած, իր բախտին բողնուած եւ համարեայ թէ բոլյեալ վիճակը, որի հետեւանելով նա մինչ օրս չունի արժանի նանաշում ու գնահատական:

«Ուրուագծեր» աշխատութեան առաջին հատորի նախարանում Գ. Սիւանը այսպէս է ներկայացրել վիճակը:

«Սփիւրքահայ գրականութեան առաջին տասնամեակները, մասնաւրապէս նրա կազմաւորման շրջանը (1930ական թուականներ), մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտը համեմատարար ամենից համաշխարհային պատերազմի աւարտը համեմատարար ամենից ֆիզ են ուսումնասիրուած եւ կարօտ են գիտական լուրջ հետազոտման:

(շարունակելի) ՍՍՐԳԻՍ ԵՍՓՈՒՃԵԱՆ

## ԵԿԵՂԵՑԱԳԻՏԱԿԱՆ

**ՄԵԿԱՌՈՒԹԻՒՆ Ս. Կոյս Աստուածածնի ԾԱՇԽԵԱԿ Տօնի**  
**Չարականացերու**

---

Քրիստոնէութեան տարածումէն ի վեր, Ս. Կոյս Աստուածածնի Հանդէպ տիեզերական եկեղեցին և եկեղեցւոյ երանեալ Հայրերը շատ խորունկ յարգանք տածած են: Նոր ժամանակներուն, այսպէս կոչուած Բարեկարգուած եկեղեցին, թէ Հռովմէական կաթողիկէ եկեղեցին և թէ Ուղղափառ եկեղեցիները կը մեղադրէ այն մասին թէ Ս. Կոյս Մարիամի Հանդէպ յարգանքը բարձրացուած է պաշտամունքի, թէ պաշտամունքը միայն Աստուածոյ վայլել է: Տիեզերական եկեղեցին Ս. Կոյս Մարիամին կոչած է Աստուածածին, theotokos իսկ բարեկարգեալ եկեղեցին կը մեղադրէ ըսելով, Mariolatry, Մարիամպաշտութիւն:

Արդարեւ Ս. կոյս Մարիամի Հանդէպ սկիզբէն եւեթ յարգանքը այնքան խոր եղած է որ ամբողջ տարւոյն ընթացքին եօթը անգամ, տարբեր յիշատակութիւններով Ս. Կոյս Աստուածածնի տօնը կը Հանդիսադրենք, այսպէս. - Ա) Յղութիւն Ս. Կուսի ի յԱննայէ. Բ) Ծնունդ Ս. Կուսի ի յԱննայէ. Գ) Ընծայումն երից ամաց ի Տաճարն. Դ) Աւետումն հրեշտակի. Ե) Գիւտ գոտւոյ. Զ) Գիւտ տփոյ. Ե) Վերափոխում: Այս եօթը տօներէն ամենէն առաջաւորն ու Հանդիսաւորապէս յիշատակուողը Ս. Կոյսի ննջման կամ վերափոխման տօնն է: Ս. Կոյսը երկինք կը վերանայ միածին որդւոյն միջոցաւ: Ս. Ներսէս կլայեցի Հայրապետի տնօրինմամբ, Հայց եկեղեցւոյ մէջ ինն օրեր շարունակ այս տօնը կը յիշատակուի և ունի իր ուրոյն շարականները:

Հայց եկեղեցւոյ շարականագիր Հայրապետները Ս. Կոյս Մարիամի ընծայած են ընտիր ու սքանչելի շարականներ և Հոգեգրաւ բանաստեղծութիւններ որոնք իրաւամբ կրնան բոլոր ժամանակներու հոգեւոր գրականութեան հետ բազդատուիլ, բարձրաթռիչ և վսեմական արժէքին Համար:

Այս յօդուածով փորձ մը կը կատարեմ Ս. Կոյս Մարիամի Ծննդեան շարականներու մեկնութեան մասին:

Շարական բարդ բառ մըն է, կազմուած շար և ակն արմատներէ և բնականաբար կը նշանակէ ապնիւ կամ պատուական կամ թանկագին քարերու շարք, երդերուն վայլչագեղ լինելուն Համար: Այսինքն շար ականց պատուականաց:

Ցիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդէն զատ, տիեզերական եկեղեցին կը տօնախմբէ միայն Զաքարեայի և Եղիսաբէթի որդի Ս. Յովաննու և Յովակիմի և Աննայի դուստր Մարիամի ծնունդները որոնք եղան միջնորդութեամբ Ս. Հոգւոյն:

Կը կարծուի թէ Ս. Կոյսի Ծննդեան տօնակատարութիւնը ուշ ժամանակի, միջին դարերուն սկիզբ առած է մեր եկեղեցւոյ մէջ, վասնզի շարականները գրուած են միջնադարուն ապրող Հայրապետներու միջոցաւ, մեծաւ մասամբ գրչի արդիւնքն ըլլալով եռամեծար Վարդան վարդապետի:

## ՕՐՀՆՈՒԹԻՒՆ

1) Երգեցէք որդիք Սիոնի երգ Շոր.

Սիոնի որդւոց կը յորդորէ նոր երգ երգել, որովհետև ոչ ոք նախածնողքի ծնունդէն ի վեր առանց մեղքի չէր եկած աշխարհ, ոչ ոք սրբութեամբ և շնորհօք լի չէր ծնած: Նա պիտի լինէր փրկչին և արարչին Հօրմեն դրկուածին ու յաւիտենականին, անժամանակին ծնունդ տուողը: Միածին որդւոյն յայտնութեամբ, անկեալ մարդկութեան փրկութիւնը երաշխաւորուցաւ, ուստի ցնծալից ուրախութեամբ, նոր երգ պարտինք երգել, լուսոյ մայրը մեզ տըւողին, օրհնաբանել: Հաւատացեալներ Աստուծոյ փառաբանութիւն մատուցած են երգով երբեմն ալ երած շտական գործիքներու ընկերակցութեամբ:

ՑՈծացէք որդիք մարդկան այսօր ծննդեամբ սրբուհւոյ կուսին.

Բ. տունն ալ նոյնիմաստ է, կ'ըսէ - Ցընծացէք որդիք մարդկան, ոչ միայն Սիոնի որդիներ, այլ նաև բոլոր Հաւատացեալները պարտին երգաձայնել, որովհետև իր ժամանակին, Ա. Կոյսը առանց սերման իր արգանդին մէջ կրեց անկրելին, անժամանակը, յաւիտենականը որը այսօր Դաւթի տունէն, Ցեսսէի արմատէն բխեցաւ:

Այս պատճառաւ ալ Հայ ժողովուրդը, պատմական Հայաստանի մէջ ամէն տեղ, կառուցանեց յանուն Ա. Աստուածածնի, շքեղ եկեղեցիներ: Հայց. եկեղեցւոյ աւագ խորանին վրայ պէտք է միշտ զետեղուած ըլլայ Ա. Կոյս Աստուածածնի սրբանկարը, մանուկ Ցիսուսը իր բազուկներուն մէջ:

1) Երգեցէք որդիք սիոնի երգ նոր ի ծնընդեան մօր Տեառն, քանզի որ ծնաւ յամուկ արգանդէ, տուք օրհնութիւն տուողին մեզ ըզմայրն լուսոյ:

Ցնծացէք որդիք մարդկան այսօր ծննդեամբ սրբուհւոյ կուսին. քանզի որ տարաւ զանտանելին յարգանդի անսերմնապէս, այսօր բըխեաց յարմատոյն յեսսեայ. տուք օրհնութիւն.

2) Որ գտուտղն օրինաց հնոյն ծնաւ մարմնով պարզեց նորոյս կտակի.

Աննա ծանօթ էր ամլութեամբ, երբ ծնունդ տուաւ Մարիամի, աշխարհի ուրախութեան պատճառ հանդիսացաւ որովհետեւ նա որ իբրև որդին Աստուծոյ, Մովսէսի ձեռամբ հին օրէնքը կամ կտակը տուած էր, յայտնուեցաւ ի լրումն ժամանակի, մարմնով ծնաւ, պարզելու համար նոր կտակը կամ Ս. Հոգույն շնորհները: Հին կտակը Մովսէսի միջնորդութեամբ հին հսրարէլի ժողովուրդին տրուած էր միայն, իսկ Քրիստոսէ տրուեցաւ բարի լուրը, կամ Քրիստութեան աւետարանը, աշխարհի բոլոր ազգերուն. ուրեմն համայնական կամ համաշխարհական ուրախութիւն պէտք է ըլլայ, նոր օրէնք կամ շնորհաց տուողին մօր ծնունդին առթիւ: Փառարանութիւն վերառաքել լուսոյ մայրը աշխարհին պարզեած ըլլալուն համար: Շարականագիրը կրցած է սեղմ տողերու մէջ խտացնել աստուածաբանական ամբողջ դրութիւն մը: Արդարեւ երբեմն արագ արագ երգուած, Հայց եկեղեցւոյ շարականներուն մէջ կայ մեր եկեղեցւոյ աստուածաբանութիւնն ու ուղղափառ դաւանութիւնը:

Խնդա մայր բանին ի Հօրէ ծնեալ.

Ուրախացիր Աստուծոյ խօսքին մայր, այն որ արևէն իսկ առաջ էր և կը ծնի Հօրմէն, այսինքն այն որ ժամանակէն կամ յաւիտեանէն առաջ էր: Առաւոտեան աստղը կամ արուսեակը արևէն առաջ ծագած է, ըստ 109-րդ Սաղմոսին որ կ'ըսէ. - “Քու սուրբերուդ վայելչութեան մէջ՝ քեզի ես ծնունդ տուի արգանդէն, արուսեակէն ալ առաջ”: Երկնային Լոյս ծագեցուցիր մարդկութեան և ամբողջ աշխորհին. արդարեւ անճառելի խնդութեան պատճառ և աղրիւր ես տիրամայր, վասնզի երբ ամբողջ աշխարհ մեղքերու թանձրամած խաւարին մէջ էր, դուն ճշմարիտ լոյսի Հօրմէն, երկնային լոյսը ծագեցուցիր որը մարդկային մեղքերու մութը փարատեց. վասն որոյ բերկրեալդ, մեր աղաւանքները քեզմէ ծնեալ բանն Աստուծոյ ներկայացուր, որպէսզի մեղ մեղքերէն աղատէ:

2) Ուրախութիւն աշխարհի ծնաւ զմարիամ ամուլն Աննա աւետեօք զուարթնոցն, որ գտուողն օրինաց հնոյն ծընաւ մարմնով պարզեիչ նորոյս կտակի. տուք օրհնութիւն տուողին մեզ զմայրն լուսոյ:

Խնդա մայր բանին ի Հօրէ ծնեալ նախ քան զարուսեակ. որ զլոյսն երկնային ծագեցեր մարդկան ըզլուծիչ մեղաց մթութեան. մաղթեա բանին փրկել զմեղ ի մեղաց մերոց:

## 3) Այսօր Լցաւ Խոստումն Աստուծոյ

Մարդարէներուն տրուած խոստումը կատարելու ժամանակը լցաւ, հասաւ, որպէսզի բոլորն ալ օր Հունիսի ինչպէս խոստացուած էր իր զաւկին միջոցաւ որ իրմէ ծնաւ: Նախածնողքին պատճառաւ մեղքը աշխարհ մտաւ, մարդ մըն էր պատճառը. Ի լրումն ժամանակաց մարդացեալ փրկչին ձեռամբ, նախահօր սկզբնական մեղքը որով դատապարտուեցանք մահուան, վերացուեցաւ: Այս պատճառաւ ևս կը փառատրենք կանանց մէջէն ընտրեալն ու օրհնեալը մեզ պարզեղին: Շարականագրին Համար Ա. Կոյսին ծնունդը առիթ մըն է որպէսզի անդրադառնայ Քրիստոսի փրկագործութեան մեծ խորհուրդին: Մարդարէները Աստուծոյ ծածկեալ խորհուրդը նախատեսեցին միայն, բայց առաքեալները տեսան և ըսին մենք տեսանք, մեր ձեռքերը չօշափեցին զինքը և կը վկայենք Քրիստոսի Աստուածորդի ըլլալը:

Այսօր բուսաւ յԱՅՅԱՅԷ մորեՇԻՇ Մարիամ.

Կ'ակնարկուի մորենի տունկին զոր Մովսէս տեսաւ կոյսին փոխարէն Սինայական բարձունքին վրայ: Աշխարհագիրներ կ'ըսեն թէ սա Քորեր լեռն է որուն մասին ելից Գրքի 19. 18-ին մէջ կը կարդանք. «Եւ լեառն Սինա ծխէր առհասարակ, քանզի իջեալ կայր Աստուծուած ի վերա նորա հրով և ելանէր ծուխ նորա իրեւ զծուխ Հոսքի և զարհուրեցաւ ամենայն ժողովուրդն յոյժ»: Դարձեալ քորեր լեռան վրայ Աստուծուած փառաց երեցաւ, այս մասին կը կարդանք երկրորդումն օրինաց Ե. 2 “Տէր Աստուծուած մեր ուխտեաց ձեզ ուխտ ի քորեր: Ոչ եթէ Հարցն ձերոց ուխտեաց Տէր զուխտն այն, այլ ձեզ և դուք ամենեքին կենդանի էք այսօր”: Մորենին կը վառեր բայց չէր կիզուէր. նոյնպէս և սուրբ կոյսը Աստուծային հուրը իր մէջ կրելով, կուսութեամբ անկիզելի մնաց: Սինէական բարձունքին վրայ երեցած Աստուծային փառքը բոլորին ալ անմատչելի էր. նոյնպէս յայտնուած Աստուծոյ խօսքին մայրը, մարդկային մերձաւորութեան անմատչելի մնաց: Մեր մատենագիրներն ու շարականագող Հայրապետները Հին և Նոր կտակարաններու մասին խոր հմտութիւն ունին որը անշուշտ կը բիսի Հաւատքի մաքուր ակունքներէ:

3) Այսօր լցաւ խոստումն Աստուծոյ առ նահապետան Ի զաւակէ նոցին օրհնիլ ամենայն ազանց. զի յարմատոյ նոցին բխեաց կոյսն սուրբ որ ծնաւ զբանն բարձող մեղաց նախահօրն. փառս տացուք տուողին մեզ զօրհնեալն ի կանայ:

Այսօր բուսաւ յԱՅՅԱՅԷ մորենին Մարիամ յոր վառեցաւ Հուրն Աստուծային. զոր ետես Մովսէս զօրինակ կուսին ի Սինայ լցեալ լուսովն անմատոյց. փառս տացուք տուողին մեզ զօրհնեալն ի կանայ:

4) Ամբողջ աշխարհի համար իմաստութեան աղքիւր բոլիցուց.

Սուրբ կոյսը իրեւ գեղմն կամ առ կամ բուրդ Գեղէոնի, ընդունեց Աստուծոյ որդին որպէս երկնային ցօղ որ և ծննդեամբ, յաւիտնական կեանքի անձրև եղաւ բոլորիս համար. ուրեմն իրմով ամբողջ աշխարհին համար Աստուծութեան և Աստուծային իմաստութեան աղքիւրը հոսեցուց: Ինչպէս Քրիստոս տնօրինական քարոզութիւնները կատարելու ատեն, ժողովուրդին բնութենէն առնուած պատկերալից բացատրութիւններով հասկնալի կ'ընծայէր քարոզութիւնը, այդպէս ալ այստեղ, շարականագիր հայրապետը, ինքինք հասկնալի կ'ընծայէ, օգտագործելով պատկերալից բացատրութիւն:

Հ. Ա. Բ. Ց

5) Որ ի լրումն անճառ ծցնդեան ըստ Եսայեայ

Եսայի մարգարէի յայտնատեսութեան կամ նախագուշակման համաձայն, ծնանելով կուսէն, միածին, ամուլ Աննայէն մայր պարգևեցիր մեզ: Կամեցար որ մարմնառութեանդ առթիւ, մայրդ ամլածին ըլլար որպէսզի հրաշքը ամբողջական ըլլար առ այն թէ ինչպէս որ ամուլը կը ծնանի այնպէս ալ կոյսը կրնայ ծնունդ տալ:

6) Հոգիդ ցուցեր Մարիամու.

Կը վերաբերի Դանիէլ մարգարէի երազին ըստ որում նաբուզոնոսոր արքային ցոյց տրուեցաւ այն լեռը որմէ ժայռը փրցուեցաւ առանց մարդկային ձեռքերու: Մարիամի օրինակը նախապէս ցոյց տուաւ մարգարէին, իսկ ի լրումն ժամանակի, կատարուեցաւ ճշմարտութիւնը, Յովակիմէն և Աննայէն Ս. Կոյսը տալով, որմէ ալ վէմին ծնունդ տուող լեռը, Քրիստոս, կործանելու համար սատանայի փորձութիւնն ու տիրապետութիւնը:

4) Այսօր գառինքն օրինականքն Յովակիմ և Աննա նտուն մեզ զգեղմն ընդունիչ զցողն երկնային, յորմէ հոսեաց անձրևն կինաց և բխեաց աշխարհի աղքիւրն իմաստից. փառս տացուք.

5) Որ ի լրումն անճառ ծննդեանն ըստ Եսայեայ քո ի կուսէն, այսօր հրաշիւք Հօր միածին յամուլ մօրէ զմայրն քո պարգևեցեր. զքեղ բարեբանեմք.

6) Որ զօրինակ Մարիամու հոգիդ ցուցեր մարգարէին. այսօր զաւակ Յովակիմայ ետուր զինառն վիմածին. զքեղ բարաբանեմք.

## 7) Զուարճացիր Սիովնըդ հին.

Կը նշանակէ Հին Խսրայէլի ժողովուրդը որ մարդարէներուն Հանդիսարանը եղաւ կամ ժողովարանը որոնք զանազան օրինակներով նախագուշակեցին աստուածամօր Հանգամանք-ները: Իսկ նոր եկեղեցին, գերին Սիոնի դուստրը, կամ որդիներ արքայութեան, ուրախութեան շատ աւելի պատճառներ ունին, որովհետև պատահածը ոչ թէ մարդարէութիւն է սոսկ այլ Աստուծոյ ծածկեալ խորհուրդը կը բացայայտուի և Քրիստոս պիտի մարմնանայ յայտնութեամբ:

Մ Ե Ծ Ա Ց Ո Ւ Ս Ց է

## 8) Ծնող աջոյն Հօր միածին, որ առ ի քէն մարմնովն.

Մարմին առնելով քեզմէ, ամբարտաւան սատանային իշխանութիւնը կործանեց և մեզ կարօտեալներս կշտացուց և յագեցուց վարդապետութեան, աւետարանի ճշմարտութեան հացով և Հաղորդութեամբ, իսկ մեծատուն կամ մեծամտեալ սատանան ունայն թողուց փրկութեան յոյսէն:

Մեր անկեալ բնութիւնն ալ բազմազան շնորհներով զարդարեց, ըստ Պողոս առաքեալի, այլևս օրէնքին ներքև չըլլալով այլ շնորհաց. Աստուածային այս ողորմութիւնը ձրի տրուեցաւ երկինքին իջած Քրիստոսի միջոցաւ, Ս. Կոյս Աստուածածնէն ծնանելով և մարմնանալով: Վասնզի “ գնոց գնեցաք ”, Քրիստոսի արեամբ փրկուեցանք մահուընէ, քանի որ մեղքին խայթոցը մահ է:

7) Զուարճացիր Սիովնըդ Հին Հանդիսարան տեսանողացն, որ բազմագոյն օրինակօք գուշակեցեր զծնող բանին Տեառն Աստուծոյ. բարձր արարէք:

Ուրախացիր եկեղեցի դուստր վերինն Սիովնի. քանզի ծնաւ ի յԱննայէ մաքուր ծնող քոյն փեսայի. բարձր արարէք զնա:

8) Աղախին և մայր կենաց, աջոյն ծնող Հօր միածնին. որ առ ի քէն մարմնովն ընկեց զամբարտաւանըն յաթոռոյ. երանեն աղդ և աղինք. - այսօր զծնեալն ի յԱննայէ:

Որ բարձրացոյց զանկեալ բնութիւնս ի քէն ծննդեամբ որդին յերկինս. զկարօտեալսն ելից հացիւ և զմեծատունն ելոյծ ունայն. երանեն աղդ և աղինք, այսօր զծնեալն ի յԱննայէ:

## ՈՂՈՌՄԵԱ

9) Որ ցողեցեր ի մեզ յամպոյ օրինաց որդիդ.

Այսինքն, միաժին որդի, օրինաց ամպէն, այլ բացատրութեամբ Հրեայ կամ Խորայէլի ժողովուրդէն կոյս Մարիամը օրհնութեան ցողի նման ցողեցիր, որմէ մարմնով ծնար և նովին մարմնով Աղամային, սկզբնական մեղքը ջնջեցիր: Շարականագիրը ապահովաբար ի մտի ունի Սաղմոսի Հետեւեալ մասը Ողորմեայէն. - “Ցողեա զիս մշտկաւ և սուրբ եղէց. լուա և քան զձիւն սպիտակ եղէց”:

Այսօր ամուլ ծնողաց նորին ետուր զմայր բանին.

Ամուլ ծնողքէն՝ Ցովակիմէն և Աննայէն բանն Աստուծոյ ծնանելու մայրը տուիր, մաքրելով անոր սիրտը ոչ թէ մեղքերէ որոնք չունէր, սրբուած ըլլալով սուրբ Հոգիէն այլ, սրբարարութեամբ որով Ս. Կոյսը կը պատրաստուի Քրիստոսի ծնունդ տալ, ինչպէս և կ'ըսէ արդէն թէ մաքրեցիր զսիրտ և զարգանդ մօր քո փառակցին: Շարականագիր Հեղինակը Հոս ևս ապահովաբար ի մտի ունի դարձեալ Սաղմոսին Հետեւեալ խօսքերը. - “Սիրտ սուրբ Հաստատեա յիս Աստուծած և Հոգի ուղիղ նորոգեա ի փորի իմում:

## Տ Է Ր Ց Ե Ր Կ Ն Ւ Ց

10) Այսօր Վերին Սիովն գոչեն գերգըս սրովբեիցն.

Այսօր Ս. Կոյսի ծննդեան օրը, վերին Սիոնի, այսինքն Հրեշտակներու դասերը և մարդիկ Համայնդամայն բարձրածայն կ'եղանակեն Հրեշտակներու երեքսրբեան երգը. - “Սուրբ, սուրբ, սուրբ, Տէր զօրութեանց, լի են երկինք և երկիր փառօք քո”: Նաև ամենասուրբ երբորդութիւնը կը փառաբանեն, այսպիսի Հրաշալի դաւակ պարզելուն Համար ամբողջ աշխարհին:

9 ) Որ ցողեցեր ի մեզ յամպոյ օրինաց որդիդ այսօր զկոյսն Մարիամ, յորմէ ծնար մարմնով և բարձեր նովաւ զմեղս նախաստեղծին Աղամայ. մաղթանօք սորա Տէր, ողորմեա:

Որ մաքրեցեր Հոգիդ սուրբ զսիրտ և զարգանդ մօր քո փառակցին. այսօր յամուլ ծնողաց նորին ետուր զմայր բանին զօրհնիչն Եւայի, մաղթանօք սորին Տէր, ողորմեա:

10 ) Այսօր վերինըն Սիովն գոչէ զերդս սրովբեիցն, զերեքսրբեանն ասելով յաւուր ծննդեան սրբուհոյն:

## ՏԵՐ ՑԵՐԿՆԻՑ

11) Ծառ կենաց տնկեալ յադին սուրբ կոյս.

Ով կենաց ծառ սուրբ կոյս, եղեմական գրախտի կենաց ծառին օրինակով, որ որդին Աստուած իրրե ծաղիկ ի հօրէ ծնանելով, արդանդիդ մէջ յղանալով, մարմնով բխեցիր իր ժամանակին իրրե պտուղ ծնանելով, մարդկութեան մատուցանեցիր որոնք զայն ճաշակելով անմահութեան ուղևորներ եղան: Դրախտին մէջ նախածնողքը ծառին պտուղը ուտելով պատժութեցան մահուամբ. իսկ Քրիստոս իր մարմինը իրրե Համեղաճաշակ պտուղ կ'ընծայէ, որուն ճաշակմամբ, մահուընէ կը փրկուինք:

Ամպ թեթև յերկրային ցանկութեանց Սուրբ կոյս.

Երկրաւոր ցանկութիւններին մաքրուած և թեթեցած ամպ, արդարութեան տունկը բուցնելու պատճառ ըլլալով, Աստուածային պատուիրաններուն բոցի և Հուրի մաքրութեամբ օր Հնութիւն անձրեւեցիր որով, ազատեցանք մեղսաթաթաւ վիճակին: Ինչպէս յայտնի է շարականագիր Հեղինակը միշտ կը դիմէ բնութենէն առնուած պատկերներու և բանաստեղծաբար առաւել ևս գեղեցկացնելու մատուցուող Հոգեսր երգը թէ իմաստով և թէ Հաղորդականութեամբ:

## ՀԱՄԲԱՐՁԻ

12) Նոր Սիովց ծնեալ մանկունք.

Դու'ւք, Սիոնի որդիք մկրտութեան սուրբ աւագանէն ծնեալներ, օր Հնեցէք երկնաւոր Հայրը, վասնզի ձեզ շնորհաղարդած է սուրբ Հոգւով, սուրբ կոյսի ծննդեան առթիւ բարեբանեցէք զԱստուած:

11 ) Ծառ կենաց տնկեալ յադին սուրբ կոյս, որ զՀայրածինն բղխեցեր դժաղիկ և ետուր ի ժամու զորդին պտուղ մարդկան, զորոյ զմարմինըն ճաշակեալ անմահացաք յուսով. վասն որոյ օր Հնաբաննեմք զքեղ յաւուր քո ծննդեան:

Ամպ թեթև յերկրային ցանկութեանց սուրբ կոյս. վառարան Աստուածային բոցոյն որ զցողն Հայրաբուղին անձրեւեցեր ի բանական երկիր, որով բնութեանս բուսան արդարութեան սուրբ բոյսք. վասն որոյ զքեղ օր Հնաբաննեմք:

12 ) Նոր Սիովց ծնեալ մանկունք սուրբ աւագանաւն, շնորհաղարդեալք Հոգւովն Աստուծոյ, օր Հնեցէք զՀայրն երկնաւոր յաւուր ծննդեան սրբուհւոյ կուսին. յոր օր Հնեցայք անիծից նախնույն:

Մաքրազարդեաց մարմնարան որդւոյն.

Ինչպէս ըսինք արդէն, ոչ թէ մաքրեց մեղքերէն այն որ մեղք չունէր, ( անարատ կոյսը ընդունակ չէր մեղքի ), այլ կ'ակնարկէ բազմագան շնորհներու ընկալման պատրաստութեան և սրբութեան առաւելագոյն աճման:

Ս. Հոգւոյն առատաբուխ շնորհներէն լուսազարդեալներս, Բանն Աստուած ծնողի մօր ծննդեան օրուան առթիւ, որդւոյն փառակից Ս. Հոգին բարեբանեցէք, Հոգեոր երգով: Աղդք Հեթանոսաց, երկու իմաստ կրնայ ունենալ, անոնք որոնք Քրիստոնէութեան լոյսը ընդունած չեն և անոնք մանաւանդ որոնք իրենց ընթացքով, մտածմամբ և գործերով Հեթանոսներու նման են: Ուստի հրաւէր կայ այստեղ կամովին Հեթանոսացեալներուն, վերադառնալու Հոգեոր վերանորոգման:

Արդարեւ բանաստեղծական շունչով Հոգեգրուած այս շաբականները, ծնունդ են խոր հաւատքի, երկիւղած Հայեցողութեան և անկասկած յոյսի, Հայրապետներու կողմէ որոնք անխորտակ յոյսը ունին յաւիտենական կեանքի և այդ կը ներշնչն Հոգեոր երգերով, երգողներուն և ունկնդիրներուն:

**Զաւէն Արքեպսկ. Չինչինեան**

---

Ցառատարուխ շնորհաց Հոգւոյն լուսազարդեալ աղդք Հեթանոսաց, յաւուր ծննդեան մօր բանին ծնողի. բարեբանեցէք Հոգեոր երգով. որ մաքրազարդեաց զմարմնարան որդւոյն:

### ԿԱՆՈՆ ԹԱԴԵՈՍԻ ԱՐԱՔԵԼՈՅԵՆ

Դեռեւս դարասկզբին Սահակ վարդապետ Ամատունու աշխատասիրութեամբ երատարակուած՝ «Հիմ եւ նոր պարականոն կամ անվաւեր շարականներ» գրքում իր ուրոյն տեղն է գրադեցնում Թադէոս առաքեալին նուիրուած երգերի շարքը(1), որ վերագրուել է Գրիգոր Պահլաւունի կամ Փոքր Վկայասէր Կարողիկոսին: Կանոնի Օրինութիւն, Հարցն, Մեծացուցէ, Ողորմեա, Տէր յերկմից, Մանկունք եւ ձաշու շարականները գրուած են բանաստեղծական մեծ վարպետութեամբ եւ ճամն են սուրբ առաքեալի:

Զնայած կատարելութեամը, կանոնը արժանի գմահատականի տակաւին չի արժանացել: Այս խնդրին կ'աշխատենք անդրադառնալ հեղինակի ինքնութեամը վերաբերող որոշ նշգրտումների փորձին գուգահեռ:

Նախ ուշադրութեան արժանացնենք, թէ ինչպէս է Ամատունին պարզել, որ երգերի հեղինակը Գրիգոր Պահլաւունին է: Այս հարցում հաւանաբար աղքիւր է հանդիսացել 1768թ. Պօլսում հրատարակուած մի շարակնոց, որից Ամատունին ժաղում է հետեւեալ տողերը. «Երկոքին շարականքս այսոսիկ, այսինքն սուրբ առաքելոյն Թադէոսի եւ սրբոյն Գեորգայ եղեն գտանեցեալ ի եհծ եւ եղծեալ շարակնոցէ ումեքէ (ընդգծումը մերն է-Գ.Մ.), որ է գրեալ ի բուին Հայոց ՈԸ 608, եւ վասն այնր եղաք աստ»: Սրանից յետոյ ամշափ բնական է հեջում Ամատունու ցանկութիւնը. «Ո՞հ, ոքան տարակուսանքներ կը լուծէր՝ շարականների նկատմամբ, այդ հին եւ եղծեալ շարակնոցը, եթէ մի օր յարութիւն առնէր մեր շէն եւ անշէն սրբավայրերից»: Բայց, չնայած իր խօսքերին, Ամատունին հին եւ եղծեալ, յարութիւն չառած շարակնոցին վերագրուաղ 1159 թուականը հիմնաբար է համարում իր դիտարկումներում: Իսկ հետագայ շարադրանքում նա առաւել կտրուկ դատողութիւններ է անում. «...պարզ յայտնի է, որ Գեորգ Զօրավարի բովանդակ կանոնը գրել է Գրիգոր Փոքր Վկայասէր, վասնզի Գեորգ Զօրավարի կանոնի տների գլխատառերը կապում են հայրապետիս անունը. Գրիգորիոսի առ Գեորգիոս Վկայ»: Մինչդեռ, եթէ հաշուի առնենք, որ 1159թ. չենք կարող լիսակատար վստահութեան արժանացնել, երկրորդ փաստարկը միանգամայն սին կը դառնայ, ուր առանց այդ է ամբացատրելի է մնում, թէ ինչու բանակապում յիշուած Գրիգորը պարտադիր Պահլաւունին պիտի լինէր: Ամատունու վերջին՝ երրորդ փաստարկն ամենեւին անընդունելի է: Վերջինիս կարծիքով Շնորհալին իր «Քաջամարտիկ» (նուիրուած է Ս.Գեորգին, 2) Օրինութիւնը գրելիս, ազդուել է աւագ եղբօրից. ապացոյցը կրկնուող բառերն ու բառակապակցութիւններն են: Մոռանամք, որ

դրա հակառակը եւս հնարաւոր էր՝ Գրիգորը կարող էր ազդուել եղրօրից, մոռանանք, որ հետագայ մի գրող կարող էր օգտուել Շնորհալուց (կատարեալ բանաստեղծ, որ ուրիշի ազդեցութեան կարիք չէր զգում), այլ յիշենք, որ Ամատունու բերած նմանութեան բոլոր օրինակները կարելի է գտնել նաև սուրբ Գեորգին նուիրուած «Յայսմատուրքեան» հատուածներում(3): Եւ այդ դեպքում հաստատ է, որ աղքիւրը Գեորգի վկայարանութիւնն է:

Ի մի բերելով ասուածը, կարելի է նկատել, որ Թաղէռսի կանոնի Պահլաւունու կողմից գրուած լինելու հիմնական փաստարկն այն է, թէ երկու երգերն էլ մի մարդու գրած են: Եւ, եթէ Գեորգ Զօրավարինը գրել է Պահլաւունին, ուրեմն միւս շարականի առ նչութեամբ կասկած լինել չի կարող: Սակայն ներկայումս ապացուցուած է, որ վերոյիշեալ կանոնի հեղինակն իրականում Գրիգոր է Ամաւարզեցի կառողիկոսն էր: Այս գրողները՝ անուանակից լինելու պատճառով, յանախ են շփորուել, եւ ոչ միայն շարականները, այլև Ամաւարզեցու ներքողեանները նոյնպէս ոչ ստեղ վերագրուել են Գրիգոր Պահլաւունուն: Բայց, թերեւս գիտականօրէն նիշտ չէր լինի միայն դրա հիման վրայ պնդել, որ Թաղէռս առաքեալի կանոնը եւս Ամաւարզեցու գրչի արգասիքն է: Ուստիեւ հանգամանալից անդրադարձ կատարենք:

Իր ենթադրութիւնն Ամատունին հիմնաւորում էր այսպէս: «Բայց շարականներիս գրութիւնը (նկատի ունի Զօրավարի կանոնը-Գ.Մ.) շատ հեռու է Ամաւարզեցու կոշտ ու պլոշտ լեզուից. կարդա՛ համար 6» (իմա՝ «Տնօրէնութեան եւ անուանադրութեան Տեառն» կանոնը-Գ.Մ., 4): Սրանով Ամատունին հակադրում է «Տնօրէնութեան եւ անուանադրութեան Տեառն» եւ «Գեորգայ Զօրավարին» կանոնները (առաջինի հեղինակն է Ամաւարզեցին 5), մինչդեռ նմանութիւններն ակնյայտ են: Դրանք նկատելի են նաև «Թաղէռսի» կանոնում:

Յօրինելով իր երգերը՝ Ամաւարզեցին յանախ, ասենք Հարցն, շարականները աւարտում է Աստուածածնին փառարանող տներով(6): Առաքեալի կանոնում եւս, երկրորդ Օրինութեանը (այսինքն առաջին Օրինութեան վերջին տունը) ինչպէս եւ Հարցին նախորդող տները նուիրուած են Տիրամօրը.

Այսօր եւ դու, կոյս Մարիամ,  
Արրահամեան տոհմին պարծանիք  
Ի փրկութեան մերոյ խորհուրդ  
Առցես ընդ Քեզ միջնորդ կենաց  
Սուրբ զառաքեալն Թաղէռս  
Եւ հայցեսցես ի Տեառնէ

Զքողութիւն մերոց յանցանաց:

Այս հանգամանքով երեք կանոնները նոյնանում են: Վերոյիշեալ յօդուածում մատնանշուած է նաև, որ Անաւարզեցին մեծ ուշադրութեամբ է յանգաւորել իր գործերը: Բացառութիւն չէ Թաղէոսի կանոնը.

Այսօր խնդայ մայր Աստուծոյ

Տաճար Բանին մարմնացելոյ

Ցիշատակաւ Հօրն լուսոյ...

Անաւարզեցու ստեղծագործութեան մէջ նոյնիսկ անյանգ հատուածները ինչ-որ օրինաչափութիւն ունեն: Թաղէոսի կանոնի Հարցն կարգում տների առաջին երկու տողերն են միայն համապատասխանեցուած.

Որ զուգափառ Հօր եւ Որդւոյ

Հոգիդ բղխումն եւ համագոյ

Առատապէս շնորհօք լցեր

Զձիւնափայլեալն, որ ի Սաղիմ...

Մանկունքը յանգաւորուած չէ: Բոլոր տների երրորդ տողերն աւարտում են Թաղէոս, իսկ չորրորդները՝ Թորգոմ քառերով: Կարծես Անաւարզեցին ցանկանում է զուգադրել նահապետին եւ առ ամեալին: Ու բոյլ տաղաչափութեանը հակադրուում է պատկերաւոր մտածողութեան փայլը.

Ողկոյզ ծաղկեալ հրաշիւք Հոգւոյն

Որ նմլեցար ի քառաքեւ հնաան Խաչին

Եւ արրուցեր հրեղէն գինեաւ զերամելին զԹաղէոս

Որով զմայլեալ աննառապէս արրոյց զորդիս Թորգոմայ

Ժառանգելով զկեանս անվախնան:

Ոչ պակաս ուշագրաւ են յանգիտութեան օրինակները, որ հանդիպում են առկայ երեք կանոններում: Առաքեալի կանոնից բերուող տան մէջ կաթողիկոսը իրար է համապատասխանեցրել 1-2 եւ 4-5-6-րդ տողերը, ըստ կարելույն յանախ կրկնելով ո-օ ձայնաւորներն ու ց բաղաձայնը.

Այսօր ծածկեալ գանձն լուսոյ

Մաքուր նշխարք երանելոյն

Վերացողէ զցող շնորհաց

Ի մաքրութիւն հոգւոց մերոց

Եւ ի բուժումն ախտից մարմնոց...

Այսինքն քերքողական արուեստի առումով էլ երեք կանոնների ներդաշնակութիւնն անուրանալի է, եւ կարելի է պնդել, որ դրանք միեւնոյն շարականագրի ժառանգութիւնն են:

Հակառակի օգտին կարող է խօսել միայն մի հանգամանք: Ժամանակին Ղ.Ալիշանը ցուցակագրել է Անաւարզեցու յօրինած շարականները(7), ուր, ի տարբերութիւն Գեորգ Զօրավար եւ Անուանադրութեան կանոնների չի յիշում Թաղես առաքեալինը: Այս կապակցութեամբ կը ցանկանայինք մի անհրաժեշտ մէջքերում անել Մ.Օրմանեանից. «Եւր գրած շարականները (Ակատի ունի Անաւարզեցուն-Գ.Մ.) հաւանարար յիշուածներէն աւելի ալ եղած պիտի ըլլան, զի 33 կանոնը միայն ցուցակագրողին (իմա' Ալիշանի) ձեռքը հասած գրչագիրներուն մէջ տեսնուածներն են»(8): Այս տեսակէտը հաստատում է միջնադարագէտ Ա.Մադոյեանի կողմից, որն իր յայտնաբերած Սուրբ Բենեդիկտոսի կանոնը, ցուցակում չիշատակուող, վերագրում է Գրիգոր Անաւարզեցուն(9):

Ասուածից թերեւս կարելի է եզրակացնել, որ «Սրբոյն Թաղեսի առաքելոյն» կանոնի հեղինակը Գրիգոր է Անաւարզեցի կարողիկոսն է, որ իրաւամբ կոչուել է Աան Երգեցող՝ հոգեւոր երաժշտութեան ասպարեզում անուրանալի վաստակի շնորհիւ:

- 
1. Ս.Ամատունի, Հին եւ նոր պարականոն կամ անվաւեր շարականներ, Վաղարշապատ, 1911, էջ 33:
  2. Անդ, էջ 46:
  3. Տե՛ս օր.' «Յայսմաւուրք» ըստ Գրիգոր Խլաթեցու, Կոստանդնուպոլիս, 1730, էջ ԵՃԻՒ: Հմմտ. «Յայսմաւուրք» ըստ Գրիգոր Անաւարզեցու (կարծեցեալ Տէր-Խորայէլի), Կոստանդնուպոլիս, 1834, գիրք Ա, էջ 179:
  4. Ս.Ամատունի, Աշւ. աշխ., էջ 4:
  5. Տե՛ս «Հանդէս Երեւանի համալսարանի», 1995, հ. 3, «Գեորգ Զօրավար» կանոնը, էջ 53- 58:
  6. Տե՛ս օր.' «Տնօրինութեան եւ անուանադրութեան Տետոն» կանոնի 1-ին եւ 2-րդ Օրինութիւնների վերջին տները. ԱՄՏ 5, 6, հմմտ. «Գեորգայ Զօրավարին» կանոնի համապատասխան տների հետ. ԱՄՏ 48:
  7. Ղ.Ալիշան, Սիսուան եւ Լեւոն Մեծագործ, Վենետիկ, 1885, էջ 242:
  8. Մ.Օրմանեան, Ազգապատում, մասն Բ, Պոլիս, 1914, էջ 1751:
  9. Տե՛ս «Գարուն», 1993, հ. 3, Ա.Մադոյեան, Սուրբ Բենեդիկտոսը հայ մատենագրութեան մէջ, էջ 90:

## ՔՐԵՍՏՈՆԵԱՆԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՖԵՄԻՆԻՍ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

«Եմոց հարգին քրիստոնեանին պատկանած մեզի համար կը խայանայ Աստուածածին նախատիպարին մեջ»; [*La Mère de Dieu. Études sur l'Assomption et sur l'image de la Très-Sainte Mère de Dieu*, Antélias, 1995].

**Առաւածարանութիւնը միայն Խորհուրդը, այս-  
ինքն Անձանաչելին չի պեղեր, ան մարդկային զոյտ-  
թեան շօշտփելի գետիններուն վրայ միշտ կ'արծար-  
ծուի: Այդ գետինները պեղելով, ան իր հարցումներուն  
պատասխաններուն մասամբ միայն կը հասնի: Արդա-  
րեւ, ան իր ամրողջ ուժականութիւնը և իրականու-  
թիւնը կ'առնէ «փորձառութեան դաշտ»էն:**

**Այս խմանառվ ընկերային հարցը աստուածարանու-  
թեան օտար նիսթ մը չէ: «Կնոջ հարցին քրիստոնէական  
պատասխանը», օրինակ, ծնունդ կ'առնէ ընկերա-  
մշակութային իրականութենէն, ուր կինը կը դանուի  
զանազան ընկերութիւններու մէջ: Այս պատասխանը**

միակը չէ, ուրիշ պատասխաններու հետ կը գոյակցի, բայց թէ՝ Արարչութեան աստուածարանութեան եւ թէ՝ Փրկութեան աստուածարանութեան հետ կ'առնչուի:

Բայց զանոնք ուսումնասիրելէ առաջ, պէտք է յստակացնել «կնոջ հարց»ը արտայայտութիւնը, տեսներու համար թէ «քրիստոնէական պատասխան»ը ինչպէ՞ս կը արուի: Մանաւանդ որ քրիստոնէական մտածողութիւնը ամրողջական եւ վերջնական է Մարիամի անձինմէջ, որ այսուհետեւ կնոջական անձի «նախատիպար»ը կը սեպուի: Պէտք է ուրիմնահսնել թէ ի՞նչ չափով շօշափելի կինը Մարիամի «նախատիպար»ին հետ աղերս ունի, եւ ինչպէ՞ս Մարիամ՝ կնոջ «նախատիպար»ը իրական կին մը կը մնայ եւ առասպելական ու խոչալական կին մը չի դառնար:

Այս զարդացումներէն պէտք է երեւան դայ թէ «կնոջ հարց»ը մարդկութեան մէկ «ստորոգութեան» հարցը չէ միայն, այլ թէ այս հարցումին մէջ կը ներառուին մարդկային անձին — այր եւ կին —, ինչպէս եւ այրին եւ կնոջ, կնոջ եւ այրին հասարակաց կոչումին հարցերը:

## Ա) «ԿՆՈՋ ՀԱՐՑԸ»

«Հարց» բառը աւելի կը յդէ ընկերային եւ պատմական կացութիւններուն շօշափելի շրջադիմին, եւ ոչ թէ մարդարանութեան կամ աստուածարանութեան: Բայց երբ աւելի ուշ կ'ըսենք թէ ան իր լուծումը կը դանէ Վերափոխման Կոյսին անձին մէջ իրեւ լրացած նախատիպար, հարցին վերլու ծումը աստուածարանութեան մէջ կը լուսարձակուի: Բայց սկիզբը հարցը ընկերային, մշակութային, արհեստի, բարոյագիտական, եւայն նկարագիր ունի, եւ ոչ թէ զուտ աստուածարանական մտածողութեան յատուկ է: «Կնոջ հարց»ը

աստուածաբանութեան մէջ կը մանէ միտոյն որոսվհետեւ ընկերային, արհեստի, եւայլն հարցը կը ողարսապրէ աստուածաբաններու իր մասին մինչ այդ ունեցած տեսութիւնները վերանայի:

Այս պատճառով այ, վստահաբար, ինչ որ «ֆեմինիստ աստուածաբանութիւն» կը կոչենք՝ սկիզբը «կնոջ աստուածաբանութիւն» մը չէ, այլ «անոր ազատագրութին աստուածաբանութիւնը»։ «Հարց» բառը սկզբնաբար «ազատագրում»ի այս եզրին մէջ կը ներառուի։ Այս իրական կեանքին կապուած, ոչ հայեցողական նկարագիրը միշտ կայ, և հարցը աստուածաբանական դառնալու համար երրեմն իր շօշափելի կողմը կը կորսնցնէ մասամբ։ Եւ եթէ հարցը բնկերային կամ մշակութային գետնի վրայ դնենք, ան այրին հետ հաւասարութեան կամ «հայրապետ»ին դէմ մղաւող պայքարի մը կրնայ վերածուիլ բան մը որ միտոյն օրէ նքով կը ստացուի, և որ կնոջ հարցը այրին դէմ մղաւած պայքարի մը կը վերածէ։

Հոս դրուած հարցու մը հետեւ եալն է «կնոջ հարցը» ի՞նչ բնութիւնունի, այսինքն հարցնելը թէ «կինոր ի՞նքն է խնդիր արծարծողը» կամ թէ այդ հարցու մը կնոջ անձին եւ դերին մէջ կ'արծարծուի։ Ա) բաժինը սահմանուած է գտնելու այս առաջին հարցու մին պատասխանը։

### ա) Որո՞նք են խնդրին եզրերը

1) Խնդրին եզրերը ամբողջ լուկերութեան մէջ

Հսկէ «կնոջ հարցը», չի նշանակեր խօսիլ հարցի մը մասին, որ միայն իրեն կը վերաբերի, այլ խօսիլ կնոջ հարցին մասին ընկերութեան մէջ։ ուրիմն հարց մը որ «ընկերային շոլոր դերակատարներուն» կը վերաբերի, ըլլան անոնք հրապարակային, մշակութային, կրօնական, յատուկ, ընտանեկան թէ անհատական, եւայլն։

Այս խմանառվ՝ «կնոջ հարցը» այրին հարցն ալ չէ, թէ եւ անոր յարարերարար եւ կնոջ հետ իր յարարերու թեան մէջ դոյտ թիւն ունի։ Այս բնկերային ազդակներէն խրաքանչխ րը խնդրոյ առարկայ է երբ անհաւասարութեան վիճակները (վարձատրութիւն, ժամանակի սահմանում, դործի բնարութիւն, նաև աւելի մարդկային հարցեր) ամուսինին բնարութիւնը, դաստիարակութեան իրաւունք, եւ այլն) իր ձաղկուին։ Այն տաեն «կնոջ հարցը» կիմներու հարցը կրպառնայ, բնկերութեան մէջ ներմուծուած եւ բնդունուած խղական անձին հարցը։

Ճիշդ է որ այս հարցը թէ եւ որոշակի է, բայց նաև բնդ հանրականն է եւ բնկերարանական հիմերը վիճարկումի կ'ենթարկէ բնկերութիւններու մէջ, ուր կիմնը հիմէնի վեր «պեղեցիկ պէտք էր րլրոր եւ պէտք էր լոէր» եւ ուր հիմտ ան իրուիլու եւ ազատակամութեամբ շարժելու իրաւունքը կ'ուղէ ունենալ։ Այս իրարանցում մին մէջ է որ «կնոջ հարցը» պատմականօրէն կրպառի, այն քանի լիիրաս, որ երբ եմն յեղափոխական կը թուի րլրոր։ Մենք չենք ուղեր անոր շարժառիթները թուել, բաւական է լաել թէ թեքնիք, բժշկական, փոխաստութիւններու եւ հաղորդակցութիւններու արագ զարդացումը բնկերային եւ մշակութային գարզացում մը տուած է, ուր եւ ուրիշ բարձակի հարցերու կողքին «կնոջ հարցը» կը տեղադրուի։

Բայց եւ այսուղէ ո հոս, հարցին բնդ հանուր շրջադիմը սահմանելի ետք, պէտք է նաև զայն իրեն յատուի շրջադիմը մը մէջ ահղաղրենք. քրիստոնէական աւանդութիւն եւ ֆեմինիստ աստուածաբանութիւն։ Ուրեմն հարցը պէտք է յատակացնել Եկեղեցիի ծիրէն ներս։

Ինչ որ բնկերութեան բնդ հանուր մակարդակին նշմարելի է, անոր մէջ գանուաղ փոքրիկ միաւորներուն մէջ ալ ճիշդ է նկատել։ Արդ, «ոչ ոք կրնայ ժխտել արական մասը զերակլշող եւ չափաղանցուած է Եկեղե-

յինհրուն մեծամասնութեան կեանքին մէջ»<sup>1</sup>: Ձեմիւնիստ պահանջները այս իրերու դրաբենէն ծնունդ կ'առնեն: Սակայն այս պահանջատիրութիւնը չոր հարցումէ մը կամ նկատողութիւնէ մը չի բիիր, ան ոչ մխայն պայքարող է, այց նուե հիմեր ունի բնկելուրանութեան, ասուու ածարանութեան, եւայլն մէջ եւ թուական առ եալներով այ կ'արգարացուի:

«Վաթուունական թուականներու առարտին, կնոջ պահապաղրաբեան շարժումը մը կնոջուկան կացութեան մասին հարցումներ կրուեսերներ»<sup>2</sup>: Ուրեմն կնոջ հարցը ինքնաճանաչումի խողիր է, որ, արձարձուերով, ճանչցուերու իրաւոնքի մը վերածուած է. այս ձեւով, ան աւելի ինքնութեան մը պահանջն է քան թէ զերի մը: Այսպիսով այ ան ասուու ածարանական նկարագիր կ'առնէ: Պահանջը, որ նախապէս բնկերացին պահապաղրում մը կր մխալք ձեւք ձղել, կր զառնոց մշտկութացին եւ քարոզեան պահապաղրումի մը մը վիճառառութը, վարուելով կրովերու, մտածութեան ձեւերու վնարութուք մը, որ կ'ուղեւ կինը իր բայնէն, իր երեխաններու խանձորուրներէն, «իր սմառափնին առնենէն» պահապաղրել... Այսինքն «զերակառար» կնոջ մը լրացրէն զուրս ելլել, զերակառար՝ իրրեւ կին, մայր, պահապան, եւայլն: Հաս կր զառնենք այն հացեւոր—աստու ածարանական թեման, որ կնոջ անձին մէջ մարդարէական նկարագիր մը կր առնանէ: «Եթէ այս վերջինը (կինը) իր խորոնկը բնութեան հաւատարիմ ըլլուց, ան մարդկութիւնը կրնայ առողջացնել եւ այս բներով, ինքն իրեն համար սրանչելի փառք մը ապահովելի»<sup>3</sup>, եթէ նոյնիսկ այս փառքին բնութիւնը առակա ին անորոշ է:

Արևմուտքի մէջ, վաթուունական առբինները դրին սեսայնութեան կազուած իրաւոնքի մը հարցը, սեսայնութիւնը կնոջ պահապաղրումին համար պայքարին առանցքը դարձնելով: Կր սեսուի թէ այս պահապաղրումը ծնունդներու հասումիննոր թեքնիքներով եւ

վիճումի արդէն վստահելի դարձած եւ օրինական թեր-նիքներով կ'իրագործուի: Այս ազատագրումը յասու կէ մանաւանդ ընկերութեան մր եւ մտածելակերպի մր որ ընկերային պայքարի մէջ ընդունուած «ազատա-գրում»ի ձեւերէն շատ հեռու է: Այսպէս, պաշտօնա-պէս, քրիստոնէութիւնը արդի ընկերութեան կողմէ մարդոց եւ մանաւանդ կիներուն արտուած վարուելու-կերպերը եւ միջոցները «ազատագրում»ներ չի նկա-տեր, ոչ ալ յառաջդիմութիւն: Յայտնութեան անունով, մտնաւանդ Ստեղծագործութեան առառուածարանու-թեան մը մէջ, Եկեղեցին, առանց յսերու թէ յետամնաց կը դատուի, «կիներու ազատագրում» կոչուած երե-ւոյթին բարոյական կողմին արմատապէս կր հոկտ-դրուի: Այս խմասուայթամբիանա կորիչեւային մտա-ծումը խօսունէ: «Երբ միուն կիներուն հետ արտաքրու ե-ցայ, մեր շարժումին մասին շատ խօսեցան, հոս, թեր-թերու մէջ, եւ շատ յաճախ (մեր մասին) հերոսական բառը դործածեցին: Բայց ճիշդ չէ: Հերոսութիւնը բան չ'արժեր: Ասիկա դիտցայ: Եւ դիտեմ թէ հերոսութիւնը մեղք մըն է: Հերոսութենէն կր վախում: Կը վախում այլախոհ ըլլալէ, բմբաստ ըլլալէ, գօրաւոր ըլլալէ: Իմ միակ ուժս, համեստութիւնս է: Համեստութիւնը, հերոսութեան հակառակն է»<sup>4</sup>: Ասիկա դայիք կնաջ պայ-քարին ուղղութիւն եւ նկարագիր կուտայ, ինչովէս Անն Քարրը կ'ըսէ, պէտք է «քրիստոնէական մտածումը եւ էակը հարատացնել»:

2) Հարցին եզրերը քրիստոնէական աւանդութեան մէջ

Քրիստոնէական մտածողութիւնը կր հաւատայթէ կնոջ այժմէական պահանջը այրին հետ պարզ հաւատա-րութիւն մը ստանալու պահանջէն աւելին է, թէ եւ այս վերջինը իրապէս անյետաձդելի է: Այսպէս Անն Քարրի

Հաստատումը թէ Փեմինիստ աստուածարանութիւնը «մեր ժամանակի քրիստոնէութեան հրամցուած՝ խակական շնորհք մըն է» հարցը հաւասարութեան, սեռային ազատութեան մակարդակէն տարրեր մակարդակի մրգիւայ կրղնէ. ան կնոջ հարցը տեսնելու քրիստոնէական ձեւ մը կը ներկայացնէ, որ բարոյադիտութեան կարծիքներու եւ բնկերութեան մէջ քրիստոնեացի վարմունքներու գանազանութիւնը չ'անտեսեր: «Եթէ Փեմինիզմը ձեռնոց մըն է, ան շնորհք մըն է նաև որ քրիստոնէութեան իտր ճշմարտութեան կ'առաջնորդէ: Ան մէծ նորոգութիւն մըն է», բայ Անն Քարրի տեսակէաներուն<sup>5</sup>: Ասիկա նախ եւ առաջ քրիստոնէական Փեմինիզմի մը հաստատումն է, բայց, քրիստոնէութեան գիրկին մէջ, Փեմինիզմը նոյնքան պահանջատէր է քան ոչ—յարանուանական ուրիշ շրջադիմերու մէջ ուրիշ Փեմինիզմներ: Փեմինիստական գործունէութիւնը եւ փնտուառ քր կը բացաբայտեն հետաքրքրութիւն մը որ յարանուանական սահմանները չի ճանչնար<sup>6</sup>:

Ամէն պարագայի տակ, այս քրիստոնէական Փեմինիզմը ունի կնոջ յղացք մը, որ ճարտարարուեստի ժամանակաշրջանն է շատ տուջ եղող Փեմինիզմի մը յատուկ է եւ որ աւելի կնոջ արժանապատութիւնը կրփնտուէ. ան կը յայտարարէ թէ կինը պէտք է փնտուէ խմասոր եւ ազագայի իրական կեանքը, ուր կիները այլեւս տղամարդոց իրենց տէրերուն չուքին տակ պիտի չըլլան: Հարկ է ըսկ թէ հայրատիրական ընկերութիւնը ոչ օրինականութիւն, ոչ ալ ազագայունի, որովհետեւ կինը այստեղ չէ յարդուած իր ներկայացուցած արժէքին համար:

Դժուարութիւնը հոս կը կայտնայ. արդեօք պէտք է դատապարտել պատմութիւնը եւ զայն «վերտչինել», փոխելով ասոնց եւ անոնց միջեւ «ի սկզբանէ» եղող յարարերութիւնները:

### թ) Իզական մօտեցում մը

**Ասիկա մօտեցում մը է,** որ «կնոջ հարցը» կ'ուղէ դնել «կնոջմով» մխայն, այսինքն առաջ «կնոջ» պատասխանը, փոխանակ խնդիրը/սեղաթիւ բերու այր մարդուն դիտանկիւնով:

Այս խղական մօտեցումը կրնայ նկատուիլ իրբե պատմութեան, կրօնքի, բնկերութեան մէջ դանուող կնոջ կամ կիներուն վիճակին հասանառումը: Անիկա տրամադիր է փոխելու այն գտումը որ գօրաւոր սեսի եւ տկար սեսի միջեւ աւանդական տարրերակումին վրայ հիմնուած է: Այս տարրերակումին դէմ պայքարը ա) մշտկութային դեսնի վրայ կայացող պահանջներով կ'ըլլայ. հասնիլ իշխանութեան, դիտութեան, բարձր ուսման, եւայն. բ) բարոյական տիպի պահանջներով. անձնական ազգաստութեան իրաւունք՝ չարժելու, խոներու, բնարելու, որոշելու մինչեւ խոկ բնուանելուն, սեռային դեսնի վրայ. զ) հոգեւոր տիպի պահանջներով. ոչ գտում, ձեռնարկելու ազատութիւն, կրօնական դիրքերու հասնիլ, եւայն. զ) քաղաքական տիպի պահանջներով. հասնիլ վիճելու եւ որոշում առնելու, պատախանառութիւն ունենալու և ներկայացուցչական դիրքի. ե) բնկերային դեսնի վրայ պայքարի սեքսիստիզմ, նոյն կացութեան մէջ դանուող այր մարդոց հաւասար վարձառքուելով, ոգտաօրէն մասնագիտութիւնը ընկերութեան, եւայն: Այս պայքարը կը վերաբերի ամրող ընկերութեան, իր խորքով եւ մանրամասնութիւններով. ընկերային յարաբերութիւններու, լիզուական ձեւերու, միթուաներու լզացքին մէջ, ինչպէս առօրեայ վարուելակերպին մէջ. հազուատներ (աես տարատի դործածութեան բերած յեղաշրջումը կնոջ մօտ), զանագան տիպի բնկերային փոխանակութիւններ, եւայն. բնկերութեան խոկ եւ իր հիմերուն

յդացքին մէջ՝ ամուսնութեան եւ սեռային ազատութեան հարցը, ծնունդներու հաստումին եւ վիճումին իրաւունքը ձեռք բերել, բնասնիքին իրականութիւնը, մօր ինքնութիւնը եւ դերը, եւային:

Այս իդական մօսեցումը կը ներկայանայ միշտ ազատազրումի պայքարի մը եզրերով, որ մէծ նուանումներ արձանագրած է այն բնկերութիւններուն մէջ, ուր ան զոյտ թիւն ունի. օրինակի համար, բնորութեան իրաւունքը, շրջադաշութեան իրաւունքը, մտաւորական դաստիարակութեան ազատ որոշումը, եւային: Այս ստացուածքները ուրիշ բնկերութիւններու մէջ տակաւին չկան կիներու միտքին մէջ: Անն Քարրը հետեւեալ ձեւով կը բանաձեւէ այս երեւոյթը. «Միտքին աշխատերով, առաքեալները եւ մտաւորականները սկսան պատրաստել ինչ որ ազատադրումի աստուածարանութեան մէկ լրացկացուցիչ ասարրը պիտի ըլլար: Իր սեւ եւ լուսին—ամերիկացի աշխատակիցներուն ման, ֆեմինիստ աստուածարանութիւնը կիներու շօշափելի փորձառութենէն (զիտակցութեան զարգնում) կը մեկնի եւ արդարութեան համար հաւաքական պայքար մը կը սեղուի եւ կ'ազէ սասանալ Եկեղեցին եւ մտածողութեան կառուցյներուն յեղաշրջումը, Աւետարանի գործնական հետեւողութիւններու հետ համբնթաց»<sup>7</sup>:

Այսպիսինուածումներ բնկերութիւնները նոր հարցեր լուծելու մղեցին. սեռային ազատութեան իրաւունքը դէպի ծնունդներու հասման ազատութիւն եւ վիճումի ազատութիւն կ'առաջնորդէր, այս մէկն այ երեխայի յդացումի ժամանակ սաղմի տեղին եւ ինքնութեան հարցին կը տանէր, եւային: Նաեւ կանուրիշ հարցեր՝ զիտական զարդացումին աւելի յատուկ, ինչպիսին են արհեստական բեղմնաւորումը, ծննդականութեան զիտութիւնը (génétique) որ միայն արտաքնապէս «կնոջ

Հարց»էնդուրո կրղրուի, որովհետեւ կինը այս լույսը իմադիրներուն կեզրանքը կրղրոնուի։ Փաստօրէն, Փերինի հաւաքին նման խմբաւորում մըր, 1995ին, այս Հարցերը լոյնօրէն կ'արծարծէ, անդրուդառնալով միայն «կնոջ Հարց»ին։

Ուրեմն կնոջ Հարցին խղական մօտեցումը ճանաչուցութեան իմադրունք մըրն է, դարձեալ մերժուած Հայրատիրական մշակույթին կողմէն, ուր արական պատկերը տիրապետուց է, «կայսերական» բնուանիքին, բնկերութեան և կրօնքիւմ է։ Այս մօտեցումը բաղկացած յառաջ կրտերէ, որովհետեւ վիրաւոր եւ պահանջառակը ազատութենէ մը կրտսերի։ Բայց այս ֆեմինիզմը, այսինքն, կնոջ անձին համար պայքարը, բազմաթիւ երեսներ ունի, որովհետեւ անտարբեր հիմունքներ ունի, թէ եւ շօշափելի պահանջները յանախ նոյնն են ամենուր։ Արդիս նըները կրտսերբերին, բատ ումանց, երբ խողը առարկան «ամբողջական» ֆեմինիզմ մըրն է (ամէն բարյական կամ կրօնական յղումէ զերծ), կամ յարանուանուկան կամ նոյնիւկ ազգային ֆեմինիզմ մը (կուրելի է խօսիլ ու ուսական, արևմտեան, քրիստոնէական, աշխարհիկ կամ ոչ—յարանուանուկան, եւայրն, ֆեմինիզմի մասին)։

#### զ) Յեամինիստ աստուածաբանութիւն մը

Հոս Հարկ է հոգիրճ խոսասվանութէ քրիստոնէական ֆեմինիզմէն առաջ կայ կրօնական ֆեմինիզմ մը, որ «կնոջ Հարց»ը կը տեսնէ Հաւատքի, Յայտնութեան կամ պարզապէս դերագանցութեան լոյսին առակ։ Արդարեւ, բոլոր ֆեմինիզմները աշխարհիկ չեն, ասոր Համար անոնք հաւատքի անունով կը մերժեն բատ ուրիշներու «ազատաղբող» բառած բարյական մը։ Վիժումը քրիստոնէական կրօնքի կողմէ դատապարտուած

է տակաւին, մինչդեռ որոշ Փեմինիզմը մը գայն յաստիզդի մութիս մը նկատելով իրրե օրէնք արձանագրած է. անկյալքան եկեղեցիի մէջ գարդացած խղական պահանջատիրութիւնը կիները քահանայական առաքելութեան տարածութիւնը կիները քահանայական առաքելութիւնը է. բազմակնութիւնը չէ նկատուած խալամ կրօնքին կողմէ. որոշ ափրիկեան լիներութիւններ տեսակ մը «մայրատիրութիւն» ունին, եւ այն Քրիստոնէական աստուածաբանութեան մէջ նոյնիուկ, վերլուծումի տարրերութիւնները յաճախ խոր են: Որովհետեւ Փեմինիզմը նաև աստուածաբանական մտածողութեան դեմքի վրայ կրոպայրարի մեջ առաջնորդելու համար «կնոջ եւ իր ճակատագրին» ճանաչումին—վերաճանաչումին, ինչպէս Էտիթ Շթայն պիտի րաէ: Այսպէս իւրա վոն Պալթադար կրհաստառէ. «Կինը իրրեւ արարած բնականօրէն անձնական պատասխան (կին—ամուսին) բյուլու կոչուած է... Կինը ամրագութեամբ արդանութիւն մէջ է: Մայրութիւնը արարած բյուլու կոչուած է... Կինը ամրագութեամբ արարած բյուլու կոչուած է (...): Կիները իրենց ճակատագիրը կրտեսնեն միայն ծնելուն մէջ, մարմնապէս կամ հոգեւորապէս»<sup>8</sup>: Այսպէս Փեմինիզմատ աստուածաբանութիւնը պէտք է նաև խղական ըլլայ... այսինքն ենթակային՝ կնոջ կողմէ արտայայտուած:

Երբ Փեմինիզմատ աստուածաբանութեան մասին կրխօսինք, կը գտնուինք ընդարձակ կալուածի մը առջեւ, որ մէկ երես չունի միայն. որովհետեւ տարրեր կարծիքներ կան տարրեր հարցերու վերաբերեալ. օրինակ, քահանայութիւնը, կնոջ դերը ընտանիքին մէջ, սեռային վարուելակերպը, եւայլն: Պէտք է հոս զանազանել քրիստոնէական Փեմինիզմը Փեմինիզմ քրիստոնէութենէն: Որովհետեւ «կնոջ հարց»ին քրիստոնէական պատասխան տալով, պէտք է Փեմինիզմը չափել քրիս-

առնէական արժեչափիերով։ «Մտահոգութիւնները խարսխուած են այն հակասութիւններուն մէջ, որ կիները քրիստոնէութեան եւ Եկեղեցին մէջ կը փորձարկեն։»

«Այս հաստատութիւնը, օրինակ, որոշ հաստատումներու եւ սկզբունքներու մէջ հաստատած է կիներու արժանաւորութիւնը եւ հաւասարութիւնը, թերաղրելով որ սեռային խորութիւնը (discrimination sexuelle) վերցուի իր կայուածին եւ ընկերութեան մէջ բայց ուրիշ հաստատումներու եւ սովորութիւններու մէջ, ան կը թուի հակադրուիլ կիներու դատին, զայն պղտոր եւ նոյնիսկ հակա-քրիստոնէական կը նկատէ, աւանդական քրիստոնէական արժէքներուն, եւ մանաւանդ այս վերջերս օճախին եւ ընտանիքին վնաս հասցնող։»

«Հակասութիւն չկայ ոչ քրիստոնէական ֆեմինիզմի, ոչ ոլ ֆեմինիստ քրիստոնէութեան մէջ։»

«Կրնանք ուրիմն հաստատել թէ քրիստոնէութիւն եւ ֆեմինիզմ ոչ միայն հակառանեայ չեն, այլ իրականին մէջ իրարու ամբողջութեամբ կ'առնչուին ինչ կը վերաբերի ճշմարտութեան քրիստոնէական յղացքին։»

«Եթէ ֆեմինիզմը ձեռնոց կը նետէ քրիստոնէութեան դէմ, այդ «ձեռնոց»ը զօրաւոր շնորհք մըն է որ Եկեղեցին կը հրաւիրէ հաւատարիմ մնալու իր դերազանց ճշմարտութեան, խորհրդանիշներու խորունկ խմաստին, — իր կտրեւոր աւանդութիւններուն մէջ, եւ իր հաւատացեալներուն կէսէն աւելիին նոր փորձառութեան»<sup>9</sup>։

Ֆեմինիստ աստուածարանութիւնը հիմնուած է Յայտնութեան վրայ Մննդոց դիրքին մէջ մասնաւորապէս, նաև Նոր-կտակարաննեան ուսմունքներու եւ Աւանդութեան վրայ, որոնք իրենք ալ մեծ հարցեր կը դնեն, որովհետեւ պատմականօրէն սկիզբ կ'առնեն

շատ հայրատիրական ընկերութեան մը եւ կրօնական սովորոյթներու մէջ: Բայց եւ այնպէս այս աստուածաբանութեան նպատակը Փեմինիստ «պայքար» էն կրտարբերի, քանի իր նպատակն է «կնոջ հարց»ը հաստատել Յայտնութեան, այսինքն Ստեղծիչին յարարերաբար, եւ ցուցնել թէ ընկերային կեռնիքի մը կամ եկեղեցական սովորոյթի մը sexiste վիճակը որքան անարձէք է:

### Բ) ԿՆՈՉ ՀԱՐՑԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՊՈՏԱՄ- ԽԱՆԸ

Եթէ քրիստոնէական պատասխանի մը մասին կրխոսինք, կրնշանակէ թէ ուրիշ պատասխաններ ալ կան, թէ՝ ամէն Փեմինիստ աստուածաբանութիւն անպայմանօրէն քրիստոնէական չէ: Քրիստոնէական պատասխանը կու զայ Յայտնութեան, Արարչագործութեան թէ Փրկարդործութեան աստուածաբանութեանէ մը: Այս շրջադիձէն ներս ան կր ծաղկի իրբեմտածում եւ կր բերէ իր պատասխանը, լուծումը, միջոցը: Ան միշտ ալ աստուածաբանութիւն մըն է, որովհեալ հարցը արարչութեաննեւ Աստուածոյ կողմէ մարդուն տրուած փրկութեանդեմին վրայ կր զրուի, եւ այս խմանագի Կոյո-Մարիամը շատ առանձնաշնորհեալ տեղ մը կր զրաւէ, իրբ նախատիպար ոչ թէ բարոյական կամ փիլիսոփայական խմանագի խուալ մը, այլ չնորհքով իրագործուած կատարելու թիւն մը՝ արարածին մէջ:

Բայց այս աստուածաբանական մտածումը զիսութիւնը, մարդկային դիսութիւնները՝ անդիտանար, և ուրիմն «կնոջ հարց»ին մասին եղող քրիստոնէական մտածողութիւնը ունի մարդաբանութիւն մը, այսինքն յայտնութեան «մարդեղական» մթնոլորտը, որ աստուածաբանութեան մէջ կր խորհրդածենք:

## ՅՈՒՇԱԳՐԱԿԱՆ

### ՍԻՐԱԾ ՄԵԾՈՒԹԻՒՆՆԵՐԵՍ՝ ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ

Սիրով, յարգանելով եւ երախտագետ սրտով կ'ոգեկոչեմ յիշատակը ուսուցչիս, որ իմացական զարգացումիս եւ գրական հաշակիս կազմաւորման վրայ, այնքան խորունկ եւ բարերար ազդեցութիւն մը ունեցաւ: Երես կը պարտիմ ոչ միայն հայ գրականութեան, այլև ռուսական, ֆրանսական, գերմանական գրականութիւններուն լաւագոյն գործերուն հանաչումը եւ վայելումը:

Անցեալ օրերու վերյուշը զիս ետ կը տանի Երուսաղէմի Սրբոց Թարգմանչաց Վարժարանի աշակերտական տարիներուս, երբ առաջին անգամ լսեցի Յակոր Օշականի անունը: 1934ի դպրոցական վերամուտի օրերուն, մեր ուշադրութիւնը գրաւեց ամրակազմ մարմնով, միջահասակ, ըմբոստ աղ պղպեղ մազերով, կիտուած յօներուն տակէն նայող խորաբափանց աչերով, անփողկապ շապիկով պատկառազդու մարդ մը, որ հանդարտ եւ հաստատ բայլերով մեր դպրոցի բակէն կ'անցնէր եւ ժառանգաւորացի գաճան դռնէն կը մտնէր ամէն առտու, բացարձակապէս անտարքեր շրջապատին: «Տղա՛ք», այդ պարոնը՝ Յակոր Օշականն է. մեր մեծագոյն բննադատը, զգուշացէք: Ըստ մեր մատենագրութեան ուսուցիչ Եղիվարդը, գոհացում տալով մեր հետաքրքրութեան: Քննադատ բառին նշգրիտ իմաստը չէի գիտեր տակաւին եւ զայն բառացիօրէն առնելով խորհեցայ թէ ան մարդ մըն էր որ ուրիշները կը բննէր եւ կը դատէր ու իրեն հանդէպ զգացած պատկառանքս երկիւղի վերածուեցաւ: Զկրցի հասկնալ, սակայն, թէ ժառանգաւորացին մէջ այս ո՞րքան շատ մեղեր կը գործուէին որ դատաւոր մը

ամէն առտու հոն կ'երթար բննելու եւ դատելու: Քիչ մըն ալ տարօրինակ գտայ որ իր մականունը՝ Հայոց Պատմութեան մէջ յիշուած գիւղի մը անունն էր:

Բաղդը այնպէս թերաւ, որ Օշականնենք բնակութիւն հաստատեն Երուսաղէմի Քաթարմոն արուարձանը եւ դրացի ըլլանք իրարու: Անահիտ եւ Վահէ Օշականները ինձի տարեկից էին եւ շուտով բարեկամացանք: Անահիտը, մեր երիտասարդական օրերուն, իր բացառիկ ուշիմութեամբ, կենսունակութեամբ եւ ձեռներեցութեամբ՝ ինքնավստահութիւն էր ամբողջ պապային աղջիկը: Վահէն՝ ներհայեցող, զգայուն, արուեստագետի լմրուս խառնուածքով, ինքնատիպ տղան, որուն հոգիին մէջ կը զգայի խրտումը խորունկ յոյզերու եւ իր հօր ծանր շուքին տակէն դուրս գալու, լուռ բայց հզօր տենչը:

Յանախ կը հանդիպէի իրենց: Հայ ուսուցի համեստ, մարտոր, կոկիկ տուն մըն էր իրենցը, հոգեկան խաղաղ, չերմիկ սիրազեղ մբնոյորտով: Տունին բարի հրեշտակը Տիկին Արախսի Օշականն էր՝ տանտիկին, մայր, ընկեր, բուժքոյր եւ վերահսկիչ վերջին բառը՝ իր բաղդրագոյն առումով: Պեսեղ մը անոյշ սիրտ, տարօրէն բարի, զգայուն եւ խելացի այս կինը համակ նուիրում էր եւ կը պաշտէր իր ամուսինը՝ շատ բացառիկ սիրով մը, որ չէր գիտեր առնել, եւ կրնար միայն տալ: Խորունկ գիտակցութիւնը ուներ իր ամուսինը տաղանդին մեծութեան եւ առաելութեան արժէքին, ու իր կեանին նպատակ ըրած էր իր ամուսին համար ստեղծել ամէնէն բարենպատ պայմանները,

որպէս զի ան շարունակէք անխռով եւ անարգել ստեղծագործել: Եւ եթէ Օշական, իր յիսուն տարուայ թեղուն ստեղծագործական կիանքին մէջ շուրջ հարիւր արժեքաւոր երկեր հեղինակեց, այդ պատկառի արդիւնքին մէջ շատ խոշոր է բաժինը Տիկին Օշականին, որ հոգ տարաւ ամուսինին առողջութեան, խնայեց անոր ժամերը, չիղերը եւ ուժերը եւ անոր մահէն ետքն ալ անթեռնելի մրշնագիրով գրուած ձեռագիրները մէկիկ մէկիկ մաքուրի առաւ, հրատարակութեան համար պատրաստ վիճակի մը մէջ դրաւ եւ տարիներով հետապնդեց անոնց լոյս ընծայումը: Եւ երբ յեղակարծօրէն իր ամուսինին կիանքի թելը փրբաւ, Արախի Օշականն էր որ ամէնէն աւելի ցաւեցաւ եւ տառապեցաւ, ոչ թէ միայն իր կիանքի ընկերը կորսնցնելուն համար, այլ որովհետեւ որպէս իր ամուսինին մտքի ընկերը եւ գործակիցը ան ամէնէն աւելի իրազեկ էր եւ գիտէր թէ քանի կարեւոր ծրագիրներ իրենց սաղմնային վիճակին մէջ մնացին: Մեր ազգը, մեր գրականութիւնը ծանր պարտէին տակն են այս անզուգական կնոջ: Լու իշնէ իր գերեզմանին եւ լոյսերու մէջ ցնծայ իր հոգին:

Օշական, երբեմն, պատշգամ կ'ելլէր ամառուան տօրին զովանալու եւ ֆիշ մը հանգչելու: Լուռ, ինք իր աշխարհին մէջ խորասուզուած, իր մտածումներով կլանուած մարդ մըն էր որ ժամանակ չունէր վատնելու: Մահուան ուրուականը դպած էր իր ուսին եւ սրտի զօրաւոր տագնապ մը տուած էր առաջին ազդարարութիւնը: Կարդացեր էր իր հիւանդութեան մասին բոլոր կարեւոր հրատարակութիւնները եւ մասնագէտ սրտարանէ մը աւելի յստակ գաղափար մը ունէր գալիքին մասին եւ շատ խիստ ծոմապահութեամբ կ'ապրէր Տիկ. Օշականի ամենատես հսկողութեան տակ: Այդ օրերուն, արեան գերենշումը եւ Քոլէսդէրօլը

հակակշոփ տակ պահող դեղբը չկային: Կը յիշեմ օր մը, երբ տունին անդորրութիւնը կարն պահի մը համար խանգարուեցաւ: Պր. Օշական, պատշգամէն իր աշխատասենեակը վերադառնալու տեղ կամացուկ մը խոհանոց անցաւ. Տիկին Օշական անմիջապէս հետեւեցաւ իր ամուսինին: «Յակոր, աղուորս, գիտս որ արգիլուած է:» Տիկին Օշականին աղերսանէն էր: «Կնի՛կ, եթէ պատառ մը հաց ալ պիտի չկարենամ ուտել, սատկիմ երբամ», գոչեց Օշական: Տիկին Օշական, ողոքիչ շեշտով մը, անուշ խօսքերով իր ամուսինին սիրու առաւ: Ան հանդարտեցաւ եւ հեզ գառնուկի պէս աշխատանէնին վերադարձաւ:

Հսկայական ծրագիրներ կային իրագործելի, նուիրական պարտականութիւններ ունէր կատարելիք իր նահատակ գրչեղայրներուն յիշատակը յաւերժացնելու: Ամբողջացուելիք կիսաւարտ գիրքեր կը սպասէն իրենց հերթին: Կը զգար որ այնքան կարն էր իր ժամանակը. խունապի մատնուած մարդու մը անապարանէը կ'երեւար իր դէմքին վրայ, իր արտայայտութիւններուն եւ կենցաղին մէջ: Ան՝ որ յաջողած էր այնքան նոխ եւ գեղեցիկ լեզու մը նարտարապետի՝ դժուարութիւնը ունէր սովորական խօսակցութեան մը մասնակցելու: Ամչկոտ, վերապահ, բարի, անկեղծ գեղացին էր որ տակաւին բոլորովին չէր հաշտուած բաղէնի կիանքի մը միջավայրի պայմաններուն, մանրութիւններուն: Ոչ ո՛ք կրնար գուշակի որ այս անձը արեւմտահայ գրականութեան մեծ հարթողն էր, որ մեր լեզուին բաները մտրակի պէս կը շաշեցնէր եւ աժան փառքեր աւագի կուտերու պէս գետին կը տապալէր:

Այդ օրերուն, Երուսաղէմի մէջ, երեք անգլիական երկրորդական վարժարաններ կային, երկուքը մանչերու եւ մէկը աղջկանց: Զկար հայկական երկրորդական վարժարան

մը: Երեխս ալ անգլիական դաստիարակութիւն ստացանք որ մեզի տուաւ անգիբերէն լեզուի եւ գիտական ու ընկերային հիւրերու տարերքը -- չոր եւ տափակ կրութիւն մը: Երուսաղեմի ուսումնատենչ հայ երիտասարդութեան հանդեպ ամէնէն աւելի կարեկցութեան զգացումն եր որ մղեց Յակոր Օշականն ու Շահան Պերպէրեանը 1940ին ձեռնարկելու Երուսաղեմի Հայ Մշակութային Միութեան հիմնադրումին, որ նախախնամական դեր մը կատարեց սաղիմահայ մեր մշակութային կեանին մէջ եւ հայկական բարձրագոյն կրութեան պակասը լրացուց:

Օշական, ընկերակցութեամբ Շ. Պերպէրեանի, իր տունը ժողովի հրավիրեց սաղիմահայ բոլոր կազմակերպութիւններու ներկայացուցիչները եւ բացատրեց Միութեան նպատակը: Շ. Պերպէրեան ներկայացուց Հայ Մշակոյթի եւ Ընդհանուր Մշակոյթի մասին դասընթացքներու եւ անոնց յարակից աշխատարաններու ծրագիրը՝ գրական վերլուծում եւ շարադրութիւն. վարիչ՝ Յ. Օշական: Ատենախոսութիւն, Արտասանութիւն եւ թատերադրութիւն, վարիչ՝ Շ. Պերպէրեան: Բոյոր ներկաները, բացի Հայ Երիտասարդաց Միութեան ներկայացուցիչն՝ խանդավառութեամբ ընդդառաջ գացին առաջարկին եւ շուտով Առաջին նոամսեակի նեմարանական աշխատանքները սկսան:

Ամէն Երեշշարքի իրիկուն, առանց բացառութեան, Y.M.C.A.ի իր դասարանին մէջ եր Օշական դասախոսելու համար իր սիրական նիւթը՝ Հայ Գրականութիւն, եւ ամէն Հինգշարքի Շահան Պերպէրեանին կարգն եր մեզի խօսելու Աւագ Արուեստներու մասին: Կը յիշեմ ձմրան իխստ ցուրտ հազուադեպ երեկոներ եւ ամէն կողմ ձիւնով պատած, այս երկու պատուական մեծ ուսուցիչները դասախոսեցին չորս հինգ հոգիէ բաղկացեալ

դասարաններու, յարգելով ներկայ ուսանողներու չանասիրութիւնը: Անոնք յաջողեցան բանդի մեր հոգիներն ու միտքերը բանտող պատերը եւ նոր աշխարհներ կիրացեցին: Երուսաղեմէն եսք, Կիպրոս եւ Անգլիա, Լոնտոնի համալսարանին մէջ եւ այլուր, բազմարիւ բանախօսներու եւ դասախոսներու ունկնդրելու առիթը ունեցած եմ, սակայն, ոչ ոքի մօտ գտած եմ Օշականի խօսքին ինքնատպութիւնը եւ Շ. Պերպէրեանի խօսքին տրամարանական կառոյցը: Աչքիս առջևին է Օշականը, մեր դասարանին ամպիոնին վրայ երբ հայ գրող մը կը ներկայացներ, կամ ներբուած մը կը վերլուծէր եւ կամ շարադրութիւն մը հրապարակային սրբագրութեան կ'ենթարկէր: Իր ստացածը գաւաք մը արեւելեան սուրբ էր, զոր ամէն դասի սկիզբը իր սեղանին վրայ կը դնէի: Կը խմեր մինչեւ վերջին ումայլ սիրտը զօրացնելու համար: Յետոյ ոտքի կ'ելլէր, երբեք նստած չէր խօսեր: Նայուածքը կը յառէր կետի մը՝ միտքը ամփոփելու համար եւ կը սկսէր խօսիլ: Իր խօսքը չափուած ձեւուած դաշնաթաւայ հոսք մը չէր, այլ տաք ժայթում մը անկաշկանդ յորձանուտ մը լաւայի, ոսկի հարուստ երակներով, միշտ ինքնատիպ, միտք չարչրկող, նոր, հետաքրքրական եւ համով նիշտ իր խառնուածքին պէս:

Աչքերը կը կարմրէին եւ ձայնը կը դողար յուզումէն եւ բերանը կը կղպուէր երբ կը խօսէր իր նահատակուած գրչեղբայրներուն մասին: Տառապանք էր զինք դիտել Ս. Փրկչի գերեզմանատան Արարայի հերոսներու յուշարձանին առջև եւ կամ սրահի մը բեմին վրայ՝ Ապրիլեան Եղեռնի յուշակատարումի մը ընթացքին, երբ կ'ուզէր խօսիլ եւ իր յարգանքը մատուցանել եւ չէր կրնար կուտակուած վիշտը արտայատել եւ կը լուէր հազիւ «սիրելի հայրենակիցներ» ըսելէն ետք՝ նախադասութիւն մը

արտասանելով: Իր առողջական վիճակին ծանօթ եղողներս կը վախնայիմք որ իր սիրով պիտի չկարենար դիմանալ զգացած ցաւին: Կը յիշեմ 1943ի գարնան Օշականենց տունը հաւաքուած էին Հայ Մշակութային Միութեան վարչութեան անդամները: Այս բացառիկ առիթով ներկայ էին նաև Շ. Պերպէրեան, Ռուբէն Փաշան, Յուսարերի խմբագրապետ Գուրգէն Միխիթարեան եւ խումբ մը դաշնակցական եւ ռամկավար մտաւորական երիտասարդներ: Խոսակցութիւնը Սփիւրքահայ Գրականութեան անստոյգ ապագայի մասին արտայայտուած յոռեանտութենէն, ակամայ անցաւ հայ Ազատագրական Շարժումին եւ ատոր ժողովուրդի վրայ անդրադարձին: Ռուբէն Փաշան ներամփոփ, լուսկեաց մարդու մը տպաւորութիւնը ծգեց վրաս, որ այս բոլորը բազմիցս լած էր եւ նախընտրեց մաս չառնել: Գ. Միխիթարեան դիտել տուաւ որ հայ ժողովուրդը հոգերանորէն տակաւին պատրաստ չէր եւ զուրկ էր ինքնապաշտպանութեան դիմելու միջոցներէն եւ անկազմակերպ վիճակ մը կը ներկայացներ՝ կորսնցուցած ըլլալով իր մտաւորականութիւնը: Օշական որուն աշքերը միշտ կը կարմրէին ամէն անգամ որ եղեննին մասին խօսուեր, չկրցաւ իր ցաւը եւ ընդվզումը չպորքկալ. «Անոնք որ ազատագրական շարժումը շղթայագերծեցին, քուրքը չէին նանչնար: Արեւելահայերը քուրքին հոգերանութիւնը նանչնալու առիթը չունեին: Բայց դուք, Գուրգէն, արեւմտահայ կուսակցականներդ շատ լաւ կը նանչնայիք քուրքին նկարագիրը. ի՞նչ վստահութեամբ անոնց տուիք մեր անունները: Թուրք մտաւորականութիւնը յղացաւ եւ գործադրեց մեզ բնաշնչելու դժոխային ծրագիրը»: «Զէինք կրնար հաւատալ որ մեզի գործակցող քուրք մտաւորականները այդպիսի հրեշային ծրագիր մը գործադրելու կարող էին» - ըստ Գ. Միխիթարեան ընկնուած

շեշտով մը: Զմբեղանիքը շատ տկար էր: Օշականի աշքերուն մէջ անհուն ցաւ, զայրոյթ, արհամարհանիք եւ յուսահատութիւն իրարու յաջորդեցին:

Կեանիքն աւելի խոշոր այս մարդը կ'ուզէր նանչցուիլ, գնահատուիլ, սիրուիլ իր ժողովուրդէն եւ լուռ կը տառապէր անոր անտարբերութենէն ու անգիտութենէն, եւ փղոսկրեայ աշտարակի բնակիչ յայտարարած էր ինքինիքը եւ ամուր փակած պատուհանները գռեհիկ գրչապայյարի մը գոռում գոչումին դէմ եւ երկար ատեն իր մասին գրուածները, յաւ կամ գէշ, չէր կարդացած: Տարիներ ետք իր կեանիքի մայրամուտին միայն վայելեց տաք եւ պոռքկուն սէրը հոծ բազմութիւններու, սիրուեցաւ եւ սիրեց: Յուզեց եւ յուզուեցաւ ալեւոր գրագէտը, եւ օր մըն ալ, ծովածաւալ այդ համակրանիքին զոհ դարձաւ Հայեափի մէջ՝ ուր զնաց իր ժողովուրդին սէրէն, հոգիի չերմուրենէն հրապուրուած: Գնաց բայց չվերադարձաւ:

Դժբախտարար, իր յիսնամեայ վաստակին ի պատիւ համազգային յորելեանին պատճառած ուրախութիւնն անգամ անխառն չեղաւ: Որովհետեւ, Օշականի հիացող քանաստեղծ եւ խմբագիր՝ Անդրանիկ Շառուկեանը տկար պահու մը թոյլ գտնուեցաւ եւ պատեհապաշտ ու անհեռատես «ղազերանին» դարձաւ, եւ նայիրի Ամսագրի նակտին փակցուց «Օշական կը դատէ» վերտառութիւնը եւ անոր տակ շարեց քննադատ Օշականի Հայաստանեան կարգ մը գրողներու մասին լուսանցքային բացասական դատումները, եւ պատճառ դարձաւ «Հայաստանեան նակատին» կողմէ անգութ եւ տգեղ խաչակրութեան մը, որ ի վերջոյ վիժեցուց Յորելեանին ընդհանրական ծրագիրը: Մեր արեւմտահայ գրականութեան ամենէն երախտաշատ վաստակաւորը համազգային յորելեանի մը իսկ չարժանացաւ:

Պատկերազարդ տրտում Պատմութիւն Հայոց: Օշական օժտուած էր գրական ստեղծումներու յարդ՝ ցորենին զատելու բացափկ զգայարանիով: Այսօր գիտենք թէ ինչո՞ւ խորհրդային շրջանի գրողներ կ'երկնեն այդ հաստափոր վեպերը, որակեն աւելի բանակին ուժ տալով:

Իր մահեն հինգ տասնամեակ տարիներ ետք, երբ կը մտածեմ այս հոյակապ մարդուն մասին եւ կը փորձեմ նշոել տիրական գիծը իր անձնաւորութեան, կրնամ անվարան յայտարարել որ ա՛յդ հայ գրագէտի իր կոչումին խորագոյն եւ վսեմագոյն գիտակցութիւնն էր, որուն գեղեցիկ հաստատումը կը գտնենք Մեհեան գրական գեղարուեստական ամսաթերթի առաջին թիւի հանգանակին մէջ: «Կը հաւատանք որ հայ հոգին լոյսն է, ոյժն է, կիանքն է անդրիական շենդութեանը մէջ Արիական Ցեղին որուն կը պատկանինք»: Օշական իր կիանքը նուիրեց հայ հոգին գտնելու, անոր գեղեցկութիւնը լոյսին հանելու եւ սեւեռելու գալիք սերունդներուն համար:

Ան ուներ իր սրտին շատ մօտիկ երկրորդ առաքելութիւն մը - յաւերժացնել յիշատակը իր նահատակուած գրչեղրայրներուն: Արեւմտահայ գրականութեան մասին իր դասախոսութիւններու ներածականին մէջ ան մեզի յայտարարեց: - «Արեւմտահայ գրականութիւնը ինծի համար անուն մը չէ: Անոր կէս դարը ես կը կրեմ իմ նեարդիս մէջ: Անիկա, ինծի համար հոգերանութիւն մըն է, կիրք մը, կրօնք մը գրեթէ: Ինչ որ պիտի փորձեմ մօտեցնել ձեզի, այն բանի մը խորունկ եւ զօրաւոր զգացումներն են, որոնք կ'արթնեան մեր մէջ երբ կը կարդանք երեցներուն գործերը: Երբ անոնք՝ ձեզի ուրիշներուն համար բույսուած գիշերը ցույց է տալիք առաջանաւութեան մէջ անունը: Այս անկրկնելի տաղանդը, Օշականի Մեծ Սուրբէն ներշնչուած՝ գիշերը ցերեկին խառնելով, վերահաս մահուան նիրաններին ժամանակ կորզելով, ամենի բափով մը ստեղծագործեց եւ մեզի բարձրորակ, ծաւալուն, բազմերես եւ կորողական վաստակ մը ձգեց: Չուրչ հարիւր հատոր որուն մեծ մասը անտիպ է եւ կամ գրական պարբերաթերթերու մէջ ցրուած:

Ինձի տրուեցաւ մենաշնորհը նանշնալու եւ վայելելու գրական այդ ժառանգին մատչելի մասը, շնորհիւ մենատորութեան Օշականի ամենեն խոստմնալից անձամբ: Իմ սերունդին (Ապրիլեան Արուեստագէտ սերունդ) բոլոր մեծ դէմքերը իմ հոգիին ընկերները եղան: Մեզ բաժնող գաղափարային տարբերութիւններն իսկ, այսօր կը բուին մասերը մեր հոգիններուն: Ամէն մէկը անոնցմէ: հատոր մը կեանք է իմ մէջ այնքան ծանր յոյզերու, տագնապներու հաղորդ էինք բոլորս ալ, երբ կը բերէինք իրարու մեր կիրքերը, ատելութիւնները, հիացումները: Մեղք որ այդ մարդերը չգտան իրենց արդար կենդանագիրները ինձմէ դուրս: Զունիմ կարողութիւնը այդքան ծանր նիզ մը կրելու:

Այդ յայտարարութենին անմիջապէս ետք, զոհեց իր գիխաւոր վեպը՝ Մնացորդացը աւարտելու ծրագիրը եւ ծիունարկից Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան՝ տասը հատորներուն պատրաստութեան փրկելու համար հայութեան արեւմտեան թեւին հարիւր տարուայ (1840-1940) ստեղծագործական նիզին պատմութիւնը:

Այնոր գրագէտը մօտէն նաև նաև անցնալու ետք, ոչ անտեղի եւ ոչ այ անքնական նկատեցի Ս. Մեսրոպի գերեզմանով նուիրականացած գիւղին անունին իրացումը: Այդ արարքը կը խորհրդանշէր իր նուիրումին եւ պարտականութեան գիտակցութեան մեծութիւնը: Այս անկրկնելի տաղանդը, Օշականի Մեծ Սուրբէն ներշնչուած՝ գիշերը ցերեկին խառնելով, վերահաս մահուան նիրաններին ժամանակ կորզելով, ամենի բափով մը ստեղծագործեց եւ մեզի բարձրորակ, ծաւալուն, բազմերես եւ կորողական վաստակ մը ձգեց: Չուրչ հարիւր հատոր որուն մեծ մասը անտիպ է եւ կամ գրական պարբերաթերթերու մէջ ցրուած:

Ինձի տրուեցաւ մենաշնորհը նանշնալու եւ վայելելու գրական այդ ժառանգին մատչելի մասը, շնորհիւ մենատորութեան Օշականի ամենեն խոստմնալից

աշակերտներէն՝ օշականագէտ՝ Արշակ Խաչատուրեան քարեկամիս, որ ազնուորէն կազմեց ցանկը Օշականի գործերուն ընթերցումներուն: Իր թելադրանքներուն եւ բացատրութիւններուն հետեւելով՝ կարգաւ կարդացի Խոնարհները, Խորհուրդներու Մեհեանը, Նրգ Պատանի են - Օշականի առաջին շրջանի պատմուածքները, եւ ապա կարդացի Հայրենիք Ամսագրի մէջ լոյս տեսած Շակ Պոտուկը, Հարփիր Մէկ Տարուան երեք հատորները: Երբ հասայ Մնացորդացին, արդէն իսկ ընտելացած էի Օշականի հետզիտէ քարդացող ոնին, լեզուին նոխութեան եւ սկսած էի հանոյք առնել իր պատկերաւոր արտայայտութիւններէն եւ ինքնատպութենէն:

Երբ յայտնեցի Օշականին թէ աւարտած էի Մնացորդացի երեք գիրքերն ալ - «աֆերիմ, հերոսութիւն էր ըրածդ» - ըստ: Կ'ակնարկեր Յուսարերի տպարանին լոյս տեսած գիրքերուն բարբարոս տպագրումնն, ամէնէն աժան թուղթի վրայ, աննաշակ տառատեսակով, անխնամ կազմով, խիտ եւ դժուար ընթեռնելի գիրքեր որոնց ընթերցումը իսկապէս Փիզիքական տառապանին էր: Արեւմտահայ գրականութեան ամէնէն յատկանշական վէալ՝ դատապարտուած էր ողորմելի նախատագրի, եւ տակաւին այդպէս ալ պիտի մնար, երէ 1988ին նոր եւ նաշակաւոր հրատարակութիւն մը լոյս չտեսնէր Անթիլիասի Տպարանէն Օշականի երախտագէտ աշակերտներէն՝ գրող Պողոս Մնապեանի թախննդիր խմբագրութեամբ: Եւ երբ արտայայտուեցայ Մնացորդացէն կրած խանդավառ տպաւորութեան մասին եւ յայտնեցի իրեն՝ դժուարութիւնը որ ունեցայ ընկայելու կարգ մը տիպարներուն հոգեկան աշխարհին վերլուծման հարազատութիւնը, Օշական թելադրեց ինձի կարդալ Մօփասանի, Ֆլոպենի, Պալզաքի, Բրուսդի, Տօսրուսէիի, Ճէյմզ

Ճօյսի եւ Թոմաս Մանի գործերը, իր վէալ հասկնալու եւ արժեւորելու համար: Բարերախտաբար, Երուսաղէմի Յ.Մ.С.Ա. գրադարանը նոյն էր անգիրեն բարգմանութիւններովը վերոյիշեալ հեղինակներու գործերուն եւ լիուլի գոհացում տուալ գրական պապակիս:

Օշականի բազմերես գրականութենէն ընթերցումներս - պատմուածք, վեպ, քատրոն, բնարախադ, բննադատութիւն եւ մենագրութիւններ, զիս հաղորդակցութեան մէջ դրին շեշտուած խառնուածենվ եւ տաղանդով, ներթափանցելու բացառիկ զգայարանենվ վաւերական գրագէտի մը հետ, որ խոր ճանաչումը ունէր ժամանակակից արեւմտեան գրականութեան գլխաւոր ուղղութիւններուն: Եւ ան, այդ պատկառելի վաստակը իրագործեց, նովն ի վեր, հայ լեզուի եւ գրականութեան իր սրտառուչ կոչումին եւ ուսուցիչ մնաց իր ամբողջ կեամբի ընթացքին:

Ուսուցիչ Օշականը, սովորական ըմբռնումով մարզուած, մանկավարժական սկզբունքներու եւ մերոտներու կառչած դասատուն չէր: Տեսարաններ իր դասաւանդութեան եղանակին համաձայն պիտի չըլլային: Սակայն ան գիտէր ներշնչչի, բոցավառել ուսանողներուն երեւակայութիւնը եւ հետաքրքրութիւնը, ցնցել, գրգոր իմացականութիւնը եւ սիրցնել նիւթը: Կրնայիր ընդվզի, զայրանալ երբ տարիներով սիրած հեղինակիդ մէկ կտորը բզիկ բզիկ կ'ընէր գրական վերլուծման պահու մը: Միւս կողմէ չէիր կրնար չկապուի, չիհանալ այս բառերու կախարդին որ նոր եւ ինքնատիպ մտածումներով եւ պատկերներով մեզ կը տաներ նշմարիտ արուեստին դիւթական աշխարհը եւ աշխերուդ առջեւ կը ցոլացնէր չտեսնուած գեղեցկութիւններ:

Գրական գործի մը մէջ ամէն բանէ աւելի եւ առաջ անկեղծութիւն, հարազատութիւն, նշմարտութիւն - իր

սիրած բառով՝ իրաւութիւն կը փնտռեր: Եւ վայ անոր որ շլացիկ եւ ուռուցիկ տարագներու ետեւ փորձէր ծածկել իր միտքի բոսիկութիւնը եւ սրտին չորութիւնը: Գրական վերլուծումի մեր դասերը ելեղրականացած մթնոլորտի մը մէջ հոգիներու միջև հաղորդակցութեան տաք պահեր եղան երը սիրազեղ բառերով վերլուծեց Դ. Վարուժանի Ցանք, Վ. Թէքեանի՝ Գեղօն Վանայ Տարեխին եւ Կախէրի Գինիին, Ն. Շնորհալիի՝ Նորահրաշը, Մ. Պէշիկբաշլիանի՝ Առ Զեփիւն Ալեմտաղիին, Փ. Դուրեանի՝ Տրտունչը, Սայեար Նովայի՝ Մի Խոսք Ունեմ Ելքիմազովը, եւ Լուսնակն Անուշ Ժողովրդային երգը: Ուրիշ առիթներով կործանեց Ղ. Ալիշանի Բամ Բորոտան երգը, Սիպիի Անցնելու Մօտը եւ Ա. Խահակեանի՝ Սիրեցի Եարս Տարանը: Զգացականօրէն կապուած իր վերջին ժերբուածին. մօրս սիրած միակ երգն էր, որ յանախ կ'երգէր ինչ իրեն՝ մեղմ, բախնանոյշ ձայնով մը եւ աչքերը կը լեցուէր: Գոնիայի մէջ, իրենց տունին վարձակալը, երիտասարդ հայ թժիշկ մը՝ զայն սորվեցուցած եւ նուիրած էր Օր. Աննիկ Մանուկեանին: Ծատ ցաւ տեսած էր մայրիկս ախորի նամբաներուն վրայ եւ երբեք շհարցուցի թէ ինչո՞ւ կու լար. ի՞նչ էր իր սրտին պատմութիւնը: Ամէն անգամ որ իր բառերով կ'երգէր.

Սիրեցի եարս տարան, եարա տուին ու տարան,

Էս ինչ զույում աշխարհ է, սրտակից ընկեր չկայ. Երեւակայութեամբ ես հայրենիք կը փոխադրուէի, կը պատկերէի գիւղական հարսանիք մը, հարս ու փեսայ եւ հարսներներ, գիւղի եկեղեցին նամրուն վրայ տառու-զունայով, երգ ու պարով: Յանիարձ կ'երեւային ժիւրտ ձիաւորներ որոնք հարսը կը փախցնէին եւ կը տեսնէի փեսին անհուն ցաւը եւ յուսահատութիւնը:

Երեւակայածս թելադրուած էր յանախակի կրկնուող իրականութենէն: Մեր պատիւը եւ արժանապատուութիւնը այդ օրերուն կը նզմուէր վաւաշոտ բուրքին կամ ժիւրտին կրունկին տակ: Միրտս նմուշցաւ եւ ընդվզեցայ երբ Օշական վերլուծումի պահուն, ժերբուածը մէկդի իրեց արհամարհանենով եւ լսաւ, «Այդ ո՞ր յիմարն է որ կուլար երբ իր սիրածը կը փախցնեն եւ չի յարձակիր առեւանգողին վրայ»: Օշական տարբեր աշխարհէ մը կուգար: Իր գիւղի մարդիկը պահած էին իրենց խրոխտ կտրինութիւնը եւ չեն ենթարկուած հայ գաւառի սորկացումին:

Գրական վերլուծումի ընթացքին «իրաւութեան» այս խստապահանչ փնտուուքը երբեմն ծայրայեղութեան կ'երբար: Կը յիշեմ ձմրան ցուրտ իրիկուն մը, գրական վերլուծումի նիւրն էր սփիւրքահայ բանաստեղծի մը նոր լոյս տեսած տաղարանին ընծայականը, բախնանոյշ մեղեդի մը ուր ժերբողը կը խօսէր ցուրտ ու մուրք գիշերներու, արտասուող ծաղիկներու, կոտրած սիրտերու, սէրերու, անյուսութեան, եւ նաև լոյսերու, գոյներու, յոյսի եւ կարօտի մասին: Քերբուածին օրինակները ցրուելէ հոգ, Օշական դարձաւ պատուհանին մօտ նստած Յակոր Կիւլյանին եւ լսաւ. «Յակոր, պատուհանը բաց»: Անակնկալի եկանիք. հրահանգը գործադրուեցաւ: «Վարը նայէ, պարտէզին մէջ ծաղիկներ կը տեսնե՞ս»:

- Ոչ, Պարոն: «Սհաւասիկ չիրաւ բանաստեղծ մը, որ գիշերային մուրին մէջ ծաղիկ կը տեսնէ», լսաւ Օշական եւ այդ ժխտական տրամադրութեան մէջ կործանեց ժերբուածը վաւերական բանաստեղծի մը, որ շեշտուածօրէն նկարագրական եւ զգացական մեր ժերբութեան խորհրդական երանգը աւելցուց ու դարձաւ սփիւրքահայ գրականութեան երախտաշատ վաստակաւոր մը:

Ուրիշ երեկոյ մը, գրական վերլուծումին նիւթը Վահան Տէրեանի Հրաժեշտի Գագելին էր: Խնձի համար շատ սրտամօտիկ ժերրուած մը որ Մրցոց Թարգմանչաց Վարժարանի մէջ գոց սորված էի եւ յանախ ես ինձի կ'արտասանելի: Մահը կանուխէն նանցած էի երբ պղտիկ եղայրս եւ բոյրս իրարու հուեւ զոհ գացին հիւանդութեան եւ մտիս մէջ դրոշմուած էր կանխահամ մահուան մը սարսափը: Տէրեանի Գագելլը իրացուցած էի որպէս իմ «Մնաք Բարովս»:

Օշական, բառ առ բառ վերլուծումին անցնելէ առաջ բացատրեց Գագելին տաղաչափական կառոյցը եւ ներկայացուց Տէրեանը իր իրաւ բանաստեղծ մը որուն ժերրողութիւնը կը յատկանշուէր երաժշտականութեամբ, պարզութեամբ, հաղորդականութեամբ: Մանրացաւ իր անձնական դժբախտութեան եւ բռքախտին գործած աւերին եւ մահամերծ բանաստեղծի մը հոգեկան աշխարհին գցայնութեան:

Մեր գրականութեան եւ գրական դէմքերուն լաւատեղիակ ուսանողներէն՝ Մուրաստ Մանուկեան ընդմիջեց. «Պրն. Օշական Վահան Տէրեան այդ ժերբուածը գրելէն իինգ տարի ետք մեռաւ»:

- «Ուրեմն իրաւումք չուներ այդ ժերբուածը գրելու».- Օշականի բարկանայր ճայնն էր. խախտած էր վերլուծումի իր կոռուանը, խարուած զգաց. իր ձեռքի օրինակը պատռեց եւ չկրցաւ շարունակելի: Գրական կտորի մը մէջ անկեղծութիւնը, նշարտութիւնը, հարազատութիւնը հիմնական պահանջ էր, կիրքի վերածուած: Այդ գիշեր փշրուած տրամադրութեամբ տուն գացի:

Հետագային, Օշական, Տէրեանը վերահաստատեց իր բարձր համարումին պատռանդանին վրայ՝ որպէս «իրաւ բանաստեղծ մը որ տիրացած էր, իրաւ հոգիով, իրաւ արուեստով, իրաւ բաներ

ըսելու կախարդանքին»:

Գրական վերլուծումի աշխատանքին բառ առ բառ խիստ բննութիւնը ոչ միայն գրական հասկացողութեան մեր զգայարանի վրա զարգացուց, այլիւ գրականութիւնը վայելելու մեր նաշակը սրցուց, յարգանք ներշնչեց մեր լեզուին հանդէպ եւ մեզի սորվեցուց գրուածի մը խորքը պեղելու արուեստը:

Իր վերլուծումներուն մէջ այնքան խիստ այս բննադատը համակ բաղրութիւն էր երբ կը ներկայացներ մեր գրական դէմքերը ժամանակագրական կարգով, եւ յաջորդաբար անդրադարձաւ կեանին եւ գործին՝ Ղ. Սլիշանին, Մ. Պէշիկրաշլիանին, Վ. Դուրեանին, Յ. Պարոնեանին, Ա. Արփիարեանին, Լ. Բաշալեանին, Գ. Զօհրապին: Դասախոսութիւններու այս շարքը որ պիտի ընդգրկէր Արուեստագէտ Սերունդի աւագ գրողներն ալ, դժբախտաբար ընդհատուեցաւ Օշականի հիւանդութեան եւ Պաղեստինի բաղակական վտանգաւոր կացութեան հետևանքով: Ճիշտ ատենին, Համապատկերի հատորները յաջորդաբար սկսան լոյս տեսնել եւ բախտաւորութիւնը ունեցանք ծանօթանալու արեւմտահայ գրականութեան աւագ եւ կրտսեր աշխատաւորներուն:

Իր դասախոսութիւններու ընթացքին, մեր տաղանդաւոր գրողներու ստեղծագործութեանց արժեքին ակներեւ գերգնահատումը Օշականնեն՝ կը բիւէր՝ նոր Սերունդին մօտ մեր գրականութեան հանդէպ հետաքրքրութիւն, սէր եւ յարգանք արքնենելու դիտաւորութեննեն: Երբ առանձին պահերուս կը խոստովանէի որ Պէշիկրաշլիանը, Դուրեանը եւ Մեծարենցը սիրելով հանդերձ, անոնց ժերբուածներէն չէի ստանար այն իմացական բաւարարութիւնը որ ինձի կու գար անգիտացի բանաստեղծներ՝ Ճան Քիցի, Բըրսի Պիշ Շելիի եւ Ռւիլելը Ռւըրծուըրդի կտորներէն ուր զգացումին՝ մտածումն այ

կ'ընկերանար: Օշական անարդար կը գտնեք այդ բաղդատութիւնը, առարկելով որ Անգլիա յիսուն միլիոն ժողովուրդ մըն էր որ կայսրութեան մը մշակոյթին բարիքները կը վայելէր, մինչդեռ մենք ափ մը ժողովուրդ էինք եւ մեր գրականութիւնը ծնած էր եւ կ'ապրէր ստրկութեան, զուլումի եւ կոտորածի մէջ եւ զրկուած էինք մտածելու պերճանթէն:

Եթէ Վահան Թէմէեան անուղղակի կերպով զգալի ազդեցութիւն մը ունեցաւ սփիւրքահայ ստեղծագործութեան վրայ տարածելով հնչեակի կաղապարը, արտայայտելու համար անձնական նրբին յոյզեր եւ մտածումներ, ուսուցիչ, գրող եւ բնիսադաս Օշականի ազդեցութիւնը ուղղակի եւ տիրական եղաւ ու իր ոնն եւ ուղութիւնը ընդունողներ դարյոց կազմեցին 30–40 ական թուականներուն: Ուսուսից Օշականէն մնաց որպէս բանկագին ժառանգ, իր Հայ Գրականութեան դասագիրքը, տպուած 1942ին Երուսաղէմի Սրբոց Յակորեանց Տպարանին մէջ, դարձեալ ամէնէն ցած որակ տպագրական փորձաքուղթի վրայ: Աննման հոյակապ աշխատութիւն մը, յատկապէս պատրաստուած գրականութեան ուսուցիչներու համար: Լայն այդ շտեմարաննեն օրինակ մը ունիմ եւ ամէն անգամ որ բերքատեմ միշտ շահեկան եւ ուսանելի բան մը կը գտնիմ: Զայն մասունքի պէս կը պահեմ:

Օշական, մեր գրական անդաստանէն ներս մուտք գործած է 1910ին իր գիւղէն վերցուած տիպարներու կեանքը տուող սրտագրաւ պատմուածքներու շարքով մը՝ Խոնարհներ անունին տակ, որուն մէջ մեր աշքին առջեւէն կը տողանցեն գիւղին Քօնութները, Տօգսանը, Տոպինը, Պաղոս Աշքին Ակօն, Հօրեուր Վարդանը, Մաղաքը, Խենը Սողոմէն, Շահպազը. բոլորն ալ զարնուած գիխէն եւ սիրտէն եղերական նակատագրով, ամէն մէկը իր փայփայած, հոգ չէ թէ փշրուած երագին

անձնատուր: Խոնարհներէն ետք Խորհուրդներու Մեհեանը եւ Երբ Պատանի նն, կ'ամրոջացնեն սկզբանական շրջանը իր ստեղծումներուն, որոնք կը յատկանցուին իրենց անթերի յօրինուածքով, գեղահիւս լեզուին եւ ոնին նկարչագեղութեամբ. բանաստեղծական խոռվիով եւ տիպարներուն հանդէպ զգացուած քննոյշ եւ շերմ համակրութեամբ եւ մօտեցումի նորութեամբ եւ ինքնատպութեամբ:

Օշականի հայ գիւղը եւ գեղացին իր կեանքով եւ հոգեխանութեամբ կը տարբերի Ա. Ահարոննեանի, Թլկատենցիի, Ռ. Զարդարեանի, Համաստեղի հողին կպած, բուրքին եւ ֆիւրտին կրունկին տակ հեծող, կեանքը լուսանցքի վրայ ապրող գիւղացիներէն, եւ ընդունակ են խորունկ եւ անզուսպ զգացումներու, սարսուներու եւ հրայրքներու: Օշականի աշխարհին մէջ կը հանդիպին բաղուրներու, որոնք կ'այցուին սիրոյ զգացումէն եւ կը տարուին սեռին եւ կիրքին յորձանքին սաստկութենէն: Կան սրտոտ այրեր, որոնք գիտեն դանակ խաղցնել, հակառակորդին աշքին խստարիք կը նային եւ կնոջ մը նայուածքին համար արիւն կը թափեն:

Իր պատմուածքներէն մինչեւ իր լայնաշունչ վեպերը, Օշականի գործերուն աշխարհը՝ գիւղն է՝ իրեն համար ընտանի հարազատ միջավայրը: Հոն ապրուած այդ կեանքը երբ վեպի մը լայն պաստառին վրայ կը փոխադրուի, տիպարները կը խոչըրնան, անոնց հոգերանութիւնը կը բարդանայ եւ կը ձեւազեղծուի եւ կ'աղարտի գեղացին հոգեյատակը: Պարզուկ գեղացի պատմանի մը հոգին դիւրաքեկ անօր մըն է անատակ ընկայելու եւ կրելու մարդկային շատ խորունկ եւ բարդ զգացումներ որոնք եւրոպական մշակոյթին բարեկրուն, մտայնութեան բացուած, կեանքը տեսած ու ապրած հասուն մարդ մը պիտի զգար: Օշականի տաղանդը միայն կրնայ փրկել

ուրսուն էշանի հոգեկան վերլուծումը պատահի մը՝ սէրէն եւ սեռէն զարնուած՝ իր սիրածին տունը հրդեհի տալու պահուն:

Վիպագիր Օշականի Սերդրումը կարեւոր շահ մըն է լուրջ վեպէ այլապէս աղբատ արեւմտահայ գրականութեան: Եթէ վերցնենք Զապէլ Եսայեանի եւ Երուխանի գործերը, նիհար է բանակը յաջողուածքներուն: Օշական, հոս ալ կը տարբերի իր լայն շունչով եւ տիպարներուն հոգեվիճակները վերլուծումի ենթարկելու իր անյագ ախորժակով: Հիմնականը իրեն համար կեանքն է. հոգեկան ապրումը եւ ոչ թէ պատմութեան գործողութիւնը, շարժումը: Ինքը կենսապաշտ մըն է որ որդեգրած է ժամանակակից արեւմտեան վեպին հասկացողութիւնը՝ կենսապաշտութիւնը (վիդալիզմ) որ ցուցահանդէսն է կեանքի մը որ կը շարունակուի, կ'անի, կը զարգանայ, կը նիւղաւորուի, կը բարդանայ եւ որ կը ներկայացնէ մարդկային ընկերութեան կեղտերը, մեղերը, վերքերը, ինչպէս նաև մարդկային հոգիին աղուորութիւնը, ազնուութիւնը: Օշականի վեպը կը կրէ կենսապաշտ դպրոցին յատկանիշները - խրբնութիւն, խնողում, նիւղաւորում, ընդլայնում եւ անխուսափելի զառածում եւ անկատարութիւն: Իր Մնացորդացին մէջ ան այնքան խորացաւ եւ լայնցաւ որ հազար էշանի մուտքէն ենք յուսահատուեցաւ եւ չկրցաւ աւարտել իր գլուխ գործոցը, որ ըստ իր իսկ յայտարարութեան, գեղարուեստականօրէն պիտի սեւեռէր Մեծ Եղեննը գեղացի նահապետական ընտանիքի մը կեանքին դրուագումովը՝ Կոտորածի եւ Աբորի նամբաներուն, ուր տեղ մը վերջաւորութեան մօտ՝ Կոմիտաս պիտի պատարագէր հայոց մնացորդացին:

Օշական՝ գրագէտի գրող է իր ծալալուն գործերով իր ոնին ինքնատպութեամբ, գեղարուեստական հասկացողու-

թեամբ, հմտութեամբ եւ մակարդակով, եւ իր կեանքի պարագրկումով կը մօտենայ Բրուսդին, Պալզաքին եւ Տոսդուելկին: Մեր մէջ միակն է որ փորձած է լուրջ ոստում մը ընել դէպի համաշխարհային գրականութիւն հոգեբանական վէպի կալուածէն ներս:

Օշական, շուրջ տասնեւինգ իր բատրոններով, արեւմտահայ գրականութեան առաջնակարգ իրապաշտ բատերագիրն է: Կը յիշեմ, 1941ին Երուսաղէմի Հայ Երիտասարդաց Միութեան բատերախումբը Շիրվանզաղէի Զար Ոզի ողբերգութիւնը թեմադրեց իմ դեկավարութեանս տակ: Օշական ներկայ չէր եղած բատրոննին բայց նապատաւոր խօսիք լսած էր այդ մասին: Հանդէսէն բանի մը օր վերց իրեն հանդիպեցայ Կիւլպէնիկան Մատենադարանին առջեւ: Իրեն իրայատուկ ձեւով «աֆերիմ» ըստ: Շնորհակալութիւն յայտնեցի եւ ըսի թէ խումբին համեստ ուժերու յամանաշխատանքովը գոհացուցի արդիւնի մը ձեռք բերած էին: «Մեղք տրուած ժամանակին եւ նիգին: Ծառ դիւրին է խենք մը թեմ հանել եւ ներկաները յուզել: Թատրոնը ընկերային կեանքէ առնուած տուամ մը պէտք է ըլլայ, ուր թեմին շարժումը պէտք է փոխարինուի տիպարներու հոգեկան աշխարհին վերլուծումովը»: Այս էր իրապաշտ բատերագիր իր հանգանակը:

Յատկանշական է որ, երբ իր պատմուածքները եւ վեպերը՝ գիւղը ունին որպէս գործողութեան դաշտ, եւ գեղացին որպէս գործող, իր բատրոնը՝ զանց ընելով իր պատմական խորենը բանի մը խայերը եւ բնարախաղերը, կ'ընդգրկէ բաղադր եւ բաղենին:

Իր բատերերգութիւնները մեծաւ մասամբ կը մնան անտիպ: Այս պարագան դժբախտութիւն է երբ նկատի ունենանք մեր բատերական գրականութեան

խեղիուրիւնը: Տիկ. Օշական անծածկելի հպարտանելով կը նկարագրէք «Նոր Պասկին» Պոլսոյ մէջ անդրանիկ թիմադրութեան աննախընթաց յաջողութիւնը: Հայրենիք Ամսագրի մէջ անխոռն հանոյնով կարդացեր եմ «Մինչեւ Ուրբ» որ թեմադրութեաւ Երուսաղէմի Հայ Մշակութային Միութեան կողմէ: Կոստան Զարեանի ընտանեկան ողբերգութիւնն է, ամերիկացի բարեկեցիկ նկարչուիկի մը փորձը՝ զայն իր հայ կնոշմէն գնիելու, անոր տաղանդին փթթումին ի խնդիր ու հայ կնոշ գերազոյն զոհողութիւնը: Քանի մը տարի ետք՝ Օշականի ինձի ըրած թելադրանքը իրագործելու ափիքը ներկայացաւ երբ ինք գրեց «Աժկիւսի Կրունկը» անունով ընկերային թատրոնը Երուսաղէմի Հայ Մշակութային Միութեան թատերախումբին համար յատկապէս, զոր թեմադրեցի Յ.Մ.С.Ա.ի թատերասրահին մէջ: Իրական կեանքէ առնուած այս թիսով պատմութիւնն է Մեծ Եղեննէն հրաշենով ազատած հայ որբուիկի մը որ Գահիրէի որբախնամ Հայ Տիկնանց Յանձնախումբին կարգադրութեամբ կը տեղաւորուի հայ հարուստի մը տունը: Որբուիին նշանուած է համեստ արհեստաորի մը հետ եւ շուտով իրենց ընտանեկան տաքուկ բոյնը պիտի շինեն: Հարուստին անառակ որդին կ'անպատուէ որբուիին եւ զայն յդի կը ճգէ: Որբուիին կրնայ դատարան դիմել, պատժել տալ չարագործը եւ հատուցում պահանջել: Բայց կը նախընտրէ նշանածին հետ մեծցնել անձին մանուկը, որովհետեւ «Զաւակ մը աշխարհ մը տառապանք կ'արժէ»: Զգայացունց էր եւ զգաստացուցիչ՝ տպաւորութիւնը:

«Բարերարը», հայրենիք ներգաղքի օրերու խանդավառութեան մէջ, Օշականնէն հրաւէր մըն էր ուղղուած Գալուստ Կիւլպէնկեանին, որ ստանձնէր բանի մը նաւերով Հայաստան փոխադրութիւնը հայրենարադա զանգուածներուն:

Իրապաշտ այս թատրոններուն առընթեր, Օշական, թափ տալով իր անցելասոյց երեւակայութեան, գրած է երեք բնարախաղեր մեր պատմութենին առնուած դրուագներու վերակենդանացումով: Ասոնցմէ առաջինը Ստեփանոս Մինեցին է որ Դուրեան մրցանակին արժանացաւ հայ իշխանի մը եւ իշխանուիի մը անկարելի սիրոյ ողբերգութիւնն է, զոր կարելի չէ կարդալ առանց տարօրէն յուզուելու: Օշական կ'ըսէր որ զայն գրած էր հայկական օփերայի համար: Քնարախաղը տակաւին կը սպասէ իր արժանաւոր երաժշտահանին: «Սասունցի Դաւիք» քնարախաղը յատկապէս գրուեցաւ Երուսաղէմի Մշակութային Միութեան թատերախումբին համար եւ պիտի թեմադրուէր Շահան Պերպէրեանի դեկավարութեամբ. դերերը բաշխուեցան, փորձերը սկսանք, բայց Պաղեստինի բաղակական վտանգաւոր կացութիւնը արգելք հանդիսացաւ: «Օրն Օրերուն» ոգեկոչական քնարախաղը նուիրուած էր Ապրիլան Եղեննին: «Երբ մեռնիլ գիտենի» թատրոնը կ'ոգեկոչէր Վարդանանց յիշատակը: «Ուսկի Ուռնակը», «Աստուած կ'իջնէ», «Ան որ կու զայ», միարարիէները Երուսաղէմի ժառանգաւորացին մէջ բազմից ս թեմադրուեցան, դեկավարութեամբ Շահան Պերպէրեանին:

Օշականով է որ մեր բննադատութիւնը դարձաւ գրական սեռ եւ գեղարուեստական իրագործում իր տարողութեամբ, մակարդակով: Ան յաջողեցաւ մեր գրականութենին ներս առնել երոպական գեղագիտական, գրական-բննադատական մտածողութեան տարածքը եւ արժեշափերը եւ զանոնք ձեռնիահասօրէն կիրարկել: Արշակ Զօպանեանի ուղղուած նամակի մը մէջ կը յայտնէ թէ սերտած է Աննը Պէօվը, Թէնը, Ա. Ֆրանսը, Ժիլ տը Մէքը, Ռեմի տը Կուրմօն եւ ամէնէն աւելի ազդուած է Թէնէն: Երուսաղէմի Հայ Մշակութայինին:

իր դասախոսութիւններուն ընթացքին յանախ Սէնք Պէօվի անունը կը կրկնէր:

Օշական իր բննադատութիւններուն բերաւ խորութիւն, չերմութիւն, կիրք եւ ենթակայական դատողութիւն: Գերմարդկային կարողութեամբ միայն կրնայ գրագէտ մը ուրիշ գրագէտի մը գործին առարկայականորեն մօտենալ եւ զայն արժեւորել: Ան, գրական գործի մէջ փնտոնեց գրողին հոգեկան աշխարհը եւ իր ապրած ժամանակին հաւաքական զգացողութիւնը եւ մտածողութիւնը: Ամէն իրաւ գրական գործ իրեն համար վկայութիւն (իր սիրական բառը) մըն էր գրողին, իր ժողովուրդին եւ ժամանակին: Ինը օժտուած էր արտակարգ ուշիմութեամբ, յիշողութեամբ եւ ներքափանցելու, ընկալելու բնազդական զգայարաննով եւ կրնար առանց մեծ դժուարութեան շափել գիրքի մը գրական արժեքը քանի մը էշերու ընթերցումով: Կը յիշեմ դէպք մը իր բացառիկ ըմբռնողութիւնը բացայայտող: Ամառ կէսօրէ վերջ մը իր տունն էի. արար բանաստեղծ՝ Ապուլ Ալա Մաարիի ենթուածներուն անձերէն բարգմանութեամբ գիրքը տուաւ եւ խնդրեց որ քանի մը էշ հայերէնի բարգմաննեմ: Յանպատրաստից բերանացի բարգմաննեցի՝ առանց կարենալ տողերուն իմաստին թափանցելու: Ինը ինձմէ շատ աւելի արագ հասկցաւ բանաստեղծին միտքը եւ Մաարիի մասին շահեկան մենագրութիւն մը գրեց, որ, երէ չիմ սիրալիր երեւցաւ Սիրն ամսագրին մէջ:

Եղան որ այսանեցին զինք եւ բողոքեցին գրագէտներու հանդէպ իր բարբարոսութեան դէմ: Ժամանակը ցոյց տուաւ որ իր դատումները նիշու էին: Մեր թերթերուն եւ պարբերականներուն մէջ երեւցած գրական դէմքերու եւ հարցերու մասին իր բարգմարի մենագրութիւններով եւ բննադատականներով, գրեթէ միս մինակ, ան կրցաւ կարգ ու կանոն հաստատել եւ արժեմը շարժեմէն զատել: Անողոք եւ

իխտ եղաւ անարժաններուն հանդէպ բայց միշտ խանդադատանով մօտեցաւ տաղանդաւորներուն:

Քննադատութեան բնագաւառին մէջ, իր գլուխ գործոցը Համապատկերներու շարքն է անտարակոյս. տասը հասոր կորողական գործ մը, որ արեւմտահայ գրական նիգին՝ հարիւր տարուան (1840-1940) շէնդ վկայութիւնն է: Բոյր անոնք որ պիտի ուզեն սերտել արեւմտահայ գրականութիւնը, անխուսափելիօրէն պիտի դիմեն այդ յորդառատ աղբիւրին: Համապատկերներուն մէջ, ըստ արժանույնի, բանդակուած են դէմքերը մեր Զարթօնքի, Ռումանիկ, Իրապաշտ եւ Արուեստագէտ սերունդներուն աւագ եւ կրտսեր գրողներուն: Ի դեպ, խորունկ ընդգումով տեղեկացայ որ մեր արեւմտահայ բանաստեղծութեան իշխանին՝ Վահան Թէքէեանին կենդանագիրը անյայտացած է եւ ատոր տեղ դրուած է Օշականին՝ Վ. Թէքէեանին մասին նախապէս գրած մենագրութիւնը: Հայ Երուսաղէմի ներկայ Պատրիարքին հետ այս մասին խօսակցութեան մը ընթացքին, Ամենապատիւ Սրբազնը յայտնեց թէ Ս. Յակոբայ Տպարանի իր տեսչութեան շրջանին երբ Համապատկերի ծեռագիրները հոն կը պահուէին, Եղիվարդ՝ Թէքէեանի կենդանագիրը փոխ առած էր դասախոսութեան մը համար եւ չէր վերադարձուցած: Եղիվարդ ոչ եւս է: Ի՞նչ պատահեցաւ այդ ծեռագրին: Որո՞ւ ծեռքը անցաւ. ո՞ւր է հիմա: Գոյզ գիտակցութիւնը ունի՞ իր զագրելի արարքին:

Օշական Եւրոպական հասկացողութեամբ հայկական բննադատութիւնը զարգացնելու համար ստեղծեց լեզու մը իր իւրայատուկ բառամբերքով եւ տարագներով՝ արեւմտեան գրական, գեղարուեստական մտածողութեան նըրբանգները դիւրաւ արտայայտելու համար: Օշականի լեզուն եւ ոնը իրենց

կարգին ուշագրաւ իրագործումներ են: Իր ոնք հակառակ իր աշխատուած երեւալուն՝ հարազատ արտայայտութիւնն է իր տիրոջ խառնուածքին: Ակզբանական շրջանի յատակ, ջղուտ եւ կենդանի լեզուն՝ ի սէր ինքնատպութեան եւ նորարարութեան՝ դարձաւ բարդ ծանրագնաց եւ խրթին ու վնասեց հասկնալիութեան: Լեզուական անյստակութեան մէջ ժամանակի սեղմութիւնն ալ իր տիրուր դերը կատարեց: Հայածուածի մը նման, ան անհաւատալիօրէն արագ կը գրեր եւ յանախ ժամանակ չուներ սրբագրելու: Կը լիշեմ առիթներ երբ նրուսադէմի ժառնգաւորացի իր խուցին մէջ, խումք մը տղոցս հատուած մը տուն կու տար, զոր գրի կ'առնեինք. մեր գրածին տառասիսալները սրբագրելէ ետք տպարան կը յանձներ առանց լեզուն վերջնական յղկումի ենթարկելու:

Հակառակ Օշականի կենդանի խօսքին եւ լեզուին ու ոնին մտերմութեանս, եղած են առիթներ երբ հատուածներ իր վէպերէն եւ բննադատականներէն չեմ կրցած ըմբռնել: Հայկական երկրորդական վարժարաններ աւարտած գրասէր բարեկամներ, որոնք լրջօրէն կը հետաքրքրուին մեր գրականութեամբ, չեն հասկնար Օշականը եւ կը յուսահատին: Համոզում է որ գրողի մը մեծութիւնը կը կայանայ իր մտածումները պարզ, յատակ եւ դիւրահասկնալի լեզուով մը արտայայտելու մէջ, պահելով իր ոնին ինքնատպութիւնը եւ բարմութիւնը՝ առանց տափակութեան:

Մեր գրականութեան այս բազմերախտ աշխատաւորին տեղը՝ որպէս հայ գրականութեան նուիրեալ ուսուցիչ, գիւղագիր, պատմուածագիր, կենսապաշտ վիպասան, իրապաշտ բատերագիր, բնարախալի ֆերռող, բննադատ, դժուար չէ որոշել: Իր պատկառելի վաստակով եւ հոյակապ նուանումներով ան արեւմտահայ

գրականութեան տիտանն է: Ինձի համար ան դարերու խորթէն եկած հայ գրական հանճարին (եթէ խոշոր չէ բառը) ամենէն ամբողջ եւ ուժեղ արտայայտութիւնն է:

Ի՞նչ վերապահուած է իր ապագային: Կը հաւատամ, որ ինք պիտի շարունակէ մնալ մասնաւորներու գրագէտը. անոնց՝ որոնք նաշակը եւ ծարաւը ունին իմացական նրբին վայելքներու: Խսկ իր հակատագիրը կապուած է արեւմտահայութեան եւ արեւմտահայ գրականութեան հակատագրին: Մահուան յիսնամեակին առիթով քանի՞ տեղ եւ ի՞նչ անկեղծութեամբ ոգեկոչուցցաւ խնկելի յիշառակը այս մեծ երախտաւորին: Լոնտոնի մէջ կարելի չեղաւ գրական երեկոյը մը խսկ կազմակերպել: Մեզմէ քառորդ դար ենք՝ քանի՞ հոգի պիտի հետաքրքրուի մեր Արուեստագէտ Սերունդին վաստակով եւ պիտի գուրգուրայ ատոր վրայ: Օշականի գործին կարեւոր մէկ մասը կը սպասէ լոյսի բարիքին: Իր Համակիրներուն եւ աշակերտներուն վրայ կը ծանրանայ այդ նուիրական պարտականութիւնը, օժանդակութեամբ համազգայինին, Ալեք Մանուկեան Մշակութային ֆօնտին եւ հայ մշակոյթի պաշտպան՝ գիտակից բարերարներու:

Խորունկ համոզումս է որ Օշականի գրական վաստակը, ինչպէս նաև ամբողջ արեւմտահայ գրականութիւնը պիտի փրկուի երբ մեր նորազատ հայրենիքը զայն ընդունի որպէս հարազատ եւ անբաժանելի մասը ստեղծագործ հայ հանճարին եւ բանայ իր սիրտը ամբողջովին եւ զայն ընդունի մեր հայրենիքի կրթարաններէն եւ համալսարաններէն ներս: Ներկայիս, երբ մեր հայրենաբնակ հարազատներուն մեծ մասին կեանիքը պատառ մը հացի համար ամենօրեայ միջաւանց մըն է, վասն հայ գրականութեան կոչս՝ անգութ պերճանք եւ անհերեբ ըղակերտ մտածում կրնայ նկատուիլ,

րայց, լաւատես եմ ապագայի հաշուոյնն. կը հաւատամ որ եքք անմիջապէս տնտեսական պայմանները բարելաւուին, մեր մայր հայրենիքը տէր պիտի կանգնի «ամենայն հայոց գրականութեան»: Մեզի կը մնայ տոկալ ու երբեք չընկրկի:

Յարգանիք եւ սիրոյ եւ ոգեկոչումի այս տողերս բերելու համար աւարտին, չունիմ աւելի վայելուց եւ սրտագին միջոց մը՝ բան մէջբերելու սխանչելի ուսուցչին՝ իր յորելեանին առիթով Պէյրութի մէջ արտասանած ճառին հետեւեալ հատուածը:

- «Կեանիք է ասոր անունը, որուն բոլոր պողոտաներուն վրայ այս ժողովուրդը բափեր է իր արիւնը, իր հանճարը, իր գեղեցկուրիւնը, ինկած՝ սփիւռիք վրայ, չորթայու սահմանուած, ինչպէս ուզեց իր ահաւոր եւ յաւիտենական բշնամին:

Փա՛ռն իմ ժողովուրդին: Մի՛ յուսահատիր, սեւ մի՛ տեսներ աշխարհը,

ան որ ինկաւ չորս ծագերուն, այսօր հոս է, ինեղինք գտած, իր յաւիտենական սպասին սպասարկու, փա՛ռն իմ ժողովուրդին:

Եքք կը տեսնեմ բանի մը հարիւր հոգի իմ գործս գնահատող՝ ես վարձատրուած եմ: Առի ձեզմէ եւ տուի ձեզի: Առի իմ մեծերես գրականութիւնը՝ հաւատեով եւ փոխանցեցի յաջորդներուս:

Սփոփուած կը մեկնիմ այս բաղաքէն տեսնելով որ իմ հունձս չի մեռնիր եւ կը պատղաբերի:»

Հեզութեամբ եւ խանդադատանեով կը խոնարհիմ իր լուսեղեն յիշատակին առջեւ եւ կ'ըսեմ, «Յարգանիք անկարելի նուիրումիդ եւ յաւերժական փառք կորողական վաստակիդ, հայ գրականութեան տիտանեան առաքեալ»:

ԿԱՐՊԻՍ ԵՍԱՅԵԱՆ

## ՄԱՐԴԸ ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ ՀՈԳԻԻ ԵՒ ՄԱՐՄԻՆԻ

Մարդը մարմինի եւ հոգիի միասնութիւն է: Մարդու մարմին ո՞ր անդամին մէջ է հոգին:

- Ամէն տեղ, կեղրոն ունենալով սիրտը: Բնչպէս որ ամբողջ երկիրը կը պատկանի Թագաւորին, բայց այստեղ ունի իր պալատը, այսպէս ալ հոգին:

Բնչո՞ւ սիրտը: Որովհետեւ բանի դեռ մարդու սիրտը կ'աշխատի, հոգին մարմին մէջ է: Եթէ սիրտը կը կենայ, մարդն այլևս մարդ չէ, այլ դիակ, որովհետեւ հոգին լքած, հեռացած է:

մարմինէն: Մարմինը հոգիի ժամանակատր բնակարանն է:

Հետեաբար Քրիստոնեան եքք կը խաշակնքէ յանուն Հօր եւ Որդոյ եւ Սրբոյ Հոգւոյն, «Հոգւոյն» ըսած ժամանակ ձեռքը պէտք է ցոյց տայ սիրտը՝ Հոգիի կեղրոնատեղին:

Այստեղն է Քրիստոնեաներու մէջ աշխս-ձախ, ձախէն աջ խաշակնքելու տարբերութիւնները:

ՅՈՎԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՄԱՅՐ ՏԱԶԱՐԸ ԴԱՐԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻՆ

Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարը կը գտնուի Հայոց համանուն Վանքի շրջապատին մէջ: Սրբոց Յակոբեանց Վանքը կը գրաւէ Երուսաղէմ Հին Քաղաքի (պարսպապատ) հարաւ արեւմտեան կողմը և հայոց քաղամասին շրջանը:

Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարը շինուած է Յակոբոս Տեառնեղորօ տան տեղույն վրայ և Յակոբոս Զերեդեան Գլխադիր Առաքեալի ու Յակոբոս Տեառնեղորայր Երուսաղէմի առաջին Եպիսկոպոսի շիրմներուն վրայ:

Յակոբոս Առաքեալ. Զերեդեայր Երէց որդին (Մատթ. Դ. 21), Յովհաննես Առաքեալի (Աւետարանչի) եղբայրը և Յիսուսի տասնընթերկու առաքեալներէն մէկը (Մատթ. 3): Անոնք իրենց Հօր՝ Զերեդոսի հետ ձկնորսութեամբ կը գրադիին Գալիլիոյ լինի շրջանը: Յակոբոս և Յովհաննես առաքեալները Յիսուսի կողմէ կը կոչուին «Բաներեգէս» որ կը նշանակէ որոտման որդիներ (Մարկ. Գ. 17):

Զերեդոսի որդիները՝ Յակոբոս և Յովհաննես Յիսուսէն կը խնդրեն որ, երկինքի արքայութեան մէջ նստին իր աջ և ձախ կողմը (Մարկ. Ժ. 35-45): Յակոբոս Քրիստոսի երեք մտերիմ աշակերտներէն մին էր (Մատթ. Ժ. 1, Մարկ. Թ. 1, Ղուկ. Լ. 51):

Ծուրչ 44 բռւականին Քրիստոսէ ետք Յակոբոս Առաքեալ, Հերովդէս Ազրիպաս Ա.ի կողմէ կը նահատակուի (Գործ Առաքելոց Ժ. 1-2), գլխատումով հաւանարար «Պաղեստինի Կեսարիոյ մէջ, Ղադուն գիւղը, և Տիրոց հրեշտակը անոր պատուական գլուխը առնելով թերաւ Երուսաղէմ և դրաւ Ս. Աստուածածնի առջեւ, մինչդեռ Մարիամ և Յակոբոս Տեառնեղորայր և Յովհաննես Աւետարանչի միասին նստած կը սգային Յակոբի մահը: Երբ տեսան Յակոբի գլուխը մեծ կոծ ըրին

անոր վրայ և ապա ամփոփեցին Արդարն Յակոբի կալուածին մէջ յարմար տեղ մը, որուն վրայ Հայոց հոյակապ և հոյակաւոր վանքը շինուած է. Դ. դարուն: Խոկ երանելի Առաքեալի պատուական մարմինն առաւ Յակոբին աշակերտող Սպանիացի կինը և Սիւնի մը կապիլով պահեց Յոպապէի մէջ, սպասելով նաւի. սակայն, ծովուն ալիքները, հրեշտակի մը առաջնորդութեամբ զայն տարին հանեցին իր վիճակը Սպանիա, ուր բարողած էր յառաջագոյն, և տեղացիք զայն պաշտեցին անգիտակցարար՝ իբրև անգլուխ Աստուած մինչեւ որ անոնց մօտ գացին Ս. Պողոս և հաւատացեալ կինը: («Նոր Կոտակարանի Յակոբոսները» Ն.Վ. Շովական, «Սիմն», 1944, էջ 70:)

Հետագային Սպանիոյ Քօմփօսության բաղադրին մէջ, Գրդ դարուն, կը կառուցուի հոյակապ եկեղեցի մը և հոն կը փոխադրուին Ս. Յակոբ Առաքեալի նշխարմները:

Յակոբոս Տեառնեղորայր Յիսուսի ազգականն էր մօրը և հօրը կողմէն: Ա. կը կոչուի նաև «Հփոքր», զայն որոշելու համար Երկոտասան կամ տասներկու երկու Յակոբոսներէն: Քանի որ Յակոբոս Տեառնեղորայր տասներկու առաքեալներէն չէր: Ա. կը կոչուի նաև «արդար»: Անոր եղբայրներն էին Յովսէ, Սիմոն և Յուդա որ առ հասարակ կը կոչուէին «Եղբարք» Յիսուսի: «Եղբարք» իմաստը պէտք է հասկնալ «զարմիկներ» բացատրութեամբ, բանի որ սեմական յեզուները չունին «զարմիկ» բառը:

Քրիստոսի Համբարձումէն վերջ Յակոբոս Տեառնեղորայր կը կարգուի Երուսաղէմի Եկեղեցւոյ եպիսկոպոսը՝ արդի իմաստով՝ Պատրիարք: Ա. առաքեալական եկեղեցին, գործօն դէմքներէն մէկն էր: Յակոբոս Տեառնեղորայր կը նախագահէ Երուսաղէմի Առաքելական

առաջին ժողովին, 51 թուականին Ք. Ե. (Գործ ԺԵ. 4-21), «Ուր հեթանոսութենէ դարձողները թլփատելու կանոնական առաջարկը մերժուեցաւ, Յակոր եւ Պօղոս եւ այլոց հաւանութեամբ»: («ՍԻԾՆ», 1944, էջ 184):

Տեղանեղքօր կ'ընծայուի «Յակորու» անունով նոր Կտակարանի Կանոնին Կարողիկեայց Թուղթը:

Խնչպէս վերեւ ակնարկեցինք Յակորոս Տեղանեղքայր քրիստոսի Համբարձումն է ետք 30-31 թուականին կ'ընտրուի քրիստոնէական եկեղեցւոյ Երուսաղէմի Առաջին Եպիսկոպոսը կամ նոր Տիտղոսով Առաջին Պատրիարքը: Կարգ մը պատմագիրներ Տեղանեղքօր ընտրութեան տարեթիւը կու տան «34 Ք.Ե.» (համեմատէ «Ժամանակագրական Պատմութիւն Երուսաղէմի», Աստուածատուր Եպս. Տէր Յովհաննէսեանց, Ա. Հատոր, Երուսաղէմ, 1890, էջ 19):

Յակորոս Տեղանեղքայր կը նահատակուի շուրջ 61 թուականին, Ա. Եպս. Տ. Յովհաննէսեանց, Յակորոսի մարտիրոսութեան թուականը 63 Ք.Ե. կու տայ (Ժամանակագրական Պատմութիւն Երմ.ի, էջ 28), մօտաւորապէս 30 տարի գահակալել ետք Երուսաղէմի Առաքելական գահուն վրայ: Յակորոս Տեղանեղքօր նահատակութեան տիսուր դրուագը ներկայացուած է Եւսէպիոսի իր «Պատմութիւն Եկեղեցւոյ», երկին մէջ (Տես նաև Անգլերենով. *"The History of the Church"*, Eusebius. Translated by G.A. Williamson, Penguin Books, England, 1989, pp. 58-61): «... Ուստի դպիրները եւ փարիսեցիների զայն հանելով տաճարի աշտարակին վրայ, կ'ըսեն անոր. «դուն որ արդար ես, որուն պէտք է մեզ ամէնթիս ընդունիլ քու խօսքդ, բանի որ ժողովուրդը մոլորուած է եւ կը հետեւի խաչուած Յիսուսին: Պատասխան տուաւ եւ բարձր ձայնով ըսաւ. Դուք ինչո՞ւ ինձի կը հարցնէմ» Մորդու Որդիին մասին,

ահաւասիկ ան կը նստի երկնիքի մէջ Մեծ Զօրութեան աշ կողմը, եւ ան պիտի զայ երկնիքի ամպերուն հետ»: Մեսիայի համար ասկէ աւելի հասկնալի եւ վնասական վկայութիւն մը կարելի չեր տալ: Կատդեցան Փարիսեցիները, վեր ելան, «Եւ վերէն վար նետեցին Արդարը, եւ իրարու կ'ըսէին, բարկոծենք Յակոր արդարը. եւ սկսան բարկոծել, որովհետեւ իյնալէն ան շմեռաւ, այլ շրջեցաւ եւ ծունկի եկաւ եւ կ'ըսէ. կը խնդրեմ ժեզմէ, Հայր Տէր Աստուած, ներէ ատոնց, որովհետեւ չեն գիտեր ինչ կ'ընեն: Եւ մինչդեռ անոնք կը բարկոծէին՝ այդ տեղի բահանաներէն մէկը Հոաքարուի որդիներէն ... կանչելով ըսաւ. դադրեցուցէք, ի՞նչ կ'ընէք, աւադիկ արդարը ձեր վրայ կ'աղօթէ: Եւ անոնցմէ մէկը մօտեցաւ, մէկը՝ բափչէ մը առաւ, տոփան (հաստ գաւազան) որով հագուստները կը տոփէր, եւ զարկաւ արդարին գիխուն:

Եւ այսպէս ան վկայեց (Յահատակուեցաւ), եւ զայն բաղեցին տեղույն վրայ. եւ մինչեւ այսօր անոր շիրիմը կայ տաճարին մօտ» (Բ. Գիրք, գլուխ ԽԳ.): (Տես նաև «ՍԻԾՆ», 1945, էջ 13):

Սրբոց Յակորեանց Մայր Տաճարը - Ս. Յակոր Եկեղեցւոյ հիմնարկութեան նշգրիտ թուականը չենք գիտեր, հաւանաբար Սրբոց Յակորեանց Վանքն ու Մայր տաճարի առաջին հիմնարկութեան ժամանակը կը հասնի Դ. դար Ս. Գրիգոր Լուսաւորչի եւ Հայոց Տրդատ Գ. բագաւորի ժամանակաշրջանը. («Անաստասյ Վարդապետի վասն վանորելից Հայոց որ յերուսաղէմ»). Վենետիկ Ս. Ղազար, 1896, էջ 9: «Գիրք, Պատմութեան Սրբոյ եւ Մեծի Քաղաքիս Աստուծոյ Երուսաղէմիս եւ Տեօրինականաց Տեղեաց Տեան մերյ Յիսուսի Քրիստոսի», Յովհաննէս (Հաննէ) Վրդ. Երուսաղէմացի, Կ. Պոլիս, 1807, էջ 77):

Համաձայն պատմական եւ նարտարապետական տուեալներուն Մայր Տաճարի ամբողջական կառուցողականը

ցոյց կու տայ տարբեր դարերու նարտարապետական կառուցողական ոճ: Խնչպէս Մկրտիչ Նպա. Աղաւնունի իր «Հայկական Հին Վանքեր եւ Եկեղեցիներ Սուրբ Երկրին մէջ» կը գրէ. «Մենք սա համոզումը ունինք թէ տաճարի սրբավայրերը միաժամանակ չեն շինուած: Գլխաւոր սրբավայրերը Ս. Գլխադիր եւ Ս. Մինասի մատուններն գոնէ Ե. դարէն սկսեալ գոյութիւն ունեին.» (ընդգծումը իմսէ Բ.Վ.Գ.) շարունակելով Սրբազն հեղինակը կ'աւելսնէ: «...եւ պատմականօրէն կը հաստատուի թէ Ս. Յակոբեանց վանքը ու Եկեղեցին Խաչակիրներէն (անոնք Երուսաղէմի վրայ իշխեցին 1099-1187) շատ յառաջ արդէն շինուած էին. Վանքին արեւմտեան պարսպին նակատը խաչքար մը կայ հին ու կիսամաշ, որուն թեւերուն անկինները չորս ուրիշ խաչեր բանդակուած են, շրջանակին վերեւի երկու խորշերուն մէջ երկարագիր՝ «Տր. ԱԾ» եւ խաչին պատուանդանին տակ՝ «ԹՎ. ՆԵ.» (=956) բառերը կան (անդ՝ էջ 251-252):

Ճարտարապետական կառուցողական տեսակէն ալ այլ փաստեր կան որ, Ս. Յակոբի մատունները տարբեր ժամանակներու կամ դարերու ոներ ունին եւ Մայր Տաճարին պատերը համաշափ չեն իրարու հետ: Ուրեմն հետագային Եկեղեցին վերակառուցուած է հին Եկեղեցիի մը մնացորդներուն վրայ: Մաղաքիա Արք-Օրմանեանը այն կարծիքին է թէ.- «... Տաճարին լայնէին այդ անկանոնութիւնը ի դեա է վերագրել նախնական շինուածին, որ կ'երեւի թէ բռնադատեալ տարածութեան մը վրայ կառուցուած է, եւ նոյն հիմներուն վրայ բարձրացած է այժմեան շինուածն» («Հայկական Երուսաղէմ», 1931, էջ 13):

352 Մայիս 7ին, Երուսաղէմի Կիւրեղ Ա. Հայրապետի օրով տեղի կ'ունենայ հակայ լուսեղէն խաչի երեւումը, իր պայծառութեամբ արեւի լոյսը կը խափանէր

եւ որ կ'երկարէր Գողգորայէն մինչեւ Համբարձման (Զիթենեաց) լեռ, տարածուելով Գերսեմանի ծորին վրայ: Կիւրեղ Հայրապետ այս հրաշալի դեպքը յատուկ բուղբով մը հաղորդած է օրուան Կոստանդ Կայսեր բացատրելով խաչի հրաշալի երեւման դեպքը: Երուսաղէմի Քրիստոնէական համայնքը յատուկ կրօնական պաշտամունքներ կը մատուցան: Աստուծոյ այս բացառիկ յայտնութեան առիւ: Կը պատմուի թէ խաչի հրաշալի երեւման առիւ Ս. Կիւրեղ Հայրապետ բազմաթիւ (1000-5000 հոգիներ) նորադարձ հաւատացեալներու մկրտութիւններ կատարած է եւ այդ մկրտութեան աւագաններէն մէկը կը գտնուի Ս. Յակոբեանց Մայր Տաճարի Ս. Ստեփանոս մատրան՝ Ս. Կիւրեղ Հայրապետի Աւագան - Սեղանի տակ («Ս. Երկրին սրբավայրերուն աւանդութիւնները», Մ. Եպս. Աղաւնունի, Երուսաղէմ, 1936, էջ 120):

Այս շրջանին, Դ. դար, Ս. Կիւրեղ Հայրապետի օրով. «(Յակոր) Տեաննեղօր նշխարները (ոսկրբները) գտնուած եւ Միոն փոխադրուած են, մերայժմու Ս. Յակոբայ Եկեղեցւոյն տեղը, խնչպէս կը վկայեն աւանդութիւնք եւ վկայարան մը եւ նշխարներէն մաս մը կը փոխադրուի այդ նորակերտ վկայարանը («Հայկ-Հին վանքեր եւ Եկեղեցիներ...» Մ. Եպս. Աղաւնունի, էջ 2): ԺԼ դարու պատմագիր, Յովի. (Հաննէ), Վրդ., իր «Պատմութիւն Երկին մէջ, էջ 83, կը գրէ թէ. «Խոկ ի ներքոյ Սրբոյ Սեղանոյն՝ անփոփեալ է ամենամահուր մարմին Սրբոյն Յակոբայ Տեաննեղօրը»:

Յակոր Տեաննեղօրը մարմինը իր նահատակութենի մինչեւ Դ. դար բաղուած էր Երուսաղէմի Տաճարին մօտակայքը տեղ մը, մինչեւ իր նշխարներու գիւտը:

Ս. Յակոր Եկեղեցին, Միոն Լերան վրայ շարունակած է իր գոյութիւնը հայ-

կրօնաւորներու պահպանութեան ներքոյ:

Գ. Ճ. Պ. դարերուն մասնաւոր տեղեկութիւններ չունինք Ա. Յակոբ (Ա. Մինաս) Եկեղեցւ մասին: Թիւզանդական տիրապետութեան ժամանակ (330-638 Ք. Ե.) Ա. Յակոբը նաևշուած է նաև Ա. Մինաս անունով: ("Historical atlas of Jerusalem", Dan Bahat, Jerusalem, 1986, p. 37. Քարտէս:

Ա. Յակոբ Առաքեալի (Գլխադիր), Ա. Յակոբ Տեաններոր շիրիմներէն զատ հոս քաղուած է նաև Ա. Մակար Հայրապետ Գ. Դարու Երուսաղէմի Պատրիարքը (322 քուականէն) է Նիկոյ 325 քուին Տիեզերական Ա. Ժողովի մասնակից 318 հայրապետներէն մին: («Յաշորդութիւն Պատրիարքացն Երուսաղէմի...», Բառ նարա Վրդ. Գանձակեցի Տեր Յովսէփեան, Կ. Պոլիս, 1872, էջ 15):

Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ 1957 տարուան նոյեմբեր-Դեկտեմբեր ամիսներու ընթացքին կը նորոգուի գետնի սալայատակը: Այս առթիւ եկեղեցւոյ յատակը սալարկումէ առաջ պատահական պեղումներ կը կատարուին: Պեղումներու ընթացքին եկեղեցւոյ յատակէն ի յայտ կու գան հին գերեզմաններ մարդկային կմախիններով «... որոնք քաղուած էին գլուխն արեւմուտք և ոտքերը արեւելք, այնպէս ինչպէս քրիստոնեաներս սովոր ենք քաղել»: Պատահական պեղումներու ընթացքին սալարերու ներքեւէն յայտնուող յատակը հաւանարար նախկին հին գաւթի կամ եկեղեցւոյ յատակի մէկ մասը եղած ըլլայ: Ինչպէս գիտենք կարեւոր եւ բարձրաստիճան եկեղեցական դէմքերը եկեղեցւոյ գաւթիքը կամ ներսը կը քաղուին:

Պեղումներու ընթացքին կը գտնուին նաև հին կառոյցներու մնացորդներ, ինչպէս յատակով աւազան մը, ջրանցք մը, հին արձանագրութիւն մը հիւսիսային որմասինի քացուած մասին հիւսիսային անկիւնը՝ «ՊԿԳ» (=1414) քուականով: (Մանրամասնութեանց համար տեսնել: «Սալարկում Ա. Յակոբայ Տաճարին ու պատահական պեղումներ այդ առթիւ»),

Շնորհի նպա (Գալուստեան), «Սիրն», 1958, էջ 194, 282:

Այդ շրջանին (1957) նորոգութիւններ կը կատարուին նաև Ա. Մինաս մատրան մէջ: Համաձայն հնագիտական եւ պատմական տուեալներու Ա. Մինաս (Ա. Սարգս) մատուցը առաջին եւ նախնական վանական եկեղեցին եղած է, որուն շուրջ տակաւ առ տակաւ կերտուած է Ա. Յակոբայ Տաճարի ներկայ բարդ եւ փառաւոր կառոյցը (Շնորհի նպա. «Սիրն», 1958, էջ 289): Այս մատրան կառուցման շրջանը Ե. դար կը նկատուի ըստ հնագէտ գիտնականներու: Ա. Մինաս մատրան մէջ մասնակի պեղումներ եղան եւ գտնուեցան հին պատերուն վրայ հիւսուած փոքր «Դուռ մը որ այստեղ պատուիանի մը դիրքին կը բարձրանայ»: Կը գտնուին նաև հին մողայիքի եւ խեցեդէնի բեկորներ:

1957ին Ա. Յակոբի եւ Ա. Մինասի մէջ եղած պատահական եւ մասնակի պեղումներու ընթացքին գտնուած կմախինները, հին շինարարական կառոյցները, ցոյց կու տան քէ այս վայրերը խկապէս եղած են հին տան մը տեղը իր պարտէզով միասին եւ ջուր ամբարելու դրութեամբ. (այս տեսութիւնը կը հաստատուի նաև եկեղեցին մէջ ջրհորի մը գոյութեամբ արեւմտեան կողմը Քառասուն Մանկանց պատկերին դիմացը. եւ ուրիշ ջրհոր մը եկեղեցւոյ գաւթին հիւսիսային կողմը «Ա. Մակար Դուռ» բովլը:) Ուրեմն բոլոր տեղեկագրական, հնագիտական, պատմական եւ հիւսագայ ուղեգրական գրութիւնները կը հաստատեն այս տեսութիւնը:

Ծառ հաւանարար 614 քուականին պարսկական արշաւանքներու ժամանակ Ա. Յակոբի նախկին եկեղեցին մասամբ աւերուած ըլլայու է որ հիւսագային աւելի մեծը եւ փառաւոր կառուցուեցաւ: (Տե՛ս Kevork Hintlian, "History of the Armenians in the Holy Land", Jerusalem, 1976, p. 52: Նաև Dan Bahat, "Carta's Historical atlas of Jerusalem", Jerusalem, 1986, p. 55):

ԲԱՐՍԵՂ ՎՐԴ. ԳԱԼԷՄՏԵՐԵԱՆ  
(շարունակելի)

## ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ՊԱ.ՏՐԻԱ.ՐՔ ՍՐԲԱ.ԶԱՆ ՀՕՐ ԶԵԿՈՅՑՑԼ  
ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐ 1998

Սիրելի Միաբանակից նղրայրներ,

Փառք կուտանք Աստուծոյ, որ անցեալ մէկ տարուան ընթացքին Սրբոց Յակորեանց Միաբանութեանս կեանքին մէջ, եւ Պատրիարքութեանս Յորդանանի, Խրայէլի եւ Պաղստինեան իշխանութեանց սահմաններէն ներս, մեր պայմաններուն ներած չափով կատարեցինք մեր պարտականութիւնները, մեր զաւակներուն բանալով, եւ բազմալեզու հասարակութեանց վայելքին մատուցանելով, մեր կրթական, պաշտամունքային, մշակութային, եւ հոգեւոր ժառանգութեանց եւ պատմութեան արգասիքը, հաւատարիմ մնալով մեր կոչումին, իրեւ Քրիստոսի ժառաններ եւ զինուրեալ Միաբանութիւն:

Գտնուեցանք նաև անհանոյ կացութեանց առջեւ, որոնք սակայն ըստ իրենց վաղանցուկ դիտումին իրենց լուծումին յանձեցան:

Գնահատանքով Աստուծոյ օրինութիւնը կը հայցենք բոլոր անոնց համար, հոգեւորական եւ աշխարհական, որոնք անխարդախ ցանկութիւնն ունին մեր ազգին այս դարաւոր հաստատութիւնը իր Աստուծահանոյ եւ ազգանուեր կոչումին, ժառայութեան, եւ փառաւորումին մէջ տեսնելու, եւ չեն զլանար իրենց լուման, իրենց Աստուծատուր շնորհը ի սպաս դնելու այս Սուրբ Արքոնին պայծառութեան եւ ազգապարծան Հայ Երուսաղէմի ապահով գոյատեման համար:

Ա.- Կրօնական եւ Հոգեւոր Առաքելութիւնը մեր Միաբանութեան, կ'իրագործենք ամենօրեայ ժամապաշտութեամբ, թէ՛ Սրբոց Յակորեանց Մայր Տաճարին մէջ, եւ թէ՛ Բերդեկմի Սուրբ Ծննդեան, Քրիստոսի Սուրբ Յարութեան Գերեզմանին, եւ Գերսեմանիի Ս. Աստուծածնի Տաճարներու մէջ, միջազգային նշանակութիւն ունեցող այդ սրբավայրերուն այցելող միլիոնաւոր ուխտաւորներուն եւ այցելուներուն պատեհութիւն տալով Հայ Եկեղեցւոյ ներկայութեան անդրադառնալու:

Մեր գոհունակութիւնը կը յայտնենք մեր հոգեւոր հայրերուն քարոզ խօսելու կանոնաւոր ջանասիրութեան համար: Նոյնպէս անոնց նախաձեռնութեամբ "Կանքեղ" ամսաթերթին համար, որով կրօնական գիտելիքներու հաղորդ կը դառնան մեր հայ ընտանիքները:

Բ.- Կրօնական Առաքելութեան գուգահեռ կ'ընթանայ Միաբանութեան Կրթական Առաքելութիւնը:

Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի աշակերտութիւնը, մեծաւ մասամբ Հայաստանի տարրեր մարզերէն եւ Թեմերէն ընտրուած երիտասարդներ են, որոնք Անգլերէն, Արաբերէն, Երրայերէն եւ Գրաքար լեզուներու կարգին, սկզբնապէս կարիքն ունին կրօնական գիտելիքներու, ծիսագիտութեան, եւ Եկեղեցական երաժշտութեան ուսմունքներուն: Գոհունակութեամբ կ'իմանանք մեր պաշտամունքներուն եւ Սուրբ Տեղեաց արարողութեանց ներկայ գտնուող օտար խումբերու եւ անհատներու գնահատական արտայայտութիւնը, մեր ուսանողներու երգեցողութեան բողած տպաւորութեան մասին:

Մեր ուսանողութիւնը առիթներ ունի նաև ուրիշ Եկեղեցիներու եւ հաստատութեանց յայտագիրներուն մասնակցելու:

Դժբախտարար, արտասահմանի Հայաստանեայց Եկեղեցւոյ Թեմերէն, մեր Եկեղեցական Հայրերը ջանք չեն տանիր ուսանողներ ապահովելու մեր ժառանգաւորաց Վարժարանին համար: Հետզհետէ

աւելի անհրաժեշտ կը դառնայ տարրեր երկիրներէ, ընկերային եւ մշակութային տարրեր շրջանակներէ ընտրուած ուսանողներու մէկտեղում նոյն վարժարանին մէջ:

Մեր Պատրիարքութեան սահմաններուն մէջ, իսրայէլ եւ Յորդանան, մեր ժողովուրդի զաւակներուն հայեցի եւ ընդհանուր կրթութիւնը յառաջ կը տարուի նոյն նուիրուածութեամբ:

Երուսաղէմի Սրբոց Թարգմանչաց Երկրորդական Վարժարանը, իր երեք քաժանմունքներով (Մանկապարտէզ, Նախակրթարան եւ Քարձագոյն), տասնըշորս տարիներու վրայ երկարագուող հայեցի դաստիարակութեան հետ, մեր զաւակները կը պատրաստէ հետամուտ դառնալու քարձագոյն ուսումներու: Եւ այս տարի, պահանջուած Քննութեանց մասնակցողներու ձեռք քերած արդիւնքները, առաւել չափով գոհունակութիւն են պատճառած:

Ամմանի Կիւլպէնկեան-Խոզպաշեան Վարժարանը, իր Մանկապարտէզի եւ Նախակրթարանի քաժանմունքներով, նոյն ոգիով կը դաստիարակէ մեր զաւակները, Յորդանանի պետական կրթական ծրագիրներուն պատշաճեցնելով դասընթացքները:

Իսկ Հայֆայի եւ Եաֆայի մեր երկու համայնքները, համեստ պայմաններով, շարաթը մէկ օր կը հաւաքեն մանուկները հայկական կրթութիւն ջամբելու համար:

Գ.- Միարանութեանս Մշակութային Առաքելութիւնը կը ջանանք իրագործել Պատրիարքարանիս տարրեր քաժանմունքներու միջոցաւ: Նպատակը ծանօթացնելն է մշակութային մեր ժառանգութիւնը գիտնականներուն եւ հասարակութեանց: Բայց մեր ունեցած եւ գործածած միջոցները հեռու են իրականացնելէ մեր ակնկալած արդիւնքը:

1.- Ս. Թորոսի մատուցին մէջ տեղաւորուած չորս հազար ձեռագիրներու հաւաքածոյն կարծես պահեստի համար տեղաւորած են առանձնացեալ եւ անապահով այդ վայրին մէջ: Անհրաժեշտ է պաշտպանել քանիկարծէք այդ ժառանգութիւնը նոր կառոյցով մը, որ օժտուած ըլլայ արդիական եւ գիտական այն բոլոր միջոցառումներով, որոնք ապահով կերպով կարելի պիտի դարձնեն զանոնք դիտել փափառներու վայելքը, եւ գիտնական ուսումնասիրողներու կողմէ անոնց օգտագործուիլը:

Զ.- Նոյնպէս Հելեն եւ Եղուարդ Մարտիկեան քանգարանը. որ կը կարօտի անունին արժանի եւ արուեստներու ցուցադրութեան վայել տունի մը մէջ ամփոփուելու:

Յ.- Գալուստ Կիւլպէնկեան Մատենադարանը աւելի մատչելի է հանրութեան: Բայց ան եւս կարիքը ունի հիմնական նորոգութեան, գիրքներու դարաններու նոր դասաւորման, եւ հարիւր հազար հատորներու եւ պարբերականներու համակարգչով արձանագրութեան:

Բարեբախտարար, Լու Աննելոսի մէջ, Պատրիարքարանիս Գալուստ Կիւլպէնկեան Մատենադարանի Բարեկամներ անունով, եւ պետական օրինական նանաչումով հաստատուած ընկերակցութիւն մը յանձն առած է այս նախաձեռնութիւնը հետապնդելու, օժանդակութեամբը Լիզանի Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան:

4.- Տպարան եւ Հրատարակչութիւն կարեւոր միջոցներ են Մշակութային Առաքելութեան արդիւնաւորման:

1833 թուականէն հաստատուած վանքի տպարանը, ներկայիս անրաւարար տպագրական իր գործիքներով, կը շարունակէ հայթայթել տպագրական անմիջական կարիքները:

Բացի օրացոյցներու, գրասենեակներու եւ վարժարաններու, "Սիռն" պաշտօնաբերի եւ այլ յայտագիրներու տպագրական կարիքներէն, տպագրութեան յանձնուած են եկեղեցագիտական, գրական եւ Պատմագիտական հատորներ: Ասոնց կարգին անցեալ երկու ամիսներու ընթացքին վերատպուցան հնատիա երեք հատորներ.-Գրիգոր Տաթեւացիի Զմեռան (748 էջ) եւ Ամառան (740 էջ) ժարողգիրքերը, եւ Սարգիս Շնորհալիի (710 էջ) Կաթողիկեայց Եօթը Թուղթերու Մելքոնութիւնը: Եւ այս կարելի եղաւ նուիրատուութեամբը Գրիգոր Զօհրապի դստեր կտակած "Տօլորիս Զօհրապ Լիպմըն" Փօնտին: Եւ ըստ Գործադիր Մարմինի յանձնարարութեան, իւրաքանչիւր գիրքէն նուէր դրկուցաւ հարիւր տասը հայկական եւ օտար մտածադարաններու:

5.- Միարանութեանս Մշակութային Առաքելութեան ծառայած են դասախոսական, թատերական, երաժշտական, գրական եւ այլ յայտագիրներ, որոնք կազմակերպուած են մեր վարժարաններու, եւ Երուսաղէմի գործունեայ կազմակերպութեանց (Հայ Երիտասարդաց Միութեան, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան, Երուսաղէմի Հայոց Բարեսիրական Միութեան) անդամներէն կազմուած Պատրիարքանի Մշակութային յանձնախումբի կողմէ, այլազն տօնական հանդիսութեանց առիթներով, եւ հայ ու օտար հասարակութեանց վայելումին համար:

Դ.- 1.- Եւ այսպէս, Պատրիարքանիս գործունեուութեանց դաշտը կ'ընդարձակուի, նկատի առնելով այն բոլոր կապերը եւ յարաբերութիւնները որոնք կը պահուին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, նուիրապետական Արոններուն, Հայաստանի, Յորդանանի, Խորայէլի եւ Պաղեստինի իշխանութեանց, Երուսաղէմի կրօնական համայնքներու, Յոյն եւ Լատին Պատրիարքութեանց պետերու հետ:

2.- Բազմանիւղ այսպիսի գործարանաւորութեան մը համար անհրաժեշտ է ունենալ բաւարար թիւով ներկայացուցիչներ եւ գործակատարներ: Դժբախտաբար, Երուսաղէմի մեր Միարանութեան թիւը կարիքը ունի օրակիցներու:

3.- Պատրիարքութեանս սահմաններէն դուրս ծառայող մեր միարան եղբայրներուն կոչ ըրած ենք "տուն վերադառնալու", մեր Տունին բարի ծառայութիւնը երաշխաւորելու համար: Սակայն կը սպասենք իւրաքանչիւրին կամովին առնելիք որոշումին:

4.- Լուսաբարապետ Տ. Դաւիթ Արք. Սահակեանի հրաժարիլը իր պաշտօնէն եւ Միարանական անդամակցութենէն, Միարանութեանս անդամներուն յայտնած ենք ժամանակին:

5.- Միարանական ուխտէն հրաժարելու երկրորդ պարագայ մը կապուած է Տ. Յուսիկ Եպս. Պաղտասեանի անձին եւ գործունեուութեան հետ: Յուլիս 3, 1998 թուակիր հրաժարականը կանխող պարագաները, կապ ունին Յուսիկ Եպիսկոպոսին դէմ Տնօրէն Ժողովին առած որոշումներուն հետ: Երուսաղէմի վանքապատկան Կալուածներէն մէկուն վրայ D.I.S. ընկերութեան մը հետ 99 տարուան համաձայնագիր մը ստորագրուած է Տնօրէն Ժողովի որոշումով: Եւ Յուսիկ Եպիսկոպոս, առանց Տնօրէն Ժողովի եւ Պատրիարքի գիտութեան, սկզբնական համաձայնագիրը փոխելով, աւելի ընդարձակ կալուածի եւ ծրագիրներու նոր պայմանագիր ստորագրեր եւ կալուածոց Տեսչութեան Կնիքով կնիքեր է, 1997 Յունիս 5ին, երբ ինք ոչ մէկ լիազօրութիւն ունէր:

Յուսիկ Եպիսկոպոսի Զեղծումը  
Երուսաղեմի մէջ Վանքապատկան Կալուածին  
DIS Ընկերութեան հետ 99 տարուան համար  
կնքուած համաձայնագրին:

1.- DIS ընկերութեան հետ համաձայնագիրը ստորագրուած է 28 Յունիս 1994ին, Տնօրէն Ժողովին ներկայացուելէն եւ հաստատուելէն յետոյ, Պատրիարքին ստորագրութեամբ եւ Պատրիարքարանի կնիքով:

2.- 1997-ին հրեայ վարձակալներէ անուղղակիօրէն կ'իմանանք որ Պատրիարքարանը DIS-ին հետ նոր համաձայնագիր մը ստորագրեր է, ընդարձակուած ծրագիրները պատրաստուած են եւ պետական վաւերացման պիտի ներկայացուին: Եւ վերջին փոփոխութիւնները կատարուած են 1997 Յունիս Զին, եւ կը կրեն Յուսիկ Եպս. Պաղտասեանի ստորագրութիւնը եւ Պատրիարքարանի Կալուածոց Գրասենեակի կնիքը եւ 5 Յունիս 1997 թուականը: Յուսիկ Եպիսկոպոսի իրեւ Կալուածոց Տեսուչ լիազօրագիրը պաշտօնապէս ջնջուած էր 1996 Մայիս 17 պաշտօնագրով:

3.- Եւ այս երեք տարիներու ընթացքին Յուսիկ Եպիսկոպոս անդամ է Տնօրէն Ժողովին, տեղեակ է Տնօրէն Ժողովի որոշումներուն, 99 տարուան համար վարձու տրուած երեք համաձայնագրերը փոփոխելու աշխատանքին, եւ սակայն Տնօրէն Ժողովին կամ Պատրիարքին ոչ մէկ տեղեկութիւն տուած է իր կողմէ ստորագրուած 16 էջնց փոփոխեալ նոր համաձայնագրի մասին:

4.- Յուսիկ Եպիսկոպոսի չժմեղանքն այն է որ Պատրիարքը տեղեակ է որ DIS ընկերութիւնը ստորագրուած համաձայնագրէն տարբեր եւ ընդարձակեալ ծրագիրներ պիտի փորձէ պետութեան ներկայացնել: Նաեւ թէ՝ ինք եւ Տուտու Սատանը Պատրիարքը նաշի տարեր են, Քաղաքապետարանին մէջ Երուսաղէմի ամրող Քաղաքին Մաֆէթը ցոյց տալէն յետոյ: Բայց ոչ մէկ խօսք՝ թէ 16 էջնց գրաւոր եւ փոփոխեալ համաձայնագիրը, եւ ամրողովին նոր պայմանները, ի՞նչ էին, ե՞րբ գրուեցան, երկրորդ անգամ ե՞րբ կրկին փոփոխութեանց ենթարկուեցան, եւ որո՞ւ արտօնութեամբ, մանաւանդ որ 1997 Յունիս 5ին, երբ ինք Կալուածոց տեսչութեան մէջ ոչ մէկ պաշտօն ուներ, համարձակութիւնը ունեցած է գաղտնօրէն նոր համաձայնագիր ստորագրելու, Պատրիարքութեան անունով եւ Կալուածոց Տեսչութեան կնիքով, առանց Տնօրէն Ժողովին կամ Պատրիարքին իմացնելու:

5.- Եւ Յուսիկ Եպիսկոպոս չի քաշուիր սուտ խօսելէ եւ գրելէ, մինչեւ իսկ 7 Մարտ 1998 թուակիր իր նամակով, ի պատասխան իրեն ուղղուած 1 Մարտ 1998 թուակիր նամակին, խուսափելով ուղղակի պատասխան տալէ իրեն եղած հարցումներուն, թէ ո՞վ, ո՞ւր, ե՞րբ ստորագրած է 16 էջնց փոփոխութիւնները, սկզբնական եւ Պատրիարքին կողմէ ստորագրուած համաձայնագրին: Եւ ինչո՞ւ Տնօրէն Ժողովին եւ Պատրիարքին չեն ներկայացուած:

6.- Եւ հետեւարար տեղի կ'ունենան հետեւեալ թղթակցութիւնները, որոնց ցանկը եւ պատճենը կը կցենք սոյն տեղեկատուութեան: Յուսիկ Սրբազնէն պահանջուած էր որ գրաւոր պատասխանէ հարցումներուն մինչեւ Ապրիլ 2, 1998:

7.- 25 Մարտ 1998 թուակիր նամակով Տնօրէն ժողովի անդամներուն կը հաղորդենք կացութիւնը, թղթակցութիւններուն օրինակները ներփակելով, նաև մեր դիտողութիւնները զորս ներկայացուցած էինք 1997 նոյեմբեր 6ին գումարուած Միարանական ժողովին, անդրադառնալով Յուսիկ Սրբազնի գործելակերպի մասին, իրեն վստահուած պաշտօնին կապակցութեամբ:

8.- Մինչեւ 15 Ապրիլ 1998 պատասխան ստացած չըլլալով, եւ իմացած ըլլալով որ Յուսիկ Սրբազն մտադիր է շուտով հեռանալ վանքէն, պարտաւորուեցանք 17 Ապրիլ 1998, Աւագ Ռուբաք առաւտեան պաշտամունքէն յետոյ, Տնօրէն ժողովի նիստը գումարել եւ անդրադառնալ DIS ընկերութեան հետ 99 տարուան համաձայնագրի փոփոխութեան հարցերուն:

9.- Զատկուան յաջորդող շաբթուն կ'իմանանք որ Յուսիկ Սրբազն Ամերիկա մեկներ է, առանց իմաց տալու եւ առանց արտօնութեան:

10.- Յաջորդ տեղեկութիւնը կը ստանանք Միացեալ Նահանգաց Արեւելեան Թեմի Առաջնորդ, Տ. Խաժակ Արք. Պարսամեանի 1998 Յունիս 17 թուակիր նամակէն, զոր նկատի կ'առնենք Տնօրէն ժողովին 18 Յունիս նիստին մեջ:

11.- Տնօրէն ժողովի 17 Ապրիլ 1998, Ե. Նիստի Ատենագրութեան մէջ հետեւեալը արձանագրուած է, Յուսիկ Սրբազնի ներկայութեան.-

## ՏՆՕՐԷՆ ԺՈՂՈՎ

Տնօրէն ժողով, Ախտ Ե., Ուրբար, 17 Ապրիլ, 1998, Կ.Ս. Ժամը 10-ին  
Խորհրդարանին մէջ:

Պատրիարք Սրբազն հայրը, աղօթով քացաւ, Տնօրէն ժողովի Ե. Ախտը,  
Ուրբար, 17 Ապրիլ, 1998, Կ.Ս. Ժամը 10-ին, Պատրիարքարանի Խորհրդարանին  
մէջ:

Նախորդ Ախտի Ատենագրութիւնը կարդացուեցաւ եւ վաւերացուեցաւ.

Պատրիարք Սրբազն Հօր քրտակցութիւնը Յուսիկ Սրբազնին հետ. D.I.S.  
Ընկերութեան համաձայնագրի փոփոխութեան հարցերու կապակցութեամբ:

1.- Պատրիարք Սրբազնը ըստ, մինչեւ հիմա ամբաստանութեան խօսք մը չեմ  
ըրած Յուսիկ Սրբազնի դէմ, հակառակ աշխարհական անձերու կասկածին եւ  
պնդումներուն: Հիմա, չեմ կրնար այլևս վստահիլ: Երբ կը համարձակի ստորագրել  
եւ կալուածոց կնիքով կնիքով 1997 Յունիս 5-ին փոփոխեալ ծրագիրներ եւ  
համաձայնագրեր, առանց որեւէ պաշտօն եւ իրաւասութիւն ունենալու, այդ անձը  
ուրիշ ամէն ինչ կրնայ ընել:

2.- D.I.S. Ընկերութեան հետ, Երուսաղէմի վանքապատկան մէկ կալուածին  
համաձայնագրին կապակցութեամբ (1994 Յունիս 28-ին ստորագրուած)  
անակնկալօրէն յայտարարութիւն մը կը տեսնեմք Հրեական թերթի մը մէջ, 1995  
Հոկտեմբեր 4-ին, ուր D.I.S. կըսէ գներ է այդ կալուածը, նաեւ ուրիշ կալուածներ  
հայոց Պատրիարքարանէն, եւ իր ծրագիրներով պիտի բանդէ եւ պիտի շինէ:

3.- 1996 Փետրուարին Յուսիկ Սրբազնին եւ փաստարաններուն թերանացի, իսկ  
1996 Մայիս 17-ին գրաւոր, յայտնեցինք թէ, իրենց տրուած լիազօրագրերը չեղեալ  
կը յայտարարենք:

4.- Եւ 1996 Օգոստոս 8-ի Տնօրէն ժողովին մէջ որոշեցինք վերաբենութեան  
ենթարկել 99 (իննիսուն ինը) տարուան համար վարձու տրուած երեք կալուածներու  
համաձայնագրերը:

5.- Մինչեւ 1997 Յունիս 20, երբ Տնօրէն ժողովով, հինգ հոգինոց կալուածոց  
վարիչ մարմին մը նշանակուեցաւ, Յուսիկ Սրբազն ոչ մէկ տեղեկագիր կամ  
համաձայնագրի ներկայացուցած է Պատրիարքին կամ Տնօրէն ժողովին, D.I.S.-ի 99  
տարուան համաձայնագրին եւ ծրագիրներուն փոփոխման եւ անոր պայմաններուն  
մասին:

6.- Դարձեալ անակնկալօրէն թերթերէն եւ վարձականներէն կ'իմանանք թէ, D.I.S.  
Պատրիարքարանի համաձայնութեամբ, տասը յարկանի շենք շինելու դիմում  
կատարած է պատկան իշխանութեանց:

7.- 1998 Մարտ 1-ին նիւ Եօրքի եւ Մարտ 18-ին Երուսաղէմի հասցեով, Յուսիկ  
Սրբազնին՝ նամակով հարցումներ ըրինք D.I.S.-ի փոփոխեալ ծրագիրներու եւ  
համաձայնագրերու մասին, գրաւոր պատասխան պահանջելով: Ցարդ մերժած է  
պատասխանելու: 1998 Մարտ 7 բուակիր եւ Ապրիլ 17 իր նամակներով իր  
պատասխանը՝ կը խուսափի հարցումներուն պատասխանել:

8.- Փոփոխեալ ծրագիրը եւ 16 էջնոց նրբայերէն փոփոխեալ համաձայնագիրը  
ստորագրուած եւ կալուածական կնիքով կնիքուած է Յուսիկ Սրբազնին կողմէ, 1997  
Յունիս 5-ին, առանց Պատրիարքին եւ Տնօրէն ժողովին իմացնելու, եւ երբ ինք ոչ  
մէկ իրաւասութիւն ուներ:

D.I.S. տարիներէ ի վեր, վարձք չէ վճարած հինգ շենքերու, որոնց վարձակալն է: Առանց Տնօրէն Ժողովին եւ Պատրիարքի գիտութեան, D.I.S. կ'ըսէ թէ իրաւունք ունի վարձերը չվճարելու կառուցուելիք յատակագիծերու եւ նարտարապետի աշխատամեներուն իրբեւ հատուցում: Այս պատճառով \$140.000 (հարիւր Քառասուն հազար տոլարի) վարձերը վճարած չէ վանքին, եւ Ցուսիկ Սրբազն հաշուապահութեան չէ յայտնած այս զանցառութիւնը, եւ D.I.S., այս հաշիները մեր փաստարանին ներկայացուցած է Պատրիարքարանի նամակաբուդրին վրայ արձանագրուած: Առժուած կ'ի՞ր:

9.- Մեզի համար, Հիմա, կը պարզուի նկարագիրը Ցուսիկ Սրբազնի կարգ մը արարքներու եւ արտայայտութիւններու:

- Ըստ է.- Փոխանցման պարագային, "ամբողջ բուդրերը պիտի չը փոխանցեմ... բացի երէ այս ինչ անձը, կալուածոց Տեսչութեան պաշտօնին նշանակուի"- "ո՞վ են ասոնք... ի՞նչ կը հասկնան որ իրենց մանրամասն տեղեկութիւն եւ հաշիւ պէտք է տամ...":

- Կալուածոց Գրասենեակի փոխանցումէն յետոյ (որ իր գիշերելու ննջարանին վերածեր էր) փոխանակ վանք իր սենեակը վերադառնալու, D.I.S.-էն առանձին բնակարան կը ստանայ վանքապատկան շենքերէն մէկուն մէջ բնակելու համար:

- Նամակատան մէջ իր հասցէին փոփոխութիւնը արձանագրած է այսպէս - Պատրիարքարան Ցուսիկ, Յ Շլոմցիոն փողոց (Patriarchate Houssig, Յ Shlomzion, Apt.1):

10.- Վանքին ի վճաս արարքները նոյնպէս բացայայտ են:

- Կը մերժէ փաստարանին հետ դատարան երթալ ի նպաստ վանքին վկայութիւն տալու: Միկրէրի ընկերութեան դէմ դատի օրերուն ինք միշտ Ամերիկա կը գտնուի, եւ դատաւորը 5000 շէքէ (Հինգ հազար շէքէ) տուգանքի կ'ենթարկէ: Վանքը: Խոկ Միկրէրի ընկերութեան \$15.000 (տասնթինգ հազար տոլար) կը պարտաւորուինք վճարել, մեր կալուածը մեզի վերադառնելու համար: Նոյնը, Ասորիներու դէմ մեր դատին մէջ, կորսնցնելով մեր մէկ կալուածը:

- Նոյնպէս իվա Քաց կոչուած վարձակալի մը պարագային, 1996 Հոկտեմբերէն մինչեւ 1997 Օգոստոս վարձերը չեն վեարուած, եւ Ցուսիկ Սրբազն որեւէ հաշիւ, գանձում չէ փոխանցած մեր հաշուապահութեան: Դատարան դիմած ենք, եւ յանձնարձ վարձերը վեարուած ըլլալու ընկալագիրներ երեւան կը հանէ, եւ իր Քարտուղարուին, վանքին դատին դէմ, բարի վկայութեան նամակ կը ստորագրէ ի նպաստ վարձակալին:

- Եափայի 11 նէֆէր կալուածի պարագային, երբ պաշտպանութեան նախարարութեան \$200.000 (երկու հարիւր հազար տոլար) վճարած ենք, ոչ մէկ ընկալագիր թերուած է հաշուապահութեան, եւ փոխգիրը գրել տրուած է փաստարանին անունին: Կալուածոց գրասենեակին հետապնդումով, պաշտպանութեան նախարարութեան կողմէ ստացուած ստացագիր մը կը յայտնէ որ ամբողջ գումարը չէ յանձնուած նախարարութեան:

- Խորայէի պետութեան եւ Քաղաքապետարանի կողմէ վճարուած մեծագումար վարձերը 280.000 շէքէ (երկու հարիւր ութսուն հազար շէքէ) փոխանակ վանքին անունին գրուելու, փաստարանի անունին կը գրուին, կը գանձուին, եւ ամիսներ վերջ անձնական փոխգիրով Կալուածոց Տեսչին կը փոխանցուին:

11.- Եւ հիմա, D.I.S.-ի գործանութեանց եւ համաձայնագրի կապակցութեամբ, երբ Ցուսիկ Սրբազն կը մերժէ ուղղակի եւ գրաւոր պատասխաններ հայրայրելու, չենք կրնար վստահիլ իրեն պարկեշտութեան: Մանաւանդ ամէն օր անոնց հետ ժողովի եւ խորհրդակցութանց մէջ է:

- Յուսիկ Սրբազն կ'ըսէ թէ, Պատրիարք Սրբազնը D.I.S.-ի փոփոխեալ ծրագիրը վաւերացուցեր է, այցելելով ժաղաքապետարանը, ուր իրեն ցոյց տրուած է ամբողջ Երուսաղեմի մասին պատրաստուած մօֆէքը, և D.I.S.-ի Տուտու Սատաթին եւ Յուսիկ Սրբազնին հետ Քինկ Տէլվիթ պանդոկին մէջ նաշի ընթացքին Սատաթին տուած քացարութիւնները լսելով: (Եւ Յուսիկ Սրբազն սեղանի վրայ շարելով ժողովականներուն ցոյց տուած ժաղաքապետին եւ այլ պաշտօնեաններու հետ ժաշուած լուսանկարներ:)
- Յուսիկ Սրբազն կ'ուրանայ որ, ինչը 1997 Յունիս 5-ին, ստորագրած եւ կմիած է D.I.S.-ի փոփոխեալ ծրագիրները եւ նոր համաձայնագրերը: Կ'ըսէ թէ D.I.S.-ին ինչ միայն երկու տեղ վարձու տուած է:
- Ժողովականներէն Հ. Բագրատ եւ Հ. Աւետիս D.I.S.-ի փոփոխեալ ծրագիրներուն Երբայերէն բնագիրը կարդացած ըլլալով, մատնանշեցին որ վերանայուած ծրագիրը՝ պատրաստուած է 1997 Յունիս 2-ին, եւ Յուսիկ Սրբազնին ստորագրութիւնը եւ կալուածոց կնիքը դրուած է 1997 Յունիս 5-ին:
- Յուսիկ Սրբազն կը մերժէ վաւերականութիւնը այդ բուականին: Ժողովը նկատի առնելով որ տրուած բերանացի պատասխանները գոհացուցիչ չեն, որոշեց պատասխանեց: Պատրիարք Սրբազն ներկայացուց Երբայերէն լեզուով փոփոխեալ ծրագիրներու համաձայնագիրը, Յուսիկ Սրբազնի ստորագրութեամբ եւ կալուածոց Տեսչութեան կնիքով, որ կը կրէր երկու բուականները, 1997 Յունիս 2, եւ 1997 Յունիս 5: Եւ Յուսիկ Սրբազնին հարցուց թէ, այս ձեր ստորագրութիւնն է: Եւ Յուսիկ Սրբազն ընդունեց որ, իր ստորագրութիւնն է, «քայց ես ստորագրած եմ 1996 Մայիս 2-ին»:

❖ ❖  
❖

Յուսիկ Սրբազնին Ապրիլ 20ին Ամերիկա մեկնելէն յետոյ, Խաժակ Սրբազնի 17 Յունիսի նամակէն կ'իմանանք հետեւեալը:-



Թիւ 3065  
Յունի 17, 1998

**Ամենապատի**

S. Թորգոս Արք. Մահոկեան  
Պատրիարք Երուսաղեմի Առաքելական Աթոռի  
Երուսաղեմ

**Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայր,**

Գերշ. S. Յուսիկ Եպս. Պատրասեան գրաւոր կերպով փափաք յայտանած է՝ վերստին մաս կազմելու Արեւելեան Թեսմի հոգեւորականաց դասուն:

I M. Holness Catholicos /  
Supreme Patriarch and  
Catholicos of All Armenians  
His Eminence Aram I,  
Catholicos-Patriarch,  
Ketevan, Armenia  
Ecclesiastical Order

Յուսիկ Սրբազնի ճամակը ճերկայացուցինք Թեսմական Խորհուրդին, ո՞ո  
որոշեց ընթացք տալ անոր փափաքին՝ Զերդ Ամենապատութեան  
համաձայնութիւնը ստանալէ ետք, տրուած ըլլալով որ Յուսիկ Սրբազն  
Երուսաղեմի Պատրիարքութեան միաբանութեան անդամ է:

Կը ծրագրուի Յուսիկ Սրբազնի յանձնել Ֆլորիտայի «միշըն» ծուխերու  
պատասխանատուութիւնը՝ կենդրոն ունենալով Ալյօն Փիթոքապղոկի Ս. Յակով  
Եկեղեցին:

Ծնորժակալ պիտի ըլլամ եթէ առաջին առիթով բարեհաճիք նկատի  
ունենալ այս պարագան եւ տեղեկացնել ձեր որոշումը:

Զեզի կը փոխացնմ քաջառողջ, երկար եւ յաջող կեանքի համար իմ  
լաւագոյն բարեմաղթութիւններս:

Մատչելով ի Բամբոյր Զերդ Ամենապատութեան Ս. Աջոյն  
Խոնարհարար

*Կայտակ Արք. Դավիթ Առաքելական*

Խաժակ Արք. Պարսամեան  
Առաջնորդ

Այս Ասումըն. Այս Հոգի.  
Այս Տէր. Այս Հուշարձան.  
Եղ ՀՀ 5

One Body...One Spirit...  
One Lord...One Faith...

Եր. 4:4-5

ԱՐԴՅԱՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ  
ՆՅՈՒՆ ԿՐՈՆԱԿԱՐԱՔ

ԽԱՀԱՀԱՅ 212.685.0710  
ՀԱՀ ՀՀ 174.3778

No. 3065  
June 17, 1998

His Beatitude  
Archbishop Torkom Manoogian  
Armenian Patriarch of the Holy See of Jerusalem  
Jerusalem

Your Beatitude,

His Grace Bishop Houssig Bagdasian has indicated in writing a desire to rejoin the clergy of the Eastern Diocese

We presented Bishop Houssig's letter to the Diocesan Council, which decided to grant his desire, upon receiving Your Beatitude's consent, given that Bishop Houssig is a member of the Brotherhood of the Armenian Patriarchate of Jerusalem.

It is planned to assign Bishop Houssig the responsibility of the "mission" parishes of Florida, headquartered at St. James Church of St. Petersburg

I will be grateful if you would be so kind as to consider this situation at the earliest possible moment and to inform me of your decision.

I send you my best wishes for a healthy, long and successful life.

Humbly kissing  
Your Beatitude's Consecrated Right Hand

/signature/  
Archbishop Khajag Barsamian  
Primate

Տնօրէն ժողովի 18 Յունիս նիստին մէջ հետեւեալը արձանագրուած է:-

### ՏՆՕՐԷՆ ԺՈՂՈՎ

18.6.1998

Տնօրէն ժողով, նիստ ժԳ. 18 Յունիս 1998, Հինգշաբթի, Յ.Մ. ժամը 7-ին խորհրդանին մէջ:

Պատրիարք Սրբազն Հայրը աղօթքով բացաւ, Տնօրէն ժողովի ժԳ. նիստը, 18 Յունիս 1998, Հինգշաբթի Յ.Մ. ժամը 7-ին, Պատրիարքարանին մէջ:

1.- Միացեալ Նահանգաց Արեւելեան թեմի Առաջնորդ Տ. Խաժակ Արք. Պարսամեանի Յունիս 17, 1998, հեռատիա նամակը Յուսիկ նպա. Պաղտասեանի կատարած դիմումին մասին, Արեւելեան թեմի հոգեւորականաց մաս կազմելու, եւ պաշտօն ստանձնելու:

Յուսիկ նպա. Պաղտասեան, գրաւոր դիմում կատարած է, Ամերիկայի Արեւելեան թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանին, որ Ամերիկայի հոգեւորականաց դասուն մաս կազմէ եւ հոգուական պաշտօն ստանձնէ Ամերիկայի Արեւելեան թեմին մէջ, առանց նախապէս արտօնութիւն խնդրելու Պատրիարք Սրբազնէն եւ Տնօրէն ժողովէն: Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, այս նամակին վրայ հիմնուելով, հեռատիա նամակ մը դրկած է Պատրիարք Սրբազն Հօր, որ արտօնէ, որ Յուսիկ նպա. Պաղտասեան, ծառայէ Արեւելեան թեմին մէջ:

Նկատելով որ, Յուսիկ Սրբազն կալուածներու հարցին վերաբերեալ, անբաւական եւ խուսափողական պատասխաններ տուած է, Պատրիարք Սրբազն Հօր Մարտ 1 (մէկ) եւ Մարտ 25 (Բամ հինգ) բուակիր նամակներուն, Տնօրէն ժողովը որոշած էր որ, Յուսիկ Սրբազն պարտաւոր է, կրկնուած նամակներուն մէջ իրեն արարթներուն մասին եղած հարցումներուն, ուղղակի եւ գրաւոր պատասխաննել:

Եւ նկատի առնելով որ, առանց պատասխաննելու եւ առանց իմացնելու հեռացած է վանքէն. նաև նկատի առնելով որ, առանց Պատրիարք Սրբազն Հօր եւ Տնօրէն ժողովի գիտութեան եւ արտօնութեան, կալուածական 99 (իմնիսուն ինը) տարուան համաձայնագիր ստորագրած եւ կնքած է, առանց իրաւասութիւն ունենալու:

Պատրիարք Սրբազն հայրը եւ Տնօրէն ժողովը՝ չեն արտօներ որ Յուսիկ Սրբազն ծառայէ Արեւելեան թեմին մէջ:

X X X

Տնօրէն ժողովի հետեւեալ որոշումը հաղորդեցինք Խաժակ Սրբազնին, 25 Յունիս Թուակիր նամակով:

## MEETING OF THE SYNOD

18-6-1998

Synod Meeting, Session XIII, 18 June 1998, Thursday, 7:00 p.m., in the Meeting Hall.

His Beatitude the Patriarch opened with a prayer the thirteenth session of the Synod, 18 June 1998, Thursday, at 7:00 p.m., in the Patriarchate.

1.- Regarding the faxed letter dated June 17, 1998, from His Grace Archbishop Khajag Barsamian, Primate of the Eastern Diocese of the Armenian Church of North America, regarding the application of Bishop Houssig Bagdasian to become a member of the clergy of the Eastern Diocese and to assume a pastorate

Bishop Houssig Bagdasian made a written application to the Primate of the Eastern Diocese of North America, His Grace Archbishop Khajag Barsamian, to become a member of the clergy and assume a pastorate within the Eastern Diocese, without first asking permission from His Beatitude the Patriarch and the Synod. Based on this letter of request, His Grace Archbishop Khajag Barsamian, has sent a faxed letter to His Beatitude the Patriarch, asking that he grant permission to Bishop Houssig to serve in the Eastern Diocese.

Considering that Bishop Houssig has given insufficient and evasive answers concerning certain issues of real estates holdings in response to the letters from His Beatitude the Patriarch, dated March 1<sup>st</sup> and March 25<sup>th</sup>, the Synod had decided that Bishop Houssig was obliged to respond, directly and in writing, to said letters. Considering the fact that he quit the Patriarchate without answering the letters and without any notification, and further considering the fact that, without the knowledge of His Beatitude the Patriarch nor of the Synod, he signed and sealed without authorization a 99 (ninety nine)-year real estate lease, His Beatitude the Patriarch and the Synod do not grant permission that Bishop Houssig serve in the Eastern Diocese.

25 Յունիս 1998

Գեր.

Տ. Խաժակ Արք. Պարսամեան  
Առաջնորդ Միացեալ Նահանգաց  
Հայց. Եկեղեցւոյ Արեւելեան Թեմի  
Նիւ Եօրք.

Սիրելի Սրբազն

Ստացամք 17 Յունիս 1998 թուակիր հեռատիպ ձեր նամակը, որով կը յայտնէք թէ Տ. Յուսիկ նպա. Պաղտասեան գրաւոր կերպով ձեզի դիմած է մաս կազմելու համար թեմիդ հոգեւորականաց դասում, եւ պաշտօն ստանձնելու թեմիդ մէջ:

Տնօրէն Ժողովի 18 Յունիս 1998 նիստին մէջ նկատի առինք ձեր նամակը եւ հետեւեալ որոշումը կը յանձնենք ձեր ուշադրութեան:

«Տնօրէն Ժողով, նիստ ժԴ. 18 Յունիս 1998, Հինգշարքի յ.մ. երեկոյեան ժամը 7ին խորհրդարանին մէջ:»

«Յուսիկ նպա. Պաղտասեան, գրաւոր դիմում կատարած է, Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի, որ Ամերիկայի հոգեւորականաց դասուն մաս կազմէ եւ հոգուական պաշտօն ստանձնէ Ամերիկայի Արեւելեան Թեմին մէջ, առանց նախապէս արտօնութիւն խնդրելու Պատրիարք Սրբազնեն եւ Տնօրէն Ժողովին: Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, այս նամակին վրայ հիմնուելով, հեռատիպ նամակ մը դրկած է Պատրիարք Սրբազն Հօր, որ արտօնէ, որ Յուսիկ նպա. Պաղտասեան, ծառայէ Արեւելեան Թեմին մէջ:

Նկատելով որ, Յուսիկ Սրբազն, կալուածներու հարցին վերաբերեալ, անրաւարար եւ խուսափողական պատասխաններ տուած է, Պատրիարք Սրբազն Հօր Մարտ 1 (մէկ) եւ Մարտ 25 (Քսան հինգ) թուակիր նամակներուն, Տնօրէն Ժողովը որոշած էր, Յուսիկ Սրբազն պարտաւոր է կրկնուած նամակներուն ուղղակի եւ գրաւոր պատասխանել:

Եւ նկատի առնելով որ, առանց պատասխաննելու եւ առանց իմացնելու հեռացած է վանքէն:

Նաև նկատի առնելով որ, առանց Պատրիարք Սրբազն Հօր եւ Տնօրէն Ժողովի գիտակցութեան եւ արտօնութեան, կալուածական 99 (իննիսուն ինը) տարուան համաձայնագիր ստորագրած եւ կնքած է առանց իրաւասութիւն ունենալու, Պատրիարք Սրբազն Հայրը եւ Տնօրէն Ժողովը չեն արտօներ որ Յուսիկ Սրբազն ծառայէ Արեւելեան Թեմին մէջ:»

Առանձնին բղբածրարով ձեզ պիտի դրկենք այս որոշումին հետ կապուած տուեալները:

Սիրոյ Ռոջումին

Թորգոն Արք. Մանուկեան  
Հայ Պատրիարք Երուսաղէմի

25 June 1998

His Grace  
Archbishop Khajag Barsamian  
Primate of the Eastern Diocese of the  
Armenian Church of North America  
New York

Your Grace,

We received your faxed letter dated 17 June 1998, in which you indicated that Bishop Houssig Bagdasian applied to you in writing to become a member of the clergy in your Diocese, and to assume a post within the Diocese.

At its meeting of 18 June 1998, the Synod of the Armenian Patriarchate reviewed your letter and we submit the following decision to your attention:

"Meeting of the Synod, Session XIII, 18 June 1998, Thursday 7 p.m., in the Meeting Hall."

"Bishop Houssig Bagdasian has made a written application to His Grace, Archbishop Khajag Barsamian, Primate of the Eastern Diocese of the Armenian Church of North America, to become a member of the clergy and assume a pastorate within the Eastern Diocese, without first asking permission from His Beatitude the Patriarch and the Synod. Based on this letter of request, His Grace Archbishop Khajag Barsamian, has sent a faxed letter to His Beatitude, to grant permission to Bishop Houssig Bagdasian to serve in the Eastern Diocese.

Considering that Bishop Houssig has given insufficient and evasive answers concerning certain issues of real estates holdings in response to the letters from His Beatitude the Patriarch, dated March 1<sup>st</sup> and March 25<sup>th</sup>, the Synod had decided that Bishop Houssik was obliged to respond, directly and in writing, to said letters.

Considering the fact that he quit the Patriarchate without answering the letters and without any notification, and further considering the fact that, without the knowledge of His Beatitude the Patriarch nor of the Synod, he signed and sealed without authorization a 99 (ninety nine)-year real estate lease, His Beatitude the Patriarch and the Synod do not grant permission that Bishop Houssig serve in the Eastern Diocese."

We will send you under separate cover the documentation concerning this decision.

Prayerfully,

Archbishop Torkom Manoogian  
Armenian Patriarch of Jerusalem

Եւ Յուսիկ Միքաղացին կը ստանան 3 Յուլիս 1998 թուակիր հրաժարական երկտողը, Ա.Ազիբուն լեզուով:-

July 3, 1998

His Beatitude Archbishop Torkom Manoogian  
Patriarch of Jerusalem and President of The Holy Synod  
Jerusalem, Israel

Your Beatitude:

It is with regret that I inform you and The Holy Synod that I am resigning from the Brotherhood of St. James. I will continue my service as a bishop in the Order of Holy Etchmiadzin. My doctor has informed me that I must reside in the United States in order to receive the necessary medical attention that is essential to my health.

I pray Almighty God will bless the members of The Brotherhood of St. James as they labor to protect the rights of our people in the Holy Land.

Prayerfully yours,

*Bishop Houssig Bagdasian*

Bishop Houssig Bagdasian

Տօքէմ ժողովին մէջ Ակատի առնելէ եւ արձանագրելէ յետոյ սոյն հրաժարականը, Միարամակից Նորայր Յերուան ուղղեցին 11 Օգոստոս 1998 թուակիր մեր Ամակը: Բայց որովհետեւ Ամակին հետ կցել խոստացուած "կարգ մը արձանագրուած մամրամասնութիւններ" պատրաստ չէին, Աերկայիս այդ պարտականութիւնն է որ կը կատարեն:

11 Օգոստոս, 1998

## Սրբոց Յակորեանց Միաբանակից Եղայրներուն

Յուսիկ Եպս. Պաղտասեան, Յ Յուլիս 1998 թուակիր երկտողով մը, Նիւ Տնօրին դրկուած, կը յայտնէ Տնօրէն ժողովին թէ ինք կը հրաժարի Նրուսաղէմի Սրբոց Յակորեանց Միաբանութեան անդամակցութենէն:

Ոչ-պատճառարանեալ այս հրաժարականը կը հետեւի, ա) Նրուսաղէմի Կալուածոց տեսչութեան իր պաշտօնին կապակցութեամբ իրեն եղած ազդարարութեանց և հարցապանդումներուն, որոնց խուսափեցաւ ուղղակի պատասխանելէ; բ) Առանց Պատրիարքին և Տնօրէն ժողովին գիտութեան վանքէն հեռացած ըլլալուն, և Միացեալ Նահանգաց Արեւելեան Թեմին մէջ Առաջնորդ Գեր. Խաժակ Արք. Պարսամեանէն պաշտօն խնդրելու իր գրաւոր դիմումին; գ) Եւ այս դիմումին կապակցութեամբ, Առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոսէն ստացուած 17 Յունիս 1998 թուակիր հեռատիպ նամակին ի պատասխան, Տնօրէն ժողովին տուած որոշումին, ըստ որում, վերոյիշեալ պատճառներով, Պատրիարք և Տնօրէն ժողով չեն արտօներ որ Յուսիկ Եպս. Պաղտասեանին որեւէ պաշտօն արուի:

Մեր այս գիրին կը կցենք Տնօրէն ժողովի Ատենագրութեանց մէջ արձանագրուած կարգ մը մանրամասնութիւններ:

Եւ Յուսիկ Եպս. Պաղտասեան, Սրբոց Յակորեանց Միաբանութենէն հրաժարած ըլլալով հանդերձ, կը մնայ դատապարտելի, Պատրիարքութեան հանդէալ իր պախարակելի ընթացքին և վնասարար արարքներուն պատճառաւ:

Թորգում Արք. Մանուկեան

Հայ Պատրիարք Նրուսաղէմի



Ահա լոյս եւ ստուերով պատկերը մեր Տունին ներքին կեանքին:

Որքան պիտի ուզէինք որ անստուեր եւ կենսալիր ու նպատակամէտ գործութեութեանց շարան մը, մեր Միարանութեան իւրաքանչիւր անդամին շնորհները մէկտեղէր, Առաքելական այս դարաւոր հաստատութեան պայծառութեան եւ Աստուծոյ փառքին համար:

Շնորհակալութեամբ եւ օրհնութեամբ կը յիշենք մեր ժողովուրդին նուիրատու զաւակները եւ հաստատութիւնները, որոնք իրենց սրտարուխ նուէրներով Սուրբ Գլուխադիրի կանքեղը անշէջ պահելու կ'օժանդակեն:

Ասոնց կարգին են.- Երուսաղէմի Պատրիարքութեան Բարեկամներու Յանձնախումբը, Նիւ Եօրք. Միացեալ Նահանգաց Արեւելեան եւ Արեւմտեան Թեմերու Հիմնադրամներու յանձնախումբերը. Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը, Լիզան. Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ Կիւլպէնկեան Թրըսթը, Լոնտոն. Սրբոց Թարգմանչաց Սանուց Միութիւնը, Լոս Անենելոս. Պատրիարքարանի Գալուստ Կիւլպէնկեան Մատենադարանի Բարեկամներ Յանձնախումբը, Լոս Անենելոս. Կիւլլապի Կիւլպէնկեան եւ Գարակէօզեան Յանձնախումբերը, Նիւ Եօրք. եւ բազմաթիւ հաւատաւոր զաւակներ մեր Սուրբ Եկեղեցւոյ:



Աղօթենք որ Տիրոջ աջին եւ Սուրբ Հոգիին շնորհներուն հովանին պաշտպան մնայ միշտ Աստուծոյ փառքին սպասաւոր եւ զինուորեալ մեր Միարանութեան վրայ:

Որովհետեւ.- “Եթէ ոչ Տէր շինէ զտուն,

Ի նանիր վաստակին շինողք նորա”:

Սաղմոս ՃիԶ. 1

Թ.Ա.Մ.

ՑԱԼԵԼՈՒՄ - APPENDIX  
ՑԱՆԿ - LIST

- a) 1 March 1998, from the Patriarch to Bishop Houssig.
- b) 13 March 1998, from the Patriarch to Bishop Houssig.
- c) 7 March 1998, from Bishop Houssig to the Patriarch.  
(Hand-delivered on 20 March 1998)
- d) 1. 25 March 1998, from the Patriarch to Bishop Houssig .  
2. 25 March 1998, from the Patriarch to the Synod members.
- e) Undated, On Patriarchate's letterhead, DIS rent accounts.
- f) List of DIS Leases.
- g) The Patriarch's Remarks (In English, on Bishop Houssig's Report, at the Brotherhood's Assembly, on 6 November 1997)
- h) The Patriarch's Remarks (In Armenian, on Bishop Houssig's Report, on 6 November 1997)
- i) 17 May 1996, The Patriarch Revoking the Power of Attorney of Bishop Houssig.
- j) 5 August 1996, from the Patriarch to the Lawyers, requesting documents on Jerusalem, Ramleh, Jaffa contracted properties.
- k) 17 April 1998, from Bishop Houssig to the Patriarch.



# ՊԵՏՐՈՎԱՆԻ ՏԵՂՅԱՆ

ARMENIAN PATRIARCHATE

Բառարկություն  
Date

1 March, 1998

His Grace  
 Bishop Houssig Baghdassian  
 C/O Diocese of the Armenian Church of America  
 St. Vartan Armenian Cathedral  
 630 Second Ave.  
 New York, N.Y. 10016-4885  
 USA.

Re: 99 Year Lease with DIS in Jerusalem

Dear Bishop Houssig,

A serious dispute has arisen between the Patriarchate and DIS over the lease negotiated by you and approved by the SYNOD upon your recommendation. We need your responses to statements made concerning you by the developer.

The contract for the project was executed on June 28, 1994. It provided that DIS would construct two or three floors onto the existing one floor property on Shlomzion-Hamalka Street. The contract also provided that the developer was required to obtain approval by the Municipality of the Township Planning Scheme by June 28, 1997, and receive a building permit by October 28, 1997.

In December, 1997, our attorney, Advocate Joseph Avneri, met with the principal of DIS, Mr. David Sadan, to discuss termination of the project due to the fact that DIS had not met the above dates. In this meeting, Mr. Sadan advised that the delay in obtaining the Township Planning approval was caused by a major change in the project. He advised that you approved the project changes and orally extended the above dates, though he has no documents showing this approval. Since neither the SYNOD nor we had ever approved any change in the project plan or the contract, we were astounded to hear this. We were disturbed to hear that you signed project plan revisions on behalf of the Patriarchate after May 17, 1996, the date your general power of attorney was officially revoked.



# ՊԵՏՐՈՎԵՐԱՆԻ ՏԵՂՄԱՆ

ARMENIAN PATRIARCHATE

Բառական  
Date

So that we might clarify the facts and protect the Patriarchate, we need to know the following?

1. Did you, while your general power of attorney was effective, authorise any change in the scope of the project from that described in the contract? If so, what changes did you approve, when did you approve them, and in what manner?

2. Prior to the execution of the project contract, you presented the project as described therein to the SYNOD for approval, which they did based on your recommendation. If you did, at any time while your general power of attorney was effective, authorise a change in the scope of the project from that described in the contract, why did you not first obtain the approval of the SYNOD?

3. Did you, at any time your general power of attorney was effective, agree to any changes in the contract terms and conditions? If so, what did you agree to, when and in what manner?

4. If, at any time your general power of attorney was effective, you agreed to a change in the contract terms and conditions, why did you not first receive the approval of the SYNOD?

5. At any time after your general power of attorney was revoked on May 17, 1996, did you act in any way on behalf of the Patriarchate, such as signing plans, authorising changes to the scope of this project, changes to the contract terms or conditions, or any other action? If so, what actions did you take, when and in what manner were they taken?

6. If, at any time after your general power of attorney was revoked on May 17, 1996, you acted in any way on behalf of the Patriarchate, such as signing plans, authorising changes to the scope of this project, changes to the contract terms or conditions, why did you not first obtain the approval of the SYNOD?

Our lawyer advises that we can anticipate a law suit being filed against the Patriarchate regarding this matter in the very near future. In order to protect the Church in this litigation, we need your response to the above no later than March 20, 1998.

Prayerfully,

*Տէրէկոմ Մանոօգիան*

Archbishop Torkom Manoogian  
Armenian Patriarch of Jerusalem



# ՊԵՏՐՈՎԱԿԱՐԱՆ ՏԵՍԱՆ

ARMENIAN PATRIARCHATE

.12

Պատճենագիր  
Date

March 13, 1998

His Grace  
Bishop Houssig Bagdasian  
Jerusalem

Your Grace,

Your letter of 7 March 1998, received on the 12<sup>th</sup> of March, states that "due to health reasons and on the advise of my doctor I have to return to America". You have been using this excuse for the past four years. Therefore, the intent of your letter remains obscure.

However, you have received our letter of the 1<sup>st</sup> March 1998, delivered to you by Abp. Khajag Barsamian, Primate of the Eastern Diocese of the Armenian Church, in New York, in reference to "99 year lease with DIS in Jerusalem".

It is imperative to receive your written answers to the issues presented in the letter; a copy of which is herewith enclosed. And because you were in New York, we asked you "to respond to the letter no later than March 20, 1998". Now that you are in Jerusalem, we request that your response be delivered to us immediately, to be presented to the Synod of our Brotherhood.

May the Lord grant you good health in body and in soul.

Prayerfully

*Abp. Torkom Manoogian*  
Archbishop Torkom Manoogian  
Armenian Patriarch of Jerusalem

Letter enclosed.

His Beatitude Archbishop Torkom Manoogian  
Armenian Patriarch of Jerusalem &  
President of the Holy Synod  
Jerusalem, Israel

March 7, 1998

Rec'd on March 20, 1998

Hand-delivered, in Jerusalem

Your Beatitude,

I received your fax dated March 1, 1998 through the Diocese of the Armenian Church in New York on March 2, 1998. In response to your fax I present, to the best of my knowledge, the following concerning the combination deal between the Patriarchate and DIS, known as Arm. Pat. II.

In 1993, a proposal was submitted to me by DIS Investment Co. to build on parcels 80, 81, 82, 137 in block 35 in the new city of Jerusalem. This area was one of the proposals to develop new projects on the properties of the Patriarchate in the Holy Land. This is found in the report sent to the US Real Estate Advisory Committee on October 11, 1990. The area in which this new project was to be built, according to the Municipality, was classified as zero percent rights to build. The reason being that when the late Patriarch Yeghishe Derderian concluded Arm. III and V projects he parlayed the Patriarchate's building rights on these projects. Therefore, there was zero percent left to build. The contractor took it upon himself to get a minimum of 2000 sq. m on this site as well as 45 parking spaces. This proposal was sent to Mr. Mike Eirkiletian, a member of the Real Estate Advisory Committee. He replied that this was a good deal and to quote "go for it." Upon receiving his reply, I presented the said proposal to the Holy Synod which they in turn approved and a contract was signed by Your Beatitude on June 28, 1994 with DIS Investment Co.

In 1995, DIS presented a plan to build 6000 sq. m instead of the original 2000 sq. m to the Municipality for approval. Additional building rights was requested for the adjacent parcels belonging to the Patriarchate, block 35, parcels 74, 75, 76, 77, 78, 79, 83 and 84. On February 6, 1995 at 10 AM Your Beatitude met with Mayor Olmert at the Municipality in the room where the Marquette of Jerusalem is located. The gist of the meeting was to persuade the mayor to use his good office to get approval for this plan. Also present was David Cassuto, a member of the Town Council, Town Engineer, Architect Areansen, David Sadan and myself. Photos were taken by the city photographer and are attached to this report.

Following the meeting, David Sadan invited Your Beatitude and myself to lunch at the King David Hotel where further discussion took place concerning this project. The Municipality officials mentioned that if the new plan is approved the existing stores would have to be demolished. Mr. Sadan stated that more time would be needed to approve the new plan and evict the tenants. Some of the tenants, he felt, could be compensated to leave and others would require a court case. The original plan to build 2000 sq. m was to be built over the existing stores whereas to build the 6000 sq. m requires the demolishing of the said stores and for this reason more time would be needed. The Municipality approved the plan to build 6000 sq. m plus 6000 sq. m of underground parking for 250 cars and an additional 5000 sq. m to be built on the adjacent parcels belonging to the Patriarchate. The rationale in presenting this proposal to the Holy Synod was as follows:

The rents from the existing 10 stores generated approximately 38,000 NIS-\$12,667 per year whereas the new project would bring approximately \$567,000 as annual rent, and in addition the 5000 sq. m which are solely the rights of the Patriarchate could bring \$1,200,000 per year. The

financial benefits from this large increase in revenues would greatly assist the Patriarchate to meet its future obligations. Your Beatitude was in favour of this new plan because it increased the revenues for the Patriarchate.

In this spirit, I presented this proposal to the Holy Synod for approval. All necessary changes concerning Art. Pat. 11 were, in light of the above, made with your knowledge and consent.

Prayerfully,

*Bishop Houssig Bagdasian*

Bishop Houssig Bagdasian



# ՊԵՏՐՈՎԵՐԱՆԻ ՏԵՐԱՆՑ

ARMENIAN PATRIARCHATE

Բարձրագույն  
Date:

25 March, 1998

His Grace  
Bishop Houssig Bagdassian  
Jerusalem.

Your Grace,

On March 1, 1998, on behalf of the Patriarchate and the Synod, we wrote you asking several questions regarding the 99 year lease with DIS in Jerusalem.

This letter was delivered to you in New York by the Primate of the Armenian Church of the United States, Archbishop Khajag Barsamian. On your return to Jerusalem, we received your letter dated 7 March 1998 to inform us that "due to health reasons and on the advise of my doctor I have to return to America."

In our response, dated 13 March 1998, we again reminded you of our letter of March 1, 1998, enclosing a copy.

Your response dated 7 March 1998, but hand-delivered to us on March 20th, fails to respond to the following questions asked in our March 1st letter.

1.- Did you, while your general power of attorney was effective, authorize any change in the scope of the project from that described in the contract? If so, what changes did you approve, when did you approve them, and in what manner?

A simple but direct answer is expected.

2.- Prior to the execution of the project contract, you presented the project as described therein to the SYNOD for approval, which they did, based on your recommendation. If you did, at any time your general power of attorney was effective, authorize a change in the scope of the project from that described in the contract, why did you not first obtain the approval of the SYNOD?

In your response, you discuss the project as it was presented to and approved by the SYNOD, and also that the project was to build two or three floors onto the existing building. Later you mentioned that the plan was changed, but you fail to answer the questions above.

3.- Did you, at any time your general power of attorney was effective, agree to any changes in the contract terms and conditions? If so, what did you agree to, when and in what manner?

4.- If, at any time your general power of attorney was effective, you agreed to a change in the contract terms and conditions, why did you not first receive the approval of the SYNOD?



# ՊԵՏՐՈՎԱՆԻ ՏՐԱՆ

ARMENIAN PATRIARCHATE

Բառարկ  
Date

18

In your response, you refer to a luncheon where a possible change in the scope of the project was discussed. You state that at this luncheon, Mr. Sadan of DIS mentioned that "more time would be needed to approve the new plan and evict the tenants". A discussion of future possibilities does not amend a contract. If the contract was amended as we ask in Question 3 and 4, we need to know how it was amended, by whom, in what manner, and why the amendment was not presented to the Synod for approval.

**5.- At any time after your general power of attorney was revoked on May 17, 1996, did you act in any way on behalf of the Patriarchate, such as signing plans, authorizing changes to the scope of this project, changes to the contract terms or conditions, or any other action? If so, what actions did you take, when and in what manner were they taken?**

Your response does not address these questions.

**6.- If, at any time after your general power of attorney was revoked on May 17, 1996, you acted in any way on behalf of the Patriarchate, such as signing plans, authorizing changes to the scope of this project, changes to the contract terms or conditions, why did you not first obtain the approval of the SYNOD?**

Your response does not address these questions.

You state at the end of your response that you presented "This proposal to the Holy Synod for the approval". The only proposal submitted to the SYNOD was the basic project as is presented in the contract. This was before the execution of the contract. The changes in scope you refer to in your response was never presented, and is one of the major issues we would like you to address.

You state that we were "in favor of this new plan because it increased the revenues for the Patriarchate". While we certainly favor projects and changes to the projects which increase the revenue to the Patriarchate, this does not mean, nor has it ever been intended to mean, that new projects and changes to existing projects did not have to be reviewed and approved by the SYNOD. Our general attitude of interest in possible changes at a luncheon is not substitute for formal contractual action. As Director of Real Estate for decades, you do know that it takes much more than a general discussion at a social event to officially change the scope and conditions of a contract.

Since our March 1, 1998 letter to you, other troubling issues concerning DIS have been revealed.

In its review of all Patriarchate leases and rentals, the new Asset Management Division, working with our accountant, found that DIS has not paid rent on any of the properties they lease in West Jerusalem. Following execution of these leases, without our knowledge or that of the SYNOD, you authorized DIS to sublease these properties.



# ՊԵՏՐՈՎԵՐԱԿԱՆ ՏՐՈՆ

ARMENIAN PATRIARCHATE

Բարեկամություն  
Date:

Contrary to the normal practice when we allow subleases, we have received no share of the profits received by DIS in subleasing, which we understand is substantial.

Not only is the Patriarchate not sharing in the profits of the subleases, DIS has not paid any of the rents owed under the basic lease. When our advocate met with Mr. Sadan, he advised that there was an agreement between DIS and the Patriarchate that he should be paid \$140,000(One Hundred Forty Thousand Dollars) for development activity taken pursuant to the 99 year lease. Further, that this amount should be deducted from DIS's obligations to pay rent under the other leases. Mr. Sadan provided the attached analysis, which shows that DIS, as of December 31, 1996, was given a credit of \$70,000(Seven Thousand Dollars).

The 99 year lease contract provides that the Patriarchate shall compensate DIS for its planning and rezoning expenses only in the event, and to the extent, that it shall in fact realize additional building rights derived from such planning and rezoning. The fact that no additional building rights have yet been received leads us to ask the following questions.

**A1. Did you, at any time, agree to pay DIS for development work taken pursuant to the 99 year lease?**

- If so, when and in what manner did you so agree?
- If so, why was this not presented to the SYNOD for approval?

**A2. Did you, at any time, agree to allow DIS to offset rents owed for other DIS leases against work performed or costs incurred by DIS pursuant to the 99 year lease.**

**a. If so, when and in what manner did you so agree? If so, why did you agree, since this is contrary to the terms of these leases and the 99 year lease contract?**

- If so, why was this not presented to the SYNOD for approval?

**A3. Have you ever seen the attached page of computations?**

- If so, when did you first see it? Where? Who else was present?

**b. Do you know who prepared it on Armenian Patriarchate of Jerusalem, Director of Estate stationery?**

**c. If so, who prepared it and when was it prepared?**

Clear and unequivocal answers to the above questions are necessary to permit us to protect the interests of the Patriarchate. Once again we ask for prompt, written responses to each question.

Your written response is needed by April 2, 1998.

Prayerfully

*Abp. Torkom Manoogian*  
Archbishop Torkom Manoogian  
Armenian Patriarch of Jerusalem

-Enclosure



# ՊԵՏՐԻԿԱՐԱՆ ՀԱՅՈՑ

ARMENIAN PATRIARCHIATE

Բառերկը  
Date

25 Մարտ, 1998

Ա. Հ.

Գեր. Տ. Սեւան Խոս. Ղարիպեան  
 Հոգ. Տ. Աթուշաւան Մ. Վրդ. Զայցանեան  
 Հոգ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան  
 Հոգ. Տ. Աւետիս Արդ. Իգրաթեան  
 Հոգ. Տ. Բագրատ Արդ. Պուրքէլեան

Տնօրին ժողովի Անդամներուն

Ներփակ Անգլիերէն հիմու քղորակցուրի ԱՅԱ Տեղական Տարածական կազմութեան հետ, Կալուածոց վերաբերեալ լուրջ եւ մտահոգիչ հարցեր կը շօշափեմ:

Յուսիկ Մրրագանէն գրաւոր կը պահանջեմ պատասխանը իւրաքանչիւր հարցումնին, Մարտ 1 եւ Մարտ 25; 1998 բուակիր նամակներնեւ մէջ յիշուած: Մինչեւ Ապրիլ 2 երբ լիւ պատասխանները ստանանք, Տնօրին ժողովի ուշադրութեան պիսի յանձնենք յարուցուած հարցին լինուրիւթը եւ հետեւամենները:

Կը ներփակենք օրինակը մեր դիտողուրի ԱՅԱ Տեղական գորս Անրկայացուցիմք Միարանձական Ժողովին, անդրադառնալով Յուսիկ Մրրագանի գործելակերպի մասին, իրեն վստահուած պաշտօնին կապակցութեամբ:

Այս պատմառուն աներածեշու է Յուսիկ Մրրագանէն գրաւոր պատմասխանները սեւամայ իրեն ուղղուած հարցումներուն:

*Առաջնորդական Ծառայություն*  
 Թորգոն Արք. Մաթուկեան  
 Հայ Պատրիարք Երուսաղեմի



# ՊԵՏՐՈՎԱՅՐԻ ՏԵՐՅԱՆ

ARMENIAN PATRIARCHATE OF JERUSALEM  
DIRECTOR OF ESTATES

No:

Date

D.I.S. ACCOUNTSSHLOMZION ST. 3

Ophir Tours	-	\$8400/yr.	\$700/mth
Air France & CPA	-	\$2400/yr	\$200/mth
Roof-2 rooms	-	NIS1200/yr (\$300)	NIS100/mth (\$33)
Parking	-	\$1200/yr	\$100/mth
		-----	-----
		\$12300/yr	\$1025/mth
1.12.93 - 30.11.94		\$12300	
1.12.94 - 30.11.95		\$12300	
1.12.95 - 30.11.96		\$12300	
BALANCE		\$36900	

SHLOMZION ST. 6-8 - agreed to clean exterior of 35/85,86,87,88

1.1.94 - 31.12.94	-	\$24000
PAID ON ACCOUNT	-	\$ 6000
		-----
BALANCE		\$18000
1.1.95 - 31.12.95		\$24000
1.1.96 - 31.12.96		\$24000
BALANCE		\$66000

S/N370/2B	To vacate staircase	-\$14000	Key Money - our share 50%
Shlomzion 8		\$52000	
Shlomzion St. 3		+\$36900	
		\$88900	
Architect's fee for	-\$70000	Addition 4000 sq.m.	
plans 35/74,75,76,77,			
78,79,83,84			
		\$18900	-----TOTAL BALANCE DUE
			-\$8 Shlomzion Hamalca
4th floor	934	258607	JERUSALEM
F.O.BOX	934	PHONE:	ISRAEL

## D.I.S. Leases

F/N	B/P	Property Address	Description	Rent/mth	Size	Term
188	35/74	Offices - 3 stores	\$999?			(NP) Not on 97 list. Was on 93 & 2/16/96 lists. 9 yr. lease starting in 1989. Subleased to Ophir Tours.
189	35/74	3 Shlomzion/Ham Staircase				(NP) Not on 97 list. Was on 93 & 2/16/96 lists. 9 yr. lease to 2/28/99.
189A	35/74	Office	\$999?			Not on 97 list, on 93 list.
205	35/74	Shlomzion & Koresh Offices - 5 rooms	\$999?			(NP) Not on 97 list. Was on 93 & 2/16/96 lists. 9 yr. lease to 2/29/99. Subleased to Air France and a CPA firm.
246	8 Shlomzion/Ham	Staircase				(NP) On 97 list as vacant. Was on 2/16/96 list. \$28,000 KM paid in 1994, did we get half?
251	6 Shlomzion/Ham	Export/Import	\$2,000			(NP) to 12/31/2002
253	8 Shlomzion/Ham	Offices	\$2,000			(NP) to 12/31/2002. Did this used to be the offices of the Patriarchate?
253	8 Shlomzion/Ham	Offices	\$2,000			(NP) to 12/31/2002
?	35/73	18 Shlomzion/Ham	\$2,500?	3,000m + 30 parking		Not on 97 list. On 93 list. Term: 1/1/96 - 10/31/01 w/opt to 10/31/05
336	3 Shlomzion/Ham	Office/Flat		140m		Not on 97 or 93 list. List of 2/16/96 shows D.I.S. as the tenant; list of 2/20/97 shows Sadan-Rachamim

The Patriarch's Remarks  
Concerning Bishop Houssig's Report

On the occasion of the Brotherhood's General  
Assembly held November 6, 1997

Yesterday, Bishop Houssig submitted the report of his performance. Unfortunately, we have to say that Bishop Houssig does not always give accurate reports. Sometimes he says and acts and presents such as perhaps he sees or prefers to see things.

1.- The simplest example. Yesterday, he said that according to Mr. Erkiletian's information, 1444 apartments were promised, when still there was no Mordechai Aviv. On the second meeting when there was Aviv, he demanded to build 1000 apartments and wanted to give a share of 15%. This is not right. Erkiletian, Sokholovski, Bishop Houssig, consulted with the builders Aviv and Maro Leznik, and decided the conditions.

And Erkiletian says, in his letter of November 4, 1991; "Mordechai Aviv thinks that we can make plans of apartments with the quality "Jerusalem stones". and build 12 apartments on each dunum, which therefore gives us 1440 apartments "(and not 1444 apartments as Bishop Houssig said.)

"Also, Abraham Sokholovski arranged and attended the meetings with Father Houssig and me, with the above mentioned construction companies".

Consequently, also about the 20% share. Aviv had known from the first day and had promised to give the 20% share before reducing it to 15%, and was willing to build 1440 apartments and more, together with all the other conditions.

The presentation must be correct, but it is not.

2.- Then, about the building in Jaffa on 11 Yefet street. I had mentioned that in the agreement to lease it for 99 years, the sum of \$750,000 would be paid in advance to us, but somebody came and told me that he had offered to pay \$1,200,000 to the Patriarchate and he had been refused. Why? Bishop Houssig says. "I don't know such a person. This indistinct person has supposedly come and said that he is willing to pay \$1,200,000 and I refused, this is wrong. It was a Jewish woman who came to me, not for the Jaffa building on 11 Yefet street, but it was about the Jaffa school, and not the military building. The lawyers told me that these are deceitful persons."

But I did not mention in my speech anything about the Jaffa school. So changing the problem of the 11 Yefet street to our school in Jaffa, is not a correct attitude, is not the right presentation. No Jewish woman has come to me, it was a male Jew. This man is available, and up today he is interested.

When I asked Bishop Houssig to bring the agreement to see what we were going to do about our neglected Jaffa building, on 11 Yefet street, he answered, "There is no agreement". Bishop Houssig says: "Yes, I told the lawyer to protest." Is this an answer? Therefore what has been done? Nothing, and until today.

3.- About our Bezek building in Jerusalem. The Israel Brothers company which has leased the first 3 floors of the building for 99 years, and God knows we still have to verify the agreements, is also the caretaker of the building. Therefore, the Bezek company that had occupied 4,5,6,7 floors, used to pay the maintenance expenses, and the Israeli Brothers used to cash \$2 per square meter. Lately, when the building remained vacant, and we were trying to sign agreements with the municipality, we found out that the maintenance charge was only 60 cents. Why?

And since 1995, that Bezek building is in a dilapidated state, and Bishop Housig has received through an employee an estimate for its repair for \$28,000. This is also incorrect. Now, you can't have the building repaired for NIS 200,000 and restore it to such a state as the customers would be willing to accept using it.

When I asked him repeatedly about this, the answer was always, "Yes, the letter has been written", and up till today only a letter has been written.

About the other floors which had remained vacant, unexpectedly, in May 1997, we were presented with a maintenance debt of \$100,000 to be paid since 1995.

4.- Then, there is something called Rent Cards. Bishop Houssig has a card for every lessee. Everytime a payment is made, it is registered on the card, for what month and which period. When the transfer was made Bishop Houssig did not hand over these cards, and these are very important cards.

There exist such cards for the old city and they were given to Garo Gostigian, and he registers on them all the payments. Bishop Houssig knows how important these cards are and does not return them. Everytime he is asked he says, "we don't have." "We don't have these cards today, he says. "The customers have seen those cards and have used them with him, and have signed them with him, and now the lessees come to the office and pay their rents, they ask, "Where are the cards?" and our employees answer, "He has not given them to us".

5.- Our accountants used to demand that each lessee's contract be given to them, also every year's contract, and the annual debt of each lessee. The office should know the credit of each lessee, based on the contract. Consequently, they should have with them a copy of each contract. They told this repeatedly to Bishop

Houssig, but he hasn't given them. It is now two years. In other words, it is he who decides, and says, "What for do they need the contract? I have cashed, and brought everything; they should register everything." Our accountants say, "This is not the right way". After two years they received them. He has brought and placed them in the office. Now we have made two copies of each document, because one copy should be kept in the estates' office and the other copy should be kept in the finance office, so the finance employees can check, and see who has made these payments and for what. Is it for this year, the previous year? And to check the credit of each.

6.- There is one diskette, and Bishop Houssig knows about it. The accountants asked him to give it to them and he refused.

In that one diskette are registered what the payments were in the past, for that building, or lessee, and how many lessees have been changed. They want to compare with it and find out the present situation, whether the rent is right or wrong. The accountants should make the necessary verifications so that, basing on facts, they can form the new budget, and be able to submit their account in the future, but they haven't done this. He wanted to decide how to prepare the budget. Our accountants have their system, for this reason, they were unable to form the new budget. It is the Accrual system which they wanted to introduce many years ago, but it is not possible, because the accountable directors do not provide the necessary information. That's why the accountants still practice the cash system, and this system does not give the exact picture of the accounting.

7.- Reflecting on Erkiletian's remarks, I don't know how and from where he has heard that we wanted to move our office to the Patriarchate, so he has written a long letter explaining that if this is what we want to do, we should take such and such steps. Send people to the office, the office employees know what they have to do. We shall help you from Washington so you can move everything to the Patriarchate. Therefore whatever there is in that office should be moved to the Patriarchate. According to the suggestion we sent the accountant and our computer programmer. Yes they were received by the office, but not with full cooperation.

We feel sorry to state that when they went the first day, they copied whatever they could, but they couldn't finish the work, so they had to go the second day. With the list of the first day in hand, they went again. On the list there was an item called "Files". Files which were to be transferred, but when they went the second time they found that the files were deleted. There were no files. What files? All the files. And all these have not been handed over.

8.- We have law suits, and Bishop Houssig, whose duty is to be present and testify, has refused to attend and act as a witness in his capacity as Director of Estates.

We have a case with a cigarette company. They have built something on the roof of the building, and they have left it in a dilapidated state for 10 years. We have to take it back, and therefore the company has been sued, but Bishop Houssig has

refused to attend the case. The judge, the lawyer, postpone the case, once, twice, because Bishop Houssig is in America at that time. And finally the judge pronounces the sentence against us with a fine of 5000 skekels. And now we have to pay \$15,000 to that company to clean that place and return our estate to us.

9.- Even in the old city of Jerusalem, there is an Armenian by the name of George Kaplanian, who has taken by force a house in which some of his relatives used to live and who are now dead, and because we don't have any title deeds of that house, we have lost our right to a Moslem, by partnership, and he has then sold this building to Assyrians. Now the assyrians have occupied this house adjoining their convent. And we have sued them in the law court. Bishop Houssig refuses to be present to the case, and testify and submit proofs, so the mukhtar Garabed Hagopain is obliged to go and testify in the court.

10.- Eva Katz is a woman lessee in a building on Koresh street. It's an apartment. After many years Bishop Houssig has given permission for her husband to have an office in the same building.

Our lawyer makes issue of residence and office. Her husband died in October 1996, and since then this woman has paid no rent, and she has not been living in this house for the last 10 years. The lawyers that we appointed went, and had an appointment and a meeting in that house with the woman, her daughter, their attorney and questioned them and they came to the conclusion that this woman had not been living there. She admitted that she had not been living there since she has a house in the city, and those who have a house cannot rent a dwelling.

Our Office knows that we have sued them, and our accountant's books show that she has paid no rent eversince her husband's death, till August 1997. All of a sudden, the woman now brings evidence that she has paid rent, which has not been transferred to the accounts office. She shows a letter signed by Bishop Hossig's secretary stating that the said woman used to come to the building a few times per week. And this letter is signed in July 1997. With what right such a thing has been done?

11.- The patriarchate has a car to be used by the estates office, it is registered in Bishop Houssig's name. Bishop Houssig says that that car is his, but it appears in the accounts office that the Patriarchate has paid the sum of NIS 60,000 for that car.

No one has the right to own his personal car, all the cars belong to the Patriarchate. We are asked only to register the name of a representative in the official papers of the Patriarchate. We have cars registered in the name of the Patriarch, Archbishop David Sahagian, and Bishop Guregh. If Bishop Houssig has registered the car in his name, he does not have the right to do so.

**Պատրիարք Արքազանին՝ Կիտողութիւնները  
Յուսիկ Արքազանի Տեղեկատուութեան Մասին**

Միարամական Ժողովին, 6 Նոյեմբեր 1997.

Յուսիկ Արքազան երեկ իր գործունեութեան տեղեկատուութիւնը կատարեց: Բայց պէտք է ըստեմ որ, դժբախտաբար, Յուսիկ Արքազան միշտ նիշտ տեղեկութիւններ չեն որ կրտայ, Արքման կ'ըսէ և կ'ընէ, և կը ներկայացնէ այնպէս ինչպէս բերես իմէն կը տեսնէ համ կը նախընտրե:

1 - Ամենէն պարզ մէկ օրինակը: Երեկ ըսաւ որ Պր. Երքիլերեանի տեղեկութեան համաձայն 1444 բնակարաններ խոստացուած էին, երբ Մօրտքայ Ավիլը չկար մէջտեղ: Երկրորդ տեսակցութեան երբ Ավիլը մէջտեղ եկաւ, անիկա 1000 բնակարան շինել պահանջեց և 15% բաժին տալ պահանջեց: Նիշտ չէ: Երքիլերեան այդպէս չըսեր: Առաջին անգամէն երքիլերեանը, Յօհովոլսկին, Յուսիկ Արքազանը շինարարներ Ավիլին եւ Մարիո Լեզմինին ենու կը խորհրդակցին, կ'որոշին, և պայմանները կը նշտեն:

Եւ երքիլերեան, իր 4 Նոյեմբեր 1991 նամակին մէջ, կ'ըսէ, Անզիերէնով:-

"Մօրտքայ Ավիլ կը խորին թէ մենք կրթանք որակաւոր "Խրուտաղեմի բարերով" բնակարաններու ծրագիր կազմիլ, և իրավանչչիր տօնումի վրայ 12 բնակարան կառուցանել, որ մեզի կրտայ 1440 բնակարաններ": (Եւ ոչ թէ 1444 բնակարան, ինչպէս Յուսիկ Արքազան ըսաւ):

"Նաև, Արքահամ Յօհովոլսկին կարգադրեց և Հայր Յուսիկին և ինծի ենու ներկայ եղաւ ժողովներուն, վերի յիշուած շինարարական ընկերութիւններուն ենու" Հետեւարար, նաև նաև առ հարիւր բաժինի մասին: Ավիլը առաջին օրէն գիտեր եւ խոստացած էր 20% բաժինը տալ, 15% իցեցնելէն առաջ, և 1440 եւ աւելի բնակարան պիտի շիներ, և բոլոր միւս պայմանները ենուը միասին:

Ներկայացումը նիշտ պէտք է ըլլայ, և չէ:

2 - Եւ յետոյ, Նաֆայի 11 նեփեր փողոցի շենին մասին:

Ծիշած էի որ 99 տարի վարձու տարու համաձայնագրին մէջ առաջարկուած է որ 750 հազար տոլար կաթիսկի պիտի վեարուէր մեզի: Սակայն մէկը եկաւ ինծի և ըսաւ որ իմէն մէկ միլիոն երկու հարիւր հազար տուած է Պատրիարքարանին, և չնեղութեցին: Խօչո՞ւ:

Յուսիկ Արքազան կ'ըսէ, "Ես անանկ մարդ չեմ նաև նախշար: Այդ անյայտ մէկը իրրի թէ եկեր է և ըսեր է \$1,200,000 ուզեց տալ, և ես մերժեցի, այդ սխալ է: Հրեայ կին մըն եր որ եկաւ քոյս, և ոչ թէ Ա նեփեր շենին, այլ Նաֆայի դպրոցին մասին է, և ոչ թէ զիմուռական շենին: Փաստարանները ըսին առնեն խարերայ են!"

Բայց ես իմ խօսին մէջ Նաֆայի դպրոցին մասին խօս չեմ ըրած: Այսպէս 11 նեփեր փողոցի շենին խնդիրը նաֆայի մեր դպրոցին փախաղրելը ուղիղ կեցուածք չէ, ուղիղ ներկայացում չէ: Եւ որիւէ մէկ նակուտի կնիկ ալ ինծի չէ եկած: Հրեայ մարդ մըն եր: Եւ այդ Հրեայ մարդը այսօր ալ կայ: այսօր ալ կը հետաքրքրուի:

Խնկ այդ 11 նեփերի շենին լուսած վիճակին համար, երբ որ պահանջեցի որ համաձայնագրիրը բերէ որպէս զի տեսնեմ թէ իմչ պիտի ընեմ, պատասխանն է՝ համաձայնագրի չկայ: Այօ՛, Յուսիկ Արքազան կ'ըսէ, ես փաստարանին ըսի որ բոլորէ: Ասիկա պատասխան՞ն է: Հետեւարար ի՞նչ ենթ եղաւ Ռիմչեց: Մինչեւ այսօր:

3 - Մեր Պեղէի շենին համար ալ, և այս Երուսաղեմի մէջ, Խրայէլ Պրարհըրզ ըստած ընկերութիւնը, որ շենին առաջին երեք յարկերը ստացեր է 99 տարուած համար, և Աստուած զիտէ անոնց պայմանագիրերն ալ տակաւին պիտի ստուգին, հոգատարն ալ է շենին: Եւ եղաւեւարար Պեղէ ընկերութիւնը որ 4,5,6,7 յարկերը զրաւած էր, իմէն կը վեարէր հոգատարութեան ծախմբը: Եւ Խրայէլ Պրարհըրզը ամէն մէկ քառակուսի մերրին վրայ 2 տոլար կը գանձէր: Վերջերս երբ պարապ մեաց շենին, և քաղաքապետարանին ենու համաձայնութիւններ կը փորձէին կնիկ, յայտնի եղաւ որ 60 սէնը է հոգատարութեան ծախմբը: 60 սէնը փոխարէն Խրայէլ Պրարհըրզը 2 տոլար կը գանձէ: Խօչո՞ւ:

Եւ 1995-էն ի վեր Պեղէի այդ շենին բայցայուած վիճակի մէջ է, և անօր նորոգութեան համար հաշիւ մը Յուսիկ Արքազանը պաշտօնեային միջոցաւ ստացեր է: \$28,000 տոլարով կարելի է եղեր նորոգել բայցայուած վիճակը: Այդ ալ նիշտ

չեւ Հիմա 200,000 Ծէքէրօվ չես կրնար նորոգի և վերականգնի այնպիսի վիճակի մը մէջ որ յանախորդները ընդունին ներս մտնելի:

Եւ դարձեալ կը պահանջէի այդ մասին Այ՛ն, նաևակ գրուած է, կը պատասխանուի: Եւ մինչեւ այսօր, նաևակ գրուած է միայն:

Նոկ այդ պարագ մնացած յարկերուն համար, 1997 Մայիսին, հոգատարութեան պարտ մը մեզի ներկայացուցին, \$100,000 (հարիւր հազար տոլարի) արժողութեամբ, 1995-էն վեարելի:

4 - Եւ յիշոյ, *Rent Cards* (Վարձի Բարտեր) բուռած բան մը կայ: Ամէն վարձակալի անոննով նարո մը ունի Յուսիկ Սրբազն իր նովր: Եւ ամէն վեարում որ կը կատարուի, այդ նարտին վրայ կը նշանակուի թէ ո՞ր ամսականին համար է, ո՞ր շրջանին համար է: Փոխանցում կատարած տան այդ նարտերը չէ տուած: Եւ անոնի շատ կարեւոր նարտեր են:

Հին նաղասին համար այդ նարտերը կան, Կարօ Կոստիկեանին տրուած են: Կոստիկեանը անոնց վրայ կ'արձանազրէ զանձումները: Եւ կ'երեւի Յուսիկ Սրբազն զիտէ անոնց կարեւորութիւնը, եւ անոր համար չի տար: Եւ ամէն անզամ երբ ուզուած է, "Զութիւն" կ'ըսէ: "Այսօր չութիւն, կ'ըսէ, այդ նարտերը", եւ յանախորդները տեսած են այդ նարտերը, գրծածած են իրեն հետ, ստորագրած են իրեն հետ: Եւ հիմա որ այստեղ կուգան զրասենեակ, եւ կը վեարեն իրենց ամսականները, ո՞ր են նարտերը, կը հարցենին, եւ մեր պաշտօնիաները կ'ըսնի, չէ տուած մեզին:

5 - Մեր հաշուապահները կը պահանջէին որ ամէն վարձակալի համածայնագիր - քօնիրաքը իրենց տրուի, նաև ամէն տարուան, եւ այդ տարուան վարձակալի տարեկան պարտք, վարձէը ի՞նչ է, զրասենեակին պէտք է յայտնուի, եւ տափիս համածայնագրին հիման վրայ: Ենուեարար իրենց նով պէտք է օրինակ մը ունենան ամէն մէկ համածայնագրին: Եւ ըսին Յուսիկ Սրբազնին, կրկին ու կրկին, եւ ինչ չէ տուած: Երկու տարի է Ուրիշ խօսուվ, ինչ կ'որչէ: Եւ կ'ըսէ պէտք ունին համածայնագրին: Ես զանձեր եմ, բրեր եմ, տուեր եմ, իրենց պէտք է արձանագրին: Եւ մեր հաշուապահները կ'ըսնի ծեր այդ չի: Երկու տարի յիտոյ, տափի, մեր պլյումներուն վրայ, եւ ինչ բրեր եւ զրասենեակը դրեր է: Եւ հիմա ամէն մէկ զրուրինեն երկուեական օրինակ հանած են, որովհետեւ մէկ օրինակը պէտք է կարուածոց զրասենեակին մէշ, ըլլայ, եւ երկրորդ օրինակը հաշուապահներուն նով պէտք է ըլլայ, որպէս զի հաշուապահները կարենան նիշտ ննին, առուղի որ այս տրուած գումարը որո՞ն դիմաց է, ի՞նչ բամի համար է: Ա՞յս տարուանն է, անցեա՞լ տարուանն է: Պարտ՞է է, տայի՞ն է:

6 - Մէկ համ տիսեկ բուռած բան մը կայ, որմէ ինչ Յուսիկ Սրբազն լուր ունի Ուզուած է եւ մերծած է տալ:

Այդ մէկ տիսեկին մէջ արձանագրուած է որ անցեալին վեարումները ի՞նչ են, այդ շենքին, այդ վարձակալին, կամ նամի վարձակալ որ փոխուած են: Անոր հետ պիտի բաղդատեն որ ներկայ կացութիւնը ի՞նչ է, վարձէը ի՞նչ է, նիշո՞ւ է, սխալ է: Եւ նշուու պէտք է կատարեն հաշուապահները, որպէսզի այս երկուէին հիման վրայ կարենան պիտուէ կազմի, ապագային հաշիւ ներկայացնենու համար: Եւ չեն ըրած: Ինչ ուզած է որոշեն թէ ինչպէս պէտք է պիտուէ կազմեն: Մեր հաշուապահները իրենց Միսրէմը ունին, եւ այդ պատեսոնի պիտուէ կարելի չէ կազմել: *Accrual* սիսրէմ ըսուածն է, որ նամի տարի է կ'ուզեն սկսիլ, եւ կարելի չէ, որովհետեւ հաշուետու պաշտօնիաները պէտք եղածին պէտք ունենութիւն չեն տար: Եւ առոր համար, միայն *Cash system*-ով տակաւին կեցեր են. եւ cash սիսրէմը նիշտ պատկերը չի տար հաշուապահութեան:

7 - Պր. Երիշիերեանին ակնարկութեան անդրադառնարով, չեմ զիտեր թէ ուրկէ լսած է որ մեր զրասենեակը նրուսաղէմ պիտի փոխադրենք, եւ հետեւարար երկար-բարակ նաևակ մը զրած է, բացարերով որ, երեւ այդպէս պիտի ընենք, այսինչ նայլերը պէտք է առնենք: Մարդ որկեցէք զրասենեակը, զրասենեակի պաշտօնեաները զիտեն թէ ինչ պիտի ընենք, ուշաշինլրընեն կ'օգնենք որ դուք ամէն ինչ կարողանաք փոխադրել Պատրիարքարան Հետեւարար ի՞նչ բան որ կայ այդ զրասենեակին մէջ պէտք է փոխադրուի Պատրիարքարան նւայ եւ որկեցինք: Հաշուապահը որկեցինք եւ *computer*-ի մեր պաշտօնիան: Այ՛ն, ընդունեցին այնտեղ եւ սակայն դարձեալ ուղիղ վարմունք ցոյց չեմ տուած:

Կը ցաւինք մինչեւ անզամ յայտնելու թէ, առաջին օրը որ զացեր են մեր երիտասարդները, այ՛ն, ընդօրինակեր են ինչ որ կարելի էր, բայց գործը չէ վերջացած, եւ երկրորդ օրը պէտք էր երբային: Առաջին օրուան ցանկը իրենց

ճեռքն է, և այդ ցանկին մեջ որոշ տուեալներ կան արծանագրուած՝ թէ computer-ին մեջ ի՞նչ կայ: Եւ այդ item-ներէն մեկն ալ Files է: Ֆայլին կան փոխադրուելիք: Յաջորդ անգամուն զացեր են, և տեսներ են որ ֆայլինը չնշուած են, ֆայլինը չկան: Խօնչ ֆայլինը բոլոր ֆայլինները եւ անոնք ալ յանձնուած չեն:

8 - Մենք դատական հարցեր ունեինք: Եւ Յուսիկ Սրբազն մերժեր է իրեւ տեսուչ, և իր պարտականութիւնն է, վկայութեան երթաւ: Մերժեր է դատին երրար:

*Cigarette Company*-ի դատ մը ունեինք: Ենթի տանիքին վրայ բան մը շիմեր են, և բայց այս մեջ լիներ են տասը տարիէ ի վերս: Եւ հետեւարար պետք է ատիկս են պահանջեն: Եւ դատի տրուեր է: Յուսիկ Սրբազն մերժեր է դատին երրար:

Դատաւորը կը յետածգէ, փաստաբանը կը յետածգէ, մեկ անգամ, երկու անգամ և Յուսիկ Սրբազն նիշտ այդ օրերուն Ամերիկա կը գտնուի: Եւ այդ պատճեանով դատաւորը ի վերջոյ իր որոշումը կ'առնե, և ի հինգ հազար Ենթի տուգանք մեզի կը պարտադրէ: Եւ հիմա, \$15,000 (Տասնինինգ Հազար Տոլար) պիտի վեարենք ընկերութեան, որպէս զի այդ ընկերութիւնը ինք յաքրէ այդ տեղը, և մեզի փոխանցէ մեր կայուածը:

9 - Մինչեւ անգամ այս Հիմ Քաղաքին մեջ Հօրեն Գարլանեան անունով անպիտան Հայ մը կայ, որ տունի մը, ուր իր ընտանիքի ազգականներէն բնակողներ եղած են, ինչ տէր դարձեր է: Եւ որովհետեւ եկմա փաստարութերը չունեինք, դատարանին մեջ կորսեցուցած ենք մեր իրաւունքը:

Եւ այդ անպիտան մարդը ծախսեր է խսամի մը, ընկերութիւն, և յետոյ այդ շենքը Ասորիներուն ծախսեր է:

Հիմա, Ասորիները իրենց վանին կից մեր կայուածը գրաւած են: Անոնց դեմ դատ ունեինք: Յուսիկ Սրբազն կը մերժէ դատին երթարու, վկայելու, փաստեր ներկայացնելու Առիշքար Կարապետ պիտի երթայ, վկայութիւն տալու:

10 - Իվա Քաց (Eva Katz) անունով կիմ մը կայ որ վարձակալ է, շենքի մը մեջ, Հօրեն փողոցին վրայ Բնակարան է: Տարիներ վերջ Յուսիկ Սրբազն արտօնութիւն տուեր է որ իր ամուսինը օֆիս ալ ունենայ նոյն շենքին մեջ:

Մեր փաստարանը օֆիսի և բնակարանի հարց կը յարուցանէ Ամուսինը մահացած է 1996 Հոկտեմբերին: Եւ առկէ ի վեր ամսական չէ վեարած և այդ կիմը տասը տարի է որ այդ տունին մեջ չի բնակիր: Մեր փաստարանները որ նշանակած էինք, զացին, այդ նոյն բնակարանին մեջ ժամադրութիւն տարավ, կնիկը, աղջիկը, անոնց փաստարանը, անոնց ներկայութեան հարցավելումներ կատարած են, և այնուղիւն ստոյդ կը դառնայ որ այդ կիմը այնուղիւն չէր բնակեր: Ինք կը խոստովանէր որ հոմ չէր բնակեր, որովհետեւ տուն ունի բաղակին մեջ: Եւ տուն ունեցողը չի կրնար բնակարան մը վարձել:

Գիտեմ որ դատ բացեր ենք, և մեր հաշուապահին տեսրակմերը ցոյց կուտան որ վարձէ չէ վեարած ամուսինին մահելու վերը, մինչեւ 1997 Օգոստոս Յանկարծ, հիմա կիմը ապացոյցներ կը բերէ, որ վեարումներ կատարած է, որոնք սակայն հաշուապահութեան փոխանցուած չեն:

- Յուսիկ Սրբազնի հարտուղարուին ստորագրութեամբ նամակ մը կը ցուցնէ, որ կը վկայէ թէ շաբաթը համի մը անգամ Ենա Քաց շենքը գտնուած է և այս նամակը ստորագրուած է, 1997 Յուլիսին Խօնչ իրաւունքով:

11 - Կայուածոց Գրասենեակի գործածութեան համար Պատրիարքարանը իմքնաշարժ մը ունի, Յուսիկ Սրբազնի անունով արծանագրուած:

Յուսիկ Սրբազն ըսած է որ այդ իմքնաշարժը իրն է: Հաշուապահութեան հաշիմերուն մեջ Պատրիարքարանը 60,000 Ենթէ վեարած է իմքնաշարժին համար ուղարկած իմքնաշարժի իրաւումք տրուած է: Իմքնաշարժերը

Պատրիարքարանին կը պատկանին: Միայն թէ կը պահանջուի ներկայացուցիչին մը անունը արծանագրի Պատրիարքարանի անունով տրուած պաշտօնական բռնըերուն մեջ Ունինք Պատրիարքին, Դաւիթ Սրբազնին, Կիւրեղ Սրբազնին անունով արծանագրութիւն:

Եթէ Յուսիկ Սրբազն իմքնաշարժը իր անձնական անունին արծանագրի տուած է, իրաւումք չունի:



# ՊԵՏՐՈՎԵԼՈՒ ՏԵՂՄԱՆ

ARMENIAN PATRIARCHATE

Պատրիարք  
Հ. Ա.

17 May 1996

.1.

From: Archbishop Torkom Manoogian  
Patriarch of the Armenian Patriarchate of  
Jerusalem;


To: A) Lawyers Suchovolsky, Z. Hartavi,  
Y. Altbauer, H. Eizen, M. Burnstein, D. Bason,  
I. Beinart, U. Heifetz and their appointees;  
B) Bishop Houssig Bagdasian,  
Director of the Real Estates Department of  
the Armenian Patriarchate.

As we have orally stated to you:

1.- It is necessary and we are in the process of organizing our Department of Archives. For this purpose we must have the originals and/or the copies if the originals are not available, of all the legal documents; contracts, leases, and any transactions, agreements, commitments, (deeds, taboos, registration etc.) pertaining to the Armenian Patriarch, and/or the Armenian Patriarchate of Jerusalem, in order to be classified and kept in the premises of the Patriarchate.

Therefore, we have asked you to present to us, as soon as possible, all such documents since 1960. And now we ask you to expedite this transaction, and, by 15 July 1996, to please complete this project, under the following headings:

- A) Contracts since 1960 with long lease terms and their appendices and maps;
- B) Contracts and documents of lands, since 1960 purchased and/or sold, with registration documents and maps;
- C) Complete records of Tenants and their contracts, occupied and non-occupied premises in Israel, Old City of Jerusalem, East and West Jerusalem, West Bank and Gaza;
- D) List of non-developed lands;
- E) List of Pending court cases and copies of court judgments of cases already completed;
- F) Any document or information pertaining to the real estates and property of the Armenian Patriarchate of Jerusalem.





# ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻ ՏԵՐԱՅԻՆ ARMENIAN PATRIARCHATE

Ուշադիր  
Date:

2. - We have also mentioned to you that we shall revoke all the Powers of Attorney that since 1960 are given by our predecessor Patriarch Yeghishe Derderian and by ourselves.

We hereby do declare and inform and revoke any and all Powers of Attorney, general and/or specific, as well as all codicils pertaining to such Power of Attorney or attached to them, given by us and/or by our predecessor Patriarch Yeghishe Derderian, and/or by the Armenian Patriarchate of Jerusalem, to any individual or individuals jointly and/or severally, including the Power of Attorney signed by ourselves, to Suchovolsky and the above mentioned lawyers, dated 11 November 1992, and the Power of Attorney given to Bishop Houssig Bagdasian, No: 19/92, signed by ourselves on 29 December 1992, are null and void;

3. - And also, that whenever necessary, Power of Attorney shall be given by the Patriarch specifically in the name of the specific case or issue presented;

4. - We further declare and inform that from this date on the documents and/or the contracts bearing only the signature of the Patriarch coupled with the seal of the Armenian Patriarchate of Jerusalem, shall have any binding affect.

*Torkom Manoogian*  
  
 Archbishop Torkom Manoogian  
 Armenian Patriarch of Jerusalem



# Պատրիարքական Տեղանք

ARMENIAN PATRIARCHATE

Պատճենաթուղթ  
Date

5 August, 1996

W

Lawyers Suchovolsky, Z. Hartavi  
Y. Altbour, H. Eizen, M. Burstein, D. Bason  
I. Beinart, U. Heifetz and their appointees

Dear Sirs,

We wish to revert to our letters of 17th May, and 9th July, 1996 addressed to you.

1.- We are sorry to state that we have not yet received our files and full documentation concerning steps taken and commitments made by you in our name.

2.- In particular we do not know what has been done concerning our contracted properties in Jaffa, Ramleh and Jerusalem and what the status of possible Town Planning Schemes and building licensing applications are.

We must insist that you furnish us all documentation and all relevant information at once.


We hope it will not be necessary to take action to enforce our rights.

Your written reply by return of mail will be appreciated.

Prayerfully,

*Archbishop Torkom Manoogian*

Archbishop Torkom Manoogian  
Armenian Patriarch of Jerusalem



ՓՈԽԱՄԱԿ 14235 ՀԵՂԱՎԱՅԻ 894866 ԵՐՈՒՍԱԼԵՄ ԻՍՐԱԵԼ  
P.O.BOX 14235 PHONE: 894866 JERUSALEM ISRAEL

17 April 1998

His Beatitude  
Archbishop Torkom Manoogian  
Armenian Patriarch of Jerusalem and  
President of the Holy Synod  
Jerusalem

Your Beatitude,

I refer as follows to your letter of 25 March 1998:

In my letter of March 7, 1998, I described the chain of events which led to the combination deal with DIS.

It was, and is still my understanding that in light of the events which I described in connection with the Arm. Pat. II project were done, as I previously wrote, with your Beatitude's knowledge and consent. Your meeting with the Mayor of Jerusalem attests to the fact that you were in favor of the submitted plan.

I hope this helps to clarify the questions raised in pages 1 and 2 of your letter.

Concerning the 'troubling issues' with DIS: your Beatitude in 1994 gave written permission to DIS to sublease. Pursuant to Article 13 of the Contract a financial statement was prepared.

All that took place was with your knowledge and consent. One plan was submitted for approval. The same plan that you asked the Mayor of Jerusalem on Feb. 6, 1995 to use his good office to get it approved. The people present at this meeting will testify that your meeting with the Mayor concerned the 9-storey building displayed in the Marquette of Jerusalem.

Once again I propose that an impartial committee be formed to examine and report back to the Synod their findings concerning Arm.Pat.II based on facts.

Prayerfully,

Bp. Houssig Bagdasian

**ՀԱՂԱՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ**  
**Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց Միարանութեան**  
**Ընդհանուր ժողովը**

Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց Միարանութիւնը, որուն գլխաւոր առաքելութեան մաս կը կազմէ Սուրբ Երկրի մէջ սրբատեղեաց պահպանումն ու պայծառացումը, ինչպէս նաև նոր սերունդներու հոգեւոր եւ կրթական դաստիարակութիւնը, հայ ազգային եւ մշակութային ժառանգութեանց տարածումը, գումարեց իր Միարանական Ընդհանուր ժողովը նոյեմբեր 10-12 օրերուն, նախագահութեամբ Ամենապատիւ Սրբազն Պատրիարք Հօր' Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Սամուկեանի:

Դիւանական գործողութիւններէ ետք, ներկայ գտնուող 33 միարաններ կատարեցին Լուսարարապետի ընտրութիւնը: Քուէններու բացարձակ մեծամասնութեամբ, Լուսարարապետ ընտրուեցաւ Հիւսքընի (Թեբսաս) Սուրբ Գէորգ Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Հոգչ. Տ. Վրդ. Մանուկեան: Հայր Նորիան Սրբոց Յակոբեանց Միարանական Ուխտին Երկարամեայ անդամ եղած է, շրջանաւարտ՝ ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի, ծեռնադրուած արեղայ 1971ին, եւ վարած է այլեւայլ կարեւոր պաշտօններ Սուրբ Արքունի ներս: Ապա անցած արտասահման ուսանելու նպատակով: Շառայած է այլեւայլ բեմերու մէջ, թէ Նւրոպա եւ թէ Ամերիկա որպէս հոգեւոր հովիւ: Հայր Նորիան միարանութեան միջին սերունդի ներկայացուցիչներէն է:

Միարանական Ընդհանուր ժողովը ընտրեց նաև Տնօրէն ժողովի դադարեալ մէկ անդամի փոխարէն Գէրշ. Տ. Արիս Եպս. Ծիրվանեանը: Արիս Սրբազն, որ երկար տարիներ վարած է հովուական եւ վարչական պաշտօններ հիւսիսային Ամերիկայի երեք թեմերէն ներս, վեց ամիսներէ ի վեր Սուրբ Արքու վերադարձած է:

Ժողովի ընթացքին ներկայացուեցան պաշտօնական գրաւոր տեղեկագրեր Պատրիարքութեան միամեայ Ահիւրական եւ բարոյական գործունեութեան մասին: Միարաններ առիր ունեցան մօտէն ծանօթանալու Վանական զանազան հարցերու հետ եւ մանաւանդ տեղեկանալու կալուածներու ներկայ կացութեան մասին:

Ժողովականները գոհունակութեամբ իմացան, թէ խմերոյ առարկայ դարձած կալուածները կարելի եղած է իրաւական գետնի վրայ հաստատում պայմաններով ապահովել:

Տեղեկութիւններ տրուեցան Հայոց Քրիստոնեութեան պետականացման 1700 ամեակի առիրով դէախ Երուսաղեմ եւ Հայաստան ծրագրուած Ուխտագնացութեան մասին, եւ երկարօրէն խօսուեցաւ Քրիստոսի ՄԱՆԵԿ 2000 ամեակի հետ կապուած տօնակատարութեանց եւ Հայոց մասնակցութեան մասին:

Միարանական ժողովը, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Կաքողիկոսին, առաքեց քարի մաղրանքներ ցանկանալով «կատարեալ առողջութիւն եւ շուտափոյր ապաֆինում»:

Միարանական ժողովը իր շնորհակալութիւնը յայտնեց Պատրիարքաբնի հաշուապահութեան եւ կալուածոց Մատակարարման Մարմնի կողմէ տրուած տեղեկութեանց համար, նաև Միարանական ժողովի Դիւանին կանոնական ժողովավարութեան համար:

Աշխարհի զանազան կողմերէն Երուսաղեմ եկած միարան հայրեր ունեցան անգամ մը եւս առիրը վերադառնալու իրենց տունը եւ վերանորոգելու իրենց եղբայրական կապը վանաբնակ միարաններուն հետ:



# ՊԵՏՐԻԿԱՐԱԿԱՆ ՏԱՅԱՅ

ARMENIAN PATRIARCHATE

Թուական  
Date

12 Նոյեմբեր 1998

Ն. Ա. Օ. Տ. Տ. Գարեգին Ա.  
Մայրագոյն Պատրիարք եւ  
Կաթողիկոս Ամենայն Հայոց

Վեհափառ Տեք,

Նրուսաղէմի Սրբոց Յակորիանց Միարանական Ընդհանուր Ժողովը՝  
Ասխագահութեամբ Ամենապատիւ Տ. Թորգում Արք. Մանուկեանի՝ գումարուեցու  
10-12 Նոյեմբեր 1998 օրերուն: Ժողովական հայրեքը անգամ մը եւս  
Վերանորոգեցին իրենց Ռիխտը՝ պաշտպան կանգնելու Սուրբ Տեղեաց մէջ հայ  
տղային իրաւումներուն եւ լաւագոյն կերպով Անրիպայացնելու Հայց. Սուրբ  
Եկեղեցին Քրիստոնէութեան եւ այլ կրօններու մեծագոյն կեղրոն հանդիսացող  
Սուրբ Նրուսաղէմի մէջ:

Միարանութիւնս տեղեակ ըլլալով, որ Զերդ Վեհափառութիւնը Վերջերս  
եմբարկուած է Վիրարուժական գործողութեան մը, կը մաղքէ Զեզի կատարեալ  
առողջութիւն եւ շուտափոյք ապահինում:

Ի սրտէ կ'աղօթեմք որ Զերդ Վեհափառութիւնը ի մօտոյ կը Վերադառնայ  
Սուրբ Եջմիածնին եւ կը շարութակէ իր կորովի գործութեութիւնը ի փառս  
Աստուծոյ եւ ի պարծանս Հայաստանեայց Սուրբ Եկեղեցւոյ:

Որդիական սիրով մատչիմք ի համրոյք Զերդ Սրբութեան Սուրբ Աջոյն

Աւետիս Արդ. Իփրանեան  
Ա. Ատեմաղպիր

Գիսակ Արք. Մուրատեան  
Ատեմաղպիտ Միար. Ընդհ. Ժողովի

## ԾՐՁԱԲԵՐԱԿԱՆ ԹՐԻ 885

Վիճակին Հոգեւոր Հովհաննեսուն, Թնմական Պատգամաւորներուն  
և Ծխական Խորհուրդներու Ատենապետներուն

Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց Ոխտի Միաբանական Ընդհանուր  
Ժողովը գումարուեցաւ Նոյեմբեր 10–12 օրերուն՝ Պատրիարքարանի դարձին  
մէջ՝ Զախարահովութեամբ Երուսաղեմի Առաքելական Աթոռի Պատրիարք Ամեն.  
Տ. Թորգոն Արք. Մանուկեանի:

Պատրիարք Սրբազն Հօր Բրաւերով՝ մեր թեմին մէջ պաշտօնավարող  
Միաբաներս ներկայ գտնուեցանք յիշեալ Ընդհանուր Ժողովին:

Ժողովը, որ անցաւ Բամերաշն եւ Եղբայրական Միջնորդի մը մէջ,  
ներկաներու ստուգումէն, բացման աղօթքն եւ Զախորդ Շխտի  
ատենագրութեան ընթերցումէն եւոք, քննեց զանազն Բարցեր, որոնցմէ ոմանք  
կը փափաթինք ձեր ուշադրութեան յանձնել:

### **Լուսարարապետի ընտրութիւն**

Տրուած ըլլալով որ Զախորդ Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք.  
Սահակեան Բրածարած էր իր պաշտօնէն եւ Միաբանութեան, Ժողովը  
մեծամասնութեան քուեվ Հօր Լուսարարապետ ընտրեց մեր թեմի  
հոգեւորականներէն եւ Հիւսթըն Թէքսասի Ս. Գեորգ Եկեղեցոյ Հոգեւոր Հովհի  
Հոգէ. Տ. Նորիման Շ. Վրդ. Մանուկեանը:

Ընտրութեան եւոք Պատրիարք Սրբազն Հայրը եւ Միաբան Բայրերը  
Բանդիսաւոր թափորով իշան Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարը եւ ուղղուեցաւ  
Ս. Գլխատիրի մատուող, որ Շորենտիր Լուսարարապետը իր ոխտը կատարելէ  
եւոք՝ առաւ իր պաշտօնին Բետ կապուած տոմարներն ու բանալինները: Ապա  
Մայր Տաճարի դասին մէջ Պատրիարք Սրբազն Հայրը արտասանեց  
«Պաթապանիչ» աղօթքը, որմէ եւոք Միաբան Եղբայրները շնորհաւորեցին  
Շորենտիր Լուսարարապետը: Միաբանական Ժողովը որոշեց նաև  
եպիսկոպոսացման Բամար Վկայագիր տալ Տ. Նորիման Շ. Վրդ. Մանուկեանը,  
եւ խնդրեց Պատրիարք Սրբազն Հօրմէ որ Բարկ եղած միջամտութիւնը ընէ  
Ամենայն Հայոց Կաթողիկոսի մօտ:

### **Ընտրութիւն Տնօրէն Ժողովի մէկ անդամի**

Նկատի ունենալով որ Տնօրէն Ժողովի անդամ Գերշ. Տ. Ցուսիկ Եպս.  
Պաղտասեան ներկայացուցած էր իր Բրածարականը յիշեալ պաշտօնէն եւ  
Միաբանութեան, Ժողովը անոր տեղ ընտրեց Պատրիարքարանի Կրօնական,  
Միջ-Եկեղեցական եւ Արտաքին Յարաքերութեան Վարիչ Գերշ. Տ. Արիս Եպս.  
Ծիրկանեանը:

### **Պատրիարք Սրբազն Հօր բացման զեկոյցը**

Պատրիարք Սրբազն Հայրը տուաւ գրաւոր ընդարձակ զեկոյց մը  
Բետեւեալ Ահլենրուն մասին.

- Միաբանութեան Կրօնական եւ Բոգեւոր առաքելութիւնը
- Միաբանութեան կյուական առաքելութիւնը
- Միաբանութեան Մշակութային առաքելութիւնը

- Ձեռագրաց գանձատուն
  - Եղուարդ եւ Հելէն Մարտիկեան թանգարան
  - Գալուստ Կիլպէնկեան Մատենադարան
  - Տպարան եւ Թրատարակչութիւն
  - Մշակութային յայտագիրներ
- Կալուածական հարցերու մետ կապուած լուսաբանութիւններ եւ Վաւուագիրներ

### **Ընթերցում ՏԵՍՈՐԵԿ ԺՈՂՈՎԻ ՄԵԴԵԿԱՍՏՈՒԹԵԱՆ**

ՏԵՍՈՐԵԿ ԺՈՂՈՎԻ ատենադպի Հոգշ. Տ. Անուշաւան Շ. Վրու. Զոջանեանի կողմէ գրաւոր կերպով հերկայացուեցաւ ՏԵՍՈՐԵԿ ԺՈՂՈՎԻ ՄԵԴԵԿԱՍՏՈՒԹԵԱՆ մետեւալ հիւթերու մասին.

- Ա. Կրօնական համայնքներու մետ յարաբերութիւն
- Բ. Պետական յարաբերութիւնը
- Գ. Նուիրապետական Աթոռութիւնու մետ յարաբերութիւնը
- Դ. Ժողովներ
- Ե. Վիճակային տեսչութիւնը

- Ցորդանան
- Կիլպէնկեան Մատենադարան
- Թանգարան
- Տպարան
- Միրոց Թարգմանչաց Վարժարան
- Կալուածական

- Քրիստոնի ՄԱՅԻՆԵԼԵԱՆ 2000 եւ Հայաստան աշխարհի մէջ քրիստոնեութեան պետական կոօք Բոչակման 1700 ամեակներու տօնակատարութիւններ
- Կանոնադրութեան բարեփոխում
- Լուսարարապետարան
- Ձեռագրատուն, Ս. Թորոս Եկեղեցի
- Ժառանգաւորաց Վարժարան
- Ելեւմտից Դիւան

Տեղին կը գտնենք յիշել որ, Վերջին Մէկ տարուան շրջանին, ՏԵՍՈՐԵԿ ԺՈՂՈՎԻ նիստերը կանոնաւոր կերպով կը գումարուին շարաթը անգամ մը:

### **ՏԵԴԵԿԱՍՏՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԲԱԿԱՆ ՈՒԽԱՏԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒԹԵԱՆ**

Կանոնադրութեան Ցառանախումը հերկայացուց իր տեղեկագիրը: Ժողովը այս յանձնախումը անհամերելու թիին վրայ աւելցուց Գերշ. Տ. Արիս Սպա. Ծիրվանեան եւ Շորջնտիր Լուսարարապետ Հոգշ. Տ. Նուրիման Շ. Վրու. Մանուկեան: Ցառանախումը պիտի շարունակէ սկսուած աշխատանքը եւ յաջորդ Միջաբական Ընդհանուր Ժողովին պիտի ներկայացնէ Կանոնադրութեան նախագիծ մը:

### **ՏԵԴԵԿԱՍՏՈՒԹԵԱՆ ԿԱԼՈՒԱԾՈՒ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ**

Այս Մարմինը, բարկացած երեք անդամներէ (Տիար Ծան Վարդան՝ Աստենապետ, Տիար Դաւիթ Նանարեան եւ Տիար Սեպուհ Պոյանեան), հերկայացուց իր տեղեկագիրը, որուն թամաձայն՝ խնդրոյ առարկայ երեք կալուածներէն երկութիւն համար նպաստաւոր կարգադրութիւններ եղած են, եւ շուտով երրորդին Բարցն ալ պիտի լուծուի: Վանքապատկան կալուածներուն 90%-ի մասին ամբողջ արձանագրութիւնները աւարտած են եւ Բամակարգիչ վրայ գետեղուած, իսկ 10%-ի արձանագրութիւնները կ'աւարտին շուտով:

Այս տեղեկագրի աւարտին՝ Միարանցները Բարցումները ուղղեցին յաճախումքի անդամներուն, որոնք տուին լրացուցիչ լուսաբանութիւններ:

### Ներկայացում ելեւմտից հաշուապահութեան և պիտմէի

Գրաւոր կերպով Շերկայացունցաւ Պատրիարքարանի ելեւմտից հաշուապահութիւնն ու պիտմէն:

Միարան Հայրենուն կողմէ եղան բազմաթիւ Բարցումները, որոնց պատասխաննեց եւ անթաժեշտ լուսաբանութիւնները տուաւ Պատրիարքարանի գլւանոր հաշուապահը:

### 1700—ամեակի առիթով ուստագնացութիւն դէպի Երուսաղէմ և Հայաստան

Տեղեկութիւններ տրունցան Հայաստանի մէջ քրիստոնէական կրօնքի հոչակման 1700—ամեակին առիթով տեղի ունենալիք ուստագնացութեանց մասին:

### Քրիստոսի ՄԱՅԵԿԱՆ 2000—ամեակի տօնակատարութիւնը

Պատրիարքարանի կողմէ կազմուած է մասնաւոր Յաճախումք մը ատենապետութեամբ Հոգ. Տ. Աւետիս Արդ. Ծիրանեանի և Հոգ. Տ. Բագրատ Արդ. Պուրճեքեանի: Կրօնական, Միջ-Եկեղեցական և Արտաքին Յարաքերութեամնց վարիչ Գերշ. Տ. Արիս Եպս. Ծիրվանեանի ի պաշտօնէ կը ղեկավարէ Յաճախումքի աշխատաքնները: Յաճախումքին կ'անդամակցին նաև Երուսաղէմի հայ Բամայքէն Երեկայացուցիչները: Գերշ. Տ. Արիս Եպս. Ծիրվանեան Ժողովին տեղեկացուց որ Երուսաղէմի միևն քրիստոնեայ յարանուանութեանց մետ կը գործակցին 2000—ամեակի տօնակատարութեանց կապակցութեամբ: Պատրիարքարանը այս յիշատակնի թուականը պիտի Զշէ 2000 թուականի Բայկական Ա. Ծնունդին՝ Յունուար 18—19—ին՝ Բամաձայն ԲԻԱ տոմարի:

Միարանական Ժողովը իր որդիական սէրը արտայայտող նամակ մը ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Ս.Տ. Գարեգին Ա.ի՝ Մադթելով Նորին Սրբութեան շուտափոյթ և կատարեալ ապարինում: Խրացուց նաև յարգանքի և գնահատութեան բանաձեւեր՝ ուղղուած Ամեն. Պատրիարք Սիրազան Հօր, Տնօրին Ժողովի և Միարանական Ընդհանուր Ժողովի դիացի անդամներուն:

Միարանական Ընդհանուր Ժողովի աւարտին՝ բոլոր Երեկայ միարանցները Երիգովի մէջ ճաշի միւրը եղան Ամեն. Տ. Թորգոն Արք. Մանուկեանի:

Զայս կը Բաղորդենք առ ի տեղեկութիւն:

Սիրու ողջունի

*Կառավարի Արք-Դիմումական*

Խաժակ Արք. Պարսամեան  
Առաջնորդ

## ԵՐԵԿՈՅԹՆԵՐԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՐԱՐԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՄԵԶ

1998 Հոկտեմբերի տասէն մինչեւ Դեկտեմբերի 19, ժառանգաւորաց Վարժարանի փոքր սրահին մէջ տեղի ունեցան շաբաթօրեայ հանդիպումներ «Ասմունիք եւ մեղեդի» խորագրի տակ: Երեկոյթները կ'ուղեկցուին երաժշտութեամբ եւ ունեն ուսուցողական թնոյք, որոնց նպատակն է նոր սերունդը ծանօթացնել հայուն հաւատթին եւ մշակոյթին: Առաջին հանդիպումը տեղի ունեցաւ Հոկտեմբերի 10ին, նուիրուած արեւմտահայ գրագէտ Համաստեղին. ներկայացնողն էր դասախոս Գրիգոր Կարախանեանը: Հոկտ. 17ին խոսեցաւ դասախոս Գեղրդ Գեղրգեանը «Հայոց Տեսլականը»: Արբոց Թարգմանչաց տօնին առթիւ խօսեց սադիմարթակ դասախոս Անուշ Նազգաշեանը մեծ եւ սահմելագործ վարդապետներու կատարած հրաշալի գործունեութեանց մասին, ամսու 24ին: Հոկտ. 31ին ներկայացուց «Չորս Աւետարաններ»ու հակիրճ ներածականը,

ուսուցիչ Գեղրդ Մովսիսիանի աշխատասիրութեամբ: Նոյեմբերի 7ին ԺՎ. ի խմբավար Վայերի Փիրումեանի պատրաստութեամբ ներկայացուցաւ «Բախի ստեղծագործական ուղին»: Դասախոսութեան ընթացքին լուսցին հատուածներ անուանի երգահանի գործերէն: Նոյեմբերի 14ին ներկայացուց «Կիրակի օրուայ խորհուրդը», շաբաթի օրէնքն անցումը կիրակիի շնորհին նիւրը, որը ներկայացուց դասախոս Մովսէս Բարաջանեանը: «Ողորմութեան Խորհուրդ»ը ներկայացուց տիր. Միսաք Յովհաննեսեան Նոյեմբերի 21ին, օգտուելով եռամեծ վարդապետ Գր. Տաքեւացու բարողագրերէն: Դեկտեմբերի 19ին «Բարեխօսութիւն սրբոց» խորագրին տակ ուսուցիչ Մովսէս Բարաջանեանը բացատրեց երկնայիններու բարեխօսութեան կարեւորութիւնը հաւատացեալի կեանքին մէջ եւ պատմեց Ս. Նիկողայոս հրաշագործի վարքը:

Է. Բ.

## ՏԲԹ. ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ (ԱՆԵԼ) ԵԼՈՅԹՆԵՐԸ

Անել (Տեք. Կարօ Կարապետեան) հրատարակեց ֆերրուածներու նոր հատոր մը՝ «Ի Մտանել Արեգական»: Այս առիթով, ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ, 28 Նոյեմբեր 1998 շաբաթ երեկոյին, ֆերրոյն ու ֆերրուածներուն բազմերս հոգեվիճակներուն ներկայացումը կատարեց Տեք. Անուշ Նազգաշեան, մէջ ընդ մէջ արտասանելով յատկանշական ընտրանի մը «Ի Մտանել Արեգական» հատորին:

Արիս Եպս. Շիրվանեանի բացման խօսքէն եւ կենսագրական հակիրճ բացատրականէն եւ Պատրիարք Արքազան Հօր գնահատանի խօսքէն յետոյ, Անել իր շնորհակալութիւնները յայտնեց եւ իր գգացմունքներն ու մտածումները արտայայտեց մանաւանդ արտասահմանի հայ-

գրողին ու տպուած գիրքին հանդեպ հասարակութեան ընդհանուր անտարբերութեան մասին:

Երկրորդ առիթով մը, 1998 Դեկտեմբերի 26ին, Տեք. Կարօ Կարապետեան հրաւիրուցաւ խօսելու բանաստեղծ Վահան Թէքեանի մասին: Հոգեվերլուծական մօտեցումով ներկայացուց Վահան Թէքեանի կեանքի զանազան հանգրուանները, կուսակցական, ազգային, կրթական, որբախնամ ծառայութեանց մէջ ստանձնած դեկավարի դերը: Ապա, Վահան Թէքեանի ֆերրուածներու վերլուծումով ու խմբումներով դասաւորեց եւ ներկայացուց բանաստեղծ Թէքեանի անձը, մարդը, իր բզմերս սերերը, եւ Հայ գրականութեան մէջ իրեւ «քանաստեղծութեան իշխան» որ արժանաւոր տեղը եւ բանկագին ժառանգութիւնը:

Ն. Ա.

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ-ԲԵՄԱԿԱՆՔ

Եր. 3 Հոկտ.- Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տանարի Ա. Շշան վերնամատրան մէջ: Ժամարարն էր Տ. Էմմանուէլ Արդ. Արաշանիան:

Կիր. 4 Հոկտ.- Բարեկենդան Վարպայ Ա. Խաչի Պահոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն մեր վերնամատրան մէջ: Հանդիսապեսն էր Տ. Սեւան Եպս. Դիրիքիան: Ժամարարն էր Տ. Խեղողորս Արդ. Զաբարեան: «Հայր Մեր»էն առաջ բարողց Տ. Էմմանուէլ Արդ. Արաշանիան:

Ուր. 9 Հոկտ.- Նախատօնակը պաշտուեցաւ Ղատոց Ա. Գերզի եկեղեցւոյ մէջ: Հանդիսապեսն էր Տ. Արիս Եպս. Շիրվանիան:

Եր. 10 Հոկտ.- Ա. Գերզայ գօրավարին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Ղատոց Ա. Գերզ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Տ. Անուշան Մ. Վրդ. Զղանիան: Երբ ու դարձի բափորները զինաւորեց Տ. Արիս Եպս. Շիրվանիան, որ «Հայր Մեր»էն առաջ բարողց: Արարողութեանց աւարտին, Միարանութիւնը հիւրասիրուեցաւ Ղատոց Վանի Խնաչի Խնաչին:

- Կեսօք եսք, Պատրիարք Արքազան Հօր զինաւորութեամբ Միարանութիւնը «Հրաշափառով մուտք գործեց Ա. Յարութեան Տանար, ուր պաշտուեցան ժամերգութիւնն ու նախատօնակը մեր վերնամատրան մէջ: Սպա կատարուեցաւ Տնօրինական Արքա եկեղեաց այցելու թեան հանդիսաւոր բափոր տաճարէն ներս: Բափորապեսն էր Կոմիտաս Վրդ. Շերպէնեան:

Կիր. 11 Հոկտ.- Տօն Վարպայ Ա. Խաչին (660): Գիշերային եւ առաւտեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապեսն էր Տ. Արիս Եպս. Շիրվանիան որ օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց եւ բարողց Քրիստոսի Ա. Գերեզմանին վրայ:

Եր. 17 Հոկտ.- 72 Աշակերտացն Քրիստոսի: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տանարի ներքին գաւրին մէջ գտնուող Ա. Գերզայ Սեղանին վրայ: Ժամարարն էր Տ. Աւետիս Արդ. Իփրանիան:

Կիր. 18 Հոկտ.- Այսօր կատարուեցաւ Ռամէի Ա. Գերզայ վանի տարեկան ուխտացնացութիւնը, ի Անրկայութեան Երուսաղեմի, Եաֆայի եւ Հայֆայի հայութեան կարեւոր մէկ ժամին: Հանդիսապեսն եւ բարողին էր Տ. Գուսան Վրդ. Ալեանիան:

Ուր. 23 Հոկտ.- Նախատօնակին ի Ա. Յակոբ նախագահեց Պատրիարք Արքազան Հայրը:

Եր. 24 Հոկտ.- Ա. Թարգմանչաց Վարդապետացն մերոց: (Տօն Ազգային եւ եկեղեցական) Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ պատարագց եւ բարողց Ա. Թարգմանչաց Վարդարանի Տեսուց Տ. Թէոդորոս Արդ. Զաբարեան:

Յաւարտ Ա. Պատարագի կատարուեցաւ մատուցուեցան պաշտոն մեծանուն բարերարներ Գալուստի, Նուարդի Մարգիսի և Տիրուհիի և համայն Կիւլպէնիան վերդաստանի նուշեցեալներուն, եւ հայ մեծանուն կոմպոզիտորներուն հոգիին ի հանգիստ նախագահութեամբ Պատրիարք Արքազան Հօր:

Կիր. 25 Հոկտ.- Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տանարի Ա. Պարախովի խորանին վրայ: Ժամարարն էր Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

«Հայր Մեր»էն առաջ բարողց Տ. Բագրատ Արդ. Պուրբէնեան:

Եր. 31 Հոկտ.- Ա. Զորից Աւետարանչացն: Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Յարութեան Տանարի գաւրին վրայ բացուող Ա. Յովհաննէն Աւետարանչի մատրան մէջ: Հանդիսապեսն էր Տ. Շնորհ Մ. Վրդ. Գասպարեան: Ժամարարն էր Տ. Բագրատ Արդ. Պուրբէնեան:

Կիր. 1 նոյ.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապեսն էր Տ. Արիս Եպս. Շիրվանիան: Ժամարարն էր Տ. Շնորհ Մ. Վրդ. Գասպարեան: «Հայր Մեր»էն առաջ բարողց Տ. Բիճանուէ Արդ. Բարախանիան:

Բշ. 2 նոյ.- Ա. Յովհաննայ Աստուածահօրն: Ըստ սովորութեան, Գերսմանիի Ա. Աստուածանայ Տանարի Տեսուշը՝ Տ. Հայրիկ Վրդ. Գալյանեան պատարագեց նոյն Տանարին մէջ գտնուող Հայր Յովհաննի գերեզմանի մատրան մէջ: Հանդիսապեսն էր Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

Եր. 7 նոյ.- Ա. Երկրտասան Վարդապետացն: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գիբայիրի: Ժամարարն էր Տ. Համբարձում Վրդ. Քշշիշեան:

- Կեսօք եսք, Պատրիարք Արքազան Հօր զինաւորութեամբ Միարանութիւնը «Հրաշափառով մուտք գործեց Ա. Յարութեան Տանար: Գերեզմանի և Խաչիւտի այրի ուխտերն ենք, վերջնոյ կից՝ Ա. Գրիգոր Լուսաւորիչ նիկեցւոյ մէջ պաշտուեցան ժամերգութիւնն եւ նախատօնակը:

Սպա կատարուեցաւ Տնօրինական Արքատեղեաց այցելութեան հանդիսաւոր բափոր Տանարէն ներս: Բափորապեսն էր Տ. Առմիտան Վրդ. Շերպէնեան:

Կիր. 8 նոյ.- Գիւտ Ա. Խաչի (ՅԶ6): Գիշերային եւ առաօտեան ժամբգուրի նենքը պաշտուցան ի Ա. Յարուրին, Ա. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Հանդիսապես էր Տ. Արիս նաև. Շիրվանին: Այնուհետ մատուցուցան Ա. Պատարազը: Ժամարարը եւ բարողին էր Տ. Պարետ Մ. Վրդ. Երևանին: Ապա կազմուցաւ մեծահանդէս բախօր, իշնույթ նախ Գիւտ Խաչի այրը եւ բարձրանալով Ա. Թերեզմանին շրջափակը, երիցս դառնալով անոր շուրջ, եւ մէկ անգամ Պատասաւտեղեւոյն: Բախօրը կը գլխաւորէր Պատրիարք Արքազան Հայրը, ամսինվաճիի տակ եւ Աննաց Փայտի մատուցին ի ձեռին: «Խաչի Քո Քրիստոս» շարականի երգեցողութեանը եւ խնկարկութեանը եւթ, արարողութիւնները վերջացան Ա. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ:

Ծր. 14 նոյ.- Տօն Ամենայն Արքոց: Ա. Պատարազը մատուցուցան ի Ա. Գիշադիր: Ժամարարն էր Տ. Էմմանուէլ Արդ. Արքազանին:

Կիր. 15 նոյ.- Ա. Պատարազը մատուցուցան ի Ա. Յարուրին, մեր վերմամատրան մէջ: Հանդիսապես էր Տ. Վիգեն նաև. Այլազեան: Ժամարարն էր Տ. Ռիմանուէլ Արդ. Բարախանին: «Հայր Մեր»էն առաջ բարողց եշմիածնի Պեղքան ձեմարանի Տեսուչ Տ. Հայկացուն Մ. Վրդ. Դանարեան, որ ոխտաւորարար Երուսաղէմ ժամանած էր Խոյ. 10ին, Երեւանէն Գեր. Տ. Վիգեն նաև. Այլազեանին եւթ:

Ուր. 20 նոյ.- Նախատօնակը պաշտուցան Ա. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ: Հանդիսապես էր Տ. Արիս նաև. Շիրվանին:

Ծր. 21 նոյ.- Ա. Հրեշտակապետաց Գարբիկին Միհայէկի: Առաօտեան ժամբգուրի նը պաշտուցան ի Ա. Պատարազը մատուցուցան ի Ա. Հրեշտակապետաց: Ժամարարը եւ բարողին էր Տ. Առմիտան Վրդ. Շերպէրնեան:

Ըստ սովորութեան, կատարուեցաւ Հոգեհանգստեան պաշտօն Ա. Արքոյ՝ Բարերարուիի Ազգանի ձեկահիմնեանի եւ պարզացայից հոգիներուն համար: հանդիսապես էր Տ. Արիս նաև. Շիրվանին:

Կիր. 22 նոյ.- Դարձաւ Ա. Պատարազը մատուցուցան Ա. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Տ. Շնորիշ Մ. Վրդ. Պասպարեան: «Ես Առաւել»էն առաջ Գեր. Տ. Արիս նաև. Շիրվանին բարողէն, եւ Կ. Պոլսոյ նորընտիր Պատրիարքին այսօր տեղի ունեցող գահակալութիւնը ժամուցանելին յիտոյ, առաջին անգամ յիշատակց Կ. Պոլսոյ Պատրիարք Գեր. Տ. Մեսրոպ Արք. Մուրաֆեանի անոնք: Հոգեհանգստ կատարուեցան Երուսաղէմացի Հայոց Բարսիրական Միուրեան

անդամներուն հոգիներուն համար: Հանդիսապետն էր Տ. Արիս նաև. Շիրվանին:

Ծր. 28 նոյ.- Առամելոցն Ամոյքին եւ Փիլիպոսի: Ա. Պատարազը մատուցուցան ի Ա. Գիշադիր: Ժամարարն էր Տ. Թագմէկ Վրդ. Պողոսին:

Կիր. 29 նոյ.- Ա. Պատարազը մատուցուցան ի Ա. Յարուրին, մեր վերմամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Արիս նաև. Շիրվանին: Ժամարարն էր Տ. Թեոդորոս Արդ. Զաբարեան:

#### ՊԱՇՏՕՆԱԿԱՆՆԵՐ

Եշ. 8 Հոկտ.- Երուսաղէմի Պալական Առամելութեան Գրասենակին հրաւերին ընդառաջելով՝ Պատրիարք Արքազան Հայրը ընկերակցութեամբ Տ. Արիս նաև. Շիրվանին, Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեանի, եւ Տ. Ընձանուէր Արդ. Բարախանին ներկայ գտնուեցաւ ընդունելութեան մը նօրը Տամի մէջ, ի պատի դադարեալ Տնօրէկն Մօնիկներ Ռոպեր Իսուի հրածեանի, եւ միաժամանակ նոր Տնօրէկն Հայր Կիւտ Կոմէի բարեկայստեան:

Ուր. 9 Հոկտ.- Տ. Դաւիթ Արք. Սահակեան, որ կոսնէ Երուսաղէմ եկած էր իր եղբօր բոսաւ մկրտութեան ատիրով, տիսակցութիւն ունեցաւ Պատրիարք Արքազան Հօր հետ:

Բշ. 12 Հոկտ.- Սպանիոյ Երուսաղէմի Ընդհանուր Հիւապտոս Մանուէլ Սալազարի հրաւերին ընդառաջելով Պատրիարք Արքազան Հայրը, իր հետը ունենալով, Տ. Արիս նաև. Շիրվանին, Տ. Սեւան նաև. Ղարիմանեան, եւ Տ. Աւետիս Վրդ. Խիրաննեանը ներկայ գտնուեցաւ Սպանիոյ Ազգային Տօնին տարեդարձին առորիւ կազմակերպուած ընդունելութեան Հիւապտոսարանին մէջ:

Ուր. 12 Հոկտ.- Պատրիարք Ամեն Մարքին սօփրած երգի հայուին, Շիրվանյէն, անուանի դեկապար Զուաբի Մէկրայի եւ նուազախումբին հետ Խարայէլ հրաւիրուած էր Հոկտեմբերի 7-13 օրերուն, երգելու համար արդի երաժշտուերէն ձօրէ Քրքմի հեղինակած «Հին Զայները Մանուէլներուն» ստեղծագործութիւնը, ուր մարդկային հոգեվիճակներ խորհրդապաշտ եւ պրորկացող ու մրմնչող ճայնարկութիւններով կը պատվերուին:

Իր համերգներէն յետոյ, Պատարա Մարքին, 11 եւ 12 Հոկտեմբերին հիւրօ եղաւ Պատրիարքարաբանիս, այցելելով սրբավայրերը, Վարագայ Խաչի տօնի Կիրակին Քրիստոսի Գերեզմանին վրայ մատուցուած Պատարագին Ա.

Հաղորդութիւն ստանալով, եւ նրկուշարքի գիշեր, ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ բացատրելով եւ ներկայացնելով մասեր նոյն ձայնարկութիւններն եւ բառերն, որոնց վերջին տողը մարդուն խնդրանքն է Տիրողմէն՝ «Ես ինձի տալու իմ հոգին մանուկի»:

Արք. 16 Հոկտ.- Անկիլիքան նկեղեցւոյ հոգեւորականներ՝ Կիպրոսի և Կըրֆի եպիսկոպոս Գլազ Հենտֆորտ, Լուստոնի եպիսկոպոս Ռիչըրտ Չարքըրը եւ իր օգնականը Հայր Տէյվիտ Մթիկինս և Երուսաղէմի Անկիլիքան նկեղեցւոյ Առաջնորդ Ռիան Ակու-էլ-Խաւ այցելեցին Պատրիարքարան և տնօսկցութիւն ունեցած Պատրիարք Սրբազն Հօր հետ:

Կիր. 25 Հոկտ.- Լուտերական եկեղեցւոյ Երուսաղէմի մէջ ներկայութեան 100 ամեակին առիրով կազմակերպուած յայտագիրներէն երգեհոնին դասական երաժշտական նուազահանդէսին ներկայ գտնուցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ըկլիերակցութեամբ Տ. Արիս նպա. Ծիրվաննեանի և Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեանի: Շարարուան ընթացին տեղի ունեցած արարողութեանց մասնակցեան Արիս նպա. Ծիրվաննեան, Գուսան Վրդ. Ալեքսանդրանի:

Գշ. 27 Հոկտ.- Պատրիարք Սրբազն Հօր գահակալութեան Ուրերորդ տարեղարձին առիրով Պատրիարքարանի մէջ իրենց շնորհաւորանունքը յայտնեցին ժառանգաւորաց եւ Թարգմանչաց Վարժարաններու ուսուցչական կազմը եւ աշակերտութիւնը, եւ դիւնատան եւ զանազան գրասենակներու պաշտօնեւթիւնը: Ընդրիմին Միարանական Սիզանատան մէջ Պատրիարք Սրբազն Հայրը սեղանակից եղաւ Միարանութեան, ընդունեց Միարան եղայրներուն քարի մարդաները եւ Հայկական Յայնապալիկ պանկի նույրը, եւ մաղրեց որ իւրաքանչիւր միարան, աստուածատուր իր շնորհը զարգացնելով հաւատարմօրէն ծառայէ նուիրական մեր այս հաստատութեան:

Ընդրիմէն յետոյ, Պատրիարք Սրբազն Հայրը մասնակցեցաւ Պապական նուիրակին երաւերով տրուած ընդունելութեան, Յովհաննես Պոլոս Բ. Սրբազն Պապին գահակալութեան Զօրդ տարեղարձին առքին, ընկերակցութեամբ Տ. Արիս նպա. Ծիրվաննեանի, Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեանի, Տ. Աւետիս Արի. Խիրաննեանի:

Եշ.- Կիր. 29 Հոկտ.- 1 նոյ.- Հայաստանի Արտամին Գործոց նախարար Տիար Վարդան Ուկաննեան Խրայէլ կ'այցելէ: Համաձայն Պատրիարքարանի կողմէ կատարուած կարգադրութեանց, Տիար Վարդան Ուկաննեան, իր ընկերակիցներով, Եղիալոսի մէջ Հայ Հիւալոսու

Տիար Եղուարդ Նալպանտեանի, Երուսաղէմի մէջ Պատոյ Հիւալոսու Տիար Ցոլակ Մումնանի, Երեւանի Արման Յակոբեանի, Աշոտ Գրիգորեանի, Եուրի Բարախաննեանի, այցելց Ա. Յարուբեան, Ա. Յակոբեանց Մայր Տանարները, եւ վաճիտէն ներս հաստատութիւնները: Շարար երեկոյ, Տ1 Նկալեմբրիմ, Պատրիարք Սրբազն Հօր եւ Միարանութեան անդամներուն հետ ընթրիմէն յետոյ, Տիար Վարդան Ուկաննեան հրապարակային դասախոսութեամբ մը անդրադարձ ներկայ Հայաստանի հարակալան, ունուալան և թիվբային կացութեանց եւ հարցերուն:

Բշ.- Արք.- 9-13 նոյ.- Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Ուխտի Միարանական Ընդհանուր Ժողովի նիստերը գումարուեցան Պատրիարքարանի դահլիճին մէջ, Միարանութեան 43 բուհակող անդամներէն 33ի մասնակցութեամբ: (Մանրամասնութիւնները տեսնելու «Հաղորդագրութիւններ» գլուխին ներփեւ):

Երք. 21 նոյ.- Կ. Պոլսոյ Ս. Աստուածածին Մայր Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցած Թուրքիոյ Հայոց Պատրիարք ընտրուած Ամեն. Տ. Մերուպ Արք. Մուրաֆեանի Գահակալութեան արարողութիւնը եւ հանդիսութիւնները: (Մարմամասնութիւնները Մեմնի յաջորդ թիւն մէջ պիտի տրուին):

Երք. 28 նոյ.- Երուսաղէմի Եկեղեցւոյ կողմէ Երուսաղէմի համար նշանակուած նոր Սրբայիսկոպոս Ապունս Կապրիէ ժամանեց և Քրիստոսի Գերեզմանին իր այցելութիւնը կարգադրուեցաւ Ա. Յարուբեան Տանարի մեր Տեսչին, Տ. Ղաղար նպա. Խաչատուրեանի կողմէ, եւ մեր Տեսչարանին մէջ պատշաճ հիւրափութեամբ: Տանարի մուտքին դիմաւորողներն էին էլուստինի Յարարելութեանց Վարչի Տ. Արիս նպա. Ծիրվաննեան, Աւագ բարգմանի պաշտօնվ Տ. Աւետիս Արդիփրաննեան և Տ. Խազմիկ Վրդ. Պօղոսիս, նաև Յունաց եւ Ֆրանչիսկաններու տնօսչները:

Երք. 30 նոյ.- Երուսաղէմի Երուսաղէմի Եկեղեցւոյ նոր ժամանած Առաջնորդ Գարբիէ Արմենակոպոս իր Միարանութեան անդամներով Պատրիարքարան այցելց, եւ Պատրիարք Սրբազն Հօր եւ Միարանութեան անդամներուն կողմէ սիրալիր ընդունելութեան արժանացաւ Պատրիարքարանի դահլիճին մէջ:

Եշ.- 3 Եկտ.- Պատրիարք Սրբազն Հայրը, ընդառաջիրով Միացեան նախանգաց Հայց. Եկեղեցւոյ Արեւմտեան Թեմի Առաջնորդ, Գեր. Տ. Ղաջ. Արք. Յովհաննեանի նրաւերին մեկնեցաւ Գալիֆորնիա, եւ վերադարձաւ ՉՉ Գեկտեմբերին: (Մարմամասնութիւններ յաջորդ թիւով):

Ա. ԱԹՈԹՈՅՅ ԿԺԵԼՊԵՆԳԵԱՆ ՄՈԱՏԵՆԱՐՈՒԹՅՈՒՆ  
ԾՆՈՐՉԱԿԱԼՈՒԹԵԱԼՄ ԱՏԱՑԱԿՆ Է ՀԵՏԵԽԵԱԼ ԳԻՒԹԵՐԸ

- 1.- ՏԻՐԱՄԱՅԻՐ  
Թամար Տասնապետան: Հայ Միջնադարիան Գրականութիւն: Հայկ. Մատենաշար, Գայուսան Կիլպէնիքան Հիմնարկութիւն, Վազգոն 1993 էջ 354:
- 2.- ՄԱՐԻԱՄ ՀՈՅ ՈՒՂԱՓԱՄ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՆԺԱՄԻՆ ՄԷՋ  
Թամար Տասնապետան: Տարբ. Կարողիկոսութիւն Հայոց Մեծի Տաճի Կիլիկիոյ, Անրիկիա 1996 էջ 165:
- 3.- ԿԻՐԱԿԱՄՈՒՏՔ  
Ժիրայր Շ. Վրդ. Թաշնան: Երգեցողութիւնն Հայաստանայց Եկեղեցւոյ Երեկոյան ժամերգութիւնն: Զօն յիշատակի՝ Երուսաղէմի Ս. Արռողի բազմարդիւն երախտաւոր Սահակ Գալայնեանին: Փարիզ, 25 Յուլիս 1996 էջ 28:
- 4.- ՄՏԱԾՈՒՄԻ ԾԻԹԵՐ  
Արտակ Արթապ. Մանուկեան: «Արի» տպարան, Թեհրան 1998 էջ 332:
- 5.- ԳՐՈՒԱԳՆԵՐ ՀՈՅ ՄԻԶՆԱԳԴԱԲԵԱՆ ԱՐՈՒԵՍՏԻ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԵԱԼՆ  
Յակով Քեուկեան: Տպարան Մայր Արքո Սուրբ Էջմիածնի, 1995 էջ 399:
- 6.- ԱՆՁՐԵՆԻՈՍ ՍԵՐ  
Անոնց Հրանու Նազգաշնան: Բանաստեղծութիւններ: Երուսաղէմ, 1998 էջ 64:
- 7.- ETRETIENS AVEC GIOVANNI GUAITA KAREKINE Ier Catholico de tous les Armeniens. Giovanni Guaita. Rencontres Nouvelle Cite, Montrouge, 1998 pp. 337.
- 8.- CHRISTIANITY IN THE ARAB WORLD. Royal Institute for Inter-Faith Studies. El Hassan Bin Talal, Crown Prince of Jordan. London, 1995 pp. 120.
- 9.- VAGHARSHAPAT: EDJMAZIN. HRIPSIME. GAYANE SHOGHAGAT. Documents of Armenian Architecture No. 23. Academy of Sciences of the Republic of Armenia. Venice, Italy 1998 pp. 155.
- 10.- L'ARMENIE ET BYZANCE: Histoire Et Culture. Ouvrage publie avec le concours de la Foundation Calouste Gulbenkian. Publications de la Sorbonne, Paris 1996 pp. 242.
- 11.- EL ARBOL SOLITARIO  
Paruyr Sevak. Antología Y. Vartan Matossian. Armenagraf Ediciones, Buenos Aires, Argentina 1995 pp. 242.
- 12.- RICERCA SULL'ARCHITETTURA ARMENIA: Silloge Delle Epigrafi Armene Di S. Stefano Di Giulfa. Gabriella Uluhogian. Milano, Gennaio 1981 pp. 183.
- 13.- GERUSALEMME, LUOGHI SANTI E' COMUNITÀ RELIGIOSE NELLA POLITICA INTERNAZIONALE. Paolo Pieraccini. "EDB" Edizioni Dehoniane Bologna, 1997 pp. 832.
- 14.- THE DEAD SEA SCROLLS TRANSLATED. The Quran Texts in English. Fiorentino Garcia Martinez. Published by E.J. Brill, Leiden, Netherland, 1994 pp. 513.
- 15.- A TRIBUTE TO PROFESSOR AVEDIS K. SANJIAN. ON THE OCCASION OF HIS 30TH ANNIVERSARY IN ARMENIAN STUDIES - ENGLISH & ARMENIAN.

(Հարությանի)

ՍիրԱՐՓԻ ԳԱԼՈՅՑԵԱՆ  
Քարտուղարուհի Կիլպէնիքան Մատենադարանի

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

### ԿՐԾՆԱԿԱՆ

- Տունը Պարապ	Թ.Ա.Մ.	359-361
- Դգնատիս Եպիսկոպոս		
Մեկնուրիւն Դուկասու Գլ. Ժ.Ա.	Զաւէն Արք. Զինչինեան	362-367
- Ենովայի Վկաները Մեծ Վտանգ	Պարզեւ Եպս. Մարտիրոսեան	368-369
- Մարդը և Մարդկայնուրիւնը	Վարդան Ա. Քինյ. Տիւլկերեան	370-371
- Յիսուսի Ոգեկան Ներհայցողուրիւնը Լերան Քարոզի Պահուն	Ալպեն Նորատունիկեան	372-375

### ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

- Մենոնդ Քաղաքներ	Անել	376
- Էջմիածին	Բազրաստունի	377
- Խարտեաշ Որան Օրերու	Շեն-Մահ	378
- The Gold Sheaf of My Days	Shen-Mah	
Translated by: Diana Der Hovanessian & Marzbed Margossian		
- Գիտէ՞մ ես երը եմ Կեանիք Հասկանում	Միշա Սվարեան	380
- Քերէմ	Զաւէն Ելինեան	381

### ԲԱԼՆԱՍԻՐՈՒԿԱՆ

- Պատկերը Նարեկացու Ստեղծագործուրեան մէջ	Ա. Ղազինեան	382-384
---	-------------	---------

### ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

- Սիփուրահայ Գրականուրեան Ուրուագծեր	Սարգիս Եափունեան	385-387
---	------------------	---------

### ԵԿԵՂԵՑԱԳԻՏԱԿԱՆ

- Մեկնուրիւն Ա. Կոյսի Շննդեան Տօնի Նարականներուն	Զաւէն Արք. Զինչինեան	388-396
- Կանոն Թաղէռսի Առաժելոյն	Գեորգ Մատոյեան	397-400
- Քրիստոնէական Աւանդուրիւն և Ֆեմինիստ Աստուածաբնուրիւն	Թամար Տասնապետեան	401-413

### ՅՈՒՆԱԳՐԱԿԱՆ

- Սիրած Մեծուրիւններէս՝ Յակոր Օշական	Կարպիս Եսայեան	414-427
- Մարդը Միասնուրիւն Հոգիի և Մարմինի	Յովիաննէս Երգնկացի	427

## ՊԱՏՄԱԿԱՆ

Երուսաղեմի Հայոց

Սրբոց Յակոբեանց Տաճարը (Ա. Մաս) Բարսեղ Վրդ. Գալեմտերեան 428-431

## ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ

- Պատրիարք Սրբազնի Հօր Զեկոյցը Միարանական ժողովին	Թ.Ա.Մ.	432-471
- Հաղորդագրութիւն Դիւանի		472
- Յանուն Միարանական ժողովին նամակ Մադրանաց առ Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Ա. Կարողիկոս Դիւանի ժողովոյ	473	
- Թեմական Շրջաբիրական թիւ 885 Խաժակ Արք. Պարսամեան	474-476	
- Երեկոյըներ ժառանգաւորաց Վարժարանի մէջ	Է. Բ.	477
- Տեք. Կարօ Կարապետեանի (Անել) ելոյըները	Դ. Ա.	477
Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ		478-480
- Ցանկ Գիրքներու	Միրարփի Գալայնեան	481
- Բոլուանդակութիւն		482-483



16 Հոկտ. 1998, Անկիլիքամ Եկեղեցւոյ հոգեւորակամներ կ'այցելեն Պատրիարքարան: Զախեն Աջ՝ Կիպրոսի եւ Կըլֆի Եպոս. Գլայվ Հենաֆորտ, Լոնտոնի Եպիսկոպոսի օգնական Հայր Դաւիթ Մբիմէս, Երուսաղէմի Եպոս. Ռիան Ապու-Էլ-Սալ, Թորգում Պատրիարք, Լոնտոնի Եպոս. Ռիչըրտ Չարբըրգ, Արիս Եպոս. Շիրվանեան, Ընծանուել Արդ. Բարախամեան:



31 Հոկտ. 1998, Հայաստանի Հանրապետուրեան Արտաքին Գործոց Նախարար Վարդան Ուկանեանի այցը Երուսաղէմ: Զախեն Աջ՝ Աւելիս Արդ. Իփրանեան, Աշոտ Գրիգորեան, Կիւրեղ Եպոս. Գարիկեան, Խուրի Բարախամեան, Ցոլակ Մոմենեան Պատրիարք Հետպատոս Երուսաղէմի մէջ, Արման Ցակորեան, Թորգում Պատրիարք, Վարդան Ուկանեան, Եղուարդ Նալպամեան Եղիստոսի Հայ Խեսոս Գահիրէի մէջ, Արիս Եպոս. Շիրվանեան:



28 Նոյ. 1998, Երուսաղեմի Երովայիական Եկեղեցւոյ նոր մշամակուած Սուաջնորդ Գարբիել Արքապիսկոպոսի այցելութիւնը Պատրիարք Սրբազն Հօր:



28 Նոյ. 1998, Ժառանգաւորաց Կարժարանի սրահին մէջ Երեկոյը Անելի «Ի Մտանել Արքական» մերուղագրքին հրատարակութեան առիրով: Զախեն Աչ' Արիս Եպս. Ծիրվանիսան, Թորգոն Պատրիարք, Անելի աջակայացնող՝ Տեղ. Անուշ Նազգաշեան, Անել (Տեղ. Կարո Կարապետեան):



10 Նոյ. 1998, Միարանձնական Ընդհանուր ժողովի նիստ Պատրիարքարանի Դահլիճին մէջ:



10 Նոյ. 1998, Թորգոմ Պատրիարք և նորընտիր Լուսարարապետ Նուրիան Ռ. Վրդ. Մանուկեան Տաճարին բանալիները ստանձնելեն յետոյ Ս. Մինասի մատրան մուտքին:



10 Նոյ., Նորբետիք Լուսարարավետ Նուրիան Շ. Վրդ. Մանուկեան, Ս. Գլխադրի մատուռէն ստամձնելէ յետոյ քամալիմերը Տաճարին, Աւագ Խորանին առջեւ, Թորգում Պատրիարքի «Պահպամիչ» արտասանած պահում:



10 Նոյ. 1998, Թորգում Պատրիարք և նորբետիք Լուսարարավետ Նուրիան Շ. Վրդ. Մանուկեան, Աւագ Խորանին առջեւ ատեամին մէջ, Տաճարի քամալիմերու ստամձնութեն յետոյ, «Հայր Մեր»ի պահում:



11 Եոյ. 1998, Միարժնեամ Ընկերութ ժողովի անդամ Սրբոց Յակոբացի Տամարի  
մուտքին խմբակար Զարեն Աչ: Առք- Վարդան Մ: Վրդ- Գարեգին Մ: Վրդ- Գալաքարանեամ, Խաչատրյան Խը: Վահակ Արք: Գալաքարանեամ, Խաչատրյան  
Նորիկան Ա: Կրտ: Մանուկյան, Թորոն Գևորգիարք, Խիլոս Խոս: Շիրվանիան, Անահի Խոս:  
Ղարիբեան, Քիանի Արք: Մուրտանան, Վիճակ Խոս: Եղյաղան, Աննշան Մ: Վրդ: Զղոսնեան:  
Բ: Չարեն Մ: Բարդ Անդրէան, Խորի Վրդ: Գրիգոր Գրիգորյանիան, Գրիգոր  
Վրդ: Մագուտանան, Մամոնի Վրդ: Երկուշան, Կամինի Վրդ: Մանուկյանիան, Վրդ:  
Իզմանինան, Գուսան Վրդ: Աւետանան, Պարտ Մ: Վրդ: Եղյաղան, Գրեգոր Մ: Վրդ: Զամարյան,  
Վագեն Ա: Վրդ: Զարյանան, Շմորի Մ: Վրդ: Գալաքարան (Ուշիք Լուիզի) Համբարձում Վրդ:  
Քէշիշյան:

Գ: Շարբ- Ռօծանուեր Արդ: Բարյախունեամ, Էմմանուէլ Արդ: Արագածունեամ, Բագրատ Արդ:  
Պուրիւնեամ, Անահի Արդ: Իմբրանեամ, Խազմիկ Վրդ: Պօղոսան, Քուղուռու Արդ: Զամարյան,  
Հայկագուն Մ: Վրդ: Նամարյան (Էջմիածն), Կոմիտաս Վրդ: Շիրվան:

